





ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ

Ի ՊԷՏՍ ԴՊՐՈՑԱՑ

41923

معارف عمومیہ نظارت جلیہ سنک رخصتیہ
Հրահանք իրականացնելու հասարակաց իրենցին

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

Ի ՏՊԱՐԱՆԻ Ա. Յ. ՊՅՍԱՃԵԱՆ

—
1881

ՅԱՌԱՋԱԲԱՆ

1. Այս գրաւոր բուաբանութիւնը հասարակ է. բարձր դպրոցաց համար է, ուստի է. գրուած է որչափ հնար էր համառօտ, բայց է. այնպէս կը պարունակէ ինչ որ փափաքելի է ուսուցանել յիշեալ դպրոցաց մէջ :

2. Կը պարունակէ տախտակներ տեղեկացունելու համար տղայք Ամերիկայի է. Եւրոպայի գրելաւոր ազգաց սովորական դրամներուն : Այս գիրքին մէջ բացատրուած է նաեւ ջափուց է. կշոռց մեղրական դրութիւնը որ, թէեւ Գաղիական է, ընդունուած է սակայն Թուրքիոյ կառավարութենէն, է. գոր ամեն քաղաքակիրք ազգ քիչ ժամանակէն պիտի գործածէ անտարակոյս :

3. Բոյսը խնդրոց պատասխաններն, էթէ խընդիրներուն քով դրուած չեն, կը գտնուին գիրքին վերջին գլխոյն մէջ :

4. Ուսուցիչք թոյլ տալու չեն տղայոց յառաջ Երբայ, էթէ տղայք աղէկ հասկցած չեն ինչ որ արդէն սորված են : Որեւիցէ աշակերտ որ քաջ սորված է այս է. մտաւոր բուաբանութիւնը՝ կրնայ դիւրաւ ջութել ամեն խնդիր որ կը պատահի գործի մէջ :

ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԹԻՒ ԳՐԵԼ ԵՒ ԿԱՐԴԱԼ

ՍԱՀՄԱՆՔ

1. Մեռելին է բանի մը մէկ հատը, ինչպէս մէկ
+աշ, մէկ օր :
2. Թին է միութիւն մը կամ միութեանց հաւա-
քում մը, ինչպէս մէկ +աշ, երեք օր :
3. Թոսթան-թինը թիւերու գիտութիւն է :
4. Թիւը երկու տեսակ է, վերացեալ եւ ընդ-
ջեալ :
5. Վերացեալ է թիւ մը որոյ միութիւններուն
անուն տրուած չէ, ինչպէս հինգ, եօնը, րասը, վե-
րացեալ թիւեր են :
6. Թանձրացեալ է թիւ մը որոյ միութիւններուն
անուն տրուած է, ինչպէս՝ երեք +աշ, չորս ափս :
Թանձրացեալ թիւ մը կրնայ պարզ եւ կամ քաղաք-
բեալ ըլլալ :
7. Պարզ է թիւ մը որոյ միութիւնները միեւնոյն
տեսակ իր են, ինչպէս ութ կանգոն, րասը որդ :
8. Բաղադրեալ է թիւ մը որոյ միութիւնը միեւնոյն
տեսակ չեն, ինչպէս՝ երեք կանգոն եւ չորս մար-
չորս շամ եւ ասն բոյլ :
9. Թիւ մը կրնայ երկու կերպով ցուցուիլ, իրով
եւ ընտանշանով :

10. Հետեւեալ թուանշանք կը գործածուին թիւ ցուցնելու .

- 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9:
- ըսոյ, մէկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, եօթը, ութ, ինը:

Այս թուանշաններուն առաջինը, զրոյ, թիւ չի ցուցներ, երբ մինակ է: Միւսները կը կոչուին նշանակալիան թուանշանք, եւ կը ցուցնեն իրենց աակը գրուած թիւերը:

11. Երբ շատ թուանշաններ գրուած են կարգաւ, աջակողման թուոյն տեղն առաջին կ'ըսուի, անոր ձախակողման թուոյն տեղը կը կոչուի երկրորդ, աւոր ձախակողման թուոյնը՝ կը կոչուի երրորդ, եւ այսպէս կ'երթայ յառաջ: Զորօրինակ. 3784 թուոյն մէջ 4 ունի առաջին տեղը, 8՝ երկրորդ տեղը, 7՝ երրորդ տեղը, եւ 3՝ չորրորդ տեղը:

12. Առաջին տեղը բռնող թուանշան մը կը կոչուի միասոր, երկրորդ տեղը՝ բռնողը կը կոչուի ասոր, երրորդ տեղը բռնողը՝ հարեւասոր, չորրորդ տեղը բռնողը՝ հազարասոր, եւ այլն: Զորօրինակ. 3784 թուոյն մէջ 4 թուանշանը կը ցուցնէ չորս միաւոր, բայց 8 թուանշանը կը ցուցնէ ութ տասնաւոր կամ 80, 7 թուանշանը՝ եօթը հարիւրաւոր կամ 700, եւ 3 թուանշանը՝ երեք հազարաւոր կամ 3000: Այսպէս թուանշանի մը արժէքը տասնապատիկ կ'աւելնայ իւր տեղը փոխելով դէպ ի ձախ, ուստի հինգերորդ տեղը բռնող թուանշան մը կը ցուցնէ ասոր հազարասոր, վեցերորդ տեղը բռնողը՝ հարեւր հազարասոր, եօթներորդ տեղը բռնողը կը ցուցնէ միլիոն, եւն:

13. Որեւիցէ թիւ պակաս քան զհազար՝ կը գրուի հետեւեալ կերպով:

ԿԱՆՈՆ

Ձախէն սխեւով գրէ թուանշաններն այնպէս՝ որ հարեւասորները, ասորները եւ միասորները գան իրենց տեղերը: Եթէ ասորսոր եւ կամ միասոր չկայ՝ անոր տեղ չրոյ գրէ:

ՕՐԻՆՅԱԿ

Գրէ հետեւեալ թիւերը:

- | | |
|-----------------------------|-----------|
| 1. Յիսուն եւ եօթը: | Պատ. 57: |
| 2. Իննսուն եւ չորս: | Պատ. 94: |
| 3. Հարիւր վաթսուն եւ ինը: | Պատ. 169: |
| 4. Ինն հարիւր տասն եւ չորս: | Պատ. 914: |
| 5. Երեք հարիւր վաթսուն: | |
| 6. Երկու հարիւր եօթը: | |
| 7. Ինն հարիւր ութ: | |
| 8. Եօթն հարիւր եօթը: | |
| 9. Ինն հարիւր տասն եւ ինը: | |
| 10. Հարիւր տասուերկու: | |
| 11. Երեք հարիւր չորս: | |
| 12. Ութ հարիւր վաթսուն: | |
| 13. Ութ հարիւր չորս: | |
| 14. Երեք հարիւր ութ: | |
| 15. Երկու հարիւր ինը: | |
| 16. Հինգ հարիւր յիսուն: | |
| 17. Վեց հարիւր ինը: | |
| 18. Իննսուն եւ եօթը: | |
| 19. Հարիւր տասը: | |
| 20. Երկու հարիւր վեց: | |

21. Վեց հարիւր վաթսուէն :

22. Չորս հարիւր հինգ :

23. Եօթն հարիւր վեց :

24. Վեց հարիւր եօթը :

14. Որեւիցէ թիւ պակաս քան զհազար՝ կը կարգացուի հետեւեալ կերպով :

ԿԱՆՈՆ

Չափէն սկսելով կարգա կարգա հարիւրաորնէրը, որս նասորնէրը և յասորնէրը, ըստանշաններուն անունները որսը :

ՕՐԻՆԱԿ

Կարգա հետեւեալ թիւերն .

- 1. 29: Պատ. Քսան եւ ինը :
- 2. 107: Պատ. Հարիւր եօթը :
- 3. 118: Պատ. Հարիւր տասն եւ ութ :
- 4. 506: 8. 270: 12. 186: 16. 999:
- 5. 670: 9. 809: 13. 204: 17. 400:
- 6. 977: 10. 422: 14. 309: 18. 207:
- 7. 835: 11. 109: 15. 470: 19. 554:

Ծան. Թիւ մը կարգալէն առաջ, աշակերտը թող աջէն սկսելով թուանշաններուն իւրաքանչիւր կարգին անունը ապա, այսպէս . յասոր, որսանսոր, հարիւրսոր :

15. Գրուած թիւ մը որ աւելի քան երեք թուանշան կը պարունակէ՝ աջէն սկսելով ստորակէտիւ կը բաժնուի երեք երեք . վերջին բաժնին թուանշանները կրնան երեքէն պակաս ըլլալ :

Այս բաժիններուն առաջինը կամ աջակողմեանը կը կոչուի յասորաց քաժին . անոր ձախակողմեանը

կը կոչուի հազարաց քաժին, անոր ձախակողմեանը՝ յիլիոնաց քաժին, եւ այսպէս կ'երթայ յառաջ ինչպէս կը տեսնուի հետեւեալ օրինակին մէջ :

Ծանոթ. } քաժին :	Երկրորդ			Յարրորդ			Վեցերորդ		
	Հարիւրաւորք	Տասնաւորք	Միւսորք	Հարիւրաւորք	Տասնաւորք	Միւսորք	Հարիւրաւորք	Տասնաւորք	Միւսորք
	3	1	7,	8	3	2,	4	1	5,
				8	1	6,			
				7	8	3			

Այս թիւը կը կարգացուի այսպէս . 317 երկրորդ, 832 երկրորդ, 415 միւսորդ, 816 հազար, 783 :

Աջէն սկսելով առաջին բաժնին միաւորը կը ցուցնէ լոկ յասորն կամ յիլ . երկրորդ բաժնին միաւորը կը ցուցնէ յիլ հազար, երրորդ բաժնին միաւորը կը ցուցնէ յիլ յիլիոն, եւ այսպէս կ'երթայ յառաջ : Ինչպէս կը տեսնուի օրինակին մէջ, իւրաքանչիւր բաժնին միաւորը նախընթաց ստորնագոյն բաժնին միաւորին հազարապատիկն է :

Թիւ մը կրնայ վերի օրինակին թիւէն աւելի մեծ ըլլալ, եւ անատեն երկրորդէն ետքը եկող բաժիններն են յասորն, հիլիոն, վեցերորդ, եօթներորդ, ութերորդ, եւն :

Ծան. Իւրաքանչիւր բաժին, բաց ի վերջին ձախակողմեանէն, ունենալու է երեք թուանշան, բայց ամէնքն ալ կըրնան զրոյ ըլլալ, բաց ի ձախակողմեան առաջին թուանշանէն : Երեք թուանշան ունեցող բաժինը կը կոչուին ափող :

Բաժինը կը գրուին եւ կը կարգացուին ինչպէս նախընթաց օրինակին մէջ ցուցուեցաւ : Երբ թիւ մը կը գրենք, կը բաժնենք զայն ամբողջ բաժիններու, բաց ի վերջին ձախակողմեանէն : Երբ կը կարգանք թիւ մը, իւրաքանչիւր բաժնին առնուր կու տանք, բաց աջակողմեան առաջին բաժնէն :

16. Որեւիցէ թիւ կրնայ գրուիլ սա կանոնին համեմատ :

ԿԱՆՈՆ

Ձախեն սխեւով գրէ իրատանչիւր բաժին կարգաւ, և սորոակեամբ բաժնէ զայն յաջորդ բաժնէն. և էլէ որեւիցէ բաժնէ միջ հարեւաւոր, դասնաւոր և իմ միւր զիւյ, անոր որեւ զրոյ գրէ :

Գրէ հետեւեալ թիւերը .

1. Տասն հազար, երկու հարիւր վեց : Պատ. 10,206:
2. Հարիւր տասնեւչորս հազար, ութ հարիւր եօթանասուն եւ ինը : Պատ. 114,879:
3. Եօթն հարիւր յիսուն հազար, երեք հարիւր ութսուն եւ ինը : Պատ. 750,389:
4. Ինն հարիւր հազար, երեք հարիւր յիսուն :
5. Վեց միլիոն, հարիւր վաթսուն եւ ինն հազար, չորս հարիւր երեսուն եւ եօթը :
6. Եօթանասուն եւ վեց միլիոն, չորս հարիւր հազար, հարիւր :
7. 22 երկիլիոն, 103 միլիոն, 576 հազար, 102 :
8. 102 եռիլիոն, 125 միլիոն, 403 :
9. 8 եռիլիոն, 7 երկիլիոն, 76 :
10. 41 քառիլիոն, 817 եռիլիոն, 217 երկիլիոն :
11. 107 հնգիլիոն, 200 միլիոն, 757 հազար, 365 :
12. 14 երկիլիոն, 74 միլիոն, 231 հազար, 5 :

17. Որեւիցէ գրուած թիւ կրնայ կարգացուիլ հետեւեալ կերպով :

ԿԱՆՈՆ

Ա. Ա.Չն սխեւով ընտանշանները բաժնէ սորոակեալ երեւ երեւ. յախախտեան մերջն բաժնէն ընտանշանները իրան երեւէն պահաւ ըլլալ :

Բ. Ձախեն սխեւով կարգաւ բաժնէները կարգաւ, իւրաւանչիւր բաժնէն անանը որաւով բաց է աջախտեանէն :

Ծն. Թիւը ստորակետերով բաժնէն ետքը, աջակերպը թող ըսէ բաժնէներուն անուններն սյապէս. միւր, հազար, միլիոն, երկու, եւ :

ՕՐԻՆԱԿ

Կարդա հետեւեալ թիւերը .

1. 104217: Պատ. Հարիւր չորս հազար, երկու հարիւր տասնեւեօթը :
2. 2304516: Պատ. Երկու միլիոն, երեք հարիւր չորս հազար, հինգ հարիւր տասնեւվեց :
3. 1001010: Պատ. Մէկ միլիոն, հազար տասը :
4. 825314715: Պատ. Ութ հարիւր քսան եւ հինգ միլիոն, երեք հարիւր տասն եւ չորս հազար, եօթն հարիւր տասն եւ հինգ :
5. 7416: 13. 6003021715:
6. 23562: 14. 4785003298:
7. 475437: 15. 12303492816:
8. 284871: 16. 117723326419:
9. 1284576: 17. 8843412956:
10. 4534218: 18. 543521798612:
11. 88334172: 19. 254321496:
12. 24137652: 20. 1546973200849:

ՀԱՐՑՄՈՒՆՔ

1. Միւթիւն մը ի՞նչ է, ըսէ եւ օրինակը տուր :
2. Թիւ ի՞նչ է, ըսէ եւ օրինակը տուր :
3. Ի՞նչ է թուաբանութիւն :
4. Թիւը քանի՞ տեսակ է :
5. Վերացեալ թիւն ի՞նչ է, ըսէ եւ օրինակը տուր :
6. Թանձրացեալ թիւն ի՞նչ է, ըսէ եւ օրինակը տուր :

Թանձրացեալ թիւ մը քանի՞ տեսակ կրնայ ըլլալ :
 7. Պարզ թիւն ի՞նչ է , ըսէ եւ օրինակը տուր : 8.
 Բաղադրեալ թիւն ի՞նչ է , ըսէ եւ օրինակը տուր :
 9. Թիւ մը քանի՞ կերպով կրնայ ցուցուիլ : 10. Ի՞նչ
 նշաններ կը գործածուին թիւ ցուցնելու : Ո՞ր նշանը
 թիւ չի ցուցներ : 11. Թուոյ մը թուանշաններուն տե-
 ղերն ի՞նչ կը կոչուին , ըսէ եւ օրինակ մը տուր :
 12. Իւրաքանչիւր տեղ բննող թուանշան ի՞նչ կը
 կոչուի , ըսէ եւ օրինակ մը տուր : Թուանշանի մը
 արժէքը ո՞րչափ եւ ի՞նչպէս կ'աւելնայ : 13. Վան
 ղնազար պակաս թիւ մը գրելու կանոնն ըսէ եւ օ-
 րինակներ տուր : 14. Վան ղնազար պակաս թիւ մը
 կարդալու կանոնն ըսէ եւ օրինակներ տուր : 15.
 Գրուած թիւ մը որ աւելի քան երեք թուանշան
 ունի ի՞նչպէս կը բաժնուի , եւ բաժիններն ի՞նչ կը
 կոչուին : Օրինակ մը տուր , կարգա եւ բացատրէ :
 Եթէ թիւ մը աւելի մեծ է եւ աւելի բաժիններ
 ունի , այս բաժիններն ի՞նչ կը կոչուին : 16. Որեւ-
 իցէ թիւ գրելու կանոնն ըսէ եւ օրինակներ տուր :
 17. Որեւիցէ գրուած թիւ կարդալու կանոնն ըսէ
 եւ օրինակներ տուր :

ԶՈՐՍ ԳԼԽԱԻՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՔ

Ա. ՅԱԽԵԼՈՒՄ

ՍԱՀՄԱՆՔ

18. Վանի մը նոյնատեսակ թիւեր ի մի հաւա-
 քելուն յաւելած կ'ըսուի :

19. Այն թիւերուն յաւելումէն յառաջ եկած քա-
 նակութեան կամ թուոյն հոսմար կ'ըսուի :

20. Սա + նշանը որ յաւելման նշան է՝ կը կար-
 դացուի աւել կամ եւել , եւ կը ցուցնէ թէ այն թի-
 ւերը որոց մէջտեղ գրուած է՝ պիտի գումարուին .
 զորօրինակ , 4+3, պէտք է կարդալ՝ չորս աւելի
 երեք :

21. Սա = նշանը հաւասարութեան նշան է , եւ
 կը ցուցնէ թէ անոր մէկ կողմի քանակութիւնը հա-
 ւասար է միւս կողմին քանակութեան . զորօրինակ ,
 4+3=7, կը կարդացուի , չորս աւելի երեք՝ հաւա-
 սար եօթը :

Թող աշակերտն յաւելու հետեւեալ սիւներն .

(1)	(2)	(3)	(4)	(5)	(6)	(7)	(8)	(9)	(10)
6	7	3	9	5	4	7	6	7	3
7	4	8	2	1	2	8	4	2	6
8	3	2	8	8	2	7	4	4	7
5	9	8	3	2	4	6	5	3	3
4	8	3	9	9	4	2	5	5	4
2	4	5	6	3	5	3	7	7	9
3	7	4	5	7	5	4	8	2	1
8	5	9	4	6	6	1	9	9	8
1	2	6	7	4	9	5	2	6	2

Ծան. Թուանշաններու սեան մը յաւելման գործողութիւնը կրնայ համառոտուիլ հետ զհետեւ Թուանշաններուն գումարը միայն յիշելով: Այսպէս աշակերտը կրնայ առաջին սիւնը վարէն սկսելով յաւելուլ այս կերպով. 1, 9, 12, 14, 18, 23, 31, 38, 44:

ՅԱՒԵԼՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ

22. Գաննէք 564, 783 եւ 688 թիւերուն գումարը:

Գրէ թիւերն իրարու տակ, այնպէս որ միաւորները միաւորաց, տասնաւորները տասնաւորաց, եւ հարիւրաւորներն հարիւրաւորաց սեան մէջ գան. ապա աջէն սկսելով գումարէ իւրաքանչիւր սեան Թուանշաններն զատ զատ: 8, 3 եւ 4 թիւերուն գումարն է 15 միութիւն, այսինքն 1 ասնասոր եւ 5 մասոր. զրէ 5ը միաւորաց սեանը տակ, իսկ 1ը տար տասնաւորաց սիւնը. այսպէս տասնաւորաց սիւնն աւելնալով կ'ըլլայ 1+8+8+6, որ կ'ընէ 23 ասնասոր, այսինքն 2 հարիւրասոր եւ 3 ասնասոր. զրէ 3ը տասնաւորաց սեանը տակ, իսկ 2ը տար հարիւրաւորաց սեան մէջ, որ այսպէս աւելնալով կ'ըլլայ 2+6+7+5 որ կ'ընէ 20 հարիւրասոր, այսինքն 2 հազարասոր եւ 0 հարիւրասոր: Որովհետեւ այս սիւնը վերջինն է, ամբողջ գումարը կը զրենք: Այս գործողութիւնէն ելած թիւը, 2,035, է վնասուած գումարը:

Այսպէս կրնանք յաւելուլ ուրիշ թիւեր, ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը:

ԿԱՆՈՆ

Ա. Գրէ թիւերն իրարու տակ, այնպէս որ մասորները մասորաց, ասնասորները ասնասորաց, հարիւրասորները հարիւրասորաց, եւ, սեան մէջ գան:

Բ. Գումարէ նախ մասորաց սիւնը. զրէ գումարն մասորները, եւ եթէ ասնասորներ կան, ասոր զանոնք ասնասորաց սիւնը:

Գ. Գումարէ ասնասորաց սիւնը. զրէ գումարն ասնասորները, եւ եթէ կան հարիւրասորներ, ասոր զանոնք հարիւրասորաց սիւնը:

Դ. Շարունակէ գործողութիւնն այսպէս, մինչ Բ ուր սիւները գումարուին: Վերջին սեան գումարը զրէ ամբողջ:

ՕՐԻՆՍԱԿՔ

Գումարէ հետեւեալ թիւերը.

	(1)	(2)	(3)	(4)
	315	29	215	8261
	423	814	27	3042
	719	302	891	171
Գումար,	1457	1145	1133	11474

4 1983

Թէ՛ վերացեալ եւ թէ՛ թանձրացեալ թուոց կանոնը միեւնոյն է:

(5)	(6)	(7)	(8)
451 ոտք	365 օր	187 քաշ	124 դահեկան
817 "	821 "	203 "	287 "
302 "	900 "	866 "	59 "
917 "	76 "	771 "	803 "
2487 ոտք:	2462 օր:	2027 քաշ:	1273 դահեկան:

ՓՈՐՁ ՅԱՒԵԼՄԱՆ: Նորէն գումարէ մեկնոյն սիւնը վերէն սկսելով. եթէ մեկնոյն գումարը կ'ըլլէ, գործողութիւնը շեղուի է:

Ծան. Յաւելման ամէն գործողութիւն փորձելու է:



(9)	(10)	(11)	(12)	(13)
9,102	8,760	25,678	87	62,743
479	325	3,002	236	4,324
73	512	21,001	1,443	78,734
810	786	715	2,010	1,239
4,312	1,420	1,630	7,818	4,241

(14)	(15)	(16)	(17)	(18)
27	7,478	117,064	2,571	2,476
135	423	92,973	1,701	7,884
7,271	79	827,569	973	3,349
185	8,102	1,351	2,045	5,876

19. Գումարէ 7,384 . 326 . 6,780 . և 57 :

Պատ. 14,547 :

20. Գումարէ 6,740 . 9,745 . 5,769 . 8,031 . 6,543 .
2,052 և 9,999 :

Պատ. 48,879 :

21. Գումարէ 89 . 4,500 . 423 . 2,024 . 5,408 .
60,546 և 9,401 :

22. Գումարէ 83,746 . 2,478 . 692,577 . 456 և 7 :

23. Գումարէ 935,473 . 262 . 13,897 . 598,453 .

25 . 3,734 և 72,405 :

24. Գաիր 93,180 . 279 . 8,711 . 371,800 . 65 և
212,818 թիւերուն գումարը :

25. Գումարէ 3,415 . 17,382 . 81,845 . 162,345
և 8,342 :

26. Գումարէ 8,492 . 14,592 . 112,897 և
117,712 :

27. Գումարէ 8,842 . 31,887 . 113,214 և
887,319 :

28. Գումարէ 385,842 . 112,817 . 32,413 և
33,335 :

29. Գումարէ 88,141 . 32,314 . 141,003 և
89,947 :

30. Գումարէ 114,312 . 87,808 . 3,214 . 896 և
87 :

31. Գումարէ 8,730 . 3,021 . 785 . 879 և 92 :

32. Գումարէ 87 . 78 . 114 . 289 . 176 և 95 :

33. Գումարէ 42,314 . 119,342 . 8,962 և 8,962 :

34. Գումարէ 17,439 . 410,864 . 842,317 .
345,876 . 79,884 և 18,719 :

35. Գումարէ 714,312 . 182,416 . 312,867 .
382,843 . 79,816 և 43,115 :

36. Գաիր 3,345,816 . 2,882,314 . 387,892 .
4,381,500 . 2,874,316 և 887,342 թիւերուն գու-
մարը :

37. Գումարէ 188,841 . 362,817 . 411,217 .
336,425 . 814,316 և 45,554 :

38. Գումարէ 214,333 . 286,329 . 851,426 .
303,249 . 12,456 . 17,324 և 22,404 :

39. Գումարէ 3,329,941 . 187,693 . 821,436 .
2,227,438 . 132,314 և 283,304 :

40. Գումարէ 193,391 . 4,180,280 . 7,814,312 .
88,430 . 92,872 և 64,428 :

41. Գումարէ 112,847 . 186,320 . 662,641 .
3,400,300 . 2,810,000 և 749,209 :

42. Գումարէ 682,817 . 336,336 . 4,150,209 .
2,390,374 և 86,810,304 :

(43)	(44)	(45)	(46)	(47)
1,873	583	18,640	41,330	223,475
2,347	1,019	7,575	32,515	382,162
1,562	2,703	3,718	41,482	91,194
791	1,194	20,192	9,745	8,969
11,213	20,307	18,442	11,132	1,031,241
64,821	21,146	3,635	20,216	910,270
7,319	30,524	4,115	11,327	2,544,433
1,906	80,241	7,227	81,442	4,282,977
3,562	11,137	9,479	31,681	1,131,248

48. 831,125 . 2,749,462 . 14,359,622 . 15,546,379 .
29,298,648 . 38,281,167 . 48,288,420 եւ 91,990,220
թիւերուն գումարն ի՛նչ է :

49. Գումարէ 286,374,725 . 389,451,182 .
881,841,620 . 21,571,438,146 . 74,771,987 եւ
5,910,741,128 :

50. Գտիր 5,342 . 88,116 . 41,649 . 138,140 .
8,888 . 21,029 . 649 . 51,111 . 1,684 եւ 225,600
թիւերուն գումարը :

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

23. Խնդրե՛ք հարցում է որ պատասխան կը պա-
հանջէ : Խնդրոյ մը պատասխանը դանելու գործու-
ղութիւնը կը կոչուի Լո՛ճո՛մն խնդրոյ :

Լուծէ հետեւեալ խնդիրները .

1. Երկրագործ մը վաճառեց զոյգ մը ձի 318 մէ-
ճիտիէի, երկու զոյգ ել՛ 420 մէճիտիէի, եւ վեց
կով 290 մէճիտիէի . ո՛րչափ մէճիտիէ առաւ :

Պատ. 1,028 մէճ. :

2. Մարդ մը զնեց տուն մը 24,500 դահեկանի,

1,675 դահեկան տուաւ նորոգութեան համար, կա-
րասեաց համար՝ 3,140 դահեկան, 375 դահեկան՝
տուրքի համար, եւ յետոյ վաճառեց 2,155 դահեկան
չահով . ո՛րչափ դահեկան ընդունեցաւ :

Պատ. 31,845 դճ. :

3. Կառքի մը մէջ կան 5 արկղ վաճառք . առա-
ջին արկղը կու գայ 473, երկրորդը՝ 392, երրորդը՝
479, չորրորդը՝ 1,217, եւ հինգերորդը՝ 376 քաշ .
ամբողջ բեռան ծանրութիւնը ո՛րչափ է :

Պատ. 2,937 քաշ :

4. Վեց բեռան կառք կը ղրկուին տեղ մը . ա-
ռաջնոյն բեռը 8,117 քաշ է, երկրորդինը՝ 11,819
քաշ, երրորդինը՝ 9,156 քաշ, չորրորդինը՝ 8,884
քաշ, հինգերորդինը՝ 10,398 քաշ, եւ վեցերոր-
դինը՝ 9,982 քաշ . բոլոր բեռը քանի՞ քաշ է :

Պատ. 58,356 քաշ :

5. Ագարակի մը 79 արտավարն՝ անտառ է, 63
արտավարն՝ մարգագետին, 50 արտավարն՝ արօտ,
եւ 73 արտավարն՝ արտ . քանի՞ արտավար է ա-
գարակը :

Պատ. 265 արտավ. :

6. Գործարան մը երկուշաբթի հանեց 702 կան-
գուն ասուի, երեքշաբթի՝ 1,023 կանգուն, չորեք-
շաբթի՝ 1,107 կանգուն, հինգշաբթի՝ 997 կանգուն,
ուրբաթ՝ 940 կանգուն, եւ շաբաթ՝ 1,045 կանգուն .
քանի՞ կանգուն ասուի հանեց ամբողջ շաբթուան
մէջ :

Պատ. 5,784 կանգ. :

7. Վաճառական մը մարդու մը պարտական է
2,160 մէճիտիէ, ուրիշի մը՝ 3,879 մէճիտիէ, երրոր-
դի մը՝ 813, չորրորդի մը՝ 955 եւ հինգերորդ անձի
մը՝ 1,796 մէճիտիէ . ընդ ամէնը ո՛րչափ մէճիտիէ
պարտական է :

Պատ. 9,603 մէճ. :

8. Երկրագործ մը ունի 12 ձի, նոյնչափ եւ 16 աւելի՛ եզ, քան ձիերը եւ եզերը 42 աւելի՛ կով, եւ քան եզերը եւ կովերը 22 աւելի՛ որթ. երկրագործին բոլոր անասուններն ո՞րչափ են :

9. Ագնուական մը շինեց տուն մը . հիւսանց սուաւ 4,285 մէճիտիէ, որմնադրաց՝ 3,950 մէճիտիէ, կապարի եւ երկաթի համար՝ 2,783, ներկի համար՝ 1,975 եւ ուրիշ մանր ծախուց համար՝ 3,992 մէճիտիէ . բոլոր ծախքը քանի՞ մէճիտիէ եղաւ :

10. Վաճառական մը գնեց 59,250 գրիւ ցորեն, 30,244 գրիւ՝ վարսակ, 18,342 գրիւ՝ գարի, 2,197 գրիւ՝ հաճար, եւ 713 գրիւ՝ կորեակ . ամենէն ո՞րչափ գրիւ գնեց :

11. Գիրք մը 6 հատոր է . առաջին հատորը 644 էջ է, երկրորդը՝ 539 էջ, երրորդը՝ 687, չորրորդը՝ 599, հինգերորդը՝ 580, եւ վեցերորդը՝ 679 էջ . ամբողջ գործը քանի՞ էջ է :

12. Մարդ մը թողուց 15,750 լիրա ժառանգութիւն իւր աղջկանը, 22,850 լիրա իւր երկու որդւոց իւրաքանչիւրին, աղջկան տրուած ստակին կրկինը թողուց իւր կնոջը . բոլոր ժառանգութիւնը ո՞րչափ էր :

13. Երկրի մը մէկ գաւառին բնակչաց թիւն է 627,413, ուրիշ մէկ գաւառին բնակչաց թիւը՝ 304,471, ուրիշ մէկ գաւառինը՝ 300,187, դարձեալ ուրիշ մէկ գաւառի մը՝ 1,240,499, ուրիշ գաւառի մը՝ 440,749 եւ ուրիշ գաւառի մը՝ 192,845 . այս երկրին բոլոր բնակչաց թիւը ո՞րչափ է :

14. Միացեալ նահանգաց մէջ 1876 ին երկաթուղեաց մղոններուն թիւն էր, 5,694՝ Նոր Անգլիա, 15,085՝ միջին նահանգաց մէջ, 37,055՝ արեւմտեան

նահանգաց մէջ, 16,676՝ հարաւային նահանգաց մէջ, եւ 2,960՝ խաղաղականի նահանգներուն մէջ . ընդ ամէնը քանի՞ մղոն երկաթուղի կար Միացեալ նահանգաց մէջ 1876 ին :

15. Նոյն տարին, 1876, Միացեալ նահանգաց այլեւայլ մասերուն բնակչաց թիւն էր, 3,806,850՝ Նոր Անգլիա, 11,103,000՝ միջին նահանգները, 15,835,000՝ արեւմտեան նահանգները, 12,440,000՝ հարաւային նահանգները, եւ 1,280,395՝ խաղաղականի նահանգները . Միացեալ նահանգաց բոլոր բնակիչներուն թիւը ո՞րչափ էր այն տարին :

16. Վաճառական մը գնեց 3,942, 1,856, 2,044, 4,550, 937, 6,303, 1,856, 2,024, 4,228, 1,345, 6,438, 607, 960, 2,445 եւ 8,982 կանգուն ասուի պարունակող կտորներ . ո՞րչափ կանգուն էր բոլոր ասուին :

17. Չորս թիւերու առաջինն է 3,125, երկրորդը քան զառաջինն աւելի է 5,108, երրորդը հաւասար է առաջնոյն եւ երկրորդին գումարին, եւ չորրորդը հաւասար է առաջնոյն եւ երրորդին գումարին . չորս թիւերուն միանգամայն գումարը ո՞րչափ է :

18. Արեւելք անուն նաւը Մարսիլեայէն ճամբայ ելաւ երթալ Պուէնոս Այրէս 6,375 մղոն տեղ, անկէ վալբարաիզոյ՝ 2,764 մղոն, անկէ Սան Յրանսիսիզոյ՝ 6,346 մղոն, անտի Սանտուիչ կղզիները՝ 2,152 մղոն, անտի Մէլպուրն՝ 5,588 մղոն, անկէ Եոզոհամա՝ 5,434 մղոն, անկէ Կալկաթա՝ 5,145 մղոն, անկէ Պոմպայ՝ 2,257 մղոն, անկէ Սուէզ՝ 2,006 մղոն, եւ անկէ եկաւ նորէն Մարսիլեա 1,314 մղոն . ո՞րչափ մղոն տեղ գնաց յիշեալ նաւը :

ՀԱՐՅՄՈՒՆԻՔ

18. Յաւելումն ի՞նչ է: 19. Երկու կամ աւելի թուոց յաւելումէն յառաջ եկած թիւն ի՞նչ կը կոչուի: 20. Յաւելման նշանը ո՞րն է, եւ ի՞նչ կը կարգացուի: 21. Հաւասարութեան նշանը ո՞րն է, եւ ի՞նչ կը կարգացուի: 22. Յաւելման օրինակ մը տուր եւ մեկնէ գործողութիւնը: Ըսէ յաւելման կանոնը: Ի՞նչպէս կ'ըլլայ յաւելման փորձը: 23. Խնդիր ի՞նչ է, եւ ի՞նչ կը կոչուի խնդրոյ մը պատասխանը զըտնելու գործողութիւնը:

Բ. ՀԱՆՈՒՄ

ՍԱՀՄԱՆՔ

24. Երկու նոյնատեսակ թուոց մեծէն փոքրը հանելով մնացորդը գտնելուն հանում կ'ըսուի:

25. Սա — նշանը որ հանման նշան է՝ կը կարգացուի պակաս կամ նոսր, եւ կը ցուցնէ թէ երկու կողման թիւերէն աջակողմեանը պիտի հանուի ձախակողմեանէն. զորօրինակ, 5—2=3, կը կարգացուի, ինչպէս նուազ երկու՝ հաւասար երեք:

ՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ

26. Դիցուք թէ կը խնդրուի գտնել սա երկու թիւերուն, 565 եւ 393, տարբերութիւնը:

Գրէ փոքր թիւը մեծին տակ այնպէս՝ որ միաւորները միաւորաց, տասնաւորները տասնաւորաց, եւ հարիւրաւորները	Գործողութիւն Մեծ թիւ, 565 Փոքր թիւ, 393 Մնացորդ, 172
--	---

հարիւրաւորաց, եւն., տակ գան. ապա աջէն սկսեալ կը տեսնես որ եթէ 3 միաւորներն 5 էն հանես կը մնայ 2 միաւոր, ուստի 2 գրէ միաւորներուն սեան մէջ գծին տակը: Որովհետեւ փոքր թուոյն 9 տասնաւորը չկըլլեր մեծ թուոյն 6 տասնաւորէն, այս վերջինը, վրան մտքով 10 աւելցընելով, ըրէ 16 տասնաւոր, եւ սնատեն 9 տասնաւորը կ'ելլէ 16 տասնաւորէն եւ կը մնայ 7 տասնաւոր, զոր գրէ տասնաւորաց սեան մէջ գծին տակը: Փոխանակ 10 տասնաւորին կամ 1 հարիւրաւորին զոր աւելցուցիր մեծ թուոյն տասնաւորին վրայ, 1 հարիւրաւոր պակսեցուր նոյն մեծ թուոյն 5 հարիւրաւորէն, կամ որ նոյն է՝ աւելցուր 1 հարիւրաւոր փոքր թուոյն 3 հարիւրաւորին վրայ որ կ'ըլլայ 4 հարիւրաւոր, եւ այս 4 հարիւրաւորը հանելով մեծ թուոյն 5 հարիւրաւորէն, 1 հարիւրաւորը որ կը մնայ՝ գրէ հարիւրաւորաց սեան մէջ գծին տակը: 172 թիւը որ կ'ելլէ այս գործողութենէն՝ մեծ եւ փոքր թիւերուն տարբերութիւնն է որ կը խնդրուէր:

Երկու որեւիցէ թուոց իրարմէ տարբերութիւնը կը գտնուի այս կերպով, ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը:

ԿԱՆՈՆ

Ա. Փոքր թիւը գրէ մեծ թուոյն տակ այնպէս որ միաւոր միաւորաց, տասնաւոր տասնաւորաց, հարիւրաւոր հարիւրաւորաց, տակ գան:

Բ. Աջէն սկսելով հանէ մի աւել երկրորդ արդին թուանշանները մէք որոյն թուանշաններն, և արբէրութիւնը գրէ հետ գնեթէ բնէն լար երրորդ արդին մէջ:

Գ. Ելել փոքրագոյն լուսոյն մէջ լուսանշան մը մեծագոյնն է Կան մեծ լուսոյն լուսանշանը, այս վերջինն աւելցուող 10 ուղ, և յառաջ Կար Բորձողութիւնը, Բայց յետոյ փոքր լուսոյն յախակողման յաջորդ լուսանշանին վրայ 1 աւելցուող:

ՕՐԻՆԱԿԻ

	(1)	(2)	(3)	(4)
Մեծ թիւ	663	976	704	1,806
Փոքր թիւ	580	534	483	720
Մնացորդ,	83	443	221	1,086

	(5)	(6)	(7)	(8)
Մեծ թիւ	4,236	80,502	46,095	555,555
Փոքր թիւ	3,089	38,672	28,736	123,456
Մնացորդ,	1,147	41,830	17,359	432,099

ՓՈՐՁ: Մնացորդը բոճարել փոքր լուսոյն հետ, և Էլել բոճարն հաստար է մեծ լուսոյն, Բորձողութիւնը շերտէ է:

ՕՐԻՆԱԿԻ

	(9)	(10)	(11)	(12)
Մեծ թիւ	75,625	376,784	367,045	8,416
Փոքր թիւ	24,319	95,845	106,253	2,918
Մնացորդ,	51,306	280,936	260,792	5,498
Փոքրձ .	75,625	376,784	367,045	8,416

Ի՞նչ է հետեւեալ թիւերուն տարբերութիւնը:

- 13. 30,844 եւ 13,240: 20. 880,002 եւ 804,998:
- 14. 27,880 եւ 9,226: 21. 900,892 եւ 395:
- 15. 35,846 եւ 12,829: 22. 516,315 եւ 211,209:
- 16. 75,901 եւ 17,980: 23. 100,304 եւ 62,848:
- 17. 37,229 եւ 17,994: 24. 900,302 եւ 788,772:
- 18. 892,201 եւ 300,998: 25. 758,901 եւ 349,806:
- 19. 900,000 եւ 233,333: 26. 561,915,435 եւ 9,435:

27. Երկու թուոց գումարն է 7,817,412, եւ թիւերուն մին է 7,212,494. Ի՞նչ է միւս թիւը:

28. Երկու թուոց մեծն է 230,011, եւ փոքրը՝ 210,299. Ի՞նչ է տարբերութիւնը:

29. Երկու թուոց գումարն է 485,752, եւ փոքր թիւն է 82,992. Ի՞նչ է մեծ թիւը:

30. Ի՞նչ է սա երկու թուոց, 40,690,080 եւ 699,090, տարբերութիւնը:

Կատարէ հետեւեալ թուոց գործողութիւնն ըստ նշանին:

- 31. 81,423—20,120: 39. 7,846,203—7,756:
- 32. 80,200—1,875: 40. 4,396,802—83,846:
- 33. 18,714—13,392: 41. 3,718,412—807,306:
- 34. 123,387—94,816: 42. 887,892—709,378:
- 35. 814,316—94,320: 43. 68,893—29,394:
- 36. 620,306—413,314: 44. 4,924,863—43,989:
- 37. 813,864—11,899: 45. 2,814,316—999,007:
- 38. 41,336—7,814: 46. 8,904,306—304,216:
- 47. 2,816,214 էս հանէ 1,856,394:
- 48. 3,816,204 ը քան 43,334,599 որչափ աւելի է:
- 49. 740,817 եւ 220,198 թիւերուն տարբերութիւնն ի՞նչ է:

50. 862,141 եւ 32,843 թիւերուն գումարէն հանէ 884,109:

51. 39,418 եւ 27,362 թիւերուն գումարը որչափ աւելի է քան 19,823 եւ 29,819 թիւերուն գումարը:

52. Գտիր 18,814 եւ 32,315 թիւերուն գումարը, եւ հանէ այն գումարէն 17,794:

53. 8,833, 141,209 եւ 11,362 թիւերուն գումարէն հանէ 2,843 եւ 10,906 թիւերուն գումարը:

54. 88,303 եւ 67,119 թիւերուն գումարէն հանէ 74,393 եւ 6,202 թիւերուն գումարը :

55. 165,242+522,801 թիւէն հանէ 131,144+211,746 :

56. 2,156+4,287+1,172 թիւէն հանէ 4,899+265 :

57. 211,724 էն հանէ 21,429+11,994+188 :

58. 3,814,020 էն հանէ 1,688,449+2,227+4,671 :

59. 454,718+162,029—(45,994+10,087+125,700)

հաւասար է ի՛նչ թուոյ :

60. 88,641+31,645—(1,938,422—621,188) հաւասար է ի՛նչ թուոյ :

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Ա փոխ առաւ Բ էն 9,780 մէճիտիէ, եւ վճարեց 2,176 մէճիտիէ. դեռ ո՛րչափ պարտական է :

Պատ. 7,604 մէճ. :

2. Ա գնեց ազարակ մը 10,000 լիրայի եւ վճարեց 4,790 լիրա. դեռ քանի՞ լիրա պիտի վճարէ :

Պատ. 5,210 լիր. :

3. Բ գնեց վաճառք զոր ծախելով 11,275 մէճիտիէի, շահեցաւ 2,114 մէճիտիէ. քանի՞ր գնած էր այն վաճառքը :

Պատ. 9,161 մէճիտիէի :

4. 1860 ին քաղքի մը բնակիչներն էին 627,413, եւ 1870-ին եղած էր անոնց թիւը 913,279. արդ՛ 10 տարուան մէջ ո՛րչափ բազմացած էր քաղքին ժողովուրդը :

Պատ. 285,866 :

5. Երկու թուոց գումարն է 9,427, եւ մեծաւ գոյնն է 5,825. ի՛նչ է փոքր թիւը :

6. 1790 ին քաղաք մը ունէր 238,141 բնակիչ, եւ 1840 ին այս բնակչաց թիւն հասաւ 309,978 ի.

այն միջոցին ո՛րչափ բազմացած էին քաղքին բնակիչները :

7. Ուրիշ քաղքի մը բնակիչներն 1840 ին էին 97,574, ասոնցմէ 67,186ն աւելցաւ 10 տարուան մէջ. արդ՛ յիշեալ թուականէն 10 տարի առաջ, այն է 1830 ին, ո՛րչափ էին այն քաղքին բնակիչները :

8. 57,182 ո՛րչափ աւելի է քան 18,394 :

9. Վաճառական մը գործի սկսաւ 21,308 լիրա-յիւք, եւ երբ գործէն քաշուեցաւ, ունէր 74,114 լիրա. ո՛րչափ շահած էր այս գործէն :

10. Ա, Բ եւ Գ սկսան գործի. Ա զրաւ 35,000 լիրա, Բ՝ 41,700, եւ Գ՝ 36,150. տարի մը ետքը երեքը միանգամայն ունէին 149,711 լիրա. ո՛րչափ շահած էին :

11. Վաճառական մը գնեց 500 կանգուն կտաւ 276 մէճիտիէի, 3,400 կանգուն շղարչ (արեւելեան)՝ 325 մէճիտիէի, եւ 75 կանգուն ասուի՛ 318 մէճիտիէի, եւ բոլորը վաճառեց 1,316 մէճիտիէի. արդ՛ ո՛րչափ շահեցաւ :

12. Ա ունէր տարին 12,000 մէճիտիէ եկամուտ. այս ստակէն կու տար 2,750 մէճիտիէ տան վարձ, սոււրբի, նորոգութեան եւ ապահովագրութեան համար կու տար 814 մէճիտիէ, եւ ազանելեաց համար՝ 1,342 մէճիտիէ, տան ծախուց համար՝ 6,211, իսկ մնացեալը՝ զը բաշխէր աղքատաց. ո՛րչափ էր աղքատաց տրուածը :

13. Բ ունէր 12,311 մէճիտիէ. այս ստակէն վըճարեց իւր պարտքը եւ 2,108 մէճիտիէ ծախք ըրաւ. հիմա ունի 8,199 մէճիտիէ. ո՛րչափ էր պարտքը :

14. Վաճառական մը գնեց 1,592 դահեկանի աւ-

ուի, 1,274 դահեկանի՝ կերպաս, 818 դահեկանի ժապաւէն . յետոյ ասուին վաճառեց 2,102 դահեկանի, կերպասը՝ 1,190 դահեկանի, եւ ժապաւէնը՝ 969 դահեկանի . ամենէն ո՞րչափ շահեցաւ :

15. Հողատէր մը ունէր տեղ մը 1,875 արտավար գետին, ուրիշ տեղ մը՝ 13,742 արտավար, դարձեալ ուրիշ տեղ մը՝ 2,396 արտավար : Առաջին տեղւոյն գետնէն վաճառեց 813 արտավար, երկրորդ տեղւոյն գետնէն վաճառեց 7,411 արտավար, երրորդ տեղւոյն գետնէն՝ 372 արտավար . դեռ քանի՞ արտավարի հող ունի իւր ձեռքը :

16. Ա, Բ եւ Գ ընկեր են . Ա կը շահի 7,055 դահեկան, Բ՝ 813 դահեկան պակաս քան զԱ, եւ Գ կը շահի 994 դահեկան պակաս քան Ա ի եւ Բ ի շահերուն գումարը . արդ՝ երեքին շահը միանգամայն ո՞րչափ է :

17. Ա գնեց ագարակ մը 8,192 մէճիտիէի, ծախք ըրաւ 2,815 մէճիտիէ, վճարեց 387 մէճիտիէ տուրք, եւ յետոյ վաճառելով ագարակը մնաս ըրաւ 2,282 մէճիտիէ . քանի՞ վաճառեց ագարակը :

18. Մարդ մը ունէր 18,000 լիրա . 4,287 լիրա թողուց իւր երէց որդւոյն, 3,754 լիրա՝ կրտսեր որդւոյն, եւ 3,219 լիրա՝ իւր դստեր, եւ մնացածը թողուց կնոջը . կնոջ բաժինը ո՞րչափ էր :

19. Մարդ մը 1843 ին 21 տարեկան էր . ո՞ր տարին պիտի ըլլայ 75 տարեկան :

20. Վաճառական մը գնեց 4 նաւ ցորեն . առաջին նաւը կը պարունակէր 6,705 քոռ, երկրորդը՝ 842 քոռ պակաս քան առաջինը, երրորդը կը պարունակէր 911 քոռ աւելի քան երկրորդը, իսկ չորրորդ նաւը կը պարունակէր 3,092 քոռ պակաս քան

երկրորդը եւ երրորդը . արդ՝ այս չորս նաւերուն մէջ քանի՞ քոռ ցորեն կար :

21. Մարդ մը գնեց երեք կալուած . առաջնոյն համար տուաւ 5,260 լիրա, երկրորդին համար՝ 3,585 լիրա, երրորդին համար տուաւ այնչափ՝ որչափ տուած էր առաջին երկուքին համար . յետոյ վաճառեց կալուածները 15,280 լիրայի . շահեցա՞ւ թէ կորսնցուց, եւ ո՞րչափ :

22. Ա կ'երթայ դէպ արեւելք՝ ժամը 19 մղոն . Ա ին ճամբայ ելլելէն ժամ մը ետքը Բ ճամբայ ելլելով նոյն տեղէն կ'երթայ նոյն ուղու թեամբ՝ ժամը 13 մղոն . արդ՝ ո՞րչափ հեռու էին ասոնք իրարմէ Ա ի ճամբայ ելլելէն 3 ժամ ետքը :

23. Ա կ'երթայ դէպ ի հիւսիս՝ ժամը 17 մղոն . Բ ժամ մը առաջ ճամբայ ելած էր նոյն տեղէն, եւ գնաց դէպ ի հարաւ՝ ժամը 11 մղոն . արդ՝ ո՞րչափ հեռու էին ասոնք իրարմէ Ա ի ճամբայ ելլելէն 4 ժամ ետքը :

24. Վաճառական մը, երբ գործի սկսաւ, ունէր 415,217 դահեկանի պատրաստ դրամ, 1,144,312 դահեկանի՝ ապրանք, եւ 579,422 դահեկանի ուրիշ ստացուած . տարի մը ետքը այս վաճառականն ունէր 215,823 դահեկանի պատրաստ դրամ, 1,741,198 դահեկանի ապրանք, եւ 623,914 դահեկանի ուրիշ ստացուած . արդ՝ վաճառականն այն մէկ տարուան մէջ ո՞րչափ շահած էր :

25. Մարդ մը գնեց տուն մը 1,287,375 դահեկանի, կառք մը՝ 72,050 դահեկանի, զոյգ մը ձի՝ 59,145 դահեկանի, եւ հեծնելու ձի մը 21,225 դահեկանի . ասոնց համար վճարեց անգամ մը 437,416, ուրիշ անգամ մը՝ 349,517, դարձեալ ուրիշ անգամ մը՝ 267,514 դահեկան . դեռ ո՞րչափ դահեկան կը մնայ վճարելի :

26. Երկիր մը ունի վեց գաւառ . առաջին գաւառին հողն է 30,408 քառակուսի մղոն, երկրորդ գաւառինը՝ 9,386 մղոն, երրորդինը՝ 9,420 մղոն, չորրորդինը՝ 7,845 մղոն, հինգերորդինը՝ 4,693 մղոն, եւ վեցերորդինը՝ 1,395 մղոն . արդ՝ առաջին գաւառին հողը ո՞րչափ քիչ է քան միւս հինգ գաւառներուն հողը միանգամայն :

27. Արջառափաճառ մը գնեց քանի մը եզ 121,426 դանեկանի, քանի մը կով՝ 211,179 դանեկանի, եւ քանի մը որթ՝ 39,711 դանեկանի . յետոյ վաճառեց եզերը 151,945 դանեկանի, կովերը՝ 223,718 դանեկանի, եւ որթերը՝ 31,827 դանեկանի . այս առեւտրոյ մէջ ի՞նչ շահեցաւ արջառափաճառը :


28. Ամերիկա գտնուեցաւ 1492 ին, այսինքն 128 տարի յառաջ քան Նոր Անգլիոյ (Նիւ Էնգլանտ) գաղթականութիւնը . ապա ո՞ր տարին հաստատուեցաւ Նոր Անգլիոյ գաղթականութիւնը :

29. Մարդ մը ունէր զրամագլուխ մը . շահեցաւ 8,211 դանեկան եւս, եւ յետոյ կորսնցուց 2,114 դանեկան, եւ տեսաւ որ ունէր 11,415 դանեկան . արդ՝ ո՞րչափ էր այս մարդուն զրամագլուխը :

30. Զօրաբաժնի մը մէջ կային 11,376 զինուորք, որոց 696 ը մեռաւ կռուոյ մէջ . ո՞րչափ զինուոր մնաց :

ՀԱՐՅՄՈՒՆՔ

24. Հանումն ի՞նչ է : 25. Ո՞րն է հանման նշանը, ի՞նչ կը կարգացուի եւ ի՞նչ կը ցուցնէ : 26. Ի՞նչ է հանման կանոնը : Ի՞նչպէս կ'ըլլայ հանման փորձը :



Գ. ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ

27. Բազմապատկութիւն է թիւ մը առնուլ այնչափ անգամ՝ որչափ միութիւն կայ ուրիշ թուոյ մը մէջ . զորօրինակ, 3 թիւը 2 ով բազմապատկել ուրիշ բան չէ եթէ ոչ երեք թիւը երկու անգամ առնուլ :

28. Այն թիւը որ այսչափ անգամ կ'առնուի՝ կը կոչուի Բազմապատկելի, եւ այն թիւը որ կը ցուցնէ թէ բազմապատկելին քանի անգամ պիտի առնուի՝ կը կոչուի Բազմապատկելիք, իսկ այն թիւը որ այս երկուքին բազմապատկութենէն կ'ըլլէ՝ կը կոչուի Բազմապատկութեան արտադրուած . զորօրինակ, սա հարցման մէջ, «3 անգամ 2 ի՞նչ կ'ընէ,» 2՝ բազմապատկելի է, 3՝ բազմապատկիչ, եւ պատասխանը որ է 6՝ արտադրեալ :

Բազմապատկելին եւ բազմապատկիչը կը կոչուին նաեւ արտադրիչ . զորօրինակ՝ 4 եւ 3 արտադրիչ են 12 ի :

29. Բազմապատկութեան նշանն է իրար ծուռ խաչաձև կտրող երկու զիծ, եւ այսպէս, \times , զըրուելով կը զրուի երկու թուոց մէջտեղ, եւ կը ցուցնէ թէ այն երկու թիւերը պիտի բազմապատկուին իրարմով : Բազմապատկութեան նշանը կը կարգացուի \times . զորօրինակ, $3 \times 2 = 6$, կը կարգացուի 3 անգամ 2 հաւասար 6 :

30. Հետեւեալ տախտակը կը կոչուի Պիթագորէան աղեւտակ, որ է տախտակ բազմապատկութեան :

1	2	3	4	5	6	7	8	9	10	11	12
2	4	6	8	10	12	14	16	18	20	22	24
3	6	9	12	15	18	21	24	27	30	33	36
4	8	12	16	20	24	28	32	36	40	44	48
5	10	15	20	25	30	35	40	45	50	55	60
6	12	18	24	30	36	42	48	54	60	66	72
7	14	21	28	35	42	49	56	63	70	77	84
8	16	24	32	40	48	56	64	72	80	88	96
9	18	27	36	45	54	63	72	81	90	99	108
10	20	30	40	50	60	70	80	90	100	110	120
11	22	33	44	55	66	77	88	99	110	121	132
12	24	36	48	60	72	84	96	108	120	132	144
13	26	39	52	65	78	91	104	117	130	143	156
14	28	42	56	70	84	98	112	126	140	154	168
15	30	45	60	75	90	105	120	135	150	165	180
16	32	48	64	80	96	112	128	144	160	176	192
17	34	51	68	85	102	119	136	153	170	187	204
18	36	54	72	90	108	126	144	162	180	198	216
19	38	57	76	95	114	133	152	171	190	209	228
20	40	60	80	100	120	140	160	180	200	220	240

ԱՅՍ ԱՂԻԻՍԱԿԻՆ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Գտիր բազմապատկելին առաջին տողին մէջ, եւ բազմապատկիչն՝ առաջին սեան մէջ. ասոնց արտադրեալը կը գտնուի հոն՝ ուր բազմապատկելոյն սիւնը եւ բազմապատկիչին տողն իրարու կը հանդիպին: Ընդհակառակն աղիւսակին մէջ թուոյ մը արտադրիչները կը գտնուին այն թուոյն սեան գլուխը, եւ տողին ձախակողմեան ծայրը: Զորօրինակ, $187=17 \times 11$:

ՄԷԿ ԹՈՒԱՆՇԱՆՈՎ ԲԱԶՄԱՊԱՏԿԵԼ

31. Բազմապատկէ 946 ը 8 ուլ:

Գործողութիւնը
 Մեկնութիւն. Բազմապատկելի, 946
 կելոյն 6 միութիւններն Բազմապատկիչ, 8
 8 ուլ բազմապատկելով կ'ուսարտադրեալ, 7,568
 նենանք 48 միութիւն, այսինքն՝ 4 տասնաւոր եւ 8 միաւոր: 8 ը կը գրենք միաւորաց սեան մէջ գծին տակ, եւ տասնաւորը միտք կը պահենք աւելցնելու համար տասնաւորաց արտադրելոյն վրայ: Յետոյ բազմապատկելոյն 4 տասնաւորները նոյն 8 ուլ բազմապատկելով կ'ունենանք 32 տասնաւոր, որուն վրայ աւելցնելով նախընթաց արտադրելոյն 4 ը՝ կ'ունենանք 36, այսինքն 6 տասնաւոր զոր կը գրենք գծին տակ տասնաւորաց սեան մէջ, եւ 3 հարիւրաւոր զոր կը պահենք միտք, աւելցնելու համար հարիւրաւորաց արտադրելոյն վրայ: Յետոյ բազմապատկելոյն 9 հարիւրաւորներն 8 ուլ բազմապատկելով, կ'ունենանք 72, որուն վրայ աւելցնելով նախընթաց արտադրելոյն 3 ը՝ կ'ունենանք 75, այսինքն 5 հարիւրաւոր եւ 7 հազարաւոր. 5 ը կը գրենք գծին տակ հարիւրաւորաց սեան մէջ, իսկ 7 հազարաւորն անոր ձախ կողմը հազարաւորաց տեղը: Այս գործողութեան արդիւնքը 7,568, պահանջուած արտադրեալն է:

Այս է որեւիցէ թիւ բազմապատկելու կերպը, ուստի կ'ունենանք սա կանոնը.

ԿԱՆՈՆ

Սկսէ աջէն և բազմապատկէ բազմապատկելոյն իւրաքանչիւր թիւը իրանցիկ բազմապատկելով, ասին անբաժ մտրտ պահ

որոշ լինելը յաճախորդ արտադրելոյն ձրայ աւելցնելով, ինչպէս յաւելման ձեւը:

Օր. 10 էն մինչև 20 որևէիցէ թուով կրնանք բազմապատկել վերի աղիւսակին նայելով:

ՕՐԻՆԱԿԻ

Կատարէ հետեւեալ բազմապատկութիւնները.

	(1)	(2)	(3)	(4)
Բազմապատկելի .	337	8643	2079	84123
Բազմապատկիչ .	5	8	9	6
Արտադրեալ .	1785	69160	18711	504738
	(5)	(6)	(7)	(8)
	8842	3749	13146	81386
	4	7	9	8
	35368	26243	118314	651088
	(9)	(10)	(11)	(12)
	56432	13596	14382	87643
	12	15	17	19

- 13. 43875 × 9 = քանի՞:
- 14. 14876 × 11 = քանի՞:
- 15. 87653 × 14 = քանի՞:
- 16. 79792 × 12 = քանի՞:
- 17. 16749 × 17 = քանի՞:
- 18. 86639 × 12 = քանի՞:
- 19. 39864 × 18 = քանի՞:
- 20. 222794 × 19 = քանի՞:
- 21. 637489 × 9 = քանի՞:
- 22. 333333 × 16 = քանի՞:

ԿՅԵԱԼ ԶՐՈՆԵՐՈՒՆ ԱՐԴԻՒՆՔԸ

32. Թուոյ մը վերջը կցուած ամէն զրոյ այն թուոն թուանշանները մէյմէկ տեղ ղէպ ի ձախ կը

շարժէ, այսինքն՝ մասորնէրը կը փոխէ ի րանասոր, րանասորնէրն՝ ի հարէ-բասոր, եւ այլն. եւ այս այնպէս է որպէս թէ թիւ մը բազմապատկէինք 10 ու. ուստի լին մը րանասորով, այսինքն 10 ու բազմապատկելու համար լիտոյն մը կողմէ կցէ ձեկ զրոյ. 100 ու բազմապատկելու համար՝ կցէ երկու զրոյ, 1000 ու բազմապատկելու համար՝ երեք զրոյ, եւ.:

Այսպէս, 75 × 10 = 750. 75 × 100 = 7,500. 75 × 1,000 = 75,000. 75 × 10,000 = 750,000, եւ որ ի կարգին:

Թիւ մը 2, 3 կամ աւելի տասնաւորով բազմապատկելու համար, թիւը բազմապատկէ այն րանասորով եւ արտադրելոյն վերջը զիր մէկ զրոյ. թիւ մը 2, 3 կամ աւելի հարիւրաւորով բազմապատկելու համար, թիւը բազմապատկէ այն հարէ-բասորով, եւ արտադրելոյն վերջը զիր երկու զրոյ. թիւ մը 2, 3 կամ աւելի հազարաւորով բազմապատկելու համար՝ թիւը բազմապատկէ այն հազարաւորով, եւ արտադրելոյն վերջը զիր երեք զրոյ, եւ այլն. Այսպէս, 8 × 4 րանասորով = 32 րանասորի = 320. 6 × 4 հարէ-բասորով = 24 հարէ-բասորի = 2,400. 7 × 3,000 ու = 21,000, եւ այլն:

ՈՐԵՒԻՅԷ ԹՈՒՈՎ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ

33. Գտիր 458 եւ 346 թիւերուն արտադրեալը:

	Գործողութիւն	
Մեկնութիւն. թիւերն այնպէս զրէ որ միաւորնէրը միաւորաց, տասնաւորները տասնաւորաց, հարիւրաւորներն հարիւրաւորաց, եւն, տակ դան. այլա սկը-	Բազմապատկելի .	458
	Բազմապատկիչ .	346
		2748
	Մասնական արտադրեալը	1832
		1374
	Արտադրեալ .	158468

սէ աջէն բազմապատկել բազմապատկելուն բոլոր մասերը 6 ուլ, ինչպէս ցուցուեցաւ 31 Յօդուածին մէջ. այս գործողութիւնը կու տայ 2748, որ է առաջին մասնական արտադրեալը :

Յետոյ սկսէ բազմապատկել բազմապատկելուն բոլոր մասերը 4 րասնաորով կամ 40 ուլ : 8 միաւորները բազմապատկելով 40 ուլ (Յօդ. 32), կ'ունենան 320, այսինքն 3 հարեւրաոր, եւ 2 րասնաոր. զորոն զանց ընելով գրէ 2ը տասնաւորաց սեան մէջ, եւ 3ը աւելցուր, հարիւրաւորաց վրայ. այսպէս յառաջ երթալով կ'ունենան երկրորդ մասնական արտադրեալը :

Յետոյ սկսէ բազմապատկել բազմապատկելուն բոլոր մասերը 3 հարեւրաորով : 8 միաւորները բազմապատկելով 300 դլ, կ'ունենան 2400, կամ 2 հազարաոր եւ 4 հարեւրաոր. զորոնք զանց ընելով գրէ 4ը հարեւրաորաց սեան մէջ, եւ 2ը աւելցուր հազարաորաց վրայ, եւն. այսպէս կ'ունենան երրորդ մասնական արտադրեալը :

Մասնական արտադրեալները գումարելով կ'ունենան պահանջուած արտադրեալը :

Որեւիցէ երկու թուոց արտադրեալը կը գտնուի այս կերպով, ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը.

ԿԱՆՈՆ

Ա. Գրէ Բազմապատկել Բազմապատկելուն րով, այնպէս որ մասորտ մասորաց, րասնաորտ րասնաորաց, եւն. րակ ճան մեանոյն սեան մէջ :

Բ. Աջէն սկսելով Բազմապատկել Բազմապատկելուն Բոլոր թուանշանները Բազմապատկելն իրախանդիւր թուանշանով, եւ սմէն անճամ արտադրելոյն առաջին թուանշանը գրէ գը.

ճին րակ Բազմապատկելն այն թուանշանն սեան մէջ րով Բազմապատկելոյն Բազմապատկելն :

Գ. Ի վերջոյ գումարէ մասնական արտադրեալները :

ՕՐԻՆԱԿ

(1)	(2)	(3)	(4)	(5)
843	1817	7287	325	9372
27	69	75	503	98
5901	16353	36435	975	74976
1686	10902	51009	1625	84348
22761	125373	546525	163475	918456

Փորձ : Բազմապատկել Բազմապատկելը Բազմապատկելեալ, Էնէ կ'ելլէ նոյն արտադրելը որ էլ առաջ, գործողութիւնը շեղուի է :

(6)	ճ.ւ.ճ.	(7)	ճ.ւ.ճ.
345	572	835	794
572	345	794	835
690	2860	3340	3970
2445	2288	7515	2382
1725	1716	5845	6352
197340	197340	662990	662990

Բազմապատկել

8.	875 ը	349 ուլ :	18.	46,137 ը	841 ուլ :
9.	1,843 ը	216 ուլ :	19.	50,246 ը	322 ուլ :
10.	1,781 ը	74 ուլ :	20.	61,532 ը	742 ուլ :
11.	999 ը	77 ուլ :	21.	184,387 ը	994 ուլ :
12.	1,754 ը	306 ուլ :	22.	97,418 ը	887 ուլ :
13.	7,506 ը	45 ուլ :	23.	107,309 ը	1,206 ուլ :
14.	2,016 ը	1,008 ուլ :	24.	320,009 ը	344 ուլ :
15.	8,435 ը	371 ուլ :	25.	99,897 ը	284 ուլ :
16.	4,572 ը	614 ուլ :	26.	44,479 ը	3,227 ուլ :
17.	32,183 ը	179 ուլ :	27.	56,263 ը	7,777 ուլ :

Եթէ բազմապատկչին վերջը զրոյ կայ, բազմապատկութիւնը կատարէ բազմապատկչին այն մասով որ թուանշան է, եւ արտադրելոյն վրայ աւելցուր այնչափ զրոյ՝ որչափ կայ բազմապատկչին վերջը:

(28)	(29)	(30)	(31)	(32)
31	875	42	87	3194
290	4300	31000	4500	427000
8990	3762500	1302000	130500	405638000

Բազմապատկէ

- 33. 87ը 78,000 ուլ: 36. 4,968ը 3,100 ուլ:
- 34. 314ը 87,000 ուլ: 37. 19,872ը 26,000 ուլ:
- 35. 414ը 82,000 ուլ: 38. 346,843ը 4,500 ուլ:

Եթէ թէ՛ բազմապատկելոյն եւ թէ՛ բազմապատկչին վերջը զրոնեք կան, բազմապատկութիւնը կատարէ երկուքին թուանշաններով, եւ արտադրելոյն վրայ աւելցուր այնչափ զրոյ՝ որչափ կան երկու արտադրիչներուն վերջը:

Բազմապատկէ

- 39. 8,840ը 7,250 ուլ: 45. 32,400ը 32,400 ուլ:
- 40. 2,040ը 8,060 ուլ: 46. 18,750ը 16 000 ուլ:
- 41. 10,800ը 870 ուլ: 47. 37,590ը 92,000 ուլ:
- 42. 37,300ը 8,170 ուլ: 48. 33,330ը 27,100 ուլ:
- 43. 88 320ը 36,000 ուլ: 49. 877,000ը 209,000 ուլ:
- 44. 45,100ը 8,190 ուլ: 50. 337,800ը 99,000 ուլ:
- 51. $3,876 \times 879 - 2,799 \times 74 =$ քանի՛:
- 52. $12,483 \times 4,520 - 38,795 \times 89 =$ քանի՛:
- 53. $1,379 \times 794 + 145,902 \times 86 =$ քանի՛:

- 54. 14,749—3,892 ի մնացորդը բազմապատկեալ 12,700—8,309 ի մնացորդով քանի՛ է:
- 55. 265,484—142,184 ի մնացորդը բազմապատկեալ 8,794—3,684 ի մնացորդով քանի՛ է:
- 56. 18,943+37,711 ի գումարը բազմապատկեալ 27,385—7,965 ի մնացորդով քանի՛ է:
- 57. 7,890+8,901 ի գումարը բազմապատկեալ 3,700+6,400 ի գումարով քանի՛ է:

ՍԱՀՄԱՆՔ

34. Շարունակեալ արտադրեալ կը կոչուի աւելի քան երկու արտադրչաց արտադրեալը: Զորօրինակ, $3 \times 4 \times 5$ շարունակեալ արտադրեալ է. կը ցուցնէ թէ 3 ին եւ 4 ին արտադրեալը պիտի բազմապատկուի 5 ուլ:

Շարունակեալ արտադրեալ մը կրնայ շատ արտադրիչներէ բաղկացեալ ըլլալ: Այսպիսի արտադրելոյ մը արժէքը կախում չունի արտադրիչներուն շարքէն: Զորօրինակ, $3 \times 4 \times 5 = 3 \times 5 \times 4 = 4 \times 3 \times 5$:

35. Արտադրեալ կը կոչուի այն թիւը որ ունի՝ բաց ի 1 է, երկու կամ աւելի արտադրիչ: Զորօրինակ, 30 արտադրեալ թիւ է, քանզի հաւասար է $2 \times 3 \times 5$: Ուստի թիւ մը արտադրեալ թուով մը բազմապատկելու համար ունինք հետեւեալ կանոնը.

ԿԱՆՈՆ

Բազմապատիկ Բազմապատիկին Բազմապատիկին մէկ արտադրելով, յետոյ արդիւնքը Բազմապատիկ մաս արտադրելով, և այսպէս քնն յառաջ մննլ վերին արտադրելը:

ՕՐԻՆԱԿՔ

1. Բաղմասպատկէ 324ը 36 ով, այսինքն՝ 9×4 , կամ 12×3 ով:

Աւանդին գործողութիւնն. Երկրորդ գործողութիւնն.

324	324
9	12
2916	3888
4	3
11664	11664

Մասնական արտադր. Մասնկ. արտադր.

11664 Ա.Ֆ.ողջ արտադր. 11664 Ա.Ֆ.ողջ. արտադր.

Եւ. Հետեւեալ օրինակներուն մէջ բաղմասպատկին արտադրելները կրնան դանուել Պիթագորեան աղիւսակին միջոցաւ:

2. $873 \times 144 =$ քանի՞:
3. $887 \times 84 =$ քանի՞:
4. $3,845 \times 63 =$ քանի՞:
5. $38,257 \times 96 =$ քանի՞:
6. $7,836 \times 132 =$ քանի՞:
7. $736 \times 48 =$ քանի՞:
8. $4,315 \times 176 =$ քանի՞:
9. $8,712 \times 209 =$ քանի՞:
10. $48 \times 11 \times 15 \times 16 =$ քանի՞:
11. $234 \times 14 \times 12 \times 7 =$ քանի՞:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՔ

1. 455 տակառ շաքարն ի՞նչ կ'ընէ՝ տակառը 14 մէճիտիէէ: Պատ. 6370 մէճիտիէ:
2. 692 մնտուկ եզան միան ի՞նչ կ'ընէ, մնտուկը 26 մէճիտիէէ: Պատ. 17,992 մէճիտիէ:
3. Եթէ տակառ մը խողի միսը կ'արժէ 15 մէճիտիէ, 1,728 տակառը ո՞րչափ արժելու է: Պատ. 25,920 մէճիտիէ:

4. Ժամը 35 մղոն գացող երկաթուղւոյ կառք մը 425 ժամու մէջ ո՞րչափ մղոն կրնայ երթալ: Պատ. 14,875 մղոն:

5. Բանակ մը ունի 106 վաշտ, եւ իւրաքանչիւր վաշտ՝ 1,128 զինուոր. ամբողջ բանակը ո՞րչափ զինուոր ունի:

6. Եթէ բանակ մը օրը 720 տակառ պարէնի պէտք ունի, ո՞րչափ տակառ պարէնի պէտք պիտի ունենայ 365 օրուան համար: Պատ. 262,800 տակառի:

7. Մէկ մղոն երկաթուղւոյ համար պէտք է 320 ձող երկաթ, 50 մղոնի համար քանի՞ ձող պէտք է:

8. Եթէ երկաթուղւոյ մը մէկ մղոնը կը շինուի 42,500 մէճիտիէի, 385 մղոնի համար ո՞րչափ մէճիտիէ պէտք է:

9. Եթէ 56 արտավար պարունակող արտի մը իւրաքանչիւր արտավարը կը բերէ 29 քոռ ցորեն, բոլոր արտը ո՞րչափ քոռ կը բերէ:

10. Եթէ ձայն մը իւրաքանչիւր մանրերկրորդ 1,142 ոտք տեղ կ'երթայ, 3,600 մանրերկրորդի կամ մէկ ժամու մէջ քանի՞ ոտք կրնայ երթալ:

11. Երկու քաղաք իրարմէ հեռու են 56 մղոն, եւ իւրաքանչիւր մղոն երկաթուղւոյ համար պէտք է 320 ձող երկաթ. յիշեալ երկու քաղաքաց մէջտեղ երկաթուղի մը շինելու համար քանի՞ ձող երկաթ պէտք պիտի ըլլայ:

12. Պաղոյ պարտէզի մը մէջ կայ 214 կարգ ծառ, եւ իւրաքանչիւր կարգ ունի 241 ծառ. ո՞րչափ ծառ կայ պարտէզին մէջ:

13. 92, 37, եւ 45 թիւերուն շարունակեալ արտադրեալն ի՞նչ է:

14. Բեռան կառքերու խումբ մը կը բաղկանայ 21 կառքէ, իւրաքանչիւր կառք կը պարունակէ 83 տակառ ալիւր, եւ իւրաքանչիւր տակառ՝ 196 քաշ ամբողջ բեռը ո՞րչափ քաշ է :

15. Երկու քաղաքաց իրարմէ հեռաւորութիւնն է 18 մղոն, իւրաքանչիւր մղոն կը պարունակէ 1,760 եարտա, եւ իւրաքանչիւր եարտա է 5 ոտք . արդ՝ այն երկու քաղաքաց հեռաւորութիւնը քանի՞ ոտք է :

16. Պտղոյ պարտէզի մը մէջ կայ 14 կարգ դեղձի, իւրաքանչիւր կարգի մէջ կայ 27 ծառ, եւ իւրաքանչիւր ծառ կու տայ 108 դեղձ . արդ՝ բոլոր պարտէզին մէջ ո՞րչափ դեղձ կայ :

17. Մարդ մը կը շահի ամիսը 1,875 դահեկան եւ բոլոր ծախքն է ամիսը 1,125 դահեկան . 27 ամսուան մէջ ո՞րչափ դահեկան կը մնայ քովը :

18. Այն մը գնեց 18 կանգուն ժապաւէն՝ կանգունը 27 դահեկանի, եւ 42 կանգուն շղարչ՝ կանգունը 16 դահեկանի . երկուքին համար քանի՞ դահեկան վճարեց կինը :

19. Մարդ մը ունէր համբարանոց մը որ կ'արժէր 475 լիրա, տուն մը որ քան զհամբարանոցը 5 անգամ աւելի կ'արժէր, եւ ազարակ մը որ քան զհամբարանոցը եւ տունը միանգամայն 3 անգամ աւելի կ'արժէր . արդ, ամենուն արժէքն ի՞նչ էր :

20. Մարդ մը ճամբորդութիւն ընելով, 6 օրուան մէջ գնաց 293 մղոն, 5 օրը 53 մղոն երթալով օրը . արդ, վեցերորդ օրը քանի՞ մղոն գնաց :

21. Հրատի տրամագիծն է 2,967 մղոն, Երեւակինը՝ 24 անգամ աւելի քան Հրատինը, իսկ արեգական տրամագիծն է 12 անգամ աւելի քան Երեւակինը . արդ՝ ո՞րչափ է արեգական տրամագիծը :

22. Սուրհանդակ մը պիտի երթար այս ինչ տեղ 13 ժամու մէջ . 5 ժամ գնաց ժամը 12 մղոն, եւ տեսնելով որ քիչ ժամանակ մնաց, սկսաւ աւելի արագ երթալ, եւ ժամը 14 մղոն երթալով հասաւ ուր որ պիտի հասնէր . արդ՝ քանի՞ մղոն էր ճամբուն հեռաւորութիւնը :

23. Երկու քաղաք հեռու են իրարմէ 835 մղոն, հասարակ կառք մը ելաւ այս քաղաքներուն մէկէն եւ գնաց դէպ ի միւսը ժամը 38 մղոն, եւ միեւնոյն ժամանակ բեռան կառք մը ելաւ երկրորդ քաղքէն եւ սկսաւ երթալ դէպ առաջին քաղաքը ուստի եւ լած էր միւս կառքը՝ ժամը 13 մղոն երթալով . արդ՝ այս երկու կառքը ո՞րչափ հեռու էին իրարմէ 12 ժամ ետքը :

24. Շոգեհաւ մը Սուրբ Լուսովիկոս կոչուած քաղքէն Գահիրէ եկաւ 11 ժամու մէջ՝ ժամը 17 մղոն երթալով, Գահիրէէն Մեմփիս եկաւ 13 ժամու մէջ՝ ժամը 16 մղոն երթալով, Մեմփիսէն եկաւ Վիքսպուրի 23 ժամու մէջ՝ ժամը 18 մղոն երթալով, եւ Վիքսպուրիէն եկաւ Նոր Օրլէան 21 ժամու մէջ՝ ժամը 19 մղոն երթալով . արդ՝ Սուրբ Լուսովիկոսէն մինչեւ Նոր Օրլէան ո՞րչափ մղոն է :

25. Աղուէս մը տեղէ մը ճամբայ ելնելով գնաց բոպէն 616 կանգուն . երեք բոպէ ետքը շուն մը ճամբայ ելաւ նոյն տեղէն եւ ինկաւ աղուիսուն եւ տեւէն բոպէն 792 կանգուն տեղ վազելով . արդ՝ աղուիսուն ճամբայ ելլելէն 9 բոպէ ետքը աղուէս ու շունը ո՞րչափ հեռու էին իրարմէ :

ՀԱՐՅՄՈՒՆԻՔ

27. Ի՞նչ է բաղմապատկութիւնը : 28. Բաղմապատկելի, բաղմապատկիչ եւ արտադրեալ ո՞ր թի-

ւերուն կ'ըսուի: Որ թիւերը կը կոչուին արտադրիչ: 29. Բազմապատկութեան նշանն ի՞նչ է եւ ի՞նչպէս կը կարգացուի: 30. Ի՞նչ է Պիւթագորեան աղիւսակը: 31. Մէկ թուանշանով բազմապատկութիւն ի՞նչպէս կ'ըլլայ: Ի՞նչ է բազմապատկութեան կանոնը: 32. Թուոյ մը վերջը կցեալ զրոններուն արդիւնքն ի՞նչ է: Թիւ մը 10 ուլ, 100 ուլ, 1000 ուլ, եւն, ի՞նչպէս կը բազմապատկուի: 33. Թիւ մը 2, 3 կամ աւելի տասնաւորով, հարիւրաւորով, եւն, ի՞նչպէս կը բազմապատկուի: 34. Շարունակեալ արտադրեալն ի՞նչ է: 35. Արտադրեալ թիւ ի՞նչ է: Ի՞նչ է արտադրեալ թուով մը բազմապատկելու կանոնը:

Գ. ԲԱԺԱՆՈՒՄՆ

ՍԱՀՄԱՆՔ

36. Բաժանում կ'ըսուի այն գործողութիւնը որով կը գիտնանք թէ երկու թիւերէ մին միւսին մէջ քանի անգամ կայ:

37. Բաժանելի կ'ըսուի այն թիւը որ իրեն մէջ կը պարունակէ միւս թիւը. Բաժանարար կ'ըսուի այն թիւը որ միւսին մէջ կը պարունակուի. իսկ այն թիւը որ կը ցուցնէ թէ բաժանարարը բաժանելոյն մէջ քանի անգամ կը պարունակուի՝ կը կոչուի +անարար: Բաժանելոյն այն մասը որ կը մնայ գործողութեանէն ետքը՝ կը կոչուի հւացորդ:

Ծան. Եթէ մնացորդը 0 է, բաժանումը կ'ըսուի հիշ, և անատեն Բաժանարարը և +անարարը բաժանելոյն արտադրիչներն են:

38. Բաժանման նշանն է հորիզոնական գիծ մը՝ վրան եւ տակը մէյմէկ կէտով, եւ կը ցուցնէ թէ նշանին ձախակողմեան թիւը պիտի բաժնուի աջակողմեան թուով. զորօրինակ, "12 ÷ 2 = 6," կը նշանակէ թէ, եթէ 12 բաժանելին 2 բաժանարարով բաժնուի, քանորդը կ'ըլլայ 6:

Նոյն գործողութիւնը կրնայ նշանակուիլ բաժանելին զրելով բաժանարարին վրայ՝ մէջտեղը գծով մը: Այսպէս, $\frac{12}{2}$, որ կը կարգացուի, "12 բաժանեալ 3 ուլ," նոյն է սա գրութեան հետ, 12 ÷ 3:

39. Բաժանումը երկու տեսակ կրնայ ըլլալ, Ա. համարօր, երբ բաժանարարը մէկ թուանշան է, Բ. երկօր, երբ բաժանարարը երկու կամ աւելի թուանշան կը պարունակէ:

Համառօտ բաժանումն ընդհանրապէս կը կատարուի մասք. երկայն բաժանման մէջ գործողութիւնը կը կատարուի գրով: Բաժանման այս երկու կերպին մէջ ալ սկզբունքը միեւնոյն է:

Ա. ՀԱՄԱՌՈՑ ԲԱԺԱՆՈՒՄ

40. Բաժնէ 26,812 ը 4 ուլ:

Գործողութիւն.

Բաժանելի
 րելէն ետքը այնպէս՝ ինչ-
 պէս կը տեսնուի լուսանց-
 քին մէջ, ձախէն սկսելով
 բաժնէ բաժանելոյն այլեւայլ մասերը բաժանարարով:

Որովհետեւ 2ը չի բաժնուիր 4 ուլ, բաժնէ 26 ը 4 ուլ, եւ կ'ելլէ 6 քանորդ 2 մնացորդով, ըսել է

Բաժանարար. 4) 26812
 6703

Թէ պատասխանն ունի 6 հաշարատար . զրէ 6 ը հաշարաւորաց սեան մէջ գծին տակ, եւ 2 մնացորդին քով զիր մտօք բաժանելուոյն յաջորդ թուանշանն 8, եւ կ'ըլլայ 28 հարեւրատար : 28 բաժանեալ 4 ով կ'ըլլայ 7 . ըսել է թէ պատասխանն ունի 7 հարեւրատար, զոր զրէ հարիւրաւորաց սեան մէջ զրծին տակ : Որովհետեւ մնացորդ չկայ, եւ բաժանելուոյն յաջորդ թիւը, 1, փոքր է քան զչորս, պատասխանը չունի դասատար, ուստի տասնաւորաց սեան մէջ գծին տակ զիր 0 մը, ապա 1 ին հետ առ նաեւ բաժանելուոյն վերջին թիւը 2, եւ կ'ելլէ 12 միաւոր : 12 բաժանեալ 4 ով է 3, զոր զրէ միաւորաց սեան մէջ :

Այսպէս կը բաժնուի ամէն թիւ, երբ բաժանարարը մէկ թուանշան է . ուստի կ'ելլէ հետեւեալ կանոնը .

ԿԱՆՈՆ

Ա. Գրէ բաժանարարը բաժանելոյն յախ դին, և գէթ ը քան զի դասատար :

Բ. Բաժանելոյն առաջին թուանշանը բաժնէ բաժանարարով, և ամորդը գրէ դասից, կամ, եթէ բաժանելոյն առաջին թուանշանը քոտր է քան զբաժանարարը, բաժնէ բաժանելոյն առաջին երկու թուանշանները, և գրէ անորդը բաժանելոյն երկրորդ թուանշանին :

Գ. Մնացորդին յարէ բաժանելոյն յաջորդ թուանշանը, և թիւը որ կ'ելլէ՝ բաժնէ բաժանարարով, և դիւր ամորդը գրէ դասից . կամ, եթէ թիւը որ կ'ելլէ մնացորդով և բաժանելոյն յաջորդ թուանշանով քոտր է քան զբաժանարարը, դիւր 0 ամորդին մէջ, և յարէ այն թուանշանին :

յաջորդ թիւը, և յարաւ դար գործողութիւնն առաջնանդէն :

Դ. Յարաւ դար գործողութիւնը մնալ որ ամորդին բոլոր թուանշանները գործունի :

ՕՐԻՆԱԿԻ

Կատարէ հետեւեալ բաժանումները :

	(1)	(2)	(3)	(4)	(5)
	5) 785	6) 804	8) 1624	7) 392	9) 1926
Պրո.	157	134	203	56	214
	(6)	(7)	(8)	(9)	(10)
	4) 1544	3) 825	8) 4896	9) 792	7) 2415
Պրո.	386	275	612	88	345

Եթէ վերջին մասնական բաժանումին ետքը մնացորդ կ'աւելնայ, կը գրենք զայն բաժանարարին վրայ, եւ կը դնենք քանորդին քով : Չորօրինակ, $27 \div 4 = 6 \frac{3}{4}$ կը ցուցնէ թէ 4 ով բաժանեալ 27 ին քանորդն է 6՝ 3 մնացորդով : $6 \frac{3}{4}$ կը կարդացուի 6 եւ 3 բաժանեալ 4 ով, կամ 6 եւ 3 չորրորդ :

	(11)	(12)	(13)	(14)
	5) 176	4) 8140	7) 8146	9) 4023
Պրո.	$35 \frac{1}{5}$	2035	$1163 \frac{2}{7}$	447

ՓՈՐՉ : Բազմապատիկ ամորդը բաժանարարով, և արդարեւեայ մը աւելցուր մնացորդը . եթէ թիւը որ կ'ելլէ՝ հաստատ է բաժանելոյն, գործողութիւնը շեղուի :

Չորօրինակ, (11) օրինակին մէջ, $35 \times 5 + 1 = 176$. ապա գործողութիւնը շեղուի է :

Բաժնէ		Բաժնէ	
15.	12,360 Ը՝ 4 ուլ:	21.	639,143 Ը՝ 7 ուլ:
16.	3,730 Ը՝ 5 ուլ:	22.	454,396 Ը՝ 8 ուլ:
17.	20,202 Ը՝ 6 ուլ:	23.	321,314 Ը՝ 7 ուլ:
18.	37,904 Ը՝ 4 ուլ:	24.	1,287,643 Ը՝ 9 ուլ:
19.	90,872 Ը՝ 8 ուլ:	25.	21,416,314 Ը՝ 9 ուլ:
20.	640,339 Ը՝ 7 ուլ:	26.	82,324,717 Ը՝ 8 ուլ:

Երան. Թիւ մը 10 էն մինչև 20 որեւիցէ թուով կրնայ բաժնուիլ բաժանման համարում եղանակաւ, որպէս թէ բաժանարարը մի միայն թուանշան է:

(27)	(28)	(29)	(30)
10) 8760	11) 10978	12) 8134	11) 203,236
876	998	677 $\frac{1}{2}$	18,476

Բաժնէ		Բաժնէ	
31.	888,888 Ը՝ 12 ուլ:	37.	137,418 Ը՝ 12 ուլ:
32.	77,077 Ը՝ 11 ուլ:	38.	124,212 Ը՝ 12 ուլ:
33.	6,809 Ը՝ 11 ուլ:	39.	89,580 Ը՝ 15 ուլ:
34.	26,736 Ը՝ 12 ուլ:	40.	24,311 Ը՝ 16 ուլ:
35.	154,824 Ը՝ 12 ուլ:	41.	33,244 Ը՝ 15 ուլ:
36.	14,784 Ը՝ 11 ուլ:	42.	403,210 Ը՝ 12 ուլ:

Բ. ԵՐԿԱՅՆ ԲԱԺԱՆՈՒՄ

41. Բաժնէ 60,198 Ը՝ 237 ուլ:

Մեկնութիւն	Գործողութիւն
Մեկնութիւն, Բաժանարարը ձախ կողմը գրէ ինչպէս է հոս լուսանցքին մէջ:	237) 60198 (254
Որովհետև 60 Ը չի բաժնուիլը 237 ուլ, քանորովն մէջ չկայ հաշարաւոր, ուստի 60 ին յարելով բաժանելոյն յաջորդ թուանշանը 1, կ'ու-	474
	1279
	1185
	948
	948
	Մնացորդ 0

նենանք 601 հարիւրաւոր որ բաժնուելով 237 ուլ կուտայ քանորդ 2, եւ մնացորդ մը. ըսել է թէ պատասխանն ունի 2 հարիւրաւոր, որով բազմապատկելով 237ը կ'ունենանք 474 հարիւրաւոր, եւ հանելով այս թիւը 601 էն՝ կը մնայ 127 հարիւրաւոր, եւ այս թուոյն քով առնելով վար բաժանելոյն 9 րոտաւորը, կ'ունենանք 1,279 րոտաւոր: 1279 Ը բաժնուելով 237 ուլ կուտայ քանորդ 5 եւ մնացորդ մը. ապա պատասխանն ունի 5 րոտաւոր, որով բազմապատկելով 237 կ'ունենանք 1185 րոտաւոր, զոր հանելով 1279 էն՝ կը մնայ 94 րոտաւոր: Այս թուոյն քով առնելով բաժանելոյն 8 րոտաւորը, կ'ունենանք 948 րոտաւոր: 948 թիւը բաժնուելով 237 ուլ՝ կուտայ քանորդ 4 առանց մնացորդի, ապա պատասխանն ունի 4 միւսաւոր, եւ այս 4 ուլ բազմապատկելով 237ը, կ'ունենանք 948, զոր հանելով 948 էն կը մնայ 0:

Այս կերպով կը բաժնուի ուրիշ որեւիցէ թիւ, ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը:

ԿԱՆՈՆ

Ա. Տես թէ բաժանարարը քանի անգամ կը պարտանկուի բաժանելոյն յաջորդ թուանշանը, որպէ՛ չարելի է, ինչ թուանշաններուն մէջ. գործառն թուանշանը քանորդին աւազին թուանշանն է. բազմապատկէ բաժանարարն այս թուանշանով, և արդարեւուն հանէ բաժանելոյն այն մասէն որ բաժանուեցաւ:

Բ. Եթէ այս հանո՞ւմն մնացորդ կ'աւելնայ, անոր յարէ բաժանելոյն յաջորդ թուանշանը, և որեւ թէ բաժանարարը քանի անգամ կայ այս նոր թուոյն մէջ, և կը գործուի պարտախանին երկրորդ թուանշանը. բազմապատկէ բաժանարարն այս թուանշանով, և արդարեւուն հանէ նոր թիւն ըստ աւազին եղանակին:

Գ. Գործողութիւնն յառաջ տար, յինչ որ գործուն պատահանին քուրք խոտանշանները:

Երբ բաժանում կընենք ըստ վերոգրեալ կանոնին, յարմարագոյն կերպն է բաժանելոյն ձախ դին գրել բաժանարարը, եւ աջ դին քանորդը: Եթէ գործողութեան վերջը կը մնայ մնացորդ, գրելու է զայն այնպէս՝ ինչպէս ըսուեցաւ կարճ բաժանման մէջ:

Փորձը, որ կարճ բաժանման փորձին հետ միեւնոյն է, կը տեսնուի հետեւեալ օրինակին մէջ:

ՕՐԻՆԱԿԲ

Կատարէ հետեւեալ բաժանումները:

1. Բաժնէ 35,114ը 143 ուլ.

Գործողութիւնն

Բաժանելի

Փորձ

Գաժնար. 143)	35114	(245	Քանորդ.	245	Քանորդ.
	286			143	Բաժնար.
	<u>651</u>			<u>735</u>	} Մասնին.
	572			980	
	<u>794</u>			245	} արտադր.
	715			79	
	<u>79</u>		Մնացորդ	35114	Բաժնելի.

Մնացորդը քանորդին եւ բաժանարարին արտադրելոյն հետ գումարելու եղանակը ցուցուած է վերի օրինակին մէջ:

(2)	(3)	(4)
36) 7452 (207	124) 373116 (3009	37) 11248 (304
<u>72</u>	<u>372</u>	<u>111</u>
<u>252</u>	<u>1116</u>	<u>148</u>
<u>252</u>	<u>1116</u>	<u>148</u>

(2) օրինակին մէջ, մասնական բաժանելին, 25, փոքր է քան զբաժանարարը. ուստի քանորդին երկրորդ թուանշանին տեղը կը գրենք 0, եւ բաժանելոյն յաջորդ թուանշանը, 2, կ'առնենք վար եւ գործողութիւնը յառաջ կը տանինք:

(3) օրինակին մէջ, 11 եւ 111 փոքր են քան զբաժանարարը. ուստի պատասխանին մէջ կը գրենք երկու զրոյ, վար կ'առնենք 6ը, եւ յառաջ կը տանինք գործողութիւնը:

Բաժնէ հետեւեալ թիւերը:

5.	7,812 ÷ 36:	23.	47,708 ÷ 27:
6.	16,758 ÷ 49:	24.	71,556 ÷ 201:
7.	14,464 ÷ 64:	25.	30,056 ÷ 884:
8.	75,518 ÷ 718:	26.	68,541 ÷ 341:
9.	40,698 ÷ 399:	27.	14,874 ÷ 402:
10.	38,214 ÷ 386:	28.	14,430 ÷ 74:
11.	51,171 ÷ 411:	29.	300,360 ÷ 120:
12.	10,368 ÷ 144:	30.	61,712 ÷ 304:
13.	27,264 ÷ 96:	31.	722,631 ÷ 91:
14.	88,534 ÷ 184:	32.	317,094 ÷ 82:
15.	20,615 ÷ 95:	33.	1,731,195 ÷ 73:
16.	45,579 ÷ 209:	34.	7,318,080 ÷ 55:
17.	51,867 ÷ 412:	35.	76,131,702 ÷ 46:
18.	309,927 ÷ 309:	36.	31,231,737 ÷ 37:
19.	765,870 ÷ 98:	37.	13,261,467 ÷ 381:
20.	1,536 ÷ 16:	38.	1,281,524 ÷ 761:
21.	2,304 ÷ 12:	39.	13,189,212 ÷ 937:
22.	1,360 ÷ 16:	40.	728,807 ÷ 731:

- 41. 147,735 ÷ 45 = քանի՞:
- 42. 947,387 ÷ 54 = քանի՞:
- 43. 143,260 ÷ 108 = քանի՞:
- 44. 14,420,946 ÷ 74 = քանի՞:
- 45. 81,320,425 ÷ 25 = քանի՞:
- 46. 2,441,175 ÷ 75 = քանի՞:
- 47. 435,780 ÷ 216 = քանի՞:
- 48. 444,312 ÷ 825 = քանի՞:

42. Թիւ յը 10 ուլ, 100 ուլ, 1000, ևն, Բաժնէլու համար Բաժանելուոյն ալ կողմն կէտով կը դասենք այնչափ թուանշան՝ սրագ զրոյ կայ Բաժանարարին ժկ. Բաժանելուոյն յախախտման մասը կէտին անդին՝ Ժանորդն է, իսկ աւելորդման մասը կէտին ասորին՝ մնացորդն է (Յօդ. 32):

- 1. Բաժնէ 8,759 ը՝ 100 ուլ: Պատ. $87 \frac{59}{100}$
- 2. " 746 ը՝ 10 ուլ: 5. 8,637 ը՝ 1000 ուլ:
- 3. " 1,382 ը՝ 100 ուլ: 6. 3,425 ը՝ 100 ուլ:
- 4. " 4,981 ը՝ 100 ուլ: 7. 94,276 ը՝ 10 ուլ:

Ծան. Եթէ բաժանարարն իւր վերջը զրոյ ունի, կը կտրենք զրոները և նոյնչափ թուանշան բաժանելուոյն ալ կողմն. ապա կը բաժնենք բաժանելուոյն մնացեալ մասը բաժանարարին թուանշաններով: Ճշմարիտ մնացորդը գտնելու համար մասնական մնացորդին վերջը կը դնենք բաժանելին կտրուած թուանշանները:

8. Բաժնէ 37,843 ը 2,500 ուլ: Պատ. $15 \frac{343}{2500}$.

Գործողութիւն

Մեկուսութիւն. Բաժանարարին 25,00) 378,43 (15
 վերջի երկու զրոն և բաժանելուն աջակողմեան երկու 25
 թուանշանը կտրելով, 378 ը 128
 կը բաժնենք 25 ուլ, և գործու ճշմ. մնցորդ. 343
 զութեան վերջը կ'ունենանք
 15 քանորդ և 3 մնացորդ, որուն յարելով բաժանելիէն կտրուած երկու թուանշանը կ'ունենանք ճշմարիտ մնացորդը, 343:

9. Բաժնէ 98,742 ը 1,700 ուլ: Պատ. $58 \frac{142}{1700}$

կատարէ սա նշանակեալ բաժանումները:

- 10. 8,436 ÷ 2,100
- 11. 8,566 ÷ 2,500
- 12. 17,439 ÷ 1,700
- 13. 2,564,310 ÷ 84,000
- 14. 247,896 ÷ 7,200
- 15. 1,310,741 ÷ 64,000

Ծան. Եթէ թէ՛ բաժանելուոյն և թէ՛ բաժանարարին վերջը զրոներ կան, կը զատենք երկուքին ալ աջ կողմն հաւասար թուով զրոյ, և ապա կը կատարենք բաժանումը:

16. Բաժնէ 875,000 ը 2,500 ուլ:

Գործողութիւն

Մեկուսութիւն. Բաժանելիէն և 25,00) 8750,00 (350
 բաժանարարէն երկերկու զրոյ 75
 զատելով, երկուքն ալ բաժանած կ'ըլլանք 100 ուլ, և այս 125
 հարկաւ չի փոխեր քանորդը որ պիտի ելլէ:

կատարէ հետեւեալ բաժանումները:

- 17. 1,831,200 ը բաժնէ 240 ուլ:
- 18. 1,350,500 ը " 3,650 ուլ:
- 19. 687,500 ը " 27,500 ուլ:
- 20. 201,600 ը " 3,600 ուլ:
- 21. 41,580 ը " 540 ուլ:
- 22. 71,820 ը " 87 ուլ:
- 23. 1,749,600 ը " 360 ուլ:
- 24. 98,710 ը " 8,400 ուլ:
- 25. 66,920 ը " 8,800 ուլ:
- 26. 8,623,000 ը " 250 ուլ:
- 27. 47,890 ը " 8,600 ուլ:
- 28. 35,100 ը " 4,800 ուլ:
- 29. 1,400 ը " 270 ուլ:
- 30. 368,000 ը " 4,200 ուլ:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

43. Հետեւեալ խնդիրները չորս գլխաւոր գործուղութեանց, Յաւելման, Հանման, Բազմապատկութեան եւ Բաժանման մէջ վարժութեան համար են:

1. 41,185 լիրայի գումար մը հաւասար պիտի բաժնուի 5 հոգւոյ. իւրաքանչիւրին քանի՞ լիրա կ'իջնայ: Պատ. 8,237 լիրա:

2. 41,185 լիրան հաւասար բաժնուեցաւ քանի մը ժառանգներու, եւ իւրաքանչիւրին քաժնին ինչպէս 8,237 լիրա. քանի՞ հոգի էին ժառանգները:

Պատ. 5 հոգի:

3. Առեւտրական ընկերութեան մը դրամագլուխն էր 13,125 լիրա, եւ այս գումարը տուած են հաւասարապէս 175 բաժանորդք. իւրաքանչիւր քաժանորդ քանի՞ լիրա տուած է: Պատ. 75 լիրա:

4. Եթէ նաւ մը 48 օրուան մէջ կ'երթայ 5,712 մղոն, օրը քանի՞ մղոն զացած կ'ըլլայ:

Պատ. 119 մղոն:

5. Եթէ նաւ մը օրը 114 մղոն կ'երթայ, քանի՞ օրուան մէջ պիտի երթայ 2,622 մղոն:

Պատ. 23 օրուան մէջ:

6. Հողագործ մը 112 արտավար ազարակի մը համար վճարեց 13,216 դահեկան. իւրաքանչիւր արտավարի համար քանի՞ դահեկան վճարած եղաւ:

7. Արտավարը 59 դահեկանէ, քանի՞ արտավար գետին կրնայ գնուիլ 26,432 դահեկանով:

8. Արտի մը մէջ կայ 21,033 հասկ կարգ կարգ անկուած, եւ իւրաքանչիւր կարգի մէջ կայ 171 հասկ. արդ՝ արտը քանի՞ կարգ բաժնուած է:

9. Երկրիս միջին տրամագիծն է 7,912 մղոն, եւ արեգակն տրամագիծը՝ 854,496 մղոն. արդ՝ արե-

գակն տրամագիծին մէջ քանի՞ անգամ կը պարունակուի երկրի տրամագիծը:

10. Նպարավաճառ մը գնեց 55,664 քաշ ալիւր տակառով, եւ իւրաքանչիւր տակառ կը պարունակէր 196 քաշ. բոլոր ալիւրը քանի՞ տակառի մէջ էր:

11. Ատուոյ (շահայէ) 96 իրարու հաւասար պրակք (թօփ) կը պարունակեն 4,032 կանգուն ասուի. իւրաքանչիւր պրակ քանի՞ կանգուն ասուի կը պարունակէ:

12. Արտ մը որոյ իւրաքանչիւր արտավարը կուտայ 37 քոռ վարսակ՝ բերաւ 3,404 քոռ յիշեալ արմտիքէն. արդ՝ քանի՞ արտավար է արտը:

13. Քսան պրակ ասուոյ իւրաքանչիւր պրակը կը պարունակէ 39 կանգուն. ուրիշ 32 պրակի իւրաքանչիւրը կը պարունակէ 38 կանգուն. դարձեալ ուրիշ 17 պրակի իւրաքանչիւրը՝ 43 կանգուն. բոլոր ասուին քանի՞ կանգուն է:

14. Վաճառական մը գնեց 175 կանգուն ասուի՝ կանգունը 7 մէճիտիէի. յետոյ վաճառեց 72 կանգուն՝ կանգունն 9 մէճիտիէի, եւ մնացածին կանգունն՝ 8 մէճիտիէի. ո՞րչափ շահեցաւ:

15. Վաճառական մը գնեց 27 տակառ ալիւր՝ տակառը 14 մէճիտիէի, եւ փոխարէն տուաւ 32 բեռ փայտ՝ բեռն 8 մէճիտիէի, եւ մնացելոյն համար վճարեց մէճիտիէ. ո՞րչափ մէճիտիէ վճարեց:

16. Մարդու մը եկամուտն է տարին 3,150 մէճիտիէ, եւ ծախքը՝ 2,817 մէճիտիէ. 6 տարուան մէջ քանի՞ մէճիտիէ կը մնայ մարդուն քով:

17. Հողագործ մը գնեց 32 արտավարի ազարակ մը՝ արտավարը 95 մէճիտիէի. ուրիշ 71 արտավար՝ արտավարը 47 մէճիտիէի. դարձեալ ուրիշ 38 ար-

տավար՝ արտավարը 62 մէճիտիէի. վերջապէս ուրիշ արտ մը 19 արտավարի՝ արտավարը 88 մէճիտիէի. բոլորին համար քանի՞ մէճիտիէ վճարեց :

18. Թուոյ մը արարէի՛նէն են 19, 17 եւ 23. ուրիշ թուոյ մը արարէի՛նէն են՝ 31, 29 եւ 11. ուրիշ երրորդ թուոյ մը արարէի՛նէն են՝ 77 եւ 83. ի՞նչ է այս թիւերուն գումարը :

19. Երկու մարդ ճամբայ ելլելով միեւնոյն տեղէ՝ դացին հակառակ ուղղութեամբ. առաջինը գնաց օրը 43 մղոն, եւ երկրորդն՝ օրը 37 մղոն. 7 օր ետքը ասոնք ո՞րչափ հեռու էին իրարմէ :

20. Գիւղացի մը գնեց 6 եղ՝ իւրաքանչիւրը 65 մէճիտիէի. 12 կով իւրաքանչիւրը 42 մէճիտիէի, եւ 142 ոչխար՝ իւրաքանչիւրը 6 մէճիտիէի. բոլորին համար քանի՞ մէճիտիէ վճարեց :

21. Բեռան կառքի մը մէջ կային 6 սնտուկ վաճառ, իւրաքանչիւր սնտուկ 382 քաշ. 13 տակառ, իւրաքանչիւրը 218 քաշ, եւ 37 հակ (տէն), իւրաքանչիւրը 179 քաշ. արդ՝ բոլոր բեռը քանի՞ քաշ էր :

22. 19 հակ ասուոյ մէջ կայ 16 պրակ, եւ իւրաքանչիւր պրակ է 42 կանգուն. բոլոր ասուին քանի՞ կանգուն է :

23. Ի՞նչ թիւ 86 ով բազմապատկուելով կու տայ նոյն արտադրեալը զոր կու տայ 163ը 430 ով բազմապատկուելով :

24. Քոռը 56 դահեկան արժող 36 քոռ վարսակի փոխարէն՝ կանգունը 14 դահեկան արժող քանի՞ կանգուն շարժ (Էլ-տէն) տրուելու է :

25. Ա, Բ եւ Գ եղան ընկեր. Ա զրաւ 7,200 մէճիտիէ, Բ զրաւ 700 մէճիտիէ աւելի քան Ա, եւ

Գ զրաւ 550 մէճիտիէ պակաս քան Ա եւ Բ միանգամայն. արդ՝ քանի՞ մէճիտիէ էր ընկերութեան զրամագլուխը :

26. Ա ին եկամուտը Բ ին եկամտին 5 անգամն է. Բ ին եկամուտը Գ ին եկամտին 3 անգամը, եւ Գ ին եկամուտն է 1,325 մէճիտիէ. արդ՝ Ա ին, Բ ին եւ Գ ին եկամուտը միանգամայն ո՞րչափ է :

27. Հողագործ մը գնեց 154 արտավար երկիր՝ արտավարը 64 մէճիտիէի, եւ վաճառեց բոլորը 11,704 մէճիտիէի. արտավար գլուխ քանի՞ մէճիտիէ շահեցաւ :

28. Քաղքէ մը մինչեւ ուրիշ քաղաք մը հեռաւորութիւնը 144 մղոն է, եւ իւրաքանչիւր մղոն 5,280 ոտք. արդ՝ մարդ մը ժամը 352×60 ոտք ճամբայ առնելով քանի՞ ժամու մէջ կրնայ երթալ մէկ քաղքէն միւսը :

29. Երկու թուոց գումարն է 10,370, եւ թիւերուն մէկը միւսոյն 4 անգամն է. ի՞նչ են այս թիւերը :

30. Երեք թուոց առաջինն է 24, երկրորդը՝ առաջնոյն 3 անգամն է, եւ երրորդը՝ առաջնոյն եւ երկրորդին միանգամայն 4 անգամը. արդ՝ երկրորդ եւ երրորդ թուոց մէջ տարբերութիւնն ի՞նչ է :

31. Գրէ 4,617, բազմապատկէ 12 ով, եւ արտադրեալը բաժնէ 9 ով, եւ քանորդին վրայ աւելցուր 365, եւ ասոնց գումարէն հանէ 5,521. ի՞նչ է վերջին արդիւնքը :

32. Մարդ մը ունի 3 տուն որոց մին կ'արժէ 12,530 դահեկան, երկրորդը՝ 11,324 դահեկան, եւ երրորդը՝ 9,875 դահեկան, եւ ազարակ մը ունի 6,720 դահեկանի : Այս մարդը իւր աղջկանը տուաւ

տուներուն արժէքին մէկ երրորդը, եւ ազարակին արժէքին մէկ չորրորդը, եւ ապա մնացածը բաժնեց հաւասար իւր երկու որդւոցը. այս վերջիններուն իւրաքանչիւրն ի՞նչ առաւ :

33. Մարդ մը գնեց 425 ոչխար՝ իւրաքանչիւրը 475 դահեկանի, եւ 38 կով իւրաքանչիւրը 4,825 դահեկանի. առջիններուն համար տրուած ստակին եւ վերջիններուն համար տրուածին տարբերութիւնն ի՞նչ է :

34. Երկու քաղաքաց հեռաւորութիւնն է 2,448 մղոն. մարդ մը օրը 24 մղոն երթալով ո՞րչափ ժամանակի մէջ կը հասնի մէկ քաղքէն միւսը :

35. Երկու հոգի հաւասար դրամագլխով պիտի գնէին արջառներու հօտ մը. մին գնեց արջառներուն 72ը՝ իւրաքանչիւրին համար տալով 35 մէճիտիէ. միւսը գնեց հօտին մնացեալ արջառները՝ տալով իւրաքանչիւրին համար 42 մէճիտիէ. ո՞րչափ արջառ կար հօտին մէջ :

36. Մարդ մը գնեց 4 ձի՝ իւրաքանչիւրը 116 մէճիտիէի, եւ 2 մտրուկ՝ իւրաքանչիւրը 56 մէճիտիէի, եւ փոխանակ դրամոյ տուաւ ալիւր՝ տակառը 12 մէճիտիէի. արդ՝ ձիերուն եւ մտրուկներուն ամբողջ գինը վճարելու համար քանի՞ տակառ ալիւր հարկ եղաւ տալ :

37. Մարդ մը գնաց 7 օր դէպ ի հիւսիս՝ օրը 37 մղոն ճամբայ առնելով. յետոյ նոյն ճամբով դարձաւ ետ օրը 29 մղոն ճամբայ առնելով. արդ ճամբայ ելլելէն 12 օր ետքը այս մարդը ո՞րչափ հեռու կը գտնուէր այն տեղէն ուստի ճամբայ ելաւ :

38. Մարդ մը գնեց ազարակ մը 742 արտավարի՝ արտավարը 18 մէճիտիէի. անգամ մը վաճառեց ա-

զարակէն 211 արտավար՝ արտավարը 22 մէճիտիէի. ուրիշ անգամ մը վաճառեց 184 արտավար՝ արտավարը 25 մէճիտիէի. մնացածին իւրաքանչիւր արտավարը քանի՞ մէճիտիէի վաճառելու է որ 3,867 մէճիտիէ շահի :

39. Ա. գնեց ազարակ մը 3,612 մէճիտիէի. ազարակին կէսը վաճառեց՝ արտավարը 56 մէճիտիէի եւ առաւ 2,408 մէճիտիէ. արդ՝ ազարակը քանի՞ արտավար էր, եւ իւրաքանչիւր արտավարի համար ի՞նչ վճարեց :

40. Իւրաքանչիւրը 112 մէճիտիէի քանի՞ ձի կրնայ առնուիլ՝ իւրաքանչիւրը 63 մէճիտիէի 28 եզ, իւրաքանչիւրը 42 մէճիտիէի 52 կով եւ իւրաքանչիւրը 6 մէճիտիէի 175 ոչխար եւ 2,394 մէճիտիէ ստակ տալով :

ՀԱՐՅՄՈՒՆԵՐ

36. Բաժանումն ի՞նչ է : 37. Ի՞նչ են բաժանելի, բաժանարար եւ քանորդ : 38. Ի՞նչ է բաժանման նշանը : 39. Բաժանումը քանի՞ կերպով կրնայ ըլլալ : 40. Ըսէ կարճ բաժանման կանոնը : Բաժանման փորձն ի՞նչպէս կ'ըլլայ : Թիւ մը 10 էն մինչեւ 20 որեւիցէ թուով ի՞նչպէս կրնայ բաժնուիլ : 41. Ըսէ երկայն բաժանման կանոնը : Երկայն բաժանման փորձն ի՞նչպէս կ'ըլլայ : 42. Թիւ մը 10 ու, 100 ու, 1000 ու, եւն, ի՞նչպէս կը բաժնուի : Եթէ բաժանարարն իւր վերջը զրոյ ունի, ի՞նչ ընելու է : Եթէ թէ՛ բաժանելուոյն եւ թէ՛ բաժանարարին վերջը զրոնք կան, ինչ ընելու է :

Ե. ԱՐՏԱԴՐԻՉ ԳՏՆԵԼ ԵՒ ԶՆՁԵԼ

44. Արտադրել կ'ըսուին թիւ մը ճշգիւ բաժնող ամբողջական թիւեր. զորօրինակ, 2, 3 եւ 4, արտադրիչ են 12ի :

45. Արտադրեալ թիւ կ'ըսուի այն թիւը որ, բաց ի 1 էն, ուրիշ երկու կամ աւելի աբսոլյուտ արտադրիչներու արդիւնքն է. զորօրինակ, 15ը արտադրեալ թիւ է, վասն զի $15 = 3 \times 5$:

Նախնական կ'ըսուի թիւ մը որ, բաց ի 1 էն եւ իրմէ, ուրիշ ամբողջական արտադրիչներու չի կրնար բաժնուիլ. զորօրինակ, 2, 3, 5, եւն, նախնական թիւեր են :

46. Արտադրիչ մը որ նախնական թիւ է՝ կը կոչուի նախնական արտադրիչ. արտադրիչ մը որ արտադրեալ թիւ է՝ կը կոչուի արտադրեալ արտադրիչ. Արտադրեալ արտադրիչը կրնան բաժնուիլ նախնական արտադրիչներու. զորօրինակ, $24 = 2 \times 12 = 2 \times 2 \times 6 = 2 \times 2 \times 2 \times 3$:

ԱՐՏԱԴՐԻՉ ԳՏՆԵԼ

47. Գտիր 210 թուոյն նախնական արտադրիչները :

Գործողութիւն

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Կը բաժնենք նախ 2 ուլ որ է $\begin{array}{r} 2) 210 \\ 40 \end{array}$ նախնական արտադրիչ. ապա կը բաժնենք $\begin{array}{r} 3) 105 \\ 35 \end{array}$ առաջին քանորդը 3 ուլ, որ է նոյնպէս $\begin{array}{r} 5) 35 \\ 7 \end{array}$ նախնական արտադրիչ. յետոյ կը բաժնենք երկրորդ քանորդը 5 ուլ, եւ կը գտնենք 7 քանորդ : 2, 3, 5 եւ 7 թիւերն են արտադրիչը զորս կը վնասենք. այսինքն $210 = 2 \times 3 \times 5 \times 7$:

Այսպէս կը գտնուին ուրիշ արտադրեալ թիւերու արտադրիչք. ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Թոյ մը նախնական արտադրիչները բոնելու համար՝ բաժնէ զայն իւր նախնական արտադրիչներուն մով. յետոյ բաժնէ +անորդը իւր նախնական արտադրիչներուն մով, և այսպէս յարաւ որք քործողութիւնը, մնալ իւր նոյն +անորդ մը որ նախնական թիւ է. Բոլոր բաժանարար և վերջին +անորդը պահանջած արտադրիչներն են :

ՕՐԻՆԱԿԲ

Հետեւեալ թիւերը լուծէ իրենց նախնական արտադրիչներուն :

- 1. 42. Պատ. $2 \times 3 \times 7$.
- 2. 180. Պատ. $2 \times 2 \times 3 \times 3 \times 5$.
- 3. 378. Պատ. $2 \times 3 \times 3 \times 3 \times 7$.
- 4. 330. Պատ. $2 \times 3 \times 5 \times 11$.
- 5. 770. Պատ. $2 \times 5 \times 7 \times 11$.
- 6. 1,575. Պատ. $3 \times 3 \times 5 \times 5 \times 7$.
- 7. 3,850. Պատ. $2 \times 5 \times 5 \times 7 \times 11$.

Արտադրիչ գտնելու գործողութիւնը կը կատարուի մանաւանդ աչօք եւ վորձով : Հետեւեալ աղիւսակը կրնայ երբեմն զիւրացնել այս գործողութիւնը :

Աղիւսակ նախնական թուոց 1 էն մինչեւ 150

1	2	3	5	7	11	13	17	19
23	29	31	37	41	43	47	53	59
61	67	71	73	79	83	89	97	101
103	107	109	113	127	131	137	139	149

Գտիր հետեւեալ թիւերուն նախնական արտադրիչները :

8. 402	12. 1,095	16. 7,644
9. 1,659	13. 2,310	17. 1,872
10. 3,290	14. 2,730	18. 786
11. 1,554	15. 17,160	19. 3,136

Ծան. Եթէ թուոյ մը վերջին թուանշանն է 0, 2, 4, 6 կամ 8, այն թիւը ճշդիւ բաժանելի է 2 ով :

Եթէ թուոյ մը թուանշաններուն գումարը ճշդիւ բաժանելի է 3 ով, նոյն իսկ թիւը ճշդիւ բաժանելի է 3 ով :

Եթէ թուոյ մը վերջին թուանշանը ճշդիւ բաժանելի է 5 ով, նոյն իսկ թիւը ճշդիւ բաժանելի է 5 ով :

20. 930	23. 1,738	26. 1,105
21. 1,455	24. 3,255	27. 3,171
22. 3,685	25. 1,001	28. 2,873

ԱՐՏԱԴՐԻՉ ԶՆՁԵԼ

48. Կրնանք մէկ կամ աւելի արտադրիչներ, որ նշանով ցուցուած բաժանման մը թէ՛ բաժանելւոյն եւ թէ՛ բաժանարարին մէջ կը գտնուին, երկուքին մէջ ալ հաւասար թուով ջնջել, ջնջելի թուանշանին վրայ խոտորնակ գիծ մը քաշելով: Բաժանելիէն եւ բաժանարարէն միեւնոյն արտադրիչը ջնջել՝ բաժանելին եւ բաժանարարը միեւնոյն թուով բաժնել է, եւ այս գործողութիւնը չի փոխեր քանորդը :

Նշանով ցուցուած սա բաժանման մէջ 2 եւ 3 արտադրիչը ջնջուած են :

$$\frac{2 \times 3 \times 4}{2 \times 3 \times 7}$$

ՕՐԻՆԱԿԲ

1. Բաժնէ $2 \times 5 \times 7 \times 11$ ը $5 \times 7 \times 7$ ով :

Գործողութիւն

$$\text{Մեկնութիւն, Բա-} \frac{2 \times 5 \times 7 \times 11}{5 \times 7 \times 7} = \frac{2 \times 5 \times 7 \times 11}{5 \times 7 \times 7} = \frac{22}{7} = 3\frac{1}{7}$$

Ժանուարը նշան- ներով գրելէն ետ- քը՝ այն արտադրիչները որ թէ՛ բաժանելւոյն եւ թէ՛ բաժանարարին մէջ կան՝ կ'աւերենք հաւասար թուով յետոյ կը բաժնենք 2×11 ը 7 ով :

Այսպէս կը կատարենք որեւիցէ նշանակեալ բաժանում, ուստի կ'ունենանք սա կանոնը .

ԿԱՆՈՆ

Ա. Գրէ բաժանումը նշաններով, և աւրէ արտադրիչները որ թէ՛ բաժանելւոյն և թէ՛ բաժանարարին մէջ կան հաւասար թուով :

Բ. Բաժանելւոյն մնացեալ արտադրիչներուն արտադրեալը բաժնէ բաժանարարին մնացեալ արտադրիչներուն արտադրեալը :

Կատարէ հետեւեալ գործողութիւններն ըստ կանոնի ջնջման .

$$2. 2 \times 3 \times 5 \times 7 \times 11 \div 2 \times 3 \times 5 \times 19 \text{ Պատ. } \frac{77}{19} = 4\frac{1}{19}$$

$$3. 3 \times 3 \times 3 \times 5 \times 5 \times 7 \times 13 \div 2 \times 2 \times 2 \times 3 \times 3 \times 5 \times 5$$

Պատ. $11\frac{3}{5}$:

Ծան. Եթէ բաժանելւոյն և բաժանարարին բոլոր արտադրիչները ջնջուին, 1 միութիւն կը մնայ: Եթէ այս 1 ը բաժանելւոյն մէջ է՝ կը գրուի, իսկ եթէ բաժանարարին մէջ է՝ ջնջ կ'առնուի :

- 4. $2 \times 3 \times 5 \times 7 \div 2 \times 2 \times 5 \times 7 \times 8$
- 5. $3 \times 5 \times 5 \times 7 \times 13 \div 3 \times 5 \times 7$
- 6. Բաժնէ 144x56 ը 96 ուլ:

Պատ. $\frac{3}{16}$;
 Պատ. 65:

Գործողութիւն

Մնացորդներ. Բաժանու-
 մը նշանակելէն ետքը կը
 տեսնենք որ 12 ը 144 ին
 եւ 96 ին արտադրիչն է.
 ուստի կ'աւրենք 144 ը
 եւ կը գնենք անոր տեղ 12. կ'աւրենք նաեւ 96 ը
 եւ կը գնենք անոր տեղ 8, ինչպէս կը տեսնուի
 լուսանցին մէջ: Այսպէս կը մնայ բաժնել 12x56 ը
 8 ուլ: Բայց կը տեսնենք որ 8 ը արտադրիչ է 56 ին
 եւ 8 ին. 8 ը 56 ին մէջ 7 անգամ կայ, ուստի կ'աւ-
 րենք 56 ը եւ կը գնենք անոր տեղ 7. իսկ 8 ին
 մէջ 8՝ 1 անգամ կայ, ուստի կ'աւրենք նաեւ 8 ը, եւ
 1 ը զանց կ'ընենք վերի ծանօթութեան համեմատ:
 Ապա վերի գործողութեան արդիւնքն է 84:

$$\begin{array}{r} 12 \qquad \qquad 7 \\ 144 \times 56 = \frac{12 \times 56}{8} = 84 \end{array}$$

կատարէ սա նշանակեալ գործողութիւնները.

- 7. $168 \times 216 \div 42 \times 54$; 16. $97 \times 30 \div 37 \times 3$;
- 8. $9 \times 24 \times 31 \div 72$; 17. $161 \times 15 \div 161 \times 3$;
- 9. $564 \times 42 \div 14 \times 21$; 18. $17 \times 11 \times 4 \div 34 \times 22$;
- 10. $36 \times 37 \div 27 \times 11$; 19. $26 \times 33 \div 46 \times 11$;
- 11. $48 \times 125 \div 3 \times 5$; 20. $34 \times 26 \div 39 \times 17$;
- 12. $342 \times 6 \div 36$; 21. $57 \times 18 \times 4 \div 34 \times 8$;
- 13. $1,323 \times 5 \div 63 \times 5$; 22. $114 \times 22 \div 11 \times 76$;
- 14. $147 \times 9 \times 5 \div 22 \times 21$; 23. $170 \times 55 \div 85 \times 55$;
- 15. $27 \times 200 \div 18 \times 56$; 24. $169 \times 7 \div 13 \times 14$;

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Քաշը 75 դանեկանի 24 քաշ պարունակող
 քանի՞ տուփ չայ տալու է իւրաքանչիւր քոռը 180
 դանեկանի 2 քոռ ցորեն պարունակող 145 պարկ
 ցորենի փոխարէն: Պատ. 29 տուփ չայ:

Լուծում. $145 \times 2 \times 180 \div 24 \times 75 = 29$ տուփ:

2. Ա գործեց 18 օր՝ 3 մէճիտիէ աւուրչէքով,
 եւ այս աշխատութեան փոխարէն առաւ 6 տակառ
 ալիւր. իւրաքանչիւր տակառին զինն ի՞նչ էր:

Պատ. 9 մէճիտիէ:

3. Մարդ մը գնեց 3 պրակ կտաւ, պրակը 42
 կանգուն եւ կանգունը 13 դանեկան, եւ փոխանակ
 տուաւ քաշը 21 դանեկանի կարակ. քանի՞ քաշ կա-
 րակ տուաւ: Պատ. 78 քաշ:

4. Մնտուկը 3 կենդինար եւ կենդինարն 84 դա-
 նեկանի 15 սնտուկ խնձոր գնեցի. մաճառակը (+է-
 լէ) 45 քաշ եւ քաշը 12 դանեկանի քանի՞ մաճա-
 ռակ պանիր տալու եմ, որ փոխարէնը հատուցա-
 նեմ: Պատ. 7 մաճառակ:

5. Գիւզացի մը 2 բևո յարգ վաճառեց՝ բեռը
 2,240 քաշ եւ քաշը 1 դանեկանի, եւ փոխարէն
 առաւ 4 պրակ կտաւ՝ պրակը 40 կանգուն. արդ՝
 կտառին կանգունը քանի դանեկան էր:

6. Քաշը 8 դանեկանի եւ տակառը 372 քաշ 2
 տակառ շաքարի տեղ՝ քոռը 93 դանեկանի քանի՞
 քոռ ցորեն տրուելու է:

7. Մարդ մը փոխանակ 9 աւուրչէքի առաւ տա-
 կառը 6 մէճիտիէի 3 տակառ ալիւր. այս մարդուն
 աւուրչէքը քանի՞ մէճիտիէ էր:

8. Դոյլը 50 քաշ, եւ քաշը 18 դահեկանի կա-
բակէ քանի՞ դոյլ տրուելու է, տակառը 200 քաշ եւ
քաշն 9 դահեկանի 3 տակառ չաքարի փոխարէն :

9. Քոռը 180 դահեկան եւ պարկը 145 քոռ 4
պարկ ցորենի փոխարէն, տուիր 24 քաշ պարու-
նակող եւ քաշը 75 դահեկան արժող քանի՞ տուփ
չայ տրուելու է :

10. Կանգունը 36 դահեկան արժող 18 կանգուն
կտաւի համար քաշը 24 դահեկան արժող քանի՞
քաշ կարակ տրուելու է :

ՀԱՐՅՄՈՒՆՔ

44. Ի՞նչ թիւ արտադրիչ կ'ըսուի : 45. Ի՞նչ թիւ
արտադրեալ կ'ըսուի : Ի՞նչ է նախնական թիւը :
46. Ի՞նչ է նախնական արտադրիչը : Ի՞նչ է ար-
տադրեալ արտադրիչը : 47. Ի՞նչ է արտադրիչ գըտ-
նելու կանոնը : Եթէ թուոյ մը վերջին թուանշանը
0, 2, 4, 6 կամ 8 է, այն թիւն ինչո՞վ բաժանելի
է ճշդիւ : Եթէ թուոյ մը թուանշաններուն գումարը
3 ուլ կը բաժնուի ճշդիւ, այն թիւն ինչո՞վ բաժա-
նելի է ճշդիւ : Եթէ թուոյ մը վերջին թուանշանը
5 ուլ ճշդիւ կը բաժնուի, այն թիւն ինչո՞վ բաժա-
նելի է ճշդիւ : 48. Բաժանելոյն եւ բաժանարարին
մը արտադրիչները կրնան հաւասարապէս ջնջուիլ :
Արտադրիչներու ջնջման կանոնն ի՞նչ է : Եթէ բա-
ժանելոյն եւ կամ բաժանարարին բոլոր արտա-
դրիչները կը ջնջուին եւ կը մնայ 1, այս 1 միու-
թիւնն ի՞նչ կ'ըլլայ :

2. ՄԵԾԱԳՈՅՆ ՀԱՍԱՐԱԿ ԲԱԺԱՆԱՐԱՐ, ԵՒ
ՓՈՒՔՐԱԳՈՅՆ ՀԱՍԱՐԱԿ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ

49. Երկու կամ աւելի թուոց հասարակ բաժանա-
բար է այն թիւը որ այն թիւերը ճիշդ կամ առանց
մնացորդի կը բաժնէ. զորօրինակ, 4 հասարակ բա-
ժանարար է 8ի, 16ի եւ 32ի :

Երկու կամ աւելի թուոց մեծաբոյն հասարակ բա-
ժանարար է այն թիւերը ճշգիւ բաժնող թուոց մե-
ծագոյնը. զորօրինակ, 8ը մեծագոյն հասարակ բա-
ժանարար է 8ի, 16ի եւ 32ի :

Այն թիւերը որ, բաց ի 1 է, ուրիշ հասարակ
բաժանարար չունին՝ կը կոչուին իրարու նկարմաճ
նախնական թիւ :

50. Երկու կամ աւելի թուոց մեծագոյն հասա-
րակ բաժանարարը կը գանուի երկու կերպով. 1.
Արրարբիշերով, եւ 2. Ծարունակեալ բաժանմաճ :

ԱՐՏԱԳՐԻՉՆԵՐՈՎ ՄԵԾԱԳՈՅՆ ՀԱՍԱՐԱԿ ԲԱԺԱՆԱՐԱՐ
ԳՏԵՆՈՒ ԿԵՐՊԸ

51. Գտիր 126, 240 եւ 546 թիւերուն մեծա-
գոյն հասարակ բաժանարարը :

Յիշեալ թիւերն իրենց նախնական արտադրիչնե-
րուն լուծելով կ'ունենանք, $126 = 2 \times 3 \times 3 \times 7$, $240 =$
 $2 \times 3 \times 5 \times 7$, եւ $546 = 2 \times 3 \times 7 \times 13$. 2, 3 եւ 7 ար-
տադրիչք վերի երեք թիւերուն միանգամայն հասա-
րակ սց են, եւ անոնք միայն հասարակաց. ուստի
եւ անոնց արտադրեալն յիշեալ երեք թիւերուն մե-
ծագոյն հասարակ բաժանարարն է : մեծագոյն հա-
սարակ բաժանարար բառերուն տեղ գնելով սա գի-
բերը, ճ. հ. բժ., կ'ունենանք ճ. հ. բժ. = 42 :

Որեւիցէ թուոց մեծագոյն հասարակ բաժանա-
րարը, կրնայ այս կերպով գանուիլ, ուստի կ'ունե-
նանք նեաեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Ա. Լորձէ Բէ-էրն իրենց նախնական արդարքիւններուն Բ. Գորիք Բուր Բուրց հասարակաց նախնական արդարքիւններուն շարունակեալ արդարքիւնը :

ՕՐԻՆԱԿԲ

1. Լորձէ է 168, 216 եւ 408, այսինքն՝ 2x2x2x3x7, 2x2x2x3x9, եւ 2x2x2x3x17, թիւերուն մեծագոյն հասարակ բաժանարարը :

Պատ. 2x2x2x3=24 :

Գտիր հետեւեալ թիւերուն մեծագոյն հասարակ բաժանարարները :

- 2. 408 եւ 740 :
- 3. 90, 315 եւ 840 :
- 4. 441 եւ 567 :
- 5. 195, 285 եւ 315 :
- 6. 462, 726 եւ 1,254 :
- 7. 1,470, 2,310 եւ 2,730 :
- 8. 320, 1,216 եւ 6,400 :
- 9. 540, 648 եւ 756 :
- 10. 567, 648 եւ 729 :
- 11. 84, 126 եւ 210 :
- 12. 4,410 եւ 3,150 :
- 13. 1,335 եւ 1,869 :
- 14. 1,584 եւ 1,188 :
- 15. 26,195 եւ 273 :

ՇԱՐՈՒՆԱԿԵԱԼ ԲԱԺԱՆԱՐԱՐ ՄԵԾԱԳՈՅՆ ՀԱՍԱՐԱԿ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳՏՆԵԼՈՒ ԿԵՐՊԸ

52. Գտիր 88 եւ 24 թիւերուն մեծագոյն հասարակ բաժանարարը :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Բաժանելով 88ը 24ով, կը գտնենք 16 մնացորդ. յետոյ բաժնելով 24ը 16ով, կը գտնենք 8 մնացորդ. յետոյ բաժնելով 16ը 8ով, կը գտնենք մնացորդ 0: 8ը մեծագոյն հասարակ բաժանարար է 24ի եւ 88ի:

$$\begin{array}{r}
 \text{Գործողութիւն} \\
 24) 88 \quad (3 \\
 \underline{72} \\
 16) 24 \quad (1 \\
 \underline{16} \\
 8) 16 \quad (2 \\
 \underline{16} \\
 0
 \end{array}$$

Այսպէս կը գտնուի որեւիցէ թուոյ մեծագոյն հասարակ բաժանարարը, ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը:

ԿԱՆՈՆ

Ա. Բաժնէ մեծագոյն թիւը գործողութիւն, և գործ մնացորդը :

Բ. Բաժանարարը՝ բաժանելի, և մնացորդը բաժանարար չենլով, յառաջ Գ-ը գործողութիւնն առաջնան պէս :

Գ. Յառաջ Գ-ը գործողութիւնը մինչև գործողութիւն մնացորդ մը որ ճշդիւն է բաժնէ նախնական բաժանարարը. այս մնացորդն է մեծագոյն հասարակ բաժանարարը որ կը պահանջուի :

ՕՐԻՆԱԿԲ

Գտիր հետեւեալ թուոյ մեծագոյն հասարակ բաժանարարները :

- 1. 3,471 եւ 2,136 :
- 2. 1,584 եւ 3,168 :
- 3. 2,898 եւ 7,866 :
- 4. 3,724 եւ 5,852 :
- 5. 3,444 եւ 2,268 :
- 6. 10,395 եւ 16,797 :
- 7. 667 եւ 391 :
- 8. 10,353 եւ 14,877 :
- 9. 4,410 եւ 5,670 :
- 10. 3,471 եւ 1,869 :
- 11. 1,584 եւ 2,772 :
- 12. 432 եւ 1,224 :
- 13. 945 եւ 3,240 :
- 14. 1,080 եւ 1,224 :

Ծան. Աւելի քան երկու թուոյ մեծագոյն հասարակ բաժանարարը գտնելու համար սկսէ փոքրագուէն և գտիր երկուքին մեծագոյն հասարակ բաժանարարը. ապա գտիր այն արդիւնքին և երրորդ թուոյն մեծագոյն հասարակ բաժանարարը. ապա այս երկրորդ արդիւնքին և չորրորդ թուոյն, և սլոպէս յառաջ տար գործողութիւնը մինչև վերջինը :

- 15. 805, 1,311 եւ 1,978 :
- 16. 504, 5,292 եւ 1,512 :
- 17. 837, 1,134 եւ 1,347 :
- 18. 492, 744 եւ 1,044 :
- 19. 944, 1,488 եւ 2,088 :
- 20. 216, 408 եւ 740 :
- 21. 740, 999 եւ 1,147 :
- 22. 108, 216 եւ 324 :
- 23. 803, 949 եւ 1,241 :
- 24. 836, 988 եւ 1,444 :
- 25. 939, 1,045 եւ 1,265 :
- 26. 581, 1,079 եւ 913 :

ՓՈՔՐԱԳՈՅՆ ՀԱՍԱՐԱԿ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ

53. Թուոյ մը քաղմապատինն է թիւ մը որ այն թուով կը բաժնուի ճշդիւ . զորօրինակ 12 ը 6 ին բազմապատիկն է :

Երկու կամ աւելի թուոց հասարակ քաղմապատինն է թիւ մը որ այն թիւերուն իւրաքանչիւրով կը բաժնուի ճշդիւ . զորօրինակ, 48 ը հասարակ բազմապատիկն է 4, 6 եւ 8 թիւերուն :

Երկու կամ աւելի թուոց փոքրագոյն հասարակ քաղմապատինն է փոքրագոյն թիւը որ այն թիւերուն իւրաքանչիւրով ճշդիւ կը բաժնուի . զորօրինակ, 24 ը 4, 6 եւ 8 թիւերուն փոքրագոյն հասարակ բազմապատիկն է :

ՓՈՔՐԱԳՈՅՆ ՀԱՍԱՐԱԿ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ
ԳՏՆԵԼ

54. Գտիր 12, 25 եւ 90 թիւերուն փոքրագոյն հասարակ բազմապատիկը :

Յիշեալ թիւերն իրենց նախնական արտադրիչներուն լուծելով, կ'ունենանք, $12=2 \times 2 \times 3$, $25=5 \times 5$, եւ $90=2 \times 3 \times 3 \times 5$:

Որպէս զի փոքրագոյն հասարակ բազմապատիկը 12 ով ճիշդ բաժնուի, երկու անգամ ունենալու է 2 արտադրիչը . որպէս զի 90 ով ճիշդ բաժնուի, երկու անգամ ունենալու է 3 արտադրիչը . եւ որպէս զի 25 ով ճիշդ բաժնուի, երկու անգամ ունենալու է 5 արտադրիչը : Ուստի եթէ փոքրագոյն հասարակ բազմապատիկ բառերուն տեղ դնենք 2, 3, 5, կ'ունենանք, $2 \times 2 \times 3 \times 3 \times 5 \times 5 = 900$:

Փոքրագոյն հասարակ բազմապատիկն արտադրիչները գտնելու սովորական եղանակն այս է .

Գործողութիւն

Մեկնութիւն. թիւերը կարգաւ	2	12, 25, 90
զրելէն ետքը, կը տեսնենք որ	5	6, 25, 45
2 ը նախնական արտադրիչ է	3	6, 5, 9
12 ին եւ 90 ին : Ուստի կը զըրենք 2 ը ձախ զին իրբեւ բաժանարար : Կը բաժնենք 12 ը եւ 90 ը 2 ով, եւ երկրորդ սողին մէջ կը գրենք քանորդները, նաեւ 2 ով անբաժանելի թիւը 25 :		
Յետոյ կը տեսնենք որ 5 ն է նախնական արտադրիչ 25 ին եւ 45 ին . ուստի կը գրենք ձախ զին 5 ը իրբեւ բաժանարար, եւ առաջուան պէս ընելով՝ կը գտնենք երրորդ սողին թիւերը : Յետոյ կը տեսնենք որ 3 ն է նախնական արտադրիչ 6 ին եւ 9 ին, եւ դարձեալ առաջուան պէս ընելով՝ կը գտնենք չորրորդ սողին թիւերը, որոց ամէնքը նախնական են իրարու նկատմամբ : Այսպէս լուծած կ'ըլլանք 12 ը 2, 3 եւ 2 արտա-		

զրիչներուն, 25 ը՛ 5 եւ 5 արտազրիչներուն, եւ 90 ը՛ 2, 5, 3 եւ 3 արտազրիչներուն: Ուստի ուշնիւք $\phi. \zeta. \text{Բ.} = 2 \times 2 \times 3 \times 3 \times 5 \times 5 = 900$:

Այսպէս կրնանք գտնել որեւիցէ խումբ մը թիւերու փոքրագոյն հասարակ բազմապատիկը. ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը:

ԿԱՆՈՆ

Ա. Գրէ թիւերը կարգաւ, բաժնէ զանոնք որեւիցէ նախնական արտադրելով որ այն թիւերուն երկուքը կամ աւելին է բաժնէ, և զրէ որչիք կարգաւ տանորդները և շեշտաւոր թիւերը:

Բ. Յետոյ նոյն գործողութիւնը կատարէ երկրորդ աստիճանի թիւերուն վրայ, և այնպէս յառաջ որք գործողութիւնը, մինչև գոհունակ աստիճանի թիւեր որ երարոն նկատմամբ նախնական են:

Գ. Գործի վերջին կարգին թիւերուն և բաժանարարներուն շարունակեալ արտադրելով. այս է առաջարկեալ թիւերուն փոքրագոյն հասարակ բազմապատիկը:

ՕՐԻՆԱԿԲ

Գտիր հետեւեալ թիւերուն փոքրագոյն հասարակ բազմապատիկը:

1. 3, 4, 8, եւ 12:
2. 6, 7, 8, 9, եւ 10:
3. 4, 6, 9, 14, եւ 16:
4. 12, 48, 18, եւ 70:
5. 14, 20, 198 եւ 210:
6. 8, 18, 20 եւ 70:
7. 9, 18, 27, 36, 54, 45:
8. 7, 15, 21, 28 եւ 35:
9. 15, 16, 18, 20 եւ 24:

10. 49, 14, 84, 168 եւ 98:
11. 84, 100 եւ 224:
12. 49, 56, 63 եւ 84:
13. 20, 126, 150 եւ 490:
14. 84, 150 եւ 1,225:
15. 39, 52, 78 եւ 417:
16. 130, 390 եւ 338:
17. 136, 170 եւ 425:
18. 171, 285 եւ 475:
19. 275, 385 եւ 539:
20. 126, 189 եւ 56:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԲ

1. 18 ի եւ 45 ի $\phi. \zeta. \text{Բ.}$ ի՞նչ է:
2. 12 ի եւ 90 ի $\phi. \zeta. \text{Բ.}$ ի՞նչ է:
3. Երկրագործ մը ունի 225 քոս վարսակ, 135 քոս ցորեն, եւ 90 քոս հաճար, եւ կ'ուզէ զնել աւսնք հաւասար մեծութեամբ սնտուկներու մէջ որ որչափ կարելի է մեծ ըլլան. արդ՝ սնտուկները քանիկա՞ն քոռնոց ըլլալու են, որ պարունակեն իւրաքանչիւր տեսակ արմտիք ուրոյն ուրոյն հաւասար չափով:
4. Ո՞րն է կարճագոյն թիւը որ կրնայ կտրուիլ ճշգիւ 6 կամ 8 եւ կամ 10 ոտք:
5. Երեք զօրաբաժինք կան, որ ունին, մին՝ 36, միւսը՝ 60 եւ երրորդը՝ 84 զինուոր. իւրաքանչիւր զօրաբաժին պիտի շարուի կարգ կարգ. իւրաքանչիւր կարգի մէջ քանի՞ զինուոր զրուելու է, որ բոլոր կարգերն հաւասար ըլլան իրարու, եւ իւրաքանչիւր կարգի զինուորաց թիւը որչափ հասար է մեծ ըլլայ:

6. Քանի՞ մարնոց ըլլալու է փոքրագոյն տակա-
որ որ կրնայ չափուիլ ճշգիւ 3, կամ 5 կամ 6 մար-
նոցով:

ՀԱՐՅՄՈՒՆԻ

49. Ի՞նչ է երկու կամ աւելի թուոց հասարակ
բաժանարարը: Ի՞նչ է երկու կամ աւելի թուոց
մեծագոյն հասարակ բաժանարարը: Ի՞նչ են իրա-
րու նկատմամբ նախնական թիւեր: 50. Մեծագոյն
հասարակ բաժանարարը քանի՞ կերպով կրնայ զրո-
նուիլ. 51. Ի՞նչ է արտադրիչներով մեծագոյն հա-
սարակ բաժանարարը գտնելու կանոնը: 52. Ի՞նչ
է շարունակեալ բաժանմամբ մեծագոյն հասարակ
բաժանարարը գտնելու կանոնը: Աւելի քան երկու
թուոց մեծագոյն հասարակ բաժանարարն ի՞նչպէս
կը գտնուի: 53. Թուոց մը բազմապատիկ ի՞նչ է:
Երկու կամ աւելի թուոց հասարակ բազմապատիկ
ի՞նչ է: Երկու կամ աւելի թուոց փոքրագոյն հա-
սարակ բազմապատիկ ի՞նչ է: 54. Փոքրագոյն հա-
սարակ բազմապատիկ գտնելու կանոնն ի՞նչ է:

ԿՈՏՈՐԱԿ

Ա. ՀԱՍԱՐԱԿ ԿՈՏՈՐԱԿ

55. Երբ միութիւն մը ցուցնող թիւ մը երկու
կամ աւելի հաւասար մասերու կը բաժնուի, այն
մասերը կը կոչուին կորորակ:

Երբ միութիւն մը երկու հաւասար մաս կը բաժ-
նուի, իւրաքանչիւր մաս կը կոչուի կէ. եթէ երեք
հաւասար մաս կը բաժնուի, իւրաքանչիւր մաս կը
կոչուի երրորդ. եթէ չորս հաւասար մաս կը բաժ-
նուի, իւրաքանչիւր մաս կը կոչուի արորդ. եթէ
հինգ հաւասար մաս կը բաժնուի, իւրաքանչիւր
մաս կը կոչուի հինգերորդ. եթէ վեց հաւասար մաս
կը բաժնուի, իւրաքանչիւր մաս կը կոչուի վեցերորդ.
Եթէ եօթը հաւասար մաս կը բաժնուի, իւրաքան-
չիւր մաս կը կոչուի եօթերորդ. եթէ ութ հաւա-
սար մաս կը բաժնուի, իւրաքանչիւր մաս կը կոչ-
ուի արորդ. եթէ ինը հաւասար մաս կը բաժ-
նուի, իւրաքանչիւր մաս կը կոչուի իններորդ. եթէ
տասն հաւասար մաս կը բաժնուի, իւրաքանչիւր
մաս կը կոչուի ասներորդ, եւն:

Երբ միութիւն մը հինգ հաւասար մաս կը բաժ-
նուի, ինչպէս որ այն մասանց իւրաքանչիւրը կը
կոչուի հինգերորդ, նոյնպէս երկու մասունք միան-
գամայն կը կոչուին երկու հինգերորդ, երեք մասունք
միանգամայն՝ երեք հինգերորդ, չորս մասունք միան-
գամայն՝ չորս հինգերորդ: Այսպէս իմացիք նաեւ երբ
միութիւն մը աւելի մասերու բաժնուած է:

Կոտորակը թուանշանով ստալէս կը դրուի եւ կը կարգացուի .

$\frac{1}{2}$, կէս .

$\frac{1}{3}$, մէկ երրորդ .

$\frac{2}{3}$, երկու երրորդ .

$\frac{3}{4}$, երեք չորրորդ, կամ, երեք քառորդ .

$\frac{11}{12}$, տասնումէկ տասուերկուերրորդ .

$\frac{13}{19}$, տասուիրեք տասնընններորդ :

56. Երբ կոտորակ մը թուանշանով կը գրուի, այն թիւը որ գծին տակն է՝ կը կոչուի յայտարար, իսկ այն թիւը որ գծին վրան է՝ կը կոչուի համարիչը Յայտարարը եւ համարիչը միանգամայն կը կոչուին եղբ+ կոտորակին : Յայտարարը կը ցուցնէ թէ միութիւն մը քանի հաւասար մասեր բաժնուած է . իսկ համարիչը կը ցուցնէ թէ այն մասերէն ո՛րչափ առնուած է : Չորօրինակ, $\frac{2}{3}$ կոտորակին յայտարարը կը ցուցնէ թէ միութիւն մը 4 հաւասար մաս բաժնուած է, իսկ համարիչը կը ցուցնէ թէ այն չորս մասերէն 3 ը միայն առնուած է :

57. Կոտորակ մը որոյ համարիչը փոքր է քան զյայտարարը՝ կը կոչուի յսորակ կոտորակ . զորօրինակ, $\frac{2}{3}$. իսկ կոտորակ մը որոյ համարիչն հաւասար է յայտարարին, եւ կամ մեծ է քան զյայտարարն, կը կոչուի անյսորակ կոտորակ, ինչպէս $\frac{4}{4}$, $\frac{6}{5}$:

Ման. Եթէ համարիչը փոքր է քան զյայտարարը, կոտորակը փոքր է քան 1 . Եթէ համարիչը հաւասար է յայտարարին, կոտորակն հաւասար է 1 ի . իսկ եթէ համարիչը մեծ է քան զյայտարարը, կոտորակը մեծ է քան 1 :

58. Թիւ մը որ կոտորակ չէ՝ կը կոչուի ամբողջ : Ամբողջ թիւ մը որոյ հետ կոտորակ կայ՝ կը կոչուի խառն թիւ :

Ման. Ամբողջ թիւ մը կրնայ համարուիլ 1 յայտարար ունեցող կոտորակ . զորօրինակ 8=8 :

59. Որովհետեւ համարիչը կը ցուցնէ թէ կոտորակեալ միութենէն քանի մաս առնուած է, կ'ունենանք հետեւեալ սկզբունքները :

1. Եթէ կոտորակն մը համարիչը որեւիցէ լնոով բազմապատկուի, կոտորակը կը բազմապատկուի այն լնոով :

2. Եթէ կոտորակն մը համարիչը որեւիցէ լնոով բաժնուի, կոտորակը կը բաժնուի այն լնոով :

Որովհետեւ յայտարարը կը ցուցնէ թէ քանի հաւասար մասերու բաժնուած է միութիւն մը, կ'ունենանք հետեւեալ սկզբունքները :

3. Եթէ կոտորակն մը յայտարարը բազմապատկուի որեւիցէ լնոով, կոտորակը կը բաժնուի այն լնոով :

4. Եթէ կոտորակն մը յայտարարը բաժնուի որեւիցէ լնոով, կոտորակը կը բազմապատկուի այն լնոով :

1 եւ 3, եւ 2 եւ 4 սկզբունքներէն կ'ունենանք հետեւեալ սկզբունքները :

5. Երբ կոտորակն մը երկու եղբերք մանգամայն մեկնոյն լնոով կը բազմապատկուին, կոտորակն աբժեղ չի փոխուի :

6. Երբ կոտորակն մը երկու եղբերք մանգամայն մեկնոյն լնոով կը բաժնուին, նոյնպէս չի փոխուի կոտորակն աբժեղ :

60. Կոտորակ մը վերածել է կոտորակին ձեւը փոխել՝ առանց փոխելու անոր արժէքը :

ԱՄԲՈՂԶ ԹԻՒ ՄԸ ՎԵՐԱԾԵԼ ԱՅՍ ԻՆՉ ԿԱՄ ԱՅՆ ԻՆՉ ՅԱՅԱՐԱՐՆ ՈՒՆԵՑՈՂ ԿՈՏՈՐԱԿԻ

61. Վերածէ 17 թիւը 6 յայտարար ունեցող կոտորակի :

Գործողութիւն

Մեկնութիւն. 17ը կոտորակի ձեւով գրելէն ետքը (տես 58), կը բազմապատկենք կոտորակին երկու եզրները 6 ով (տես սկզբունք 5), եւ կ'ունենանք $\frac{102}{6}$:

Այսպէս կրնանք որեւիցէ թիւ վերածել կոտորակի, ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Բազմապատկէ թիւը դահանջեալ կոտորակին յայտարարէլ, եւ արտարբէալը գրէ, իբրև համարէլ, յայտարարէն վեր գըծէն վրայ :

ՕՐԻՆԱԿՔ

վերածէ

- | | | | |
|-----|-------|----|-----------------------------|
| 1. | 12ը՝ | 4 | յայտարար ունեցող կոտորակի : |
| 2. | 14ը՝ | 5 | " " " |
| 3. | 7ը՝ | 3 | " " " |
| 4. | 19ը՝ | 5 | " " " |
| 5. | 42ը՝ | 11 | " " " |
| 6. | 59ը՝ | 35 | " " " |
| 7. | 212ը՝ | 29 | " " " |
| 8. | 524ը՝ | 17 | " " " |
| 9. | 326ը՝ | 84 | " " " |
| 10. | 426ը՝ | 97 | " " " |

ԽԱՌՆ ԹԻՒՆԵՐ ՎԵՐԱԾԵԼ Ի ՁԵՆ ԿՈՏՈՐԱԿԻ

62. Վերածէ ի ձեւ կոտորակի 12 $\frac{3}{7}$ խառն թիւը :

Գործողութիւն

Մեկնութիւն. 12 $\frac{3}{7}$ խառն թիւը հաւասար է 12 + $\frac{3}{7}$. այս թուոյն ամբողջական մասը վերածուելով 7 յայտարար ունեցող կոտորակի, կ'ըլլայ $\frac{84}{7}$, ուստի վերածելի թիւն է հաւասար 84 + 3 եօթնեւորրդի, կամ $\frac{87}{7}$ ի :

Այսպէս կրնանք որեւիցէ խառն թիւ վերածել կոտորակի. ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Բազմապատկէ ամբողջական մասը կոտորակին յայտարարէլ, եւ արտարբէլը գրէ, աւելցոր համարէլը, յետոյ գրէ Գործողութիւն վեր գըծէն վրայ :

ՕՐԻՆԱԿՔ

վերածէ հետեւեալ խառն թիւերը կոտորակներու :

- | | | | | | |
|-----|---------------------|-----|-----------------------|-----|------------------------|
| 1. | 3 $\frac{2}{3}$: | 15. | 27 $\frac{2}{13}$: | 29. | 152 $\frac{10}{19}$: |
| 2. | 9 $\frac{7}{9}$: | 16. | 15 $\frac{3}{17}$: | 30. | 207 $\frac{15}{29}$: |
| 3. | 10 $\frac{1}{2}$: | 17. | 44 $\frac{9}{59}$: | 31. | 391 $\frac{14}{37}$: |
| 4. | 12 $\frac{3}{17}$: | 18. | 31 $\frac{9}{25}$: | 32. | 237 $\frac{19}{184}$: |
| 5. | 15 $\frac{2}{23}$: | 19. | 22 $\frac{7}{16}$: | 33. | 215 $\frac{12}{39}$: |
| 6. | 61 $\frac{2}{17}$: | 20. | 100 $\frac{7}{10}$: | 34. | 187 $\frac{12}{99}$: |
| 7. | 101 $\frac{3}{7}$: | 21. | 102 $\frac{9}{10}$: | 35. | 1630 $\frac{2}{13}$: |
| 8. | 64 $\frac{2}{5}$: | 22. | 25 $\frac{3}{11}$: | 36. | 579 $\frac{11}{392}$: |
| 9. | 15 $\frac{7}{16}$: | 23. | 31 $\frac{2}{7}$: | 37. | 4311 $\frac{5}{96}$: |
| 10. | 12 $\frac{7}{12}$: | 24. | 118 $\frac{11}{13}$: | 38. | 3204 $\frac{25}{99}$: |
| 11. | 19 $\frac{3}{10}$: | 25. | 119 $\frac{7}{8}$: | 39. | 910 $\frac{3}{7}$: |
| 12. | 16 $\frac{1}{7}$: | 26. | 316 $\frac{2}{3}$: | 40. | 472 $\frac{4}{11}$: |
| 13. | 43 $\frac{1}{4}$: | 27. | 177 $\frac{4}{11}$: | 41. | 365 $\frac{1}{4}$: |
| 14. | 87 $\frac{2}{9}$: | 28. | 210 $\frac{3}{4}$: | 42. | 290 $\frac{4}{12}$: |

ԱՆՅԱՏՈՒԿ ԿՈՏՈՐԱԿ ՍԸ ՎԵՐԱԾԵԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ԽՈՒՆ ԹՈՒՈՅ

63. $\frac{104}{22}$ անյատուկ կոտորակը վերածէ խառն թիւոյ :

Գործողութիւն

Մեկնութիւն. Նշանակեալ բաժանումը կը կատարենք, այսինքն կը բաժնենք համարիչը թայտարարով եւ կը գտնենք քանորդ, $4\frac{16}{22}$, որ խառն թիւ է :

$$\begin{array}{r} 22) 104 \quad (4\frac{16}{22} \\ \underline{88} \\ 16 \end{array}$$

Այսպէս կրնանք վերածել ամէն անյատուկ կոտորակ. ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Բաժնէ համարիչը յայտարարով. Կանոնը պիտի ըլլայ պահանջեալ թիւը :

Մ.Ն. Եթէ քանորդը 0 է, բաժանումը ճիշդ է, և առաջարկեալ կոտորակն է ամբողջ թիւ ի ձև կոտորակի :

ՕՐԻՆԱԿԸ

Հետեւեալ անյատուկ կոտորակները վերածէ խառն թիւոյ :

- | | | |
|------------------------|--------------------------|---------------------------|
| 1. $\frac{77}{6}$: | 8. $\frac{649}{108}$: | 15. $\frac{664}{29}$: |
| 2. $\frac{113}{9}$: | 9. $\frac{1000}{111}$: | 16. $\frac{455}{76}$: |
| 3. $\frac{443}{12}$: | 10. $\frac{3175}{153}$: | 17. $\frac{1261}{356}$: |
| 4. $\frac{183}{55}$: | 11. $\frac{100}{27}$: | 18. $\frac{2565}{694}$: |
| 5. $\frac{751}{24}$: | 12. $\frac{775}{31}$: | 19. $\frac{27394}{812}$: |
| 6. $\frac{580}{63}$: | 13. $\frac{513}{133}$: | 20. $\frac{85763}{218}$: |
| 7. $\frac{876}{157}$: | 14. $\frac{256}{64}$: | 21. $\frac{4136}{36}$: |

- | | | |
|---------------------------|---------------------------|------------------------------|
| 22. $\frac{3398}{179}$: | 25. $\frac{27342}{188}$: | 28. $\frac{108700}{27000}$: |
| 23. $\frac{14235}{872}$: | 26. $\frac{93573}{333}$: | 29. $\frac{84200}{9700}$: |
| 24. $\frac{48434}{215}$: | 27. $\frac{43400}{100}$: | 30. $\frac{59940}{666}$: |

ԿՈՏՈՐԱԿ ՍԸ ՎԵՐԱԾԵԼ ԻՐ ԽՈՆԱՐՋԱԳՈՅ ԵՋՐՆԵՐՈՒՆ

64. Կոտորակ մը իւր խնարհաբոյն էջներուն, կամ ամենապարզ ձևին, վերածուած է, երբ անոր եզրներն իրարու նկատմամբ նախնական են, այսինքն երբ հասարակաց արտադրիչ չունին :

Վերածէ $\frac{30}{105}$ կոտորակն իւր խոնարհագոյն եզրներուն :

Գործողութիւն

Մեկնութիւն. Նախ կը շուծենք կոտորակին եզրներն իրենց նախնական արտադրիչներուն,

եւ ապա կը ջնջենք այն արտադրիչները որ երկու եզրներուն հասարակաց են. կոտորակը զոր կ'ունենանք պահանջեալ կոտորակն է :

Որեւիցէ կոտորակ կրնայ վերածուիլ այս կերպով, ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Լուծի կոտորակն էջներն իրենց նախնական արտադրիչներուն, և ջնջէ անոնք որ երկու եզրներուն ալ հասարակաց են :

Մ.Ն. Եթէ եզրները չեն կրնար բաժր միայն լուծուիլ իրենց արտադրիչներուն, դախր անոնց մեծագոյն հասարակ բաժանարարը, և բաժնէ անով երկուքն ալ :

ՕՐԻՆԱԿՔ

Վերածէ հետեւեալ կոտորակներն իրենց խա- նարհազոյն եզրներուն :

- | | | |
|--------------------------|---------------------------|----------------------------|
| 1. $\frac{54}{81}$: | 14. $\frac{78}{198}$: | 27. $\frac{1309}{1785}$: |
| 2. $\frac{63}{135}$: | 15. $\frac{55}{792}$: | 28. $\frac{504}{1848}$: |
| 3. $\frac{246}{342}$: | 16. $\frac{72}{1872}$: | 29. $\frac{5184}{6912}$: |
| 4. $\frac{6465}{7335}$: | 17. $\frac{221}{403}$: | 30. $\frac{3168}{5148}$: |
| 5. $\frac{105}{225}$: | 18. $\frac{155}{217}$: | 31. $\frac{1260}{1596}$: |
| 6. $\frac{29}{87}$: | 19. $\frac{96}{144}$: | 32. $\frac{765}{1377}$: |
| 7. $\frac{451}{627}$: | 20. $\frac{504}{616}$: | 33. $\frac{2508}{3876}$: |
| 8. $\frac{91}{119}$: | 21. $\frac{805}{875}$: | 34. $\frac{2587}{3383}$: |
| 9. $\frac{400}{625}$: | 22. $\frac{1872}{2016}$: | 35. $\frac{6149}{6773}$: |
| 10. $\frac{115}{253}$: | 23. $\frac{3069}{3168}$: | 36. $\frac{8658}{10434}$: |
| 11. $\frac{121}{396}$: | 24. $\frac{363}{605}$: | 37. $\frac{5661}{6327}$: |
| 12. $\frac{245}{364}$: | 25. $\frac{1089}{1573}$: | 38. $\frac{4950}{7700}$: |
| 13. $\frac{189}{357}$: | 26. $\frac{250}{1015}$: | 39. $\frac{1628}{2244}$: |

Վերսեւ կոտորակ սը ճոճ արձիւն ունեցող կոտորակի սը որոճ ՅԱՅԱՐԱՐԸ ՎԵՐԱՇԵԼԻ ԿՈՏՈՐԱԿԻՆ ՅԱՅԱՐԱՐԻՆ ԲԱԶՄԱՊԱՏԻՎԵ Է

65. Վերածէ $\frac{3}{4}$ ը հաւասարազօր կոտորակի մը ուրոյ յայտարարն է 12 :

Գործողութիւն

Մեկնութիւն. Հոս բաղմապատկեցինք $\frac{3}{4} \frac{3 \times 3}{4 \times 3} \frac{9}{12}$ վերածելի կոտորակին երկու եզրնեւ ըր $\frac{12}{4}$ ով կամ 3 ով. երած կոտորակը, $\frac{9}{12}$, $\frac{3}{4}$ կոտորակին արժէքն ունի (տես սկզբունք 5), եւ յայտարարն է 12 :

Որեւիցէ կոտորակ կրնայ այսպէս վերածուիլ, ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Պահանջուած կոտորակն յայտարարը բաժնէ կոտորակն յայտարարով, և Ժանորդով բաղմապատկէ կոտորակն երկու եզրնեւրը :

ՕՐԻՆԱԿՔ

1. Վերածէ $\frac{2}{5}$ կոտորակն ուրիշ կոտորակի մը, որ առանց փոխելու իւր արժէքն, ունենայ 30 յայտարար :

Պատ. $\frac{2 \times 6 \cdot 12}{5 \times 6 \cdot 30}$

Վերածէ

- | | |
|---------------------|--------------------------------|
| 2. $\frac{7}{11}$ ը | 44 յայտարար ունեցող կոտորակի : |
| 3. $\frac{3}{13}$ ը | 65 " " " |
| 4. $\frac{9}{16}$ ը | 160 " " " |
| 5. $\frac{4}{15}$ ը | 120 " " " |
| 6. $\frac{3}{11}$ ը | 99 " " " |
| 7. $\frac{7}{13}$ ը | 117 " " " |
| 8. $\frac{2}{17}$ ը | 153 " " " |
| 9. $\frac{4}{19}$ ը | 190 " " " |

Վերսեւ երկու ԿԱՄ ԱՆԵԼԻ ԿՈՏՈՐԱԿ ՀԱՍԱՐԱԿ ՅԱՅԱՐԱՐԻ, ԱՅՍԻՔԻՆ ճոճ արձիւն ունեցող կոտորակներու որոճ ԱՄԵՆՈՒՆ ՅԱՅԱՐԱՐԸ ՄԻՆԵՆՈՅՆ Է

66. Վերածէ $\frac{2}{3}$, $\frac{3}{4}$, եւ $\frac{2}{5}$ կոտորակներն հասա- թակ յայտարարի :

Գործողություն

Մեկուսիքի հոս բազմապատկեցինք իւրաքանչիւր կոտորակի երկու եզրները միւս կոտորակաց յայտարարներուն արտադրելով .

ուստի ելած կոտորակներուն իւրաքանչիւրին յայտարարն հասար է բոլոր կոտորակաց յայտարարներուն շարունակեալ արտադրելոյն :

Այսպէս որեւիցէ երկու կամ աւելի կոտորակներ կը վերածուին հասարակ յայտարար ունեցող կոտորակներու , ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Իւրաւանչիւր կոտորակէ երկու եզրները բազմապատկեալ քան բոլոր կոտորակաց յայտարարներուն արտադրելով :

Եւ. եթէ յայտարարները փոքր են, գործողութեան կըրնայ մտօք կատարուիլ :

ՕՐԻՆԱԿՔ

Վերածէ հասարակ յայտարարի

- | | |
|---|---|
| 1. $\frac{1}{2}, \frac{2}{3}$ եւ $\frac{3}{5}$ ը : | 6. $\frac{4}{19}, \frac{13}{17}$ եւ $\frac{16}{23}$ ը : |
| 2. $\frac{2}{3}, \frac{3}{4}$ եւ $\frac{4}{9}$ ը : | 7. $\frac{10}{17}, \frac{15}{29}$ եւ $\frac{7}{69}$ ը : |
| 3. $\frac{3}{4}, \frac{2}{7}$ եւ $\frac{5}{8}$ ը : | 8. $\frac{4}{11}, \frac{11}{13}$ եւ $\frac{27}{33}$ ը : |
| 4. $\frac{3}{13}, \frac{4}{11}$ եւ $\frac{7}{15}$ ը : | 9. $\frac{4}{6}, \frac{3}{8}$ եւ $\frac{11}{13}$ ը : |
| 5. $\frac{2}{35}, \frac{11}{49}$ եւ $\frac{17}{19}$ ը : | 10. $\frac{2}{9}, \frac{7}{23}$ եւ $\frac{22}{46}$ ը : |

Վերածել երկու կամ աւելի կոտորակներուն փոքր փոքրագոյն ՀԱՍԱՐԱԿ ԵՍՏԱՐԱՐՈՒՄ

67. Վերածէ $\frac{8}{12}, \frac{15}{20}$ եւ $\frac{20}{48}$ կոտորակները ուրիշ նայն արժէքը եւ որչափ հնար է փոքր հասարակ յայտարար ունեցող կոտորակներու :

Գործողություն

Մեկուսիքի հոս նախ կը վերածենք իւրաքանչիւր կոտորակ իւր խոնարհագոյն եզրներուն կամ ամենապարզ ձեւին (տես յօդ. 64) . յետոյ կը գտնենք նոր յայտարարներուն փոքրագոյն հասարակ բազմապատկիչը, 24, որ պիտի ըլլայ պահանջեալ յայտարարը . յետոյ կը բաժնենք այս բազմապատկիչը զատ զատ իւրաքանչիւր յայտարարով, եւ համապատասխանող կոտորակին երկու եզրները կը բազմապատկենք քանորդով : Այսպէս կը բազմապատկենք $\frac{2}{3}$ ին երկու եզրներն 8 ով, $\frac{3}{4}$ ին երկու եզրները՝ 6 ով, եւ $\frac{5}{12}$ ին երկու եզրները՝ 2 ով :

Այսպէս կը վերածուին ուրիշ երկու կամ աւելի կոտորակներ . ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Ա. Վերածէ իւրաւանչիւր կոտորակ իւր խոնարհագոյն եզրներուն :

Բ. Հասարակաց յայտարար ընելու համար գորի բոլոր յայտարարներուն փոքրագոյն հասարակ բազմապատկիչը, յետոյ իւրաւանչիւր կոտորակ վերածելու համար, բաժնէ բազմապատկիչը կոտորակին յայտարարով, եւ քանորդով բազմապատկէ համարիչը :

ՕՐԻՆԱԿՔ

Վերածէ հետեւեալ խումբ խումբ կոտորակներն իրենց փոքրագոյն հասարակ յայտարարին :

- 1. $\frac{1}{2}, \frac{2}{3}, \frac{7}{8}$ և $\frac{5}{12}$: Պատ. $\frac{12}{24}, \frac{16}{24}, \frac{21}{24}$ և $\frac{10}{24}$:
- 2. $\frac{5}{8}, \frac{2}{5}, \frac{3}{4}$ և $\frac{4}{15}$: Պատ. $\frac{75}{120}, \frac{48}{120}, \frac{90}{120}$ և $\frac{32}{120}$:
- 3. $\frac{2}{7}, \frac{5}{14}, \frac{18}{21}$ և $\frac{6}{28}$: 17. $\frac{142}{26}, \frac{26}{30}$ և $\frac{15}{17}$:
- 4. $\frac{7}{9}, \frac{5}{11}, \frac{16}{18}$ և $\frac{6}{22}$: 18. $\frac{111}{214}, \frac{37}{321}$ և $\frac{19}{428}$:
- 5. $\frac{3}{11}, \frac{6}{26}, \frac{15}{33}$ և $\frac{3}{39}$: 19. $\frac{3}{5}, \frac{4}{9}, \frac{5}{11}$ և $\frac{47}{55}$:
- 6. $\frac{3}{5}, \frac{15}{30}$ և $\frac{28}{36}$: 20. $\frac{10}{13}, \frac{9}{15}, \frac{14}{65}$ և $\frac{118}{260}$:
- 7. $\frac{15}{21}, \frac{12}{16}$ և $\frac{11}{14}$: 21. $\frac{1}{2}, \frac{2}{3}, \frac{3}{4}, \frac{4}{5}$ և $\frac{5}{6}$:
- 8. $\frac{15}{4}, \frac{7}{8}$ և $\frac{8}{18}$: 22. $\frac{2}{7}, \frac{3}{11}, \frac{4}{14}, \frac{7}{33}$ և $\frac{12}{21}$:
- 9. $\frac{3}{11}, \frac{2}{14}$ և $\frac{12}{15}$: 23. $\frac{8}{11}, \frac{17}{22}, \frac{114}{33}$ և $\frac{71}{6}$:
- 10. $\frac{11}{30}, \frac{8}{15}$ և $\frac{10}{60}$: 24. $\frac{112}{60}, \frac{19}{120}, \frac{61}{72}$ և $\frac{16}{90}$:
- 11. $\frac{10}{28}, \frac{6}{56}$ և $\frac{130}{420}$: 25. $\frac{17}{24}, \frac{215}{84}, \frac{114}{56}$ և $\frac{11}{28}$:
- 12. $\frac{6}{60}, \frac{19}{30}$ և $\frac{10}{12}$: 26. $\frac{111}{21}, \frac{65}{77}, \frac{14}{33}$ և $\frac{124}{231}$:
- 13. $\frac{9}{22}, \frac{4}{121}$ և $\frac{5}{143}$: 27. $\frac{84}{77}, \frac{84}{91}, \frac{10}{231}$ և $\frac{147}{13}$:
- 14. $\frac{9}{34}, \frac{121}{51}$ և $\frac{5}{68}$: 28. $\frac{4}{2}, \frac{27}{33}, \frac{15}{39}$ և $\frac{5}{143}$:
- 15. $\frac{17}{16}, \frac{11}{128}$ և $\frac{9}{144}$: 29. $\frac{5}{2}, \frac{4}{11}, \frac{7}{11}$ և $\frac{29}{33}$:
- 16. $\frac{11}{13}, \frac{16}{22}$ և $\frac{28}{49}$: 30. $6\frac{3}{7}, 44\frac{4}{3}, 4\frac{3}{13}$ և $\frac{87}{91}$:

Ծան. Եթէ կան ամբողջական կամ խառն թիւեր, վերահանէ զանոնք ի ձև պարզ կոտորակի (տես յօդ. 61 և 62) :

ՅԱԻՆԼՈՒՄՆ ԿՈՏՈՐԱԿԱՅ

68. Կոտորակաց յաւելումն է երկու կամ աւելի կոտորակներու գումարը գտնելու դործողութիւնը :

Ծան. Գումարելի կոտորակները վերածուելու են հասարակ յայտարարի, ապա թէ ոչ չեն կրնար գումարուել :

69. Գտիր $\frac{4}{5}$ և $\frac{3}{7}$ կոտորակաց գումարը :

Գործողութիւն

$$\text{Մեկնութիւն. Կոտորակը } \frac{4}{5} + \frac{3}{7} = \frac{28}{35} + \frac{15}{35} = \frac{43}{35} = 1\frac{8}{35}$$

ները վերածելով հասարակ յայտարարի, կը տես-

նենք որ առաջինն է հաւասար 28 անգամ $\frac{1}{35}$ ի,

և երկրորդը՝ 15 անգամ $\frac{1}{35}$ ի. ուստի գումարն հաւասար է $28+15$ անգամ $\frac{1}{35}$ ի, այսինքն $\frac{43}{35}$ ի, կամ $1\frac{8}{35}$ ի :

Որեւիցէ կոտորակաց յաւելումը կ'ըլլայ այս կերպով, ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Ա. վերածէ կոտորակները հասարակ յայտարար անեցողորդ կոտորակներու :

Բ. Գումարէ անոնց համարիչները, և գումարը, նոր համարելը ըլլալու համար, գրէ հասարակ յայտարարին վեր գծին վրայ :

1. $\frac{7}{15}, \frac{10}{21}$ և $\frac{16}{35}$ կոտորակներուն գումարն ի՞նչ է : Պատ. $1\frac{2}{5}$:

Գումարէ հետեւեալ խումբ խումբ կոտորակները :

- 2. $\frac{2}{3}, \frac{5}{6}$ և $\frac{7}{12}$:
- 3. $\frac{3}{5}, \frac{2}{7}$ և $\frac{1}{3}$:
- 4. $\frac{2}{5}, \frac{3}{8}$ և $\frac{7}{12}$:
- 5. $\frac{5}{7}, \frac{6}{45}$ և $\frac{9}{35}$:
- 6. $\frac{5}{12}, \frac{1}{8}, \frac{7}{24}$ և $\frac{1}{2}$:
- 7. $\frac{3}{4}, \frac{4}{7}$ և $\frac{7}{9}$:
- 8. $\frac{1}{2}, \frac{1}{3}, \frac{1}{4}$ և $\frac{1}{5}$:
- 9. $\frac{3}{6}, \frac{15}{7}$ և $\frac{133}{10}$:
- 10. $\frac{3}{5}, \frac{4}{15}$ և $\frac{183}{20}$:
- 11. $\frac{4}{9}, \frac{7}{10}, \frac{5}{8}$ և $\frac{17}{18}$:
- 12. $\frac{6}{7}, \frac{5}{14}, \frac{11}{21}$ և $\frac{2}{3}$:
- 13. $\frac{5}{9}, \frac{8}{27}, \frac{1}{3}, \frac{4}{5}$ և $\frac{5}{6}$:
- 14. $\frac{7}{12}, \frac{1}{6}, \frac{3}{8}, \frac{11}{16}$ և $\frac{1}{2}$:
- 15. $\frac{4}{7}, \frac{9}{14}, \frac{4}{9}, \frac{2}{21}$ և $\frac{1}{8}$:

Երբ խառն թիւեր կան, կոտորակեալ մասանց գումարն աւելցուր ամբողջ թուոց գումարին վրայ :

- 16. $4\frac{1}{2}, 6\frac{1}{3}, 2\frac{1}{4}$ և $\frac{5}{6}$: Պատ. $12 + \frac{23}{12} = 13\frac{11}{12}$:
- 17. $10\frac{3}{8}, 7\frac{1}{3}, 8\frac{2}{9}$ և $16\frac{3}{4}$: Պատ. $42\frac{17}{36}$:
- 18. $1\frac{1}{10}, 6\frac{2}{5}, 18\frac{19}{20}$ և $2\frac{7}{30}$: Պատ. $28\frac{41}{60}$:

- 19. $2\frac{8}{11}, 6\frac{1}{2}$ և $12\frac{19}{22}$;
- 20. $67\frac{3}{11}, 4\frac{9}{33}$ և $600\frac{2}{3}$;
- 21. $13\frac{1}{7}, 99\frac{3}{8}$ և $512\frac{5}{14}$;
- 22. $14\frac{6}{19}, 3\frac{14}{57}$ և $88\frac{9}{19}$;
- 23. $900\frac{1}{10}, 450\frac{37}{100}$ և $6\frac{9}{10}$;
- 24. $21\frac{1}{4}, 98\frac{7}{16}$ և $14\frac{11}{24}$;
- 25. $1\frac{1}{8}, 4\frac{1}{5}$ և $6\frac{2}{3}$;
- 26. $4\frac{4}{5}, 7\frac{5}{12}$ և $8\frac{5}{18}$;
- 27. $\frac{68}{9}, \frac{4}{15}$ և $7\frac{7}{30}$;
- 28. $5\frac{1}{4}, \frac{3}{8}$ և $7\frac{11}{12}$;
- 29. $4\frac{2}{5}, \frac{73}{135}$ և $3\frac{1}{9}$;
- 30. $2\frac{3}{10}, 5\frac{11}{15}$ և $6\frac{7}{20}$;
- 31. $5\frac{5}{11}, 4\frac{3}{4}$ և $13\frac{1}{8}$;
- 32. $6\frac{2}{7}, 11\frac{1}{14}$ և 9 ;
- 33. $\frac{11}{12}, \frac{5}{14}$ և $2\frac{5}{42}$;
- 34. $7\frac{1}{4}, 11\frac{11}{12}$ և $5\frac{4}{9}$;
- 35. $18\frac{1}{9}, 2\frac{5}{18}$ և $6\frac{1}{4}$;
- 36. $\frac{15}{17}, \frac{13}{34}$ և $8\frac{1}{51}$;
- 37. $9\frac{1}{11}, \frac{32}{55}$ և $\frac{17}{44}$;
- 38. $5\frac{4}{7}, 3\frac{5}{18}$ և $\frac{11}{35}$;
- 39. $16\frac{1}{5}, \frac{21}{25}$ և $\frac{81}{35}$;
- 40. $8\frac{8}{13}, \frac{29}{39}$ և $\frac{52}{65}$;

- 41. $\frac{3}{5} + \frac{4}{7} + \frac{9}{11} + \frac{4}{5} + 3\frac{1}{2} =$ քանի՞:
- 42. $37\frac{1}{2} + 24\frac{3}{4} + \frac{9}{13} + 4\frac{1}{7} =$ քանի՞:
- 43. $46\frac{3}{4} + 118\frac{7}{7} + 319\frac{5}{8} + 1\frac{49}{56} =$ քանի՞:
- 44. $39\frac{2}{5} + 87\frac{1}{10} + 17\frac{3}{20} + 82\frac{11}{50} =$ քանի՞:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՔ

1. Երկրագործ մը ունէր 3 արա. առաջինն էր $31\frac{3}{8}$ արաւար, երկրորդը՝ $49\frac{2}{7}$ արաւար, և երրոր-

դը՝ $59\frac{7}{10}$ արաւար. քանի՞ արաւար տեղ ունէր երկրագործը: Պատ. $140\frac{1010}{280}$ արաւար:

2. Մարդ մը շարաթ մը գործելով շահեցաւ առաջին օրը $3\frac{3}{8}$ Ֆէճիփէ, երկրորդ օրը՝ $4\frac{1}{8}$, երրորդ օրը՝ $5\frac{5}{16}$, չորրորդ օրը՝ $7\frac{1}{2}$, հինգերորդ օրը՝ $4\frac{7}{16}$ և վեցերորդ օրը՝ $3\frac{3}{8}$. վեց օրուան մէջ քանի՞ մէճիփէ շահեցաւ: Պատ. $28\frac{3}{8}$ Ֆէճիփէ:

3. Ճանապարհորդ մը չորս օր ճամբորդութիւն ընելով, առաջին օրը գնաց $17\frac{7}{9}$ հւն, երկրորդ օրը՝ $17\frac{7}{9}$ հւնին $\frac{3}{4}$ ը, երրորդ օրը՝ $22\frac{7}{8}$ հւն, և չորրորդ օրը՝ $36\frac{1}{4}$ հւն. չորս օրուան մէջ քանի՞ մղոն տեղ գնաց:

4. Մարդ մը $8\frac{3}{8}$ շամ կը գործէ երկուշաբթի, $9\frac{3}{8}$ շամ՝ երեքշաբթի, $8\frac{3}{10}$ շամ՝ չորեքշաբթի, $10\frac{3}{8}$ շամ՝ հինգշաբթի, $9\frac{3}{8}$ շամ՝ ուրբաթ, և $10\frac{1}{8}$ շամ՝ շաբաթ օրը. բոլոր շաբթուան մէջ քանի՞ ժամ կը գործէ:

5. Երկրագործ մը վաճառեց արտ մը $4,718\frac{3}{4}$ լերայէ, ուրիշ արտ մը՝ $11,142\frac{1}{4}$ լերայէ, ուրիշ մը՝ $17,316\frac{1}{6}$ լերայէ, և դարձեալ ուրիշ արտ մը՝ $6,287\frac{1}{2}$ լերայէ. այս ամենուն համար քանի՞ լիրա ընդունեցաւ:

6. Վերարկուի մը գինն է $14\frac{3}{4}$ Ֆէճիփէ, զլիսարկի մը գինը՝ $5\frac{1}{2}$ Ֆէճիփէ, պատմուճանի մը գինը՝ $6\frac{1}{4}$ Ֆէճիփէ, բանդալօնի մը գինը՝ 8 Ֆէճիփէ, և զոյգ մը կօշիկի գինը՝ $9\frac{1}{4}$ Ֆէճիփէ. ասոնց ամենուն համար քանի՞ մէճիփէ պիտի վճարուի:

7. Քանի՞ +աշ կարա՞յ կրնայ պարունակել 4 աման, որոց մին կ'առնէ $27\frac{1}{3}$ +աշ, երկրորդը՝ $34\frac{2}{3}$ +աշ, երրորդը՝ $32\frac{4}{5}$ +աշ, և չորրորդը՝ $29\frac{2}{3}$ +աշ:

8. Քանի՞ դաշտաւա՞ռ է 5 բետ անուխը, եթէ բե-

ուանց մէկը $1\frac{1}{8}$ րակաւալա՛ է, միւսը՝ $1\frac{2}{11}$, երրորդը՝ $1\frac{3}{10}$, չորրորդը՝ $1\frac{2}{3}$ եւ հինգերորդը՝ $1\frac{1}{4}$ րակաւալա՛ :

9. Քանի՛ կանգոն է 4 սլրակ ասուին, եթէ սլըրակներուն մին է $27\frac{1}{2}$ կանգոն, երկրորդը՝ $37\frac{3}{4}$ կանգոն, երրորդը՝ $39\frac{1}{5}$, եւ չորրորդը՝ $30\frac{11}{13}$ կանգոն :

10. Ագարակ մը ունի $26\frac{1}{2}$ արրա՛ւար հերկուած գետին, $39\frac{1}{4}$ արրա՛ւար՝ անտառ, $61\frac{3}{8}$ արրա՛ւար՝ արօտատեղի, եւ $42\frac{1}{8}$ արրա՛ւար՝ մարգագետին. ամբողջ ագարակը քանի՛ արտա՛վար է :

ՀԱՆՈՒՄՆ ԿՈՏՈՐԱԿԱՅ

70. Կորորակաց հանո՛ւն է երկու կոտորակներու մէջտեղ տարբերութիւնը զանելու գործողութիւնը :

71. Գախը $\frac{5}{8}$ եւ $\frac{2}{7}$ կոտորակաց տարբերութիւնը :

Գործողութիւն

Մեկնոթիւն. Երկու կոտորա՛ $\frac{5}{8} \quad \frac{2}{7} \quad \frac{35}{56} \quad \frac{16}{56} \quad \frac{19}{56}$
կը հասարակ յայտարարի վե՛ $\frac{5}{8} \quad \frac{2}{7} \quad \frac{35}{56} \quad \frac{16}{56} \quad \frac{19}{56}$
րածելով կ'ունենանք $\frac{35}{56} - \frac{16}{56}$ որ հաւասար է $\frac{19}{56}$ ի :

Որովհետեւ երկու որեւիցէ կոտորակի հանումն այս կերպով կ'ըլլայ, ապա կ'ունենանք սա կանոնը :

ԿԱՆՈՆ

Ա. Վերածէ կորորակները հասարակ յայտարար ունեցող պարզ կորորակներու :

Բ. Փոքրագոնանին համարելը հանէ յեծագոնանին համարէն, եւ մնացորդը գրէ հասարակ յայտարարէն վեր գծին վրայ :

ՕՐԻՆԱԿԻ

Գախը

1. $\frac{17}{18}$ եւ $\frac{11}{12}$ ի տարբերութիւնը :
2. $\frac{8}{15}$ եւ $\frac{9}{20}$ ի " "
3. $37\frac{4}{15}$ եւ $33\frac{5}{24}$ ի " "
4. $6\frac{3}{8}$ եւ $4\frac{1}{2}$ ի " "
5. $13\frac{5}{12}$ եւ $9\frac{4}{12}$ ի " "
6. $50\frac{1}{16}$ եւ $47\frac{1}{24}$ ի " "
7. 42 եւ $30\frac{5}{12}$ ի " "
8. $90\frac{8}{11}$ եւ $25\frac{9}{22}$ ի " "
9. $46\frac{5}{8}$ եւ $15\frac{1}{6}$ ի " "
10. $\frac{3}{10}$ եւ $\frac{3}{4}$ ի $\frac{2}{9}$ ին " "
11. $98\frac{1}{2}$ եւ $45\frac{3}{4}$ ի " "
12. $150\frac{1}{20}$ եւ $65\frac{1}{10}$ ի " "
13. $8\frac{1}{2}$ եւ $\frac{4}{9}$ ի " "
14. $3\frac{7}{15}$ եւ $1\frac{2}{9}$ ի " "
15. $13\frac{1}{2}$ եւ $7\frac{11}{12}$ ի " "
16. $843\frac{25}{31}$ եւ $94\frac{1}{4}$ ի " "
17. $18\frac{15}{16}$ եւ $13\frac{11}{12}$ ի " "
18. $14\frac{3}{11}$ եւ $7\frac{4}{7}$ ի " "
19. $10\frac{101}{200}$ եւ $4\frac{11}{15}$ ի " "
20. $206\frac{1}{2}$ եւ $194\frac{5}{8}$ ի " "
21. $47\frac{33}{47}$ եւ $27\frac{11}{47}$ ի " "
22. $118\frac{15}{16}$ եւ $24\frac{11}{12}$ ի " "
23. $22\frac{14}{100}$ եւ $9\frac{77}{100}$ ի " "
24. $246\frac{11}{136}$ եւ $194\frac{3}{7}$ ի " "
25. $1,476\frac{22}{27}$ եւ $894\frac{3}{11}$ ի " "
26. $177\frac{3}{4}$ եւ $66\frac{11}{12}$ ի " "
27. $163\frac{2}{5}$ եւ $108\frac{5}{8}$ ի " "

- 28. $864\frac{7}{16}$ եւ $648\frac{3}{4}$ Լ "
- 29. $146\frac{3}{4}$ եւ $97\frac{7}{8}$ Լ "
- 30. $221\frac{1}{8}$ եւ $141\frac{3}{4}$ Լ "
- 31. $1,884\frac{3}{11}$ եւ $1,801\frac{4}{9}$ Լ "
- 32. $280\frac{1}{10}$ եւ $199\frac{9}{15}$ Լ "

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Ա ունի $4\frac{7}{16}$ Բեճիթէ, եւ Բ՝ $3\frac{15}{16}$ Բեճիթէ. Ա քան զԲ քանի՞ մէճիթիէ աւելի ունի:

Պատ. $\frac{1}{2}$ Բեճիթէ:

2. Ա գնեց $56\frac{3}{10}$ Բաշ կարակ, յետոյ վաճառեց անոր $\frac{1}{2}$ Ը մէկուն, եւ $13\frac{2}{7}$ Բաշ ուրիշի մը. զեռ ո՞րչափ կարակ ունի:

Պատ. $14\frac{12}{10}$ Բաշ:

3. Նպառավաճառ մը գնեց 2 տակառ շաքար, իւրաքանչիւրը $1,302$ Բաշ. յետոյ վաճառեց մէկ տակառին $\frac{1}{3}$ Ը, եւ $455\frac{2}{11}$ Բաշ միւս տակառէն. զեռ քանի՞ քաշ շաքար մնաց նպարավաճառին քով:

Պատ. $1,714\frac{9}{11}$ Բաշ:

4. Վաճառական մը գնեց 2 պրակ սառի. առաջին պրակն էր $38\frac{3}{8}$ Կանգոն, երկրորդը՝ $41\frac{4}{7}$ Կանգոն. յետոյ վաճառեց $59\frac{1}{4}$ Կանգոն. զեռ ո՞րչափ կանգուն մնաց:

5. Մարդ մը գնեց $211\frac{3}{4}$ Բրոսիւր գետին, եւ վաճառեց $117\frac{5}{11}$ Բրոսիւր. զեռ քանի՞ արտավար հող մնաց:

6. $60\frac{2}{3}$ Բաշ քացախ պարունակող տակառէ մը առնուեցաւ $17\frac{1}{3}$ Բաշ. զեռ ո՞րչափ քացախ կը մնայ տակառին մէջ:

7. Նաւի մը մէջ կայ $406\frac{3}{8}$ Գալաթիւն ածուխ, որոյ $311\frac{4}{9}$ Գալաթիւն է հանքային ածուխ, եւ

մնացեալն է հասարակ ածուխ. արդ՝ ո՞րչափ հասարակ ածուխ կայ նաւին մէջ:

8. Վաճառական մը ունէր պրակ մը կերպաս $42\frac{1}{4}$ Կանգոն, որմէ վաճառեց $17\frac{3}{4}$ Կանգոն. ո՞րչափ կանգուն կերպաս մնաց վաճառականին քով:

9. Մարդ մը ունէր $49\frac{3}{4}$ Լէր, $4\frac{3}{4}$ Լէր ծախք ըրաւ ճամբորդութեան մը առնն, եւ $5\frac{7}{10}$ Լէր ուրիշ ճամբորդութեան առնն. վերջին ճամբորդութեանէն ետքը քանի՞ լիրա մնաց քովը:

10. Եթէ մարդ մը ունի $11\frac{1}{2}$ Լէր, եւ ծախք կ'ընէ $8\frac{3}{4}$ Լէր, քանի՞ լիրա կը մնայ քովը:

11. Գերձակ մը ունէր պրակ մը սառի $29\frac{1}{2}$ Կանգոն. $4\frac{1}{4}$ Կանգոն կտրեց վերարկու մը շինելու համար, եւ $1\frac{3}{4}$ Կանգոն՝ բանդալոն մը շինելու համար. արդ՝ ո՞րչափ կանգուն մնաց:

12. Մարդ մը պիտի երթար $97\frac{3}{4}$ Գոն. առաջին օրը գնաց $30\frac{3}{4}$ Գոն, երկրորդ օրը՝ $33\frac{1}{2}$ Գոն, եւ ճամբորդութիւնն աւարտեց երրորդ օրը. արդ այս մարդը քանի՞ մղոն գնաց երրորդ օրը:

13. Գինւոյ տակառի մը մէջ կար $42\frac{1}{2}$ Բաշ գինի. $13\frac{3}{4}$ Բաշ առնուեցաւ, եւ $12\frac{1}{4}$ Բաշ վաղեց. ո՞րչափ գինի մնաց տակառը:

14. Նպարավաճառ մը գնեց $89\frac{1}{2}$ Բաշ չայ. $13\frac{1}{4}$ Բաշ վաճառեց յաճախորդի մը, $9\frac{1}{2}$ Բաշ ուրիշ յաճախորդի. եւ $12\frac{3}{4}$ քաշն՝ երրորդ յաճախորդի մը. զեռ ո՞րչափ չայ ունէր նպարավաճառը:

15. Գործաւոր մը շահեցաւ $18\frac{3}{8}$ Բեճիթէ, եւ $14\frac{1}{4}$ Բեճիթէ եւս պարգեւ առաւ. յետոյ գնեց պրակ մը ալիւր 12 Բեճիթէ, եւ $8\frac{1}{12}$ Բեճիթէ սուաւ զեղովէից. արդ՝ քանի՞ մէճիթիէ մնաց քովը:

16. Անդէորդ մը գնեց 4 կով $168\frac{1}{4}$ Բեճիթէ, եւ

արօտի համար $34\frac{1}{10}$ Տե՛նդիէ վճարելէն ետքը, վաճառեց կովերը $203\frac{1}{2}$ Տե՛նդիէի. անդէորդը շահեցա՛ւ թէ կորսնցուց, եւ ո՛րչափ :

17. Մարդ մը ճանապարհորդելով, առաջին օրը գնաց դէպ այս ինչ կողմ $34\frac{2}{11}$ Տըն, երկրորդ օրը գնաց նոյն ուղղութեամբ $37\frac{3}{8}$ Տըն. երրորդ օրը ետ դառնալով եկաւ $28\frac{3}{11}$ Տըն, եւ չորրորդ օրը՝ $34\frac{1}{8}$ Տըն եւս. արդ՛ չորրորդ օրուան վերջը քանի՞ մղոն հեռու կը գտնուէր այն տեղէն ուստի մեկնեցաւ :

18. $57\frac{1}{4} + 72\frac{3}{13}$ կանգնոյ, եւ $211 - 94\frac{2}{15}$ կանգնոյ մէջ տարբերութիւնն ի՛նչ է :

19. Ա գնեց տուն մը $11,320\frac{1}{2}$ դահեկանի, եւ նուրոգութեան համար $1,311\frac{2}{5}$ դահեկան ծախք ընելէն ետքը վաճառեց տունը $12,500$ դահեկանի. Ա շահեւցա՛ւ թէ կորսնցուց, եւ ո՛րչափ :

ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ ԿՈՏՈՐԱԿԱՅ

72. Կորորակաց Բազմապարկո՛ւթիւնն է երկու կամ աւելի կոտորակներու որորորէալը գտնելու գործողութիւնը :

73. Բազմապատկէ $\frac{3}{4}$ ը $\frac{5}{7}$ ով :

Գործողութիւնն
$$\frac{3}{4} \times \frac{5}{7} = \frac{3 \times 5}{4 \times 7} = \frac{15}{28}$$

Մեկնութիւն. Նախ կը բազմապատկենք $\frac{3}{4}$ ը $\frac{5}{7}$ ով, եւ կ'ունենանք ըստ Ա. սկզբունքին (յօդ. 59) $\frac{3 \times 5}{4}$. Բայց այս արդիւնքը պահանջուած արտադրելոյն 7 անգամն է, վասն զի բազմապատկիչը այս բազմապատկիչին 7 անգամն է. ուստի ճըշմարիտ արտադրեալը գտնելու համար այս արտա-

59) $\frac{3 \times 5}{4}$. Բայց այս արդիւնքը պահանջուած արտադրելոյն 7 անգամն է, վասն զի բազմապատկիչը այս բազմապատկիչին 7 անգամն է. ուստի ճըշմարիտ արտադրեալը գտնելու համար այս արտա-

դրեալը բաժնելու ենք 7 ով, եւ այն առեն կ'ունենանք, ըստ Գ. սկզբունքին (յօդ. 59) $\frac{3 \times 5}{4 \times 7}$ կամ $\frac{15}{28}$.

Որովհետեւ կոտորակներու բազմապատկութեան կերպն այս է, կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Բազմապատկէ համարիչներն իրարմ նոր համարչի համար, և յայտարարները՝ նոր յայտարարի համար :

ՕՐԻՆԱԿԲ

3
1. Բազմապատկէ $7\frac{1}{2}$ ը $\frac{3}{5}$ ով : Պատ. $\frac{15}{2} \times \frac{3}{5} = \frac{9}{2} = 4\frac{1}{2}$.

Ծան. Եթէ բազմապատկիչներէն մին խառն թիւ է, նախ այս խառն թիւը վերածէ պարզ ձևի :

2. Բազմապատկէ $2\frac{1}{4}$ ը $\frac{4}{9}$ ի $\frac{1}{5}$ ով :
Պատ. $\frac{9}{4} \times \frac{4}{5} \times \frac{1}{9} = \frac{1}{5}$.

Ծան. Գործողութիւնը նշաններով ցուցնելն ետքը, ջնջէ ամեն արտադրիչ որ հասարակ է որեւիցէ համարչի և որեւիցէ յայտարարի : Եթէ վերջին արդիւնքն անյատուկ կոտորակ ելլէ, վերածէ զայն ամբողջի կամ խառն թուոյ. իսկ եթէ յատուկ կոտորակ ելլէ, վերածէ զայն իւր խոնարհազոյն եղանակով :

Ա. Ամբողջ թիւ մը պարզ կոտորակով մը բազմապատկելու կանոնն այս է.

Բազմապատիկ մեթոդը լինելը կորորակին համարելը, և աբ-
դիանի բաժնի յայտարարով:

3. Բազմապատիկ 928 ը $\frac{3}{8}$ ով:

$$\text{Պատ. } \frac{928}{1} \times \frac{3}{8} = \frac{928 \times 3}{8} = 348:$$

Բ. Ամբողջ թիւ մը խառն թուով մը բազմապատ-
կելու կանոնը հետեւեալն է.

Բազմապատիկ մեթոդը լինելը խառն խոռոչի կորորակեալ
մասով, յետոյ՝ մեթոդական մասով, և զորից աբդիանի
համարը:

4.	928	5.	3) 1143
	$6 \frac{2}{3}$		$7 \frac{1}{3}$
	348		381
	5568		8001
	5916		8382

928 ին $\frac{3}{8}$ ը . 1143 ին $\frac{1}{3}$ ը .
6 անգամ 928 . 7 անգամ 1143 .
Արտադրեալ : Արտադրեալ :

Կատարէ հետեւեալ գործողութիւնները որ նշանով
ցուցուած են :

- | | |
|--|--|
| 6. $\frac{8}{9} \times \frac{21}{160}$: | 15. $7 \frac{1}{5}$ ին $\frac{3}{4}$ ը $\times 90$ ին $\frac{1}{4}$ ով : |
| 7. $\frac{8}{9} \times \frac{9}{7}$: | 16. $345 \times 4 \frac{7}{9}$: |
| 8. $\frac{7}{9} \times 12 \frac{2}{3}$: | 17. $3 \frac{7}{9} \times 2 \frac{2}{3}$: |
| 9. $7 \frac{1}{2} \times 8 \frac{3}{4}$: | 18. $\frac{2}{3} \times \frac{3}{5} \times \frac{7}{11}$: |
| 10. $7 \frac{1}{3} \times 61 \frac{3}{5}$: | 19. $3 \frac{1}{2} \times \frac{7}{8} \times 11 \frac{1}{2}$: |
| 11. 7 ին $\frac{2}{3}$ ը $\times \frac{3}{5}$: | 20. $\frac{7}{18} \times \frac{3}{14} \times \frac{36}{5}$: |
| 12. $15 \frac{5}{7} \times \frac{21}{5}$: | 21. $3 \frac{1}{8} \times \frac{20}{187} \times \frac{34}{5}$: |
| 13. $6 \frac{2}{3} \times \frac{169}{16}$: | 22. $3 \frac{1}{3} \times 7 \frac{1}{2} \times \frac{27}{32}$: |
| 14. $\frac{2}{3}$ ին $\frac{6}{11}$ ը $\times \frac{19}{24}$: | 23. $\frac{61}{17} \times 2 \frac{1}{9} \times 1 \frac{15}{19}$: |

- | | |
|--|--|
| 24. $5 \frac{1}{2} \times \frac{105}{308} \times 3 \frac{1}{5}$: | 29. $3 \frac{1}{3}$ ին $\frac{7}{15}$ ը $\times \frac{15}{17}$: |
| 25. $2 \frac{2}{9} \times 5 \frac{2}{5} \times \frac{122}{355}$: | 30. $\frac{11}{15} \times 7 \frac{2}{9} \times 3 \frac{1}{5}$: |
| 26. $114 \frac{113}{215} \times 81 \frac{1}{2}$: | 31. $217 \frac{1}{7} \times 112 \frac{3}{5}$: |
| 27. $\frac{5}{11}$ ին $\frac{3}{4}$ ը $\times \frac{17}{29}$: | 32. $\frac{16}{21} \times 7 \frac{2}{8} \times \frac{3}{17}$: |
| 28. $2 \frac{1}{8} \times \frac{50}{51} \times \frac{3}{5}$: | 33. $8 \frac{1}{4} \times 8 \frac{1}{4} \times 8 \frac{1}{4}$: |
| 34. $(56 \frac{7}{8} + 24 \frac{1}{2}) \times (13 \frac{1}{4} + 9 \frac{3}{8}) =$ քանի՞ : | |
| 35. $(111 + 302 \frac{1}{4}) \times (107 \frac{1}{7} - 30 \frac{3}{14}) =$ քանի՞ : | |
| 36. $(207 \frac{2}{3} + 39 \frac{1}{6}) \times (100 \frac{1}{11} - 66 \frac{3}{11}) =$ քանի՞ : | |
| 37. $(445 \frac{2}{9} - 36 \frac{4}{9}) \times (36 \frac{3}{4} - 21 \frac{7}{12}) =$ քանի՞ : | |
| 38. $(999 \frac{2}{7} - \frac{246}{7}) \times (\frac{394}{3} - 72 \frac{2}{9}) =$ քանի՞ : | |
| 39. $(256 - 7 \frac{1}{3}) \times (894 + 4 \frac{2}{5}) =$ քանի՞ : | |
| 40. $(224 + 3 \frac{4}{11}) \times (88 \frac{2}{5} - 4 \frac{1}{10}) =$ քանի՞ : | |

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՔ

1. Եթէ մարդ մը 33 $\frac{1}{3}$ մէճիտիէ կը շահի շաբա-
թը, ի՞նչ պիտի շահի տարին որ 52 շաբաթ է :

Պատ. 1,733 $\frac{1}{3}$ մէճիտիէ :

2. Երկրագործ մը գնեց 43 արտավար գետին՝ ար-
տավարը 104 $\frac{3}{4}$ մէճիտիէի, 16 կով իւրաքանչիւրը
28 $\frac{5}{8}$ մէճիտիէի, և 2 արօր՝ իւրաքանչիւրը 44 $\frac{6}{15}$
մէճիտիէի. ամէնուն համար քանի՞ մէճիտիէ վճա-
րեց երկրագործը : Պատ. 4,985 $\frac{9}{52}$ մէճ. :

3. Ի՞նչ վճարուելու է 6 նաւ պեր համար, որոց
իւրաքանչիւրը 537 $\frac{1}{2}$ լիրա է :

Պատ. 3,225 լիրա :

4. Քաշը 93 $\frac{3}{4}$ դահեկան արժող չայի 33 $\frac{1}{3}$ քաշն
ի՞նչ կ'արժէ : Պատ. 3,125 դահեկան :

5. Եթէ մարդ մը կրնայ ժամը 7 $\frac{3}{4}$ մղոն երթալ,
6 $\frac{1}{3}$ ժամու մէջ քանի՞ մղոն կ'երթայ :

6. Եթէ մէկ արտավար գետին ցանելու համար $1\frac{3}{4}$ արդու ցորեն պէտք է, քանի՞ արդու ցորեն պէտք է $7\frac{9}{10}$ արտավար ցանելու :

7. Նպարավաճառ մը գնեց 100 տակառ սղիւր՝ տակառը $6\frac{7}{8}$ մէճիտիէի . 49 տակառը վաճառեց՝ տակառը $7\frac{1}{2}$ մէճիտիէի, եւ մնացածը՝ տակառը $7\frac{1}{8}$ մէճիտիէի . ո՞րչափ շահեցաւ :

8. Ա. գնեց $319\frac{2}{3}$ արտավար գետին՝ արտավարը 200 դահեկանի . յետոյ վաճառեց $250\frac{4}{5}$ արտավար՝ արտավարը 266 $\frac{2}{3}$ դահեկանի . ո՞րչափ շահեցաւ :

9. Հովիւ մը գնեց 64 ոչխար՝ իւրաքանչիւրը $7\frac{3}{4}$ մէճիտիէի . յետոյ վաճառեց անոնց 30ը՝ իւրաքանչիւրը $6\frac{7}{8}$ մէճիտիէի, եւ մնացածներն՝ իւրաքանչիւրը $8\frac{7}{8}$ մէճիտիէի . հովիւը շահեցա՞ւ թէ կորսնցուց, եւ ո՞րչափ :

10. Ա. քաղքէ մը ճամբայ ելաւ եւ գնաց ժամը $5\frac{3}{4}$ մղոն . $3\frac{1}{2}$ ժամ ետքը Բ ճամբայ ելաւ նոյն քաղքէն եւ գնաց նոյն ուղղութեամբ ժամը $6\frac{1}{4}$ մղոն . Ա ին ճամբայ ելլելէն $5\frac{1}{4}$ ժամ ետքը աստնք ո՞րչափի հեռու էին իրարմէ :

11. Կանգունը $2\frac{1}{2}$ մէճիտիէ արժող $13\frac{1}{2}$ կանգուն պրակ մը ասուոյ $\frac{2}{7}$ ին գինն ի՞նչ է :

12. Ա, Բ եւ Գ ունին ազարակ մը . Ա ին բաժինն է $62\frac{1}{2}$ արտավար, Բ ին բաժինը՝ $1\frac{1}{2}$ անգամ աւելի քան Ա ին բաժինը, եւ Գ ին բաժինն է $10\frac{1}{4}$ արտավար աւելի է քան Ա ին եւ Բ ին բաժինները միանգամայն . արդ՝ ամբողջ ազարակը քանի՞ արտավար է :

13. Մարդ մը 3 օրուան մէջ գնաց $112\frac{1}{2}$ մղոն տեղ . առաջին օրը գնաց բոլոր ճամբուն $\frac{2}{5}$ մասը,

երկրորդ օրը գնաց առաջին օրուան մասին $\frac{7}{8}$ ը . ո՞րչափ ճամբայ գնաց երրորդ օրը :

14. Կին մը $24\frac{3}{4}$ տարուան է, եւ այրը կնոջը կրկին տարիքն ունենալու համար կ'ուզէ $7\frac{3}{4}$ տարի . երկուքին տարիքը միանգամայն ո՞րչափ է :

15. Ի՞նչ կ'արժէ ասուոյ մը կանգնոյն $\frac{5}{8}$ ին $\frac{3}{5}$ ը, եթէ ասուոյն ամբողջ կանգունը կ'արժէ $3\frac{2}{5}$ մէճիտիէի $\frac{8}{17}$ երրորդ :

16. Քանի՞ կանգուն է 8 պրակ ասուին, եթէ իւրաքանչիւր պրակ կու գայ $37\frac{2}{3}$ կանգուն :

17. Եթէ երկաթուղւոյ մը կառքերը ժամը $22\frac{1}{2}$ մղոն կ'երթան, $8\frac{1}{4}$ ժամու մէջ քանի՞ մղոն կրնան երթալ :

ԲԱԺԱՆՈՒՄՆ ԿՈՏՈՐԱԿԱՅ

74. Կոտորակներու բաժանո՞ւն այն գործողութիւնն է որով կոտորակ մը ուրիշ կոտորակով բաժնելով՝ բաժնորդը կը գտնենք :

1. $\frac{1}{7}$ ով բաժանեալ 1 ի, 2 ի եւ 3 ի քանորդներն ի՞նչ են : Ամբողջ թիւ մը ի՞նչպէս կը բաժնուի 1 համարիչ ունեցող կոտորակով :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ . $\frac{1}{7}$ ով բաժանեալ 1 ի քանորդն է 7 . բայց $\frac{1}{7}$ ով բաժանեալ 3 ի քանորդն է 3 անգամ աւելի մեծ քան $\frac{1}{7}$ ով բաժանեալ 1 ի քանորդը, ուստի եւ է 3×7 , այսինքն, Բաժանելի թիւը կը Բաշխողաբանէն Կոտորակէն յայտարարուի :

2. $\frac{1}{7}$ ով բաժանեալ 3 ի, $\frac{3}{7}$ ի եւ $\frac{3}{4}$ ի քանորդներն ի՞նչ են : Ի՞նչպէս կը բաժնուի պարզ կոտորակ մը 1 համարիչ ունեցող կոտորակով :

ՄԵԿԵՆՈՒԹԻՒՆ. $\frac{1}{7}$ ուլ բաժանեալ $\frac{3}{4}$ ի քանորդն է 3×7 .
 Բայց $\frac{1}{7}$ ուլ բաժանեալ $\frac{3}{4}$ ի քանորդը նախընթաց քանորդին քառորդն է, որ է $\frac{3 \times 7}{4}$, այսինքն բաժանելի
 հոտորակին համարելը կը բազմապատկենք բաժանարար հոտորակին յայտարարով:

3. 1 ուլ, 2 ուլ, 5 ուլ բաժանեալ $\frac{3}{4}$ ի քանորդն ի՞նչ է: Ի՞նչպէս կը բաժնուի պարզ կոտորակ մը ամբողջ թուով մը:

ՄԵԿԵՆՈՒԹԻՒՆ. 1 ուլ բաժանեալ $\frac{3}{4}$ ի քանորդն է $\frac{4}{3}$.
 Բայց 5 ուլ բաժանեալ $\frac{3}{4}$ ի քանորդն է նախընթաց քանորդին մէկ հինգերորդն, որ է $\frac{3}{4} \times \frac{1}{5}$ կամ $\frac{3}{4 \times 5}$,
 այսինքն՝ բաժանելի հոտորակին յայտարարը կը բազմապատկենք ամբողջ թուով:

75. Բաժնէ $\frac{3}{7}$ կոտորակը $\frac{4}{5}$ ուլ:

Գործողութիւնն

ՄԵԿԵՆՈՒԹԻՒՆ. Հոս բաժանարարը հաւասար է 4 անգամ $\frac{1}{5}$ ի, այսինքն՝ $\frac{1}{5} \times 4$.
 Ուստի քանորդը գտնելու համար $\frac{3}{7}$ ը կը բաժնենք $\frac{3 \times 5}{4 \times 7} = \frac{3}{7} \times \frac{5}{4} = \frac{15}{28}$
 $\frac{1}{5}$ ուլ եւ արդիւնքը՝ 4 ուլ:
 $\frac{3}{7}$ ը $\frac{1}{5}$ ուլ բաժնելու համար՝ $\frac{3}{7}$ ին համարիչը կը բազմապատկենք 5 ուլ (74, Օրին. 2), եւ այս գործողութիւնը կու տայ $\frac{3 \times 5}{7}$. արդիւնքը 4 ուլ բաժնելու համար՝ կը բազմապատկենք յայտարարը 4 ուլ, (74, Օրին. 3), եւ այս գործողութիւնը կու տայ $\frac{3 \times 5}{7 \times 4}$, որ նոյն է $\frac{3}{7} \times \frac{5}{4}$ ի կամ $\frac{15}{28}$ ի հետ: Հոս շրջեցինք բա-

ժանարարը, այսինքն անոր եղբներուն անդերը փոխեցինք, եւ ըրինք՝ ինչպէս կ'ընենք կոտորակաց բազմապատկութեան մէջ:

Որովհետեւ որեւիցէ կոտորակ ուրիշ կոտորակով կը բաժնուի այսպէս, կ'ունենանք սա կանոնը:

ԿԱՆՈՆ

Երբէ բաժանարարին եղբները, և յառաջ որոշողութիւնը ինչպէս հոտորակաց բազմապատկութեան մէջ:

Ծան. Բազմապատկութեան առաջ ընդ և վերածել ինչպէս մեկնուեցաւ 73 յօդուածին մէջ:

ՕՐԻՆԱԿԻ

1. Բաժնէ $3 \frac{1}{5}$ ը $\frac{3}{5}$ ուլ: Պատ. $\frac{16}{5} \times \frac{5}{3} = \frac{16}{3} = 5 \frac{1}{3}$:

Ծան. Եթէ բաժանելին և կամ բաժանարարը խառն թիւ է, վերածէ զայն պարզ կոտորակի:

Ամբողջ թիւ մը պարզ կոտորակով բաժնելու համար

Բազմապատկէ ամբողջը հոտորակին յայտարարով, և որոշիւնքը բաժնէ համարով:

2. Բաժնէ 27 ը $\frac{4}{5}$ ուլ: Պատ. $\frac{27}{1} \times \frac{5}{4} = \frac{27 \times 5}{4} = 33 \frac{3}{4}$:

Կատարէ հետեւեալ գործողութիւնները որ նշաններով ցուցուած են:

- | | |
|---|---|
| 3. $\frac{51}{64} \div \frac{17}{16}$, | 10. $\frac{2}{7} \div \frac{3}{5} \times \frac{9}{11}$, |
| 4. $\frac{2}{3} \times \frac{7}{15} \div 86 \frac{1}{45}$, | 11. $\frac{19}{3} \div \frac{3}{11} \times \frac{7}{9}$, |
| 5. $\frac{8}{9} \div \frac{13}{18}$, | 12. $\frac{14}{15} \times \frac{4}{5} \div \frac{18}{23} \times \frac{7}{15}$, |
| 6. $\frac{72}{85} \div \frac{9}{17}$, | 13. $\frac{10}{11} \times \frac{2}{3} \div \frac{1}{3} \times \frac{16}{11}$, |
| 7. $\frac{126}{651} \div \frac{21}{94}$, | 14. $\frac{114}{29} \div \frac{5}{8} \times \frac{2}{3}$, |
| 8. $241 \div \frac{22}{7}$, | 15. $\frac{411}{13} \div \frac{18}{1}$, |
| 9. $1275 \div \frac{25}{33}$, | 16. $\frac{563}{5} \div 24$, |

- 17. $\frac{401}{500} \div \frac{401}{7}$;
- 18. $54 \div 3\frac{3}{8}$;
- 19. $611 \frac{7}{11} \div 20 \frac{7}{11}$;
- 20. $100 \frac{2}{3} \div 66 \frac{2}{3}$;
- 21. $\frac{1}{2} \times \frac{5}{6} \div \frac{1}{21} \times \frac{8}{19}$;
- 22. $7\frac{3}{4} \times \frac{3}{4} \div 2\frac{1}{10} \times \frac{1}{8}$;
- 23. $(8\frac{1}{4} + 3\frac{1}{2}) \div 7\frac{3}{5}$;
- 24. $(7\frac{3}{4} + 8\frac{1}{4}) \div 6\frac{2}{11} \times \frac{1}{2}$;
- 25. $4\frac{1}{5} \times \frac{1}{3} \div (2\frac{1}{2} + 3\frac{2}{5})$;
- 26. $7\frac{3}{4} \times 8\frac{4}{7} \div 3\frac{1}{5} \times 2\frac{1}{2}$;
- 27. $3\frac{1}{2} \times \frac{11}{18} \div 21\frac{1}{4} \times 7\frac{1}{9}$;
- 28. $(3\frac{1}{7} + 15\frac{3}{4}) \div 27\frac{3}{8}$;
- 29. $25\frac{4}{15} \div (7\frac{1}{3} + 5\frac{1}{5})$;
- 30. $11\frac{1}{11} \div (\frac{3}{2} + 7\frac{1}{11})$;
- 31. $14\frac{9}{10} \div 15 \times \frac{7}{9}$;
- 32. $214\frac{3}{4} \div 25\frac{11}{12} \times \frac{1}{3}$;
- 33. $5 \times \frac{2}{3} \times \frac{1}{2} \div 21\frac{11}{12}$;
- 34. $4 \times 7\frac{1}{2} \div 8 \times 19\frac{1}{4}$;
- 35. $15\frac{3}{4} \times \frac{1}{2} \div 9\frac{1}{2} \times \frac{4}{5}$;
- 36. $(32\frac{1}{8} + 7\frac{1}{4}) \div \frac{1}{11} \times \frac{3}{7}$;

Ծան. Հետեւեալ խնդիրները լուծելու համար կը պահանջուի կատարակաց բոլոր գործողութիւններուն մէջ կատարեալ վարժութիւն:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՔ

- 1. Եթէ 7 $\frac{1}{2}$ կանգուն կերպար կ'արժէ 13 մէճիտիէ, 1 կանգունն ինչ կ'արժէ. 5 կանգունն ի՞նչ կ'արժէ: Պատ. 1 $\frac{11}{15}$. Եւ 8 $\frac{2}{3}$ մէճ.:
- 2. Եթէ 37 $\frac{1}{2}$ ունկի արծաթը կ'արժէ 31 $\frac{1}{4}$ մէճիտիէ, 1 ունկին ի՞նչ կ'արժէ. 15() ունկին ի՞նչ: Պատ. $\frac{5}{8}$. Եւ 125 մէճ.:
- 3. Եթէ 3 $\frac{3}{8}$ քոս հաճարը կ'արժէ 2 $\frac{3}{8}$ մէճիտիէ, 1 քոսն ի՞նչ կ'արժէ. 30 քոսն ի՞նչ: Պատ. $\frac{1}{30}$. Եւ 19 մէճ.:
- 4. Ա կը բաժնէ 3,000 $\frac{3}{7}$ լիրան 7 հաւասար մաս, եւ կ'ուզէ տալ 4 $\frac{1}{2}$ մասը բարեգործական ընկերութեան մը. ո՞րչափ լիրա տալու է: Պատ. 1,928 $\frac{8}{9}$ $\frac{3}{8}$;
- 5. Ա կրնայ շինել պատ մը 10 օրուան մէջ, Բ կրնայ շինել այն պատը 12 օրուան մէջ, եւ Գ՝ 15

օրուան մէջ. ասոնք ի միասին աշխատելով 1 օրուան մէջ պատին քաներո՞րդ մասը կրնան շինել:

Պատ. $\frac{1}{10} + \frac{1}{12} + \frac{1}{15} = \frac{1}{4}$;

6. Եթէ երեքը միանգամայն գործեն, պատը քանի՞ օրուան մէջ կը շինուի:

Պատասխան: Որովհետեւ երեքին աշխատութեամբ պատին $\frac{1}{4}$ մասը 1 օրուան մէջ կը շինուի, ամբողջ պատը պիտի շինուի 4 օրուան մէջ:

7. Ի՞նչ թիւ 1 $\frac{3}{8}$ ով բազմապատկուելով կու տայ 14 $\frac{3}{4}$:

8. Երկու թուոց տարբերութիւնն է 15 $\frac{4}{35}$, եւ մեծագոյն թիւն է 20 $\frac{11}{15}$. Ի՞նչ է փոքրագոյն թիւը:

9. Մարդ մը կ'ընդունի ժառանգութիւն ստացուածքի մը $\frac{3}{8}$ ը, եւ իւր բաժնին $\frac{1}{2}$ ը կու տայ իւր որդւոյն. արդ՝ այս վերջինը ստացուածքին քաներո՞րդ մասն առաւ:

10. Եթէ մէկ տակառաչափ ածխոց $\frac{7}{8}$ մասը կ'արժէ 13 մէճիտիէ, 7 տակառաչափն ի՞նչ կ'արժէ:

11. Եթէ սրճոց քաշը 13 $\frac{7}{8}$ դահեկանի է, 1000 դահեկանով ո՞րչափ սուրճ կրնայ գնուիլ. 1600 դահեկանով ո՞րչափ:

12. 78 $\frac{5}{7}$ մէճիտիէիւ քանի՞ քաշ սուրճ կը գնուի, եթէ քաշը $\frac{3}{16}$ մէճիտիէ է. քանի՞ քաշ, եթէ քաշը $\frac{3}{8}$ մէճիտիէ է:

13. Ա կրնայ այս ինչ գործն աւարտել 3 օրուան մէջ, եւ Բ՝ 2 օրուան մէջ. եթէ երկուքը միանգամայն գործեն, քանի՞ օրուան մէջ կրնան աւարտել:

14. Ա գնեց 24 $\frac{1}{2}$ կանգուն ասուի՝ կանգունը 4 $\frac{1}{5}$ մէճիտիէի, եւ վաճառեց բոլորը 128 $\frac{3}{8}$ մէճիտիէի. կանգուն գլուխ ի՞նչ շահեցաւ:

15. Քաշը 12 $\frac{1}{2}$ դահեկանի ո՞րչափ քաշ շաքար

տրուելու է քաշը 22 1/3 դանեկանի 16 1/2 քաշ կարա-
կի փոխարէն :

16. Եթէ 6 մարդ 7 1/2 օրուան մէջ կը կատարեն
այս ինչ գործը, մէկ մարդ քանի՞ օրուան մէջ կը
կատարէ զայն :

17. Եթէ մարդ մը 1 1/2 ժամու մէջ 10 4/5 մղոն
կ'երթայ, 1 ժամու մէջ ո՞րչափ կ'երթայ. 5 5/8 ժա-
մու մէջ ո՞րչափ կ'երթայ :

18. Վաճառական մը տէր էր նաւի մը 4/15 ին.
վաճառեց իւր բաժնին 1/8 ը 1,640 մէճրտիէի. այս
հաշուով ամբողջ նաւին արժէքն ի՞նչ էր :

19. Ա կրնայ հնձել մարդագետին մը 4 օրուան
մէջ, եւ Բ՝ 2 օրուան մէջ. եթէ երկուքն ի միասին
աշխատին, մարդագետինը քանի՞ օրուան մէջ կը
հնձուի :

20. Մարդ մը տեղ մը գնաց 6 1/2 օրուան մէջ՝ օրը
22 3/4 մղոն երթալով. ի դարձին գնաց օրը 24 1/2
մղոն. արդ՝ այն ճամբան քանի՞ օր տեւեց ի դարձին :

21. Վաճառական մը գնեց պրակ մը ասուի որ
36 1/4 կանգուն էր եւ կ'արժէր 65 1/8 լիրա. քանի՞ լի-
րայի վաճառելու է կանգունը որ 25 1/2 լիրա շահի :

22. Ա ճամբայ ելաւ քաղքէ մը եւ գնաց դէպ
ուրիշ քաղաք՝ ժամը 6 3/4 մղոն երթալով. 2 1/2 ժամ
ետքը Բ ճամբայ ելաւ նոյն քաղքէն եւ գնաց նոյն
ուղղութեամբ ժամը 8 1/2 մղոն. արդ՝ 5 3/4 ժամ ետ-
քը ասոնք որչափ հեռու էին իրարմէ :

23. Երկրագործ մը վաճառեց նպարավաճառի մը
32 1/2 քոռ ցորեն՝ քոռը 7/8 լիրայի, եւ 86 քաշ կա-
րակ՝ քաշը 2/3 լիրայի, եւ առաւ փոխարէն 200 քաշ
շաքար՝ քաշը 1/8 լիրայի, եւ մնացածին համար առաւ
զրամ. ո՞րչափ զրամ առաւ :

24. Վաշտ մը կորսնցուց կռուց մէջ 220 մարդ,
որ 4 աւելի էին քան ամբողջ վաշտին 2/3 ը. արդ՝
քանի՞ զինուոր կար բոլոր վաշտին մէջ :

25. Ա տէր էր նաւի մը 7/8 մասին եւ վաճառեց
իւր բաժնին 3/5 ը Բ ի. յետոյ Բ վաճառեց այն մասին
զոր գնեց՝ 2/7 ը Գ ի 3,000 դանեկանի. արդ՝ այս հա-
շուով ամբողջ նաւին արժէքը քանի՞ դանեկան էր :

ՀԱՄԱՌՈՑ ԵՂԱՆԱԿԻ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԵԱՆ
ԵՒ ԲԱԺԱՆՄԱՆ

76. Կոտորակաց բազմապատկութեան եւ բաժան-
ման կանոնները կը թելադրեն ամբողջ թուոց բազ-
մապատկութեան եւ բաժանման համար քանի մը
համառօտ եղանակներ, որոց զլիսաւորներն են հե-
տեւեակները .

Ա. 100 կոտորակն հաւասար է 25 ի, ուստի լի-
նէ 25 ով բազմապատկելու համար, կրնանք թոյն վերջը
յաւելու 2 զրոյ և արդիւնքը բաժնել 4 ով :

Բ. Թիւ մը 25 ով բաժնելու համար, կրնանք բազ-
մապատկել լիւր 4 ով, և արդիւնքը բաժնել 100 ով :

ՕՐԻՆԱԿ

1. Բազմապատկէ 3,416 ը 25 ով :
Պատ. $\frac{341600}{4} = 85400 :$

2. Բաժնէ 5,875 ը 25 ով :
Պատ. $\frac{5875 \times 4}{100} = 235 :$

3. $394 \times 25 =$ քանի՞ :

4. $3,724 \times 25 =$ քանի՞ :

5. $8,123 \times 25 =$ քանի՞ :

- 6. $40,201 \times 25 = \text{քանի}^\circ$:
- 7. $4,386 \times 25 = \text{քանի}^\circ$:
- 8. $9,850 \div 25 = \text{քանի}^\circ$:
- 9. $93,100 \div 25 = \text{քանի}^\circ$:
- 10. $87,525 \div 25 = \text{քանի}^\circ$:
- 11. $46,350 \div 25 = \text{քանի}^\circ$:
- 12. $174,025 \div 25 = \text{քանի}^\circ$:

Աշակերտք $12\frac{1}{2}$ ուլ, $33\frac{1}{3}$ ուլ եւ 125 ուլ բազմապատկելու եւ բաժնելու կանոններ դանեն :

- 13. $81 \times 12\frac{1}{2} = \text{քանի}^\circ$:
- 14. $914 \times 12\frac{1}{2} = \text{քանի}^\circ$:
- 15. $4,834 \times 12\frac{1}{2} = \text{քանի}^\circ$:
- 16. $375 \times 33\frac{1}{3} = \text{քանի}^\circ$:
- 17. $28,452 \times 33\frac{1}{3} = \text{քանի}^\circ$:
- 18. $1,876 \times 125 = \text{քանի}^\circ$:
- 19. $4,365 \times 125 = \text{քանի}^\circ$:
- 20. $34,115 \times 12\frac{1}{2} = \text{քանի}^\circ$:
- 21. $10,125 \div 12\frac{1}{2} = \text{քանի}^\circ$:
- 22. $11,425 \div 12\frac{1}{2} = \text{քանի}^\circ$:
- 23. $9,125 \div 12\frac{1}{2} = \text{քանի}^\circ$:
- 24. $13,500 \div 33\frac{1}{3} = \text{քանի}^\circ$:
- 25. $29,100 \div 33\frac{1}{3} = \text{քանի}^\circ$:
- 26. $8,700 \div 33\frac{1}{3} = \text{քանի}^\circ$:
- 27. $2,250 \div 125 = \text{քանի}^\circ$:
- 28. $10,000 \div 125 = \text{քանի}^\circ$:

ՀԱՐՅՄՈՒՆՔ

55. Ի՞նչ է կոտորակ : Ի՞նչ է կէս , երրորդ , քաւորդ , եւ ըն : Կոտորակ մը թուանշանով ի՞նչպէս կը գրուի եւ կը կարդացուի : 56. Ի՞նչ է համարիչ : Ի՞նչ է յայտարար : Ի՞նչ է եզր : 57. Ի՞նչ է յատուկ կոտորակ : Ի՞նչ է անյատուկ կոտորակ : 58. Ամբողջ ի՞նչ է : Խառն թիւ ի՞նչ է : 59. Կոտորակաց հիմնական սկզբունքը որո՞նք են : Այս չորս սկզբունքներէն

Ի՞նչ սկզբունք կը հետեւին : 60. Կոտորակ մը վերածել ի՞նչ է : 61. Ամբողջ թիւ մը այսինչ յայտարարն ունեցող կոտորակի վերածելու կանոնն ի՞նչ է : 62. Խառն թիւ մը կոտորակի վերածելու կանոնն ի՞նչ է : 63. Անյատուկ կոտորակ մը ամբողջական կամ խառն թուոյ վերածելու կանոնն ի՞նչ է : 64. Կոտորակ մը իւր խոնարհագոյն եզրներուն վերածելու կանոնն ի՞նչ է : 65. Կոտորակ մը ի՞նչ կանոնով կը վերածուի նոյն արժէքն ունեցող կոտորակի մը որոյ յայտարարը վերածելի կոտորակին յայտարարին բազմապատիկն է : 66. Երկու կամ աւելի կոտորակ հասարակ յայտարարի վերածելու կանոնն ի՞նչ է : 67. Երկու կամ աւելի կոտորակ իրենց փոքրագոյն հասարակ յայտարարին վերածելու կանոնն ի՞նչ է : 68. Կոտորակաց յաւելումն ի՞նչ է : 69. Կոտորակաց յաւելման կանոնն ի՞նչ է : 70. Ի՞նչ է կոտորակաց հանումը : 71. Ի՞նչ է կոտորակաց հանման կանոնը : 72. Ի՞նչ է կոտորակաց բազմապատկութիւնը : 73. Կոտորակաց բազմապատկութեան կանոնն ի՞նչ է : Ամբողջ թիւ մը պարզ կոտորակով բազմապատկելու կանոնն ի՞նչ է : Ամբողջ թիւ մը խառն թուով բազմապատկելու կանոնն ի՞նչ է : 74. Կոտորակաց բաժանումն ի՞նչ է : Ամբողջ թիւ մը ի՞նչպէս կը բաժնուի 4 համարիչ ունեցող կոտորակով : Ի՞նչպէս կը բաժնուի պարզ կոտորակ մը 1 համարիչ ունեցող կոտորակով : Ի՞նչպէս կը բաժնուի պարզ կոտորակ մը ամբողջ թուով մը : 75. Կոտորակաց բաժանման կանոնն ի՞նչ է : 76. 25 ուլ բազմապատկելու համար ի՞նչ կանոն կայ : 25 ուլ բաժնելու համար ի՞նչ կանոն կայ :

և երեք ասաներորդ խառն տասնորդական է, և կը գրուի այսպէս, 6.3: Այսպիսի թիւերու ամբողջական մասը կը գրուի տասնորդական կէտին ձախ ղին:

9. Քսան, և ասաներու և շրք հարեւորորդ:

Պար. 20.44:

10. Երեսուն և եօթը, և եօթանասուն և երկու հարորդ:

11. Քառասուն և եօթը, և երկու հարեւոր քսան զիններորդ:

Ծան. Այս օրինակներուն մէջ տասնորդականքնորդ գրով են:

Այս ըստածներէն կը տեսնուի որ ասանորդական և ասաներէն մը ասանորդական յետոյ կը գրուի այսպէս. նախ կը գրուի համարիչը, ապա կը գրուի տասնորդական կէտը, այնպէս որ կէտէն ետքը եկող թուանշանք հաւասար ըլլան յայտարարին գրոներուն թուոյն: Եթէ համարչին թուանշաններուն թիւը պակաս է քան յայտարարին գրոներուն թիւը, թուանշաններուն ձախ ղին այնչափ գրոյ դնելու է՝ որչափ հարկաւոր է այս պակասը լեցնելու համար:

ՕՐԻՆԱԿՔ

- 1. $\frac{3}{10} = .3$
- 2. $\frac{45}{1000} = .045$
- 3. $\frac{17}{10000} = .0017$
- 4. $9\frac{311}{1000} = 9.311$
- 5. $4\frac{79}{1000} = 4.079$
- 6. $256\frac{117}{100000} = 256.00117$

80. Այս ըստածներէն կը տեսնուի որ տասնորդական մը կը կարգացուի այսպէս:

ԿԱՆՈՆ

Կարգայ թուանշաններն իբրև ամբողջ թիւ, և որոշ թիւերն ասանորդականին ասաներ:

Ծան. Հասկնալու համար թէ ինչ է վերջին տասնորդականին անունը, ձախէն սկսելով իւրորդանչիւր տասնորդականի անունը տուր կարգաւ. զորօրինակ վարի առաջին օրինակին, .087, տասնորդականներն են տասներորդ, հարեւորորդ, հարորդ, և կը կարգացուի ասաներ և եօթը հարորդ:

Կարգա հետեւեալ տասնորդականները:

- 1. 087: Պար. Ութասուն և եօթը հարորդ:
- 2. .000317: Պար. Երեք հարեւոր ասան և եօթը զիններորդ:
- 3. .0027: 6. .52346: 9. .11122:
- 4. .10364: 7. .50067: 10. .224785:
- 5. .00201: 8. .320315: 11. .0067412:

Ծան. Խառն տասնորդականաց նախ ամբողջը կը կարգանք, և ապա տասնորդական մասը:

- 12. 120.009: Պար. Հարիւր քսան, և եօթը հարորդ:
- 13. 19.00015: 15. 150.15632: 17. 45.36251:
- 14. 212.1236: 16. 34.001725: 18. 111.009265:

ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶՐՈՒՆՔ

81. Եթէ տասնորդական կէտը տեղ մը միայն դէպ յաջ շարժուի, ասաներորդէ կ'ըլլան ամբողջ թուոյն փոփոխելը, հարեւորորդէ կ'ըլլան ասաներորդ, և որ ի կարգին. բայց այս ուրիշ բան չէ եթէ ոչ տասնորդականը 10 ով բազմապատկել. ուստի կը հետեւի նախ սա սկզբունքը.

- 1. Տասնորդական կէտը որեւ մը միայն որեւ յաջ շարժելը՝ ասանորդականը 10 ով բազմապատկելու հետ միևնոյն է: Կը հետեւի երկրորդ:
- 2. Տասնորդական կէտը որեւ մը միայն որեւ ի նախ շարժելը՝ ասանորդականը 10 ով բաժնելու հետ միևնոյն է:

Եթէ տասնորդականին վերջը զրոյ մը աւելցուի, թէ՛ համարիչը եւ թէ՛ յայտարարը 10 ու կը բազմապատկուին. բայց այս բանը չի փոխեր կոտորակին արժէքը (յօդ. 59). ուստի կը հետեւի նախ սա սկզբունքը .

3. Տասնորդականի մը վերջը Ֆի կամ աւել զրոյ աւելցուելը չի փոխեր որսանորդականին արժէքը :

Կը հետեւի երկրորդ՝

4. Մէկ կամ աւել զրոյ ընթացիկ որսանորդականին ծայրէն՝ չի փոխեր որսանորդականին արժէքը :

ՀԱՍԱՐԱԿ ԿՈՏՈՐԱԿՆԵՐ ՎԵՐԱՅԵԼ ԵՄԱՆՈՐԴԱԿԱՆԻ

82. Վերածէ, այսինքն փոխէ, $\frac{5}{8}$ ը տասնորդական ձևի :

Գործողութիւն

Մեկնութիւն. $\frac{5}{8}$ ին արժէքը հաւասար $\frac{8}{8}$ 5000 է $\frac{5}{8}$. այս քանորդը գտնելու համար կ'աւելցունենք $\frac{5}{8}$ ին վրայ երեք զրոյ, այսինքն կը բազմապատկենք $\frac{5}{8}$ ը 4000 ու կը ապա կը կատարենք բաժանումը . բայց այս բազմապատկութեան արդիւնքը 1,000 անգամ աւելի մեծ է քան կոտորակին ճշմարիտ արժէքը, ուստի կը բաժնենք յիշեալ արդիւնքը 1,000 ու, եւ այսպէս ըրած կ'ըլլանք, երբ երեք տասնորդական թուանշան կը զատենք կէտով (Սկզբ. 2. յօդ. 81.) :

Որեւիցէ հասարակ կոտորակ այս կերպով կը վերածուի տասնորդականի. ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Կոտորակին համարչին վրայ աւելցուր զրոնէր, և արդիւնքը բաժնէ կոտորակին յայտարարովը . յետոյ +անորդին

աջ կողմէն զարե կէտով այնչափ որսանորդական թուանշան որչափ զրոյ աւելցուած է համարչին վրայ :

Մ.ն. Եթէ քանորդին մէջ թուանշաններուն թիւը պակաս է քան զրոններուն թիւը որ աւելցուած են՝ այս պակասը լեցուր՝ զրոյ զնեղով քանորդին սկիզբը :

ՕՐԻՆԱԿԻԲ

Հետեւեալ կոտորակները վերածէ տասնորդականի :

- | | | |
|----------------------|-------------------------|------------------------|
| 1. $\frac{3}{4}$: | 4. $\frac{119}{125}$: | 7. $\frac{127}{250}$: |
| 2. $\frac{15}{16}$: | 5. $\frac{476}{625}$: | 8. $\frac{6}{125}$: |
| 3. $\frac{27}{64}$: | 6. $\frac{849}{3125}$: | 9. $\frac{3}{1250}$: |

Մ.ն. Խառն թիւ մը տասնորդականի վերածելու համար, կը վերածենք խառն թուոյն կոտորակեալ մասը տասնորդականի, և արդիւնքը կը յարենք խառն թուոյն ամբողջական մասին :

- | | | |
|-------------------------|--------------------------|---------------------------|
| 10. $19\frac{7}{8}$: | 12. $11\frac{15}{128}$: | 14. $21\frac{7}{3125}$: |
| 11. $24\frac{13}{25}$: | 13. $110\frac{4}{125}$: | 15. $4\frac{149}{1600}$: |

83. Կրնայ պատահիլ որ նախընթաց յօդուածին մէջ յիշուած բաժանումը չվերջանայ, որչափ զրոյ որ աւելցունենք : Անատեն յարմար տեղ մը կը դադրեցունենք բաժանումը, եւ քանորդը կը կոչուի ճշորոշութիւն քանորդ : Զորօրինակ, .1904 է ճշորոշութիւն արժէք $\frac{4}{21}$ ի : $\frac{4}{21}$ աւելի է քան .1904, եւ փոքր՝ քան .1905 . ուստի $\frac{4}{21}$ աւելի քիչ կը տարբերի 1904էն եւ կամ .1905էն, քան թէ այս երկուքն իրարմէ, այսինքն՝ աւելի քիչ քան .0001 : Այսպէս որեւիցէ կոտորակի մօտաւորագոյն արժէքը որ կը գտնուի բաժանումը դադրեցունելով տասնորդականին այս ինչ թուանշանին, զորօրինակ տասը հազարորդին, բուն արժէքէն աւելի չի տարբերի :

քան 1 տասը հազարերորդ, կամ քան 1 միլիոնե-
րորդ, եթէ տասնորդականն ուր դադրեցանք՝ միլի-
ոներորդ է:

Եթէ այս ինչ տասնորդական թուանշանին կը կե-
նանք եւ 1 կ'աւելցունենք այն թուանշանին վրայ,
երբ յաջորդ թուանշանը հաւասար է 5ի կամ մեծ
է քան 5, սխալը չի կրնար աւելցուած 1 տասնոր-
դականին $\frac{1}{2}$ էն աւելի ըլլալ: Այսպէս, $\frac{2}{3} = .667$ ի,
եւ $\frac{1}{3} = .333$ ի արժէքն անոնց բուն արժէքէն աւելի
չի տարբերիր քան .001ի $\frac{1}{2}$ ը: Այս է գործնական եղա-
նակ գտնելու տասնորդականաց մտաւորագոյն ար-
ժէքը:

Ծան. Երբ տասնորդականաց սկզբունքով կը վարուինք գոր-
ծի վերաբերեալ հաշիւներու մէջ, հետեւելու ենք տասնորդա-
կանաց մտաւորագոյն արժէքը գտնելու այս եղանակին, և,
բաց ի մասնաւոր դէպքերէ, երեք կամ չորս տասնորդական
գտնելէն ետքը՝ կը դադրեցունենք գործողութիւնը:

ՕՐԻՆԱԿՔ

Հետեւեալ կոտորակները վերածէ տասնորդակա-
նի՝ գործողութիւնը յառաջ տանելով մինչեւ որ տաս-
նորդական թուանշաններն ըլլան չորս:

- 1. $\frac{1}{4}$ ին $\frac{3}{4}$ ը: 6. $4\frac{10}{11}$: 11. $21\frac{21}{32}$:
- 2. $\frac{19}{37}$: 7. $3\frac{1}{4}$ ին $\frac{1}{2}$ ը: 12. $4\frac{22}{25}$:
- 3. $\frac{15}{21}$: 8. $7\frac{1}{5}$ ին $\frac{3}{11}$ ը: 13. $14\frac{14}{15}$:
- 4. $\frac{4}{21}$: 9. $4\frac{1}{3}$ ին $\frac{5}{2}$ ին $\frac{2}{3}$ ը: 14. $13\frac{11}{117}$:
- 5. $3\frac{14}{17}$: 10. $7\frac{1}{2} \times 4\frac{3}{4}$: 15. $4\frac{412}{525}$:

ՅԱԻԵԼՈՒՄՆ ՏԱՍՆՈՐԴԱԿԱՆԱՅ

84. Տասնորդականաց յաւելումն է երկու կամ աւել-
ի տասնորդականաց գումարը գտնելու գործողու-
թիւնը:

85. Գտիր 4.035, 76.19, եւ 114.0305ի գու-
մարը:

Գործողութիւն

Մեկնութիւն. կը գրենք տաս-	4.035
նորդականներն այնպէս, որ իւ-	76.19
րաքանչիւր կարգի տասնոր-	114.0305
դականը գան իրարու տակ	194.2555
Գումար	<hr/>
միեւնոյն սեան մէջ. այս կեր-	
պով բոլոր տասնորդական կէտերը կու գան մէկ	
սեան մէջ. յետոյ աջէն սկսելով կը գումարենք զատ	
զատ իւրաքանչիւր սիւն, ամէն սեան թուանշա-	
նաց գումարին միաւորը գծին տակ գրելով, եւ	
տասնաւորն յաջորդ սեան գումարին վրայ աւելցը-	
նելով, ինչպէս ամբողջ թուոց յաւելման մէջ: Ուս-	
տի կ'ունենանք հետեւեալ կանոնը:	

ԿԱՆՈՆ

Գրէ տասնորդականներն այնպէս, որ իւրաքանչիւր կարգի
տասնորդականի իւրաքանչիւր գան միեւնոյն սեան մէջ, և
գումարէ՝ ինչպէս պարզ թիւերը:

Ծան. Գումարելի թուոց և անոնց գումարին տասնորդա-
կան կէտերն իրարու տակ գալու են միեւնոյն սեան մէջ:

ՕՐԻՆԱԿՔ

1.	2.	3.	4.	5
3.057	5.6000	5.43	0.105	3.97
14.086	17.0032	12.998	0.0012	4.295
209.3154	35.9070	817.0971	0.25	11.464
226.4584	58.5102	335.5251	0.3562	19.729

Գուժարէ հետեւեալ թիւերը :

6. .632, .718, 3.202 եւ 111.1.
7. .0049, 47.0426, 37.041 եւ 360.0039.
8. 81.053, 67.412, 93.172 եւ 14.38.
9. 59.317, 69.565, 8.213 եւ 7.775.
10. 3.25, 47.348, 748.4 եւ 29.32.
11. 672.5, 4.923, 80 եւ .0764.
12. 72.5+140+340.03+21.5715+4.0008.
13. 2.8146+.0938+8.875+231.2788+4.0087.
14. 54.3+7.29+180.0046+187+3.024.
15. 57.038+95.00487+53.4690+107.00003.
16. 62.70+2.03+4.009+78.15+114.
17. .0009+3.0021+.128+8.0469+59.
18. 3.0102+11.5008=73.07+2.92+9.5.
19. 2.005+110.301+.069+7.375+2.25.
20. 17.215+3.0567+2.072+4.009+54.75.
21. 29.157+8.0016+77.29+32.004+8.848.
22. 14.2351+651.012+2.219+3.157+13.614.
23. 861.55+378.25+461.37+683.57+1,205.47.
24. 213.7+2.913+14.769+.0078.
25. 15.753+2.069+17.6143+10.27+3.2107.

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԳ

1. Տղայ մը գնեց .28 թալերի թուարանութեան քար մը, .75 թալերի՝ թուղթ եւ .94 թալերի՝

թուարանութիւն մը . այս ամենուն համար քանի՞ թալեր վճարեց տղան :

Պատ. 1.97 Լւր.

2. Արտի մը գետինն է 5.3 արտավար, ուրիշ արտի մը գետինն է 11.43 արտավար, երրորդ արտի մը գետինն է 17.59 արտավար, եւ չորրորդ արտի մը գետինն է 3.175 արտավար. չորս արտը միանգամայն քանի՞ արտավար է :

3. Ա գնեց միս 31.87 ½ թալերի, պարկ մը սուրճ՝ 17.92 թալերի, տուփ մը չայ՝ 12.75 թալերի, եւ գոյլ մը կարակ՝ 21.37 ½ թալերի. այս ամենուն համար քանի՞ թալեր վճարեց :

4. Մարդ մը գնեց 6.89 լիրայի մոմ, 25.56 լիրայի ալիւր, 1.12 ½ լիրայի՝ չամիչ, 8.37 ½ լիրայի՝ պանիր եւ 5.44 լիրայի՝ չաքար. այս ամենուն համար քանի՞ լիրա վճարեց :

5. Վաճառական մը վաճառեց 4 պրակ ասուի . առաջին պրակն էր 34.25 մէդրոյ, երկրորդը՝ 38.056 մէդրոյ, երրորդը՝ 40.2 մէդրոյ եւ չորրորդը՝ 37.225 մէդրոյ. բոլոր ասուին քանի՞ մէդրոյ էր :

6. Երկրագործ մը ունէր 4 շտեմարան ցորենոյ . առաջնոյն մէջ կար 86.35 քու ցորեն, երկրորդին մէջ՝ 73.125 քու, երրորդին մէջ՝ 96.5 քու, եւ չորրորդին մէջ՝ 74.3 քու. սրչափ ցորեն ունէր երկրագործը :

7. Յ դէզ փայտի առաջին դէզն էր 4.316 կշորդ (լէ+է), երկրորդ դէզը՝ 82.3 կշորդ, երրորդը՝ 112.5 կշորդ, չորրորդը՝ 73.64 կշորդ, եւ հինգերորդը՝ 138.19 կշորդ. բոլոր փայտը քանի՞ կշորդ էր :

8. Բ գնեց տուն մը 5,000 ֆրանքի, խանութ մը՝ 6,290 ֆրանքի, վաճառք՝ 23,654.12 ֆրանքի, ա-

գարակ մը՝ 9,371.60 Ֆրանքի, պանդայի թուղթ՝ 11,500 Ֆրանքի, եւ գոհարեղէն՝ 92.72 1/2 Ֆրանքի. այս ամենուն համար քանի՛ Ֆրանք տուաւ :

ՀԱՆՈՒՄՆ ՏԱՍՆՈՐԴԱԿԱՆԱՅ

86. Տամորդականաց հանումն է երկու տամորդականաց արաբերո-լիւնը գտնելու գործողութիւնը :

87. 4.079 ը հանէ 11.362 էն :

Գործողութիւն

Մեկնութիւն. Փոքրագոյնը Մեծագոյնը 11.362
կը գրուի մեծագունին տալ Փոքրագոյնը .4.979
կը, այնպէս որ նոյն տեւ Տարբերութիւն 7.283
սակ միտ թիւնք իրարու
տակ զան միեւնոյն սեան մէջ. այս կերպով տասնորդական կէտերը կու գան միեւնոյն սեան մէջ. յետոյ գործողութիւնը կը կատարուի ինչպէս ամբողջ թուոց հանման մէջ: Ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Գրէ փոքրագոյնը մեծագունին որակ, այնպէս որ նոյն կարգի արանորդական գան իրարու որակ միեւնոյն սեան մէջ. յետոյ ըրէ հանումը ինչպէս ամբողջ թուոց մէջ:

Ծան. Մեծագունին, փոքրագունին և մնացորդին տամորդական կէտերը գալու են իրարու սակ միեւնոյն սեան մէջ:

ՕՐԻՆՍԱԿԻ

	1.	2.	3.	4.
Մեծագոյն.	5.316	17.0091	1075.0567	342.475
Փոքրագոյն.	2.013	11.9902	287.9374	244.268
Մնացորդ.	3.303	5.0189	787.1193	98.207

Ծան. Եթէ փոքրագոյնը քան զմեծագոյնն աւելի տամորդական թուանշան ունի, մեծագունին վրայ աւելցուր այնչափ զըջ՝ որչափ աւելի տամորդական թուանշան կայ փոքրագունին մէջ, կամ աւելցած համարէ (Սկզբ. 3. Յօդ. 81):

5.	6.	7.	8.	9.
13.700	13.7	884.1300	884.13	8.
8.299	8.299	33.7865	33.7865	4.735
5.401	5.401	850.3435	850.3435	3.265

10. 298.789 էն հանէ 196.493: Պար. 102.296:
11. 2684.11 էն հանէ 199.8637: Պար. 2484.2463:

Գտիր հետեւեալ թուոց տարբերութիւնները :

- 12. 127.334 եւ 55.827: 20. 41.02 եւ 40.021:
- 13. 94.8607 եւ 27.861: 21. 35 եւ 25.0003:
- 14. 986.444 եւ 98.6438: 22. 6 եւ .0006:
- 15. 17.025 եւ 7.255: 23. 14.003 եւ 9.875:
- 16. 2.867 եւ .9965: 24. 13.4072 եւ 9.1875:
- 17. 661.40 եւ 95.472: 25. 18.65 եւ 12.0734:
- 18. 25,000 եւ 1.077: 26. 17.314 եւ 12.9924:
- 19. 100 եւ 99.001: 27. 13.3125 եւ 8.4139:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԻ

- 1. Մարդ մը գնեց կով մը 45.125 Ֆրանքի եւ վաճառեց զայն 49.18 Ֆրանքի. ինչ շահեցաւ :
- 2. 42.37 մէդրոյ ասուոց պրակէ մը կտրուեցաւ 16.89 մէդրոյ. քանի՛ մէդրոյ ասուի մնաց :
- 3. 875.043 ի եւ 704.91 ի մէջ տարբերութիւնն ինչ է :
- 4. 617.37 1/2 ի վրայ որչափ աւելցունելու եմ որ ըլլայ 922.75 :

5. Ա.ի եկամուտն է տարին 6,250 ֆրանք, եւ ծախքն է 3,142.75 ֆրանք. Ա.ին քանի՞ ֆրանք կը մնայ տարին անոր եկամուտէն :

6. 981.43+456.81 էն հանէ 498.75:

7. 10,000 էն հանէ 4,367.18+3,587.47.

8. 965+341.60 էն հանէ 433.33+89.47.

9. Մարդ մը ընդունեցաւ հետեւեալ գումարները . ֆր. 27.40, 68.75, 810.47, 386.59 եւ 2.20, եւ վճարեց սա գումարները, ֆր. 78.67, 129.72, 119.46 եւ 3.88. Ո՞րչափ ֆրանք մնաց :

10. Ա. ունէր տարեգլխուն վաճառք 10,500 ֆրանքի. տարւոյն մէջ գնեց ուրիշ վաճառք 9,345.75 ֆրանքի, եւ վաճառեց 13,450.95 ֆրանքի ապրանք . տարւոյն վերջը ունէր 11,122.37 ֆրանքի վաճառք. Ա. ո՞րչափ շահած էր այն տարին :

11. Տիկին մը հանդերձ մը գնեց 42.18 ֆրանքի, գլխարկ մը՝ 17.65 ֆրանքի, եւ զոյգ մը ձեռնոց՝ 1.87 ½ ֆրանքի, եւ տուաւ 100 ֆրանքնոց թուղթ մը . քանի՞ ֆրանք ետ պիտի առնու :

12. Ա. գնեց 37.41 քառակուսի ձող փայտ, որոյ 8.3 ձողը վաճառեց, 13,426 ձողը վառեց . քանի՞ ձող փայտ մնաց Ա.ի քով :

13. Դրօշ կախելու ձող մը շինուած էր երկու կտորէ . վերի կտորն էր 27.84 ոտք երկայն, եւ ստորին կտորն էր 57.86 ոտք երկայն . արդ՝ եթէ վերի կտորէն 11.31 ոտք կտրուի, ձողին երկայնութիւնը ո՞րչափ պիտի ըլլայ :

14. Մարդ մը ունէր 137.26 լիրա . այս գումարէն գնեց 17.87 ½ լիրայի ածուխ, 22.12 ½ լիրայի ալիւր, 7.42 լիրայի՝ աճառ, եւ 32.79 լիրա տուաւ հանդերձի . ո՞րչափ լիրա մնաց մարդուն քով :

15. Վաճառական մը 397.25 քաշ շաքար պարունակող տակառէ վաճառեց մաս մաս . անգամ մը՝ 110.25 քաշ, ուրիշ անգամ մը՝ 64.5 քաշ, դարձեալ՝ 14.25 քաշ, դարձեալ՝ 29.375 քաշ, դարձեալ՝ 39.23 քաշ, եւ վերջապէս՝ 16.33 քաշ . ո՞րչափ շաքար մնաց վաճառականին քով :

16. Ա. պիտի երթար 3 օրուան մէջ 597 ½ մղոն տեղ . առաջին օրը գնաց 196.4 մղոն, երկրորդ օրը՝ 201.25 մղոն . երրորդ օրը քանի՞ մղոն երթալու էր :

17. Երկրագործ մը ձի մը վաճառեց 147 ½ թաւերի, եւ փոխարէն առաւ կով մը 42.375 թաւերի եւ 4 որթ 22 ⅔ թաւերի, եւ մնացածին համար առաւ դրամ . արդ՝ ո՞րչափ դրամ առաւ :

18. Վաճառական մը գնեց պրակ մը ասուի 75 ⅔ ֆրանքի, տուփ մը ժապաւէն՝ 25 ⅔ ֆրանքի, բաւական դերձան՝ 27.87 ֆրանքի . յետոյ վաճառեց ասուին 87.125 ֆրանքի, ժապաւէնները՝ 22.16 ֆրանքի, եւ դերձանը՝ 21 ⅔ ֆրանքի . շահ ըրաւ թէ վնաս, եւ ո՞րչափ :

ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ ՏԱՄՆՈՐԴԱԿԱՆԱՅ

88. Տանորդականաց Բազմապատկութիւնն է երկու տասնորդական թուոց արտադրեալը գտնելու գործողութիւնը :

89. Գտիր 7.8 եւ .82ի արտադրեալը :

Գործողութիւնն
ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Հոս տասնորդականները փոխեցինք նոյն արժէքն ունեցող հասարակ կոտորակներու, եւ բազմապատկեցինք իրարմով ըստ 73 յօդուածին . յետոյ ելած կոտորակը վերածեցինք տաս-

$$7.8 \times .82 = \frac{78}{10} \times \frac{82}{100} = \frac{6396}{1000} = 6.396.$$

նորդական ձևի . այսպէս ընելով բազմապատկեցինք տասնորդականներն իրարմով, առանց նայելու անոնց տասնորդական կէտերուն, եւ արտադրելոյն մէջ զատեցինք այնչափ տասնորդական թուանշան, որչափ կան երկու արտադրիչներուն մէջ միանգամայն :

Որովհետեւ որեւիցէ երկու տասնորդական թիւ այսպէս կը բազմապատկուին, կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Բազմապատկէ՝ ընչպէս պարզ թիւեր, եւ արտադրելոյն աջ կողմէն զարե այնչափ տասնորդական թուանշան՝ որչափ կայ երկու արտադրիչներուն մէջ :

Եւ. Եթէ արտադրելոյն մէջ թուանշանաց թիւը պակաս է քան երկու արտադրիչներուն մէջ, արտադրելոյն թուանշաններուն սկիզբը այնչափ զրոյ գիր որչափ հարկաւոր է այն պակասը լեցունելու :

ՕՐԻՆԱԿԻ

1. Ի՞նչ է 4.102 ուլ բազմապատկեալ 3.05 ի արտադրեալը : Պար. 12.5114 :

2. Ի՞նչ է .042 ուլ բազմապատկեալ .003 ի արտադրեալը : Պար. .000126 :

Կատարէ հետեւեալ բազմապատկութիւնները :

- 3. 38.4 × .16.7 :
- 4. 14.25 × .375 :
- 5. 1.500 × .00014 :
- 6. 1.009 × .0012 :
- 7. 146.05 × 128.6 :
- 8. .565 × .16 :
- 9. .0463 × .0081 :
- 10. 701005 × 60.06 :
- 11. 456.05 × 3.825 :
- 12. 308.25 × .0775 :
- 13. 27.032 × 14.3 :
- 14. 380.06 × 22 :
- 15. 24.07 × .125 :
- 16. .75 × .33 :
- 17. 456.87 × .066 :
- 18. 798.007 × .08 :
- 19. .034 × .08 :
- 20. 7.45 × 2.7504 :
- 21. 42.2 × 2.004 :
- 22. 79.004 × .00473 :
- 23. 412.5384 × 1.00003 :
- 24. 40.86 × .00293 :
- 25. 0.0756 × 6.75 :
- 26. .2897 × 3020 :
- 27. 37.55 × 45.64 :
- 28. 3.005 × 21.82 × 14.71 :
- 29. 8.013 × 11.7 × 0.774 :
- 30. 12.12 × 300.7 × 8.004 :

- 31. 0.713 × 2.346 × 2.005 :
- 32. 12.5 × 7.2 × 16.5 :
- 33. 4.2 × 8.1 × 2.4 :
- 34. 1.7 × 11.4 × 82.3 :

Եւ. Տասնորդական մը կամ խառն տասնորդական մը 10 ուլ, 100 ուլ, 1000 ուլ, եւ, բազմապատկելու համար, շարժէ տասնորդական կէտն այնչափ տեղ դէպ յաջ, որչափ զրոյ կան բազմապատկչին մէջ, զրոներ աւելցնելով բազմապատկելոյն, եթէ հարկաւոր է :

35. Ի՞նչ է 77.56 ին 10 ուլ արտադրեալը : Պար. 775.6 :

36. Ի՞նչ է .0075 ին 100 ուլ արտադրեալը : Պար. .75 :

37. Ի՞նչ է 6.6 ի 1000 ուլ արտադրեալը : Պար. 6600 :

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԻՔ

- 1. Քանի՞ թալէր կ'ընէ 17 տակառ ալիւրը՝ տակառը 6.37 1/2 թալէրէ :
- 2. Ի՞նչ կ'արժէ 85 1/2 քաշ չայ՝ քաշը 1.37 1/2 թալէրէ :
- 3. Ի՞նչ կ'արժէ 311 կանգուն կտաւը՝ կանգունը .645 թալէրէ :
- 4. Ի՞նչ կ'արժէ 41 1/2 քաշ գինին՝ քաշը 3.12 1/2 ֆլորանքէ :
- 5. Ի՞նչ կ'արժէ 278 տակառ ալիւր՝ տակառը 9.62 1/2 թալէրէ :
- 6. Ի՞նչ կ'արժէ 17 քաշ չայ՝ քաշը 0.75 լիրպէ :
- 7. Ի՞նչ կ'արժէ 7.5 պրակ թուղթ՝ պրակը 3.62 1/2 ֆրանքէ :
- 8. Ի՞նչ կ'արժէ 2,754 ոչխար՝ իւրաքանչիւրը 5.12 1/2 թալէրէ :

9. Ի՞նչ կ'արժէ 47.75 գրիւ եզրկտացորեն՝ գրիւը 0.875 թալէրէ :

Ծանօ. Աշակերտը թող մինչև չորս թուանշան գործածէ մտաւորագոյն արդիւնքը գանձելու կանոնը որ մեկնուեցաւ 83 յօդուածին մէջ :

10. Նպարավաճառ մը վաճառեց 25.5 քաշ շաքար՝ քաշը 12 1/2 դահեկանի, եւ 18.6 քաշ խողի ճարպ՝ քաշը 13 1/2 դահեկանի. երկուքէն քանի՞ դահեկան առաւ :

11. Երկրագործ մը վաճառեց 37 1/2 գրիւ վարսակ՝ գրիւը .425 թալէրի, 35 1/4 գրիւ գետնախինձոր՝ գրիւը .375 թալէրի. ասոնց փոխարէն առաւ 43 1/4 կանգուն շղարչ՝ կանգունը .125 թալէրի, եւ մնացածը՝ դրամ. ո՞րչափ դրամ առաւ :

12. Ա վաճառեց 75 քոս ցորեն՝ քոսը 1.125 թալէրի, 36.2 քոս ցորեն՝ քոսը 2.375 թալէրի, եւ 97 1/4 քաշ կարակ՝ քաշը .225 թալէրի. բոլորին համար քանի՞ թալէր առաւ :

13. Մարդու մը եկամուտն էր շաբաթը 18.875 թալէր, եւ ծախքը՝ շաբաթը 13.25 թալէր. 14 1/2 շաբաթը քանի՞ թալէր կը չահէր :

14. Մարդ մը պիտի երթար 7 օրուան մէջ 245 3/4 մղոն տեղ. առաջին երեք օրուան մէջ զնաց օրը 34.36 մղոն, եւ յաջորդ 3 օրը զնաց օրը 36.75 մղոն. եօթներորդ օրուան համար քանի՞ մղոն մնաց երթալու :

15. Այս ինչ քաղաքէն մինչևեւ ուրիշ քաղաք մը հեռաւորութիւնն էր 1,332 մղոն. երկու նաւակ միեւնոյն ժամանակ ճամբայ ելան, մին՝ առաջին քաղաքէն, միւսը՝ երկրորդ քաղաքէն եւ կ'երթային դէպ իրար. առաջին քաղաքէն ճամբայ կըող նաւա-

կը կ'երթար օրը 230 3/4 մղոն, իսկ երկրորդ քաղաքէն ճամբայ կըող նաւակը կ'երթար օրը 196 3/4 մղոն. ճամբայ կըլելէն 2 1/2 օր ետքը այս նաւակները քանի՞ մղոն հեռու էին իրարմէ :

16. Մարդ մը տեղէ մը ճամբայ ելաւ երթալ այս ինչ կողմ, եւ զնաց ժամը 7.25 մղոն. 2 1/2 ժամ ետքը ուրիշ մարդ մը ճամբայ ելաւ նոյն տեղէն երթալ դէպ ի հակառակ կողմը, եւ զնաց ժամը 6.29 մղոն. առաջին մարդուն ճամբայ կըլելէն վեց ժամ ետքը ասոնք ո՞րչափ հեռու էին իրարմէ :

17. Ատաղձագործ մը 3 շաբաթ շահեցաւ շաբաթը 12.87 1/2 թալէր. առաջին շաբթուն ծախք ըրաւ 8.333 թալէր, երկրորդ շաբթուն՝ 9.18 թալէր, երրորդ շաբթուն՝ 7 3/4 թալէր, եւ մնացեալը պահեց. արդ՝ քանի՞ թալէր պահեց :

18. Պարտիզպան մը վաճառեց իւր կաղամբը 212.78 1/2 ֆրանքի, եւ չողգամներն՝ 118.33 ֆրանքի, կաղամբը հասցունելու համար ծախք ըրած էր 119.75 ֆրանք, եւ չողգամը հասցունելու համար ծախք ըրած էր 99.87 1/2 ֆրանք. արդ՝ այս երկու բերքէն ի՞նչ շահեցաւ :

19. Մարդ մը զնեց 43 ոչխար՝ իւրաքանչիւր 4.67 1/2 թալէրի, եւ բոլորը վաճառեց 215.42 1/8 թալէրի. արդ՝ մարդը շահեցա՞ւ թէ կորսնցուց, եւ ո՞րչափ :

20. Մարդ մը ճամբորդութիւն ըրաւ սա կերպով. 7 3/4 ժամ զնաց երկաթուղեաւ՝ ժամը 22.75 մղոն. 9 7/8 ժամ զնաց կառքով՝ ժամը 6.75 մղոն, եւ 11.75 ժամ զնաց հետի՝ ժամը 4.62 մղոն. այս մարդուն ճամբան քանի՞ մղոն էր :

ԲԱԺԱՆՈՒՄՆ ՏԱՍԵՆՈՐԴԱԿԱՆԱՅ

90. Տասներորդական քառանկէն է տասնորդական մը

ուրիշ տասնորդականով բաժնելով բաները գտնելու գործողութիւնը :

91. 7.8ը բաժնէ 0.125 ուլ :

Որովհետեւ տասնորդականաց բազմապատկուած թեան մէջ արտադրեալէն այնչափ տասնորդական թուանշան կը գատենք, որչափ կայ երկու արտադրիչներուն մէջ, եւ որովհետեւ բաժանման մէջ բաժանարարով բազմապատկեալ քանորդը հաւասար է բաժանելոյն, քանորդին մէջ այնչափ տասնորդական գատուելու է՝ որչափ վերածեալ բաժանելւոյն տասնորդականներն աւելի են բաժանարարին տասնորդականներէն :

$7.8 \div 0.125 = \frac{7.8}{.125}$, եւ այս կոտորակը տասնոր-

դականի վերածելու համար զրոյ կ'աւելցնենք բաժանելոյն վրայ ըստ 82 կ'անոնի, եւ կատարելով բաժանումը, կը գտնենք 624 քանորդ. եւ վերի բացատրութեան համեմատ կը գատենք մէկ տասնորդական :

Որովհետեւ բոլոր տասնորդական թուոց բաժանումն այս կերպով կ'ըլլայ, կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Աւելցուր բաժանելոյն վրայ այնչափ որասնորդական զրոյ որչափ հարկաւոր է. յետոյ բաժնէ ինչդեա կը բաժնորեն պարզ լինէր, և բանորդին աջ կողմն զուտ այնչափ որասնորդական թուանշան՝ որչափ որասնորդական թուանշան աւելնանի բաժանելին բան զբաժանարարը :

Ծան. 1. Բաժանելին ունենալու է այնչափ տասնորդական թուանշան՝ որչափ բաժանարարը, բայց կրնայ աւել ունենալ :

Եթէ տասնորդական թուանշանաց թիւն հաւասար է երկուքին, այսինքն բաժանելոյն և բաժանարարին մէջ, քանորդն սամբողջ թիւ է :

2. Եթէ թուանշանաց թիւը քանորդին մէջ պակաս է քան որչափ կը պահանջէ կանոնը, բաւական թուով զրոյ պէտք է աւելցունել սկիզբը :

ՕՐԻՆԱԿԲ

- 1. Բաժնէ 40.05 ը 4.5 ուլ: Պար. 8.9:
- 2. Բաժնէ .0141 ը .00047 ուլ: Պար. 30:
- 3. Բաժնէ 2.3 ը 1437.5 ուլ: Պար. .0016:

Կատարէ հետեւեալ բաժանումները որ նշանով ցուցուած են, մտաւորագոյն արժէքը գտնելով մինչև չորս տասնորդական թուանշան :

- 4. .00125 ÷ .5:
- 5. 34.75 ÷ 25:
- 6. 46.103 ÷ 2.14:
- 7. 7.8125 ÷ 31.25:
- 8. 2756.25 ÷ 31.5:
- 9. 68.875 ÷ 14.5:
- 10. 3414.52 ÷ 30.25:
- 11. 16.025 ÷ .045:
- 12. .9375 ÷ .075:
- 13. 112.1184 ÷ 9.16:
- 14. 9322.15 ÷ 6.275:
- 15. 5.875 ÷ 35.25:
- 16. 480 ÷ 3.12:
- 17. 1.8 ÷ 28.8:
- 18. 17.1031 ÷ .53:
- 19. .09925 ÷ .37:
- 20. 3.72812 ÷ 4.07:
- 21. 18.1771 ÷ 27.13:
- 22. 101.6688 ÷ 43.08:
- 23. 1.51088 ÷ .019:
- 24. 187.12264 ÷ 1.52:
- 25. 71.1022 ÷ 9.43:

Ծան. Տասնորդական մը կամ խառն տասնորդական մը 10 ուլ, 100 ուլ, 1000 ուլ, ևն, բաժնելու համար շարժէ տասնորդական կէտն այնչափ տեղ դէպ ի ձախ, որչափ զրոյ կայ բաժանարարին մէջ, զրոներ աւելցնելով բաժանելոյն սկիզբը եթէ հարկաւոր է :

- 26. 77.56 ը 10 ուլ բաժնուեկրով ի՞նչ քանորդ կուտայ :
Պար. 7.756:
- 27. .0075 ը 100 ուլ բաժնուեկրով ի՞նչ քանորդ կուտայ :
Պար. .000075:
- 28. 6.6 ը 1000 ուլ բաժնուեկրով ի՞նչ քանորդ կուտայ :
Պար. .0066:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԳԻՐԻՔ

- 1. Եթէ մարդ մը 13.5 շաբթուան մէջ կրնայ շահիլ 519.75 ֆրանք, 1 շաբթուան մէջ քանի՞ ֆրանք կրնայ շահիլ :
Պար. 38.50 ֆր:
- 2. Եթէ 20.5 քոռ հաճար կ'արժէ 12.71 ֆրանք, 1 քոռը քանի՞ կարժէ . 7 1/2 քոռը քանի՞ կ'արժէ :
Պար. 62 սանդիմ. 4.65 ֆր:
- 3. Եթէ տակառ մը ալիւր կ'արժէ 5.75 ֆրանք, 1,035 ֆրանքով քանի՞ տակառ ալիւր կրնայ գնուիլ :
Պար. 180 տակառ:
- 4. Եթէ 1,000 արտավար գետին մը կ'արժէ 17,586 ֆրանք, ի՞նչ կ'արժէ 1 արտավարը . ի՞նչ կ'արժէ 75 1/2 արտավարը :
Պար. 17.58 6/10 . 1,327.43 ֆրանք:
- 5. Եթէ 1 արտավարը կ'արժէ 25.62 ֆրանք, 1,242.57 ֆրանքով քանի՞ արտավար տեղ կրնայ գնուիլ :
- 6. Եթէ 75.3 տակառ ալիւր կ'արժէ 640.05 ֆրանք, 1 տակառը քանի՞ կ'արժէ . 6.3 տակառը քանի՞ կ'արժէ :
- 7. Եթէ 1 նաւակ փայտ կը գնուի 8.25 լիրայի, 156.75 լիրայով քանի՞ նաւակ փայտ կը գնուի . 30.52 1/2 լիրայով քանի՞ :

- 8. Կանգունը 4.28 ֆրանքնոց ասուիէ քանի՞ կանգուն կրնայ գնուիլ 74.90 ֆրանքով . ո՞րչափ 152.52 4/10 ֆրանքով :
- 9. Երկրագործ մը վաճառեց 37.5 քաշ կարակ' քաշը 20 դահեկանի, եւ 17.5 մետուկ խնձոր՝ սընտուկը 75 դահեկանի, եւ փոխարէն առաւ շաքար՝ քաշը 12 1/2 դահեկանի . քանի՞ քաշ շաքար առաւ փոխարէն :
- 10. Եթէ մէկ տակառը կ'առնու 31.5 քաշ, 2756.25 քաշի համար քանի՞ տակառ պէտք է :
- 11. 1 մղոնը 1,760 եարտա է . 23,760 եարտան քանի՞ մղոն է . 26,840 եարտան՝ քանի՞ :
- 12. Վաճառական մը կը գնէ 35 կանգուն պարունակող պրակ մը ասուի 87.50 ֆրանքի . կ'ուզէ վաճառել զայն այնպէս որ 17.50 ֆրանք շահի . արդ՝ կանգունը քանի՞ ֆրանքի վաճառելու է :
- 13. Մարդ մը կրնայ 441.5 մղոն երթալ 7.5 օրուան մէջ . 1 օրուան մէջ քանի՞ մղոն կրնայ երթալ . 9 1/2 օրուան մէջ քանի՞ :
- 14. Մարդ մը գնաց 7.25 օր՝ օրը 211.5 մղոն ճամբայ առնելով . ի դարձին բոլոր ճամբան առաւ 5 օրուան մէջ . օրը քանի՞ մղոն գնաց ի դարձին :
- 15. Ա եւ Բ միեւնոյն ժամանակ ճամբայ կ'ելեն իրարմէ 147.16 մղոն հեռու տեղերէ , եւ կու գան դէպ իրար մինչեւ որ կը հանդիպին իրարու . Եթէ Ա կ'երթայ ժամը 7.75 մղոն , եւ Բ՝ ժամը 6.4 մղոն , ճամբայ ելլելէն ո՞րչափ ժամանակ ետքը կը հանդիպին իրարու :
- 16. Վաճառական մը գնեց 78.25 արտավար գետին 9,781.25 ֆրանքի . յետոյ վաճառելով շահեցաւ

արտավար գլուխ 3.50 ֆրանք. արդ՝ քանի՞ ֆրանքի վաճառեց արտավարը :

17. Եթէ 527 քոս ցորեն կ'արժէ 592.87 $\frac{1}{2}$ թաւեր, մէկ քոսին արժէքն ի՞նչ է. 6.5 քոսինն ի՞նչ է :

18. Եթէ 115 քաշ միս կ'արժէ 19.89 $\frac{1}{2}$ թաւեր, 93 քաշն ի՞նչ արժեկու է նոյն գնով :

19. Եթէ 28 քոս ցորենի համար կը վճարեմ 39.48 թաւեր, ի՞նչ վճարելու եմ 48 քոսի համար նոյն գնով :

20. Նպարավաճառ մը գնեց 114 քաշ գինի՝ քաշը 22 $\frac{1}{2}$ դահեկանի, եւ վաճառեց այնպէս որ 7.98 լիրա շահեցաւ. արդ՝ քաշը քանի՞ վաճառեց :

21. Ա կ'ելլէ տեղէ մը եւ կ'երթայ այս ինչ ճամբով ժամը 4.66 մղոն. Բ կ'ելլէ 13.75 մղոն աւելի հեռու տեղէ մը, եւ կ'երթայ նոյն ուղղութեամբ ժամը 5.91 մղոն. ո՞րչափ ատենէն Բ կրնայ հասնիլ Ա.ի :

22. Երկրագործ մը վաճառեց 22.5 գրիւ ցորեն՝ գրիւը 1.18 մէճիտիէի, եւ այսչափ գրիւ հաճար՝ գրիւը .68 մէճիտիէի, եւ 22.41 մէճիտիցէ աւելի առաւ հաճարին համար քան ցորենին համար. արդ՝ ո՞րչափ գրիւ հաճար վաճառեց :

23. Եթէ 11 $\frac{1}{2}$ քաշ շաքարը կ'արժէ 2.07 մէճիտիէ, ո՞րչափ կ'արժէ 1 քաշը. ո՞րչափ կ'արժէ 31 $\frac{1}{4}$ քաշը :

24. Գրիւը .62 $\frac{1}{2}$ լիրացի ցորենէ քանի՞ գրիւ տըրուելու է՝ հազարը 7.50 լիրա արժող 4 $\frac{1}{4}$ հազար տախտակի փոխարէն :

25. Երկրագործ մը քողը 1.37 $\frac{1}{2}$ թաւեր արժող 40 քոս ցորենի տեղ առաւ քողը 0.92 թաւեր արժող 70 քոս վարսակ, եւ մնացեալ ստակին փո-

խարէն առաւ քողը 0.40 թաւեր արժող հաճար. արդ՝ քանի՞ քոս հաճար առաւ :

26. Եթէ մարդ մը 0.8 օրուան մէջ կ'երթայ 32.48 մղոն, 5.3 օրուան մէջ քանի՞ մղոն կրնայ երթալ :

27. 9.6 ուլ բաժանեալ 24ի, 11.4 ուլ բաժանեալ 42.75ի, եւ 4.2 ուլ բաժանեալ 17.85ի քանորդներուն գումարն ի՞նչ է :

28. Ա եւ Բ ճամբայ ելան մէկտեղ եւ դարձան 4.2 մղոն չըջապատ ունեցող կզզուց մը բոլորափքը. Ա գնաց ժամը 4.6 մղոն, եւ Բ՝ ժամը 5.2 մղոն. ճամբայ ելլելէն քանի՞ ժամ ետքը երկուքը նորէն մէկտեղ եկան :

29. Մարդ մը 64.5 արտավարի ազարակ մը գնեց 1,773.75 ֆրանքի. արտավարը քանի՞ ֆրանքի եկաւ :

30. Կանգունը 3.50 ֆրանքի 24 կանգուն ասուոց փոխարէն՝ կանգունը 8 ֆրանքի քանի՞ կանգուն կերպաս տրուելու է :

31. Եթէ 60 պարկ չողգամ կ'արժէ 18.60 ֆրանք, 19 պարկը ո՞րչափ կ'արժէ :

32. Եթէ 10 տակառ ածուխ կ'արժէ 57.50 թաւեր, 235.75 թաւերով քանի՞ տակառ ածուխ կրնայ գնուիլ :

33. Գերձակ մը 31.25 կանգուն ասուիէ կտրեց վեց վերարկու՝ իւրաքանչիւրը 3.75 կանգուն, եւ մնացածէն շինեց բաճկոն՝ իւրաքանչիւրը 1.25 կանգուն. արդ՝ քանի՞ բաճկոն շինեց :

ՀԱՐՑԱՌԻՆԲ

77. Տասնորդական կոտորակն ի՞նչ է : 78. Տասնորդական կոտորակները քանի՞ կերպով կրնան գրը-

ուիլ : 79. Տասնորդականը ի՞նչպէս կը գրուին ամբողջ թիւերու հետ : Տասնորդական տեղիք ի՞նչպէս կը համարուին : Տասնորդական մը գրելու կանոնն ի՞նչ է : Խառն տասնորդական ի՞նչ է : 80. Տասնորդական մը կարգալու կանոնն ի՞նչ է : Խառն տասնորդական մը ի՞նչպէս կը կարգացուի : 81. Ի՞նչ են հիմնական սկզբունք տասնորդականաց : 82. Հասարակ կոտորակներ տասնորդականի վերածելու կանոնն ի՞նչ է : Խառն թիւ մը ի՞նչպէս կը վերածուի տասնորդականի : 83. Հասարակ կոտորակ մը տասնորդականի վերածելու ատեն , եթէ բաժանումը չի վերջանար , ի՞նչ ընելու է : 84. Ի՞նչ է տասնորդականաց յաւելումը : 85. Ի՞նչ է տասնորդականաց յաւելման կանոնը : 86. Ի՞նչ է տասնորդականաց հանումը : 87. Ի՞նչ է տասնորդականաց հանման կանոնը : 88. Ի՞նչ է տասնորդականաց բազմապատկութիւնը : 89. Ի՞նչ է տասնորդականաց բազմապատկութեան կանոնը : Տասնորդական մը կամ խառն տասնորդական մը 10 ուլ, 100 ուլ, 1000 ուլ, եւն , բազմապատկելու համար ի՞նչ ընելու է : 90. Ի՞նչ է տասնորդականաց բաժանումը : 91. Ի՞նչ է տասնորդականաց բաժանման կանոնը : Տասնորդական մը կամ խառն տասնորդական մը 10 ուլ, 100 ուլ, 1000 ուլ, եւն , բաժնելու համար ի՞նչ ընելու է :

ԲԱՂԱԴՐԵԱԼ ԹԻԻԵՐ

Ա. ՍԱՀՄԱՆՔ ԵՒ ՅՈՒՅԱԿԲ

ՍԱՀՄԱՆՔ

92. Թանձրացեալ կ'ըսուի այն թիւը որոյ միութիւններուն անուն տրուած է , ինչպէս՝ 3 ուր, 5 ուր, 16 կանգոն :

Մ. Թիւք որոյ միութիւնները միեւնոյն տեսակ են՝ համառոտ են , թիւք որոյ միութիւնները տարբեր տեսակէ են՝ այլառոտ կը կոչուին . զորոքինակ , 3 ուր և 7 ուր՝ համահուն են , 3 ուր և 7 կանգոն՝ այլահուն են :

93. Բազարեալ կը կոչուի թանձրացեալ թիւ մը որոյ միութիւնք համայնք բայց այլահուն են . ինչպէս 3 լիւր 1 ունի :

Մ. Թանձրացեալ թիւք համայնք են , երբ հասարակ միութեան մը կրնան վերածուիլ , զորոքինակ , 3 լիւր և 6 ունի համացեղ են , վասն զի կրնան ունի վերածուիլ :

Եթէ երկու թանձրացեալ թիւք համացեղ են , մեծագոյն միութիւնը կը կոչուի բարձրագոյն տեսակ : Զորոքինակ , 3 լիւր բարձրագոյն տեսակ է քան 6 ունի :

ՍԱՆԴՈՒՂ ԲԱՂԱԴՐԵԱԼ ԹՈՒՈՅ

94. Բազարեալ թուոց սանդուղն է թանձրացեալ միութեանց տեսակներուն աստիճանաւ կարգը , ուր կը տեսնուի թէ խոնարհագոյն տեսակի միութիւն մը քանի՞ անգամ կը պարունակուի բարձրագոյն տեսակի միութեան մէջ : Զորոքինակ , Թուրքիոյ դրամ

Ներուն մէջ 3 դանդը (աբէ) 1 փող (փարա) է, 40 փողը՝ 1 դանեկան (դարուշ), եւ 100 դանեկանը՝ 1 լիւրա :

Ուստի թուրքիոյ դրամներուն սանդուղն է
3, 40, 100 :

Այս կարգին մէջ 3 կը կապէ դանդը փողի հետ, 40 կը կապէ փողը դանեկանի հետ, եւ 100 կը կապէ դանեկանը լիւրայի հետ :

Գաղիոյ դրամներուն սանդուղն է
10, 10, 10, 10.

Թուրքիոյ դրամներուն սանդուղն այլակերպ է . Գաղիոյ դրամներուն սանդուղը՝ միակերպ : Այս վերջինը կը կոչուի նաեւ որանորդական սանդուղ :


Բաղադրեալ թուոց կարեւորագոյններուն ցուցակները պիտի դնենք յետոյ :



ՉԱՓՔ ԵՐԿԱՅՆՈՒԹԵԱՆ

ՍԱՀՄԱՆՔ

95. Ինչ որ կրնայ չափուիլ՝ ձեռն-մէտն է :

96. Գէշն է մեծութիւն մը որ ունի երկայնութիւն առանց լայնութեան կամ լեռնայնութեան :

Ուրեւ կը կոչուի գիծ մը որոյ ուղղութիւնն ամենեւին չի փոխուեր, ինչպէս  :

Չորսանկերուն կը կոչուին ուղիւ գիծեր որ միեւնոյն ուղղութեամբ կ'երթան. ինչպէս  և  :


Գծի մը երկայնութիւնն այնչափ է՝ որչափ անգամ այն գիծը կը պարունակէ իբրև միութիւն առնուած ուրիշ գիծ մը :

97. Մակերեւոյթն է մեծութիւն մը որ ունի երկայնութիւն եւ լայնութիւն առանց խորութեան :


Մակերեւոյթ է որուն վրայ, եթէ որեւիցէ երկու կէտերու մէկէն միւսը ուղիւ գիծ մը քաշուի, այն գիծը բոլորովին մակերեւոյթին վրայ կը կենայ :

98. Երբ երկու ուղիւ գիծ, ԱԲ եւ ԱԳ, իրարու կը դպչին իրենց ծայրերէն, անոնց հակումը կամ բացուածը կը կոչուի անկիւն : Ա կէտն ուր գիծերը կը դպչին իրարու՝ անկեան գագաթն է, եւ գիծերն ԱԲ եւ ԱԳ՝ անկեան կողմերն են :

Անկիւնը երբեք կը նշանակուի կամ կը ցուցուի գագաթը կամ ծայրը դրուած Ա գրով, և երբեքն ԲԱԳ կամ ԳԱԲ երեք գիրերով, բայց գագաթան գիրը Ա միշտ մուտ երկուքին մէջտեղ դրուելու է :




99. Երբ ուղիւ գիծ մը, ԱԲ, ուրիշ ուղիւ գիծ մը, ԳԳ, այնպէս կը դպչի որ առնթեալակաց անկիւններն, ԲԱԳ եւ ԲԱԳ, հաւասար կ'ըլլան իրարու, այս անկեանց իւրաքանչիւրը կը կոչուի ուղիւ անկիւն, եւ ԱԲ գիծը որ ԳԳ գիծին վրայ կ'ընկնայ՝ կը կոչուի ուղիւ անկիւն :



100. Ամէն մակարդակ որ ունի չորս կողմ՝ քառակողմ է :


Քառակողմ կը կոչուի այն քառակողմ մակարդակը որոյ չորս կողմերն են հաւասար իրարու, և չորս անկիւններն, Ա, Բ, Գ, Դ, ուղիւ :



101. Մակերեւութի միութիւնն է քառակուսի մը որոյ իւրաքանչիւր կողմը հաւասար է միութեան երկայնութեանը : Եթէ քառակուսուոյն իւրաքանչիւր կողմը մէկ կանգուն է, քառակուսին կը կոչուի քառակուսի կանգուն :

Ծան. Երկրաչափութեան մէջ ցուցուած է թէ ուղղանկեան մակերևոյթը հաւասար է ուղղանկեան լայնութեան և երկայնութեան արտադրելոյն: Այսինքն թէ՛ մակերևութին քառակուսի միութեանց թիւն հաւասար է այն թուոյն որ կ'ելլէ՝ երբ ուղղանկեան երկայնութեան միութիւններուն թիւը կը բազմապատկենք նոյն ուղղանկեան լայնութեան միութիւններուն թուով:

102. Բոլորակ կը կոչուի մակարդակ ձեւ մը, պատեալ կոր գծէ մը որոյ իւրաքանչիւր կէտն հաւասարապէս հեռու է բոլորակին այն կէտէն որ կը կոչուի կէդրոն: Բոլորակը պատող գիծը կը կոչուի շրջագոյր, որոյ որեւիցէ մասը կը կոչուի առէլ բոլորակին:




103. Տրամագիծ կը կոչուի այն ուղիղ գիծը որ կ'ելլէ բոլորակին շրջագոյտին որեւիցէ կէտէն, և բոլորակին կեդրոնէն անցնելով կը յանգի շրջանակին հանդիպակաց կէտը:

104. Շառաւիղ կը կոչուի բոլորակին կեդրոնէն շրջագոյտին որեւիցէ կէտը ձգուած գիծը:

Այսպէս Ա.Ե.Բ.Յ բոլորակ է, Գ. է կեդրոն բոլորակին, Ա.Բ՝ արամագիծ, և Գ.Գ՝ շառաւիղ:


105. Ծառակ կը կոչուի մեծութիւն մը որ ունի երկայնութիւն, լայնութիւն և խորութիւն կամ բարձրութիւն:

106. Խորանարդ կը կոչուի ծառակ կամ մարմին մը որ ունի իրարու հաւասար վեց քառակուսիներ որ կը կոչուին երես:




ՁՈՒԳԱՆՅՈՒՑ

Ուղղանկիւն ծառակ կամ մարմին մը որոյ երեսաց բոլոր եզրներն իրարու հաւասար չեն՝ կը կոչուի զոթանէրոս:



107. Ծառալի փոփոխութիւն է խորանարդ մը որոյ եզրներն հաւասար են երկայնութեան միութեանը: Եթէ իւրաքանչիւր եզր է մէկ կանգուն, խորանարդը կը կոչուի խորանարդ կանգուն:



ԽՈՐԱՆԱՐԴ

Ծան. Երկրաչափութեան մէջ ցուցուած է թէ, որեւիցէ խորանարդի կամ զուգահեռոսի ծառալն հաւասար է անոր երես փոփոխութեան արտադրելոյն. այսինքն, ծառալի մը խորանարդ փոփոխութիւն հաւասար է այն թուոյն որ կ'ելլէ, երբ երկայնութեան միութիւններուն թիւը կը բազմապատկենք լայնութեան միութիւններուն թուով, և արտադրեալը որ կ'ելլէ այս բազմապատկութենէն՝ կը բազմապատկենք բարձրութեան միութիւններուն թուով:

ՅՈՒՅԱԿՔ ԴՐԱՄՈՅ

108. ՅՈՒՅԱԿ ԴՐԱՄՈՅ ԹՈՒՐՔԻՈՅ

- 3 դանգ կ'ընէ 1 փող,
- 40 փող " 1 դահեկան,
- 100 դահեկան " 1 լիրա օսմանեան:

Ծան. Քսան դահեկանը կ'ընէ մէկ մէճիտիէ արծաթ, բայց հասարակ լեզուի մէջ երկու բաժանմանց անունները միայն կը գործածուին, այսինքն՝ դահեկան և լիրա, զորօրինակ, 21.125 լիրա, կը նշանակէ 21 լիրա և 12½ դահեկան:

109. ՅՈՒՅԱԿ ԴՐԱՄՈՅ ԱՆԳՂԻՈՅ

- 4 Ֆարախնկ (ֆա.) կ'ընէ 1 բէննի (բն.),
- 12 բէննի՝ " 1 շիլին (շն.),
- 20 շիլին՝ " 1 լիրա (լր.) անգղիական,
- 24 շիլին՝ " 1 կլինէ :

Ծան. 1 Անգղիական լիրայի արժողութիւնն է 110 դաճեկան, կամ 1.1 լիրա օսմանեան :

110. ՅՈՒՅԱԿ ԴՐԱՄՈՅ ԳԱՂԻՈՅ

- 10 սանթիմ (սթմ.) կ'ընէ 1 աէսիմ (աս.),
- 10 աէսիմ՝ " 1 ֆրանք (ֆր.) :

Ծան. 1 Ֆրանք հաւասար է 4.4 դաճեկանի, և մէկ նարուլէնն, այսինքն 20 ֆրանք, հաւասար է 88 դաճեկանի : Գողիոյ դրամք են ընդհանրապէս ֆրանք և հարիւրորդք ֆրանքի, ուստի 12.185 ֆր. կը կարգացուի 12 ֆրանք և 185 սանթիմ :

111. ՅՈՒՅԱԿ ԴՐԱՄՈՅ ՄԻԱՅԵԱԼ ՆԱՀԱՆԳԱՅ

- 10 սէնթ (սթ.) կ'ընէ 1 տայմ (տմ.),
- 10 տայմ՝ " 1 թալէր (թլ.),
- 10 թալէր՝ " 1 իկլ (իկ.) :

Սովորական առեւտրոյ մէջ իկլ եւ տայմ բառերն զբերթէ անսովոր են :

Ծան. Գանատայի կառավարութեան դրամն է տամնորդական, եւ Միացեալ Նահանգաց դրամնց պէս կը հաշուուի թալէրով եւ սէնթով : 1 օսմանեան լիրան հաւասար է 4.4 թալէրի :

112. ՅՈՒՅԱԿ ԴՐԱՄՈՅ ԱՒՍՏՐԻՈՅ

- 400 քրայցէր կ'ընէ մէկ ֆլորին :

Ծան. Ֆլորինն է արծաթի դրամ որոյ արժէքն է 11 դաճեկան : Տասը ֆլորին հաւասար է մէկ անգղիական լիրայի :

113. ՅՈՒՅԱԿ ԴՐԱՄՈՅ ԲՈՒՍԻՈՅ

- 100 քօրէք կ'ընէ մէկ բուպլի :
- Ծան. Բուպլին կ'արժէ երբ 18 դաճեկան :

114. ՅՈՒՅԱԿ ԴՐԱՄՈՅ ԳԵՐՄԱՆԻՈՅ

- 100 ֆէննիկ կ'ընէ մէկ մարք :
- Ծան. Մարքն է արծաթի դրամ որոյ արժէքն է 5 1/2 դաճեկան, կամ մէկ Անգղիական շիլին :

ՅՈՒՅԱԿԻ ԿՇՈՒՅ

115. ՅՈՒՅԱԿ ԿՇՈՒՅ ԴԵՂԱԳՈՐԾԱՅ

Դեղագործաց կշիռը կը գործածուի դեղեր կշռելու, եւ ցուցակն է .

- 20 դատնատ (դտ.) կ'ընէ 1 սքրուբլ (սք.),
- 3 սքրուբլ՝ " 1 տրամ (տր.),
- 8 տրամ՝ " 1 ունկի,
- 12 ունկի՝ " 1 լիտր (լտ.) :

Ծան. 1 քաշ հաւասար է այս կշռոյն լիտրին երբ 3.4 քն :

116. ՅՈՒՅԱԿ ԿՇՈՒՅ ԹՈՒՐԿԻՈՅ

- 400 տրամ կ'ընէ մէկ քաշ,
- 6 քաշ կ'ընէ մէկ օսմանեան լիտր (պալման),
- 44 քաշ կ'ընէ մէկ կենդինար (բանդար),
- 180 քաշ կ'ընէ մէկ կշորդ (շէթ) :

ՅՈՒՅԱԿԻ ՉՍՓՈՅ

117. ՉՍՓ ԵՐԿԱՅՆՈՒԹԵԱՆ ԹՈՒՐԿԻՈՅ. Թ/ւ 1.

- 2 կիրահ կ'ընէ մէկ (բուպ),
- 8 բուպ կ'ընէ մէկ էնտաղէ :

Ծան. Այս չափը կը գործածուի ամէն տեսակ կտաւ կամ կերպաս չափերու :

118. ՉԱՓ ԵՐԿԱՅՆՈՒԹԵԱՆ ԹՈՒՐԲԻՈՅ . ԹԻՆ 2.

6 մատ կ'ընէ մէկ ոտք .

4 ոտք կ'ընէ մէկ արշըն :

Եւ. Այս չափը կը գործածուի ճարտարապետութեան մէջ :

119. ՉԱՓ ԹՈՒՐԲԻՈՅ ՄԱԿԵՐԵՒՈՅԹ ՉԱՓԵԼՈՒ

36 մատ, կամ 6 անգամ 6 մատ, կ'ընէ մէկ քառակուսի ոտք .

16 ոտք, կամ 4 անգամ 4 ոտք, կ'ընէ մէկ քառակուսի արշըն .

1600 արշըն, կամ 40 անգամ 40 արշըն, կ'ընէ 1 տէօնիւմ :

Եւ. Այս չափը կը գործածուի գետին չափելու :

ՅՈՒՅԱԿ ԺԱՄԱՆԱԿԻ

ԱՍՀՄԱՆ ԵՒ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ

120. Ժամանակն է տեւողութեան չափուած մէկ բաժինը : Ժամանակին զլլատոր միութիւնն է Ֆլէն կամ արեֆաինայն օրը :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Աստեղագիտական տարին այնչափ ժամանակ է որուն մէջ երկիրս արեգական բոլորտիքը շրջան կ'ընէ . բայց այնչափ ժամանակն օրերու ճիշդ թիւ մը չի պարունակեր, ուստի ընդունուած է արուեստական տարի մը որ ճիշդ թուով օրեր կը պարունակէ եւ կը կոչուի քաղաքային տարի : Քաղաքային տարւոյն օրերն են մերթ 365 եւ մերթ 366, եւ այնպէս բաժնուած են որ, երկար ատեն ետքը, քաղաքային տարւոյն միջին երկայնութիւնը հաւասար կու գայ աստեղագիտական տարւոյն երկայնութեան :

121. ՅՈՒՅԱԿ ԺԱՄԱՆԱԿԻ

60 մանրերկրորդ կ'ընէ	1	րոպէ,
60 րոպէ	1	ժամ,
24 ժամ	1	օր,
7 օր	1	եօթնեակ կամ շաբաթ,
365 օր	1	հասարակ տարի,
366 օր	1	նահանջ տարի,
100 տարի	1	դար :


Տարին կը բաժնուի 12 մասունք որ կը կոչուին «ֆէ» : Ամիսներուն կարգը եւ օրերուն թիւը կը տեսնուին սա ցուցակին մէջ :

1. Յունուար	31 օր .	7. Յուլիս	31 օր .
2. Փետրուար	28 կամ 29 օր .	8. Օգոստոս	31 օր .
3. Մարտ	31 օր .	9. Սեպտեմբեր	30 օր .
4. Ապրիլ	30 օր .	10. Հոկտեմբեր	31 օր .
5. Մայիս	31 օր .	11. Նոյեմբեր	30 օր .
6. Յունիս	30 օր .	12. Դեկտեմբեր	31 օր .

Հասարակ տարւոյ փետրուարը 28 օր է, նահանջ տարւոյն 29 օր :

ԱՆԿԵԱՆ ՉԱՓ

122. Երբ շրջանակ մը կը բաժնուի 360 հաւասար մաս, իւրաքանչիւր մաս կը կոչուի «արկն» : Անկիւն մը որոյ գագաթը բոլորակի մը կեդրոնն է՝ կը կոչուի այնչափ աստիճանի անկիւն, որչափ աստիճան կը կտրեն անկեան երկու կողմերը բոլորակին շրջանակին վրայ նշանակուած աստիճաններէն : Զորօրինակ, եթէ երկու տրամագիծը ուղղահայեաց են իրարու, կը կազմեն 4 ուղիղ անկիւն, ԲՕԱ, ԲՕԳ, ԴՕԳ եւ ԴՕԱ :



Այս անկիւններէն միոյն կողմերն, ինչպէս ԱՕ եւ ՕԲ, կը կտրեն ԱԲ աղեղը, կամ շրջանակին մէկ չորրորդը, եւ ուղիղ անկիւնն, ԱՕԲ, կ'ըսուի 90 աստիճանի անկիւն: Անկիւն մը որ կը կտրէ ԱԲ աղեղան կէսը՝ 45 աստիճանի անկիւն է:

Իւրաքանչիւր աստիճան կը բաժնուի 60 հաւասար մասերու որ կը կոչուին բոլէ, եւ իւրաքանչիւր բոլէ կը բաժնուի 60 հաւասար մասերու որ կը կոչուին մանրեւելորդ:

Ուստի ունինք անկեան չափի հետեւեալ ցուցակը.

- 60 մանրեւելորդ (") կ'ընէ 1 բոլէ ('),
- 60 բոլէ կ'ընէ 1 աստիճան (°),
- 360 աստիճան կ'ընէ ամբողջ շրջանակ մը:

ԵՐԿԱՅՆՈՒԹԻՒՆ

123. Տեղւոյ մը երկայնութիւնը այն տեղւոյն միջօրէականին հեռաւորութիւնն է աստիճանի միջրեակնէն: Այս երկայնութիւնը կը չափուի հասարակածին վըրայ, եւ այնչափ աստիճան է, որչափ աստիճան կը պարունակէ հասարակածին աղեղը առաջին միջօրէականէն մինչ տեղւոյն միջօրէականը: Երկիրս իւր ամբողջ շրջանը, որ է 360 աստիճան, կ'ընէ 24 ժամու մէջ. այսինքն՝ ժամը 15 աստիճան կը դառնայ իւր առանցքին վրայ: Այնպէս որ, երբ առաջին միջօրէականին վրայ դռնուած տեղեր կէս օր ունին, անկէ 15 աստիճան դէպ արեւելք դռնուած տեղերուն ժամանակը կէս օրը 1 ժամ անցած է, իսկ 15 աստիճան դէպ արեւմուտք դռնուած տեղերուն ժամանակը կէս օրէն 1 ժամ առաջ է: Ուստի տեղերու երկայնութիւնը եւ ժամանակը կը տարբերին սա համեմատութեամբ.

ՅՈՒՑԱԿ

- Առ իւրաքանչիւր 15° 1 ժամ.
- Առ իւրաքանչիւր 15' 1 բոլէ.
- Առ իւրաքանչիւր 15" 1 մանրեւելորդ:

Ծան. Այս գիրքին մէջ յիշուած բոլոր երկայնութիւնք կը հաշուին Անգղիոյ կրիստէլ քաղաքին միջօրէականէն:

ՄԷԴՐԱԿԱՆ ԴՐՈՒԹԻՒՆ

ՍԱՀՄԱՆՔ ԵՒ ՄԵԿՆՈՒԹԻՒՆՔ

124. Մէդրական դրոութեան է կշռոց եւ չափոց դրութիւն մը որոյ հիմն է երկայնութեան այն նախնական միութիւնը որ կը կոչուի Ֆէր:

Մէդրէ է հասարակածէն մինչեւ հիւսիսային բեւեռ հեռաւորութեան $\frac{1}{10000000}$ ին գրեթէ հաւասար: Այս հեռաւորութիւնը չափուած է Բարիզի միջօրէականին վրայ: Մէդրն է իբր 31 $\frac{3}{4}$ մատ թուրքիոյ:

Մէդրական դրութեան մէջ ասորդ, այսինքն՝ այլեւայլ չափուց եւ կշռոց բաժանումները եւ ստորաբաժանումները, ասանորդակն են:

Միութեանց անունները, տամորդական կետէն դէպ ի ձախ, կը շինուին նախնական միութեանց անուններուն վրայ աւելցունելով սա Յունարէն թուական անունները, րէտ (տար), հէր (հարիւր), րէ (հազար) եւ րէր (բիւր, տասնհազար):

Իսկ տամորդական կետէն դէպ յաջ՝ կը շինուին նախնական միութեանց անուններուն վրայ յաւելլով սա լատինեւրէն թուական անունները. րէր (տասներորդ), ասոր (հարիւրդ) եւ րէ (հազարորդ):

ՉԱՓՔ ԵՐԿԱՅՆՈՒԹԵԱՆ

125. Երկայնութեան չափոց նախնական միութիւնն է Ֆէր :

ՅՈՒՅԱԿ

- 10 միլիմէր (մմ.) կ'ընէ 1 սանդիմէր (սմ.) :
- 10 սանդիմէր " 1 տէսիմէր (տմ.) :
- 10 տէսիմէր " 1 մէր (մ.) :
- 10 մէր " 1 տէքամէր (Տմ.) :
- 10 տէքամէր " 1 հէքդոմէր (Հմ.) :
- 10 հէքդոմէր " 1 քոլոմէր (Քմ.) :

Երկայնութիւնը ընդհանրապէս կը նշանակուին տամսրդական դրութեամբ, վերոյեղեալ ցուցակին միութիւններէն մէկուն բառով : Փոքր հեռաւորութիւններ ցուցնելու համար կը գործածուի ֆէֆէրը . հասարակ հեռաւորութիւններ ցուցնելու համար՝ Ֆէրը, իսկ մեծ հեռաւորութիւններ ցուցնելու համար՝ քիլոֆէրը :

ՉԱՓՔ ՄԱԿԵՐԵՒՈՒԹԻ

126. Հասարակ մակերեւութից նախնական միութիւնն է քառակուսի Ֆէրը :

Գետին չափելու նախնական միութիւնն է աբ, որ է քառակուսի տէքամէր, կամ 100 քառակուսի մէր :

ՅՈՒՅԱԿ

- 100 քռ. սանդիմէր կ'ընէ 1 քռ. տէսիմէր :
- 100 " տէսիմէր " 1 " մէր :
- 100 " մէր " 1 աբ :
- 100 " աբ " 1 հէքդար :

ՉԱՓՔ ԾԱԽԱԼԻ ԵՒ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹԵԱՆ

127. Հասարակ ծաւառներու նախնական միութիւնն է աբէր, որ մէկ խորանարդ Ֆէր է :

ՅՈՒՅԱԿ

- 4000 խրդ. սանդիմէր կ'ընէ 1 խրդ. տէսիմէր :
- 4000 " տէսիմէր " 1 " մէր :
- Փայտ չափելու նախնական միութիւնն է աբէր. :
- 40 տէսիսդէր կ'ընէ 1 սդէր (սդ.) :
- 40 սդէր " 1 տէքասդէր :

128. Պարունակութեան չափերու համար նախնական միութիւնն է լիբր, եւ է մէկ խորանարդ տէսիմէր :

ՅՈՒՅԱԿ

- 40 սէնդլիլիդր (սլ.) կ'ընէ 1 տէսիլիդր (տլ.) :
- 40 տէսիլիդր " 1 լիդր (լ.) :
- 40 լիդր " 1 տէքալիդր (Տլ.) :
- 40 տէքալիդր " 1 հէքդոլիդր (Հլ.) :

ՉԱՓՔ ԿՇՈՌՅ

129. Կշոյ նախնական միութիւնն է կրամ, որ ունի, Ֆարէնհայթի ջերմահաստի, 39 աստիճան ջերմութեամբ դտեալ ջրոյ մէկ խորանարդ սանդիմէրէ ծանրութիւնը :

ՅՈՒՅԱԿ

- 40 միլիկրամ (մկ.) կ'ընէ 1 սանդիկրամ (սկ.) :
- 40 սանդիկրամ " 1 տէսիկրամ (տկ.) :
- 40 տէսիկրամ " 1 կրամ (կ.) :
- 40 կրամ " 1 տէքակրամ (Տկ.) :
- 40 տէքակրամ " 1 հէքդոկրամ (Հկ.) :
- 40 հէքդոկրամ " 1 քիլոկրամ (Քկ.) :

Փոքր ծանրութիւնք կը ցուցուն զիւրաճելու իսկ մեծամեծ ծանրութիւնք շեշտուալ: Քիչըրամը Ֆարէնհայթի 39 աստիճան ջերմութեամբ զտեալ ջրոյ մէկ լիդրին ծանրութիւնն է: Մէկ Ֆարէնհայթի 100 քիլոկրամ: Գաղիակոն տակաւազտի (Բժժ) կամ մէրրական տակաւոք ջրոյ մէկ խորանարդ մէրրին ծանրութիւնն է:

Մէրրական դրութեան մէջ թիւ մը կրնանք կարգալ թուոյն բոլոր միութիւններուն անունները ուրոյն ուրոյն տալով, եւ կամ միութեանց մէկուն միայն անունը տալով: Այսպէս 27.34 մէրրը կրնայ կարգացուիլ 2 րեւոյն, 7 Ֆար, 3 րեւոյն, եւ 4 րեւոյն: Բայց ընդհանրապէս կը կարգացուի ինչպէս որ գրուած է, 27 Ֆար եւ 34 րեւոյն:

ՀԱՐՅՄՈՒՆՔ

92. Ի՞նչ է թանձրացեալ թիւ: Ո՞ր թիւերն են համանուն: Ո՞ր թիւերն են այլանուն: 93. Ի՞նչ է բաղադրեալ թիւ: Ո՞ր թիւերն համացեղ են: 94. Ի՞նչ է սանդուղ: Ըսէ թուրքիոյ դրամոց սանդուղը: Ըսէ Գաղիոյ դրամոց սանդուղը: 95. Ի՞նչ է մեծութիւն: 96. Ի՞նչ է գիծ: Ուղիղ գիծ: Զուգահեռակա՞ն գիծ: Ի՞նչ է երկայնութիւն գիծ: 97. Ի՞նչ է մակերեւոյթ: Ի՞նչ է մակարդակ: 98. Ի՞նչ է անկիւն: Ի՞նչ է գագաթ անկեան: Ի՞նչ են անկեան կողմերը: Անկիւն մը ի՞նչպէս կը նշանակուի կամ կը ցուցուի: 99. Ի՞նչ է ուղիղ անկիւն: 100. Ի՞նչ է քառակողմ: Ի՞նչ է քառակուսի: 101. Ի՞նչ է մակերեւութի միութիւն: Քառակուսի կանգոն: Ուղղանկեան մակերեւոյթն ինչի՞ հաւասար է: 102. Ի՞նչ է բոլորակ: Ի՞նչ են կեղրոն, շրջապատ եւ աղեղ բոլորակ: 103. Ի՞նչ է արամագիծ: 104. Ի՞նչ է

չառաւիղ: 105. Ի՞նչ է ծաւալ: 106. Ի՞նչ է խորանարդ: Ի՞նչ է զուգահեռոտ: 107. Ի՞նչ է ծաւալի միութիւն: Խորանարդ կանգոն: Խորանարդի կամ զուգահեռոտի ծաւալն ինչի՞ հաւասար է: 108. Ըսէ թուրքիոյ դրամոց ցուցակը: Ո՞ր անունները կը գործածուին հասարակ լեզուի մէջ: 109. Ըսէ Անգլիոյ դրամոց ցուցակը: Անգլիական լիրայի արժողութիւնն ի՞նչ է: 110. Ըսէ Գաղիոյ դրամոց ցուցակը: Գաղիոյ դրամոց արժէքն ի՞նչ է: Ֆրանք ցուցնող թիւ մը ի՞նչպէս կը կարգացուի: 111. Ըսէ Միացեալ Նահանգաց դրամոց ցուցակը: Սովորական առեւտրոյ մէջ ո՞ր դրամները կը գործածուին: Ի՞նչ է Գանատայի դրամը: Ի՞նչ է թալերի արժէքը: 112. Ըսէ Աւստրիոյ դրամոց ցուցակը: Ի՞նչ է Ֆիորինի արժէքը: 113. Ըսէ Բուսիոյ դրամոց ցուցակը: Ի՞նչ է բուպլիի արժէքը: 114. Ըսէ Գերմանիոյ դրամոց ցուցակը: Մարք ի՞նչ է: 115. Ըսէ դեղագործաց կշռոց ցուցակը: Մէկ քաշ այս կշռոյն որչափ լիտրի հաւասար է: 116. Ըսէ թուրքիոյ կշռոց ցուցակը: 117. 118. Որո՞նք են թուրքիոյ երկայնութեան չափք: Այս չափերն ի՞նչ բաներու կը գործածուին: 119. Մակերեւոյթ չափելու համար թուրքիոյ չափն ի՞նչ է: Ի՞նչ բանի կը գործածուի այս չափը: 120. Ի՞նչ է ժամանակ, եւ ի՞նչ է անոր զլխաւոր միութիւնը: Ի՞նչ է աստեղագիտական, քաղաքական տարի: 121. Ըսէ ժամանակի ցուցակը: Տարին ի՞նչպէս կը բաժնուի: Փետրուարի վրայ ի՞նչ գիտելիք կայ: 122. Շրջանակը քանի՞ մաս կը բաժնուի, եւ այն մասերն ի՞նչ կը կոչուին: Ի՞նչ է անկեան աստիճանը: Աստիճանը քանի՞ կը բաժնուի: Բոպէն

քանի կը բաժնուի : 123. Ի՞նչ է տեղւոյ մը երկայնու-
թիւնը : 124. Ի՞նչ է մէզըրական զրու-թիւն : Մէզը
ի՞նչի հաւասար է : Տանորդական միութեանց ա-
նուններն ի՞նչպէս կը շինուին : 125. Երկայնութիւն
չափելու նախնական միութիւնն ի՞նչ է : 126. Հա-
սարակ մակերեւոյթ չափելու նախնական միու-
թիւնն ի՞նչ է : Ար ի՞նչ է : 127. Սդէր ի՞նչ է : 128.
Լիզը ի՞նչ է : 129. Կրամ ի՞նչ է : Փոքը ծանրու-
թիւնը ինչո՞վ կը ցուցուին : Մեծամեծ ծանրութիւնը
ինչո՞վ կը ցուցուին : Քիլոկրամ ի՞նչ է : Մէզրական
կենդինարն ի՞նչ է : Մեզրական տակառն ի՞նչ է :
Մէզրական զրու-թեան մէջ թիւ մը ի՞նչպէս կը կար-
գացուի :

ԲԱՂԱԳՐԵԱԼ ԹԻՒԵՐ ՎԵՐԱԾԵԼ

ՍՍՀՄՍՅԲ

130. Բաղադրեալ թիւեր վերածելու գործողութիւ-
նըն է բաղադրեալ թիւը մէկ տեսակէն միւսին փո-
խել առանց այլայլելու անոր արժէքը :

Բաղադրեալ թիւ մը կրնայ փոխուիլ Բարձրագոյն տեսակէն
խոնարհագոյնին, կամ խոնարհագոյնին Բարձրագոյնին : Առաջին
դիպուածին մէջ վերածութիւնը դէպ ի վար է, երկրորդին մէջ՝
դէպ ի վեր :

ԳԷՊ Ի ՎԱՐ ՎԵՐԱԾՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ

131. 7 Լր. 4 չ. 3 բն. վերածենք բեննիի :

	Գործողութիւն	
Մեկնութիւն, Այս վերածելի	7 Լր. 4 չ. 3 բն.	
թիւն ունի 7 միութիւն,	20	
իւրաքանչիւրն հաւասար 1	144	չ.
լիւրայի : Յուցակէն (յօդ. 109)	12	
կը տեսնենք որ մէկ լիւրան	1731	բն.
20 շիլին է. ուստի 7ը բազմապատկելով 20 ով եւ		

աւելցնելով 4ը, կ'ունենանք 144, այսինքն՝ 7 Լր.
4 չ. հաւասար է 144 շիլինի : Յիշեալ ցուցակէն կը
տեսնենք նաեւ որ մէկ շիլինը 12 բեննի է, ուստի
144ը բազմապատկելով 12 ով եւ աւելցունելով 3ը,
կ'ունենանք 1731. ապա առաջարկեալ թիւն է հա-
ւասար 1731 բն. :

Որովհետեւ ամէն բաղադրեալ թիւ կը վերածի
այսպէս, ունինք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Ա. Բազմապարհէ Բարձրագոյն տեսակէն փո-
խու-նները ցուցակէն այն թուով որ կը կապէ այն տեսակէն անոր յա-
ջորդ խոնարհագոյն տեսակէն հետ, և աւելցու-
ր արդիւն-
քին զրայ խոնարհագոյն տեսակէն փո-
խու-ններն որ կան վե-
րածելի թուոյն մէջ :

Բ. Բազմապարհէ այս արդիւնքն այն թուով որ կը կապէ
չայն յաջորդ խոնարհագոյն տեսակէն հետ, և աւելցու-
ր ար-
դիւնքին զրայ այն խոնարհագոյն տեսակէն փո-
խու-ններն որ
կան վերածելի թուոյն մէջ :

Գ. Երբեմնակէ բարձրագոյնին մը փնչե
առաջարկեալ թիւ-
ը վերածուի պահանջաւ տեսակէն :

ՕՐԻՆԱԿԲ

1. 4 Լր. 11 չ. 3 բն. 2 ֆտ. վերածէ ֆարտինիի :
2. 5 Լր. 0 չ. 11 բն. " բեննիի :
3. 229 Լր. 50 դ. " փողի :
4. 91 Լր. 80 դ. 30 փղ. " փողի :
5. 327 Լր. 55 դ. 33 փղ. " փողի :
6. 12 ֆր. " տէսիմի :
7. 845 ֆր. 9 սս. " սանդիմի :

- 8. 645 Ֆր. 7 սս. վերածէ սանդղիսի :
- 9. 45 լար. 11 ունկ. 2 սք. ,, գարեհատի :
- 10. 3 շրթ. 5 օր 5 ժմ. ,, բոպէի :
- 11. 4 շրթ. 3 օր 17 ժմ. ,, մանրերկրորդի :
- 12. 164 քշ. 148 ար. ,, արամի :
- 13. 185 կշու. ,, քայի :
- 14. 160 էնա. 7 բպ. ,, կիրահի :
- 15. 55 ,, 6 բպ. ,, ,,
- 16. 368 արշ. ,, մատի :
- 17. 718 քու. արշ. ,, քուկս. ոտքի :
- 18. 264 սնմ. ,, ,, արշընի :

ՎԵՐԱԾԵԼ ԲԱՂԱԴՐԵԱԼ ԹԻԻԵՐ ՈՐ ԿՈՏՈՐԱԿ ԵՆ

19. $\frac{5}{8}$ աւղղ. լր. վերածէ շիլինի եւ բէննիի :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Ղիրան շիլինի վերածելու համար բազմապատկելով զայն 20 ուղ, կ'ունենանք լր. $\frac{5}{8} = \frac{100}{16}$ շլ. = $16\frac{2}{3}$ շլ. : Շիլինները բէննիի վերածելու համար $\frac{2}{3}$ շլ. բազմապատկելով 12 ուղ, կ'ունենանք $\frac{2}{3}$ շլ. = $\frac{24}{3}$ բն. = 8 բն. ուստի $\frac{5}{8}$ լր. = 16 շլ. 8 բն. :

Այս եղանակաւ կրնանք վերածել որեւիցէ բազաղրեալ կոտորակ ամբողջական միութեանց խոնարհագոյն տեսակի. ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Բազմապատիէ կոտորակն այն լիո՞ով որ կը կապէ զայն յաջորդ խոնարհագոյն որեւակին հետ. յետոյ Բազմապատիէ արգէննի կոտորակեալ մասն այն լիո՞ով որ կը կապէ զայն յաջորդ խոնարհագոյն որեւակին հետ, և այսպէս շարունակէ Գործողութիւնը :

20. .875 լր. վերածէ շիլինի եւ բէննիի :

ԼՈՒԾՈՒՄՆ. .875 լր. բազմապատկելով 20 ուղ կ'ունենանք .875 լր. = 175 շլ. : Բազմապատկելով .5 շլ. 12 ուղ կ'ունենանք .5 շլ. = 6 բն. : ուստի .875 լր. = 17 շլ. 6 բն. :

Վերածէ սա բազաղրեալ կոտորակներն ամբողջական միութեանց այլեւայլ տեսակներուն :

- 21. $2\frac{3}{8}$ աւղ. լր. : 23. $141\frac{3}{4}$ շրթ. 25. 12.162° :
- 22. $3\frac{4}{9}$ օր : 24. $3\frac{14}{10}$: 26. 3.567 օր :

ԴԷՊ Ի ՎԵՐ ՎԵՐԱԾՈՒՄՆ

132. Դէպ ի վեր վերածելու գործողութիւնն է փոխել բազաղրեալ թիւ մը խոնարհագոյն տեսակէն բարձրագոյն տեսակի :

133. 1,731 բէննի վերածէ վերայի, շէննի եւ բէննիի :

Գործողութիւնն

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Յուցակէն (յօդ. 12) 1731 բն. 109.) կը տեսնենք որ 12 ը կը 20) 144 շլ. . . . 3 բն. կապէ բէննիին շիլինի հետ. 7 լր. . . . 4 շլ. ուստի բաժնելով 1,731 ը 12 ուղ, Պատ. 7 լր. 4 շլ. 3 բն. կը գտնենք քանորդ 144 եւ 3 մնացորդ. ապա վերածելի թիւն է հաւասար 144 շլ. 3 բն. : Նոյնպէս բաժնելով 144 ը 20 ուղ, կը գտնենք քանորդ 7 եւ 4 մնացորդ. ապա 144 շլ. հաւասար է 7 լր. 4 շլ. ուստի վերածելի թիւն է 7 լր. 4 շլ. 3 բն. :

Որովհետեւ ամէն վերածումն զէպ ի վեր կը կատարուի այս կերպով, կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Ա. Բաժնի վերածելն որեւակին Գործողութիւնն յոչակին

այն ընտել որ կը կապէ այն տեսակն յաջորդ Բարձրագոյն տեսակին հետ . մնացորդը Բաժանելույն տեսակին է :

Բ. Բաժնէ բանորդն այն ընտել որ կը կապէ զայն յաջորդ Բարձրագոյն տեսակին հետ . մնացորդը նոր Բաժանելույն տեսակին է :

Գ. Յառաջ որպէս Բորձողութիւնն ինչև որհանձնվեալ տեսակը Բորձողութի :

ՕՐԻՆԱԿԲ

- 1. 8,372 ֆար. վերածէ անդղ. լիւրայի :
- 2. 9,207 " " " "
- 3. 78,655 փղ. " օամ. "
- 4. 765 մն. " ֆրանքի :
- 5. 88,973 մն. " "
- 6. 49,180 զրհա. " լիւրի :
- 7. 3,392 " " ունկիի :
- 8. 311,375 մնր. " օրուան :
- 9. 31,463 ըսլ. " եօթնեկի :
- 10. 65,748 ար. " քաշի :
- 11. 7,865 ըշ. " չէքիի :
- 12. 889,977 ըշ. " "
- 13. 2,840 ըուսլ. " Էնտաղէի :
- 14. 2,691 կրհ. " "
- 15. 8,445 մտ. " արշընի :
- 16. 638 ոտ. " "
- 17. 78,458 ար. " տէճիւմի :
- 18. 21,118 " աստիճանի :
- 19. 1,114 " "

ՀԱՐՅՄՈՒՆԲ

130. Բաղադրեալ թիւեր վերածելու գործողութիւնն ի՞նչ է : Բանի՞ տեսակ վերածում կայ : 131.

Ի՞նչ է դէպ ի վար վերածումն : Ի՞նչ է դէպ ի վար վերածման կանոնը : Ի՞նչ է կանոն վերածման բաղադրեալ թուոց որ կտարակ են : 132. Ի՞նչ է դէպ ի վեր վերածումն : 133. Ի՞նչ է դէպ ի վեր վերածման կանոնը :

Գ. ՅԱԽԵԼՈՒՄՆ ԲԱՂԱԴՐԵԱԼ ԹՈՒՈՅ

134. Բաղադրեալ ընտել յաւելումն է այն գործողութիւնը որով կը գտնուի երկու կամ աւելի նոյնատեսակ բաղադրեալ թուոց Բորձողութի :

135. Գտնենք սա բաղադրեալ թուոց գումարը, 7 լր. 4 շլ. 3 բն., 11 լր. 9 շլ. 8 բն., եւ 14 լր. 12 շլ. 9 բն. :

Գորձողութիւն

Մեծութիւնն. կը գրենք թիւ	7 լր. 4 շլ. 3 բն.
Երկն այնպէս որ նոյնատեսակ միութիւնը գտն իրարու տակ միեւնոյն սեան մէջ :	11 ,, 9 ,, 8 ,, 14 ,, 12 ,, 9 ,,
	<hr/>
	33 լր. 6 շլ. 8 բն.

Առաջին սեան թիւերուն գումարն է 20 բն., կամ 1 շլ. 8 բն. (յօդ. 133.) : կը գրենք 8 բն. առաջին սեան մէջ գծէն վար, եւ 1 շլ. կը յաւելուենք երկրորդ սեան թիւերուն վերայ, որ այսպէս աւելնալով կ'ըլլան 26 շլ., կամ 1 լր. 6 շլ. : կը գրենք 6 շլ. երկրորդ սեան մէջ գծէն վար, եւ 1 լր. կը յաւելուենք յաջորդ սեան թիւերուն վերայ, որ այսպէս աւելնալով կ'ըլլայ 33 լր. : Ուստի ինդրուած գումարն է 33 լր. 6 շլ. 8 բն. :

Այսպէս կը կատարուին բաղադրեալ թուոց յաւելումնը, ուստի կ'ուսենանք սա կանոնը :

ԿԱՆՈՆ

Ա. Գրէ ինքն այնպէս որ նայնորեսակ յոնքննէ գտն էրարոս րակ միւնոյն սեան մէջ:

Բ. Գոմարէ խոնարհագոյն րեսակի յոնքննէրն, և գոմարէ Բաժնէ ցոցակին այն իոնով որ իւրապէս այն րեսակը յաւրդ Բարձրագոյն րեսակին հետ. էրէ մնացորդը, և ամորդը րար յաւրդ սիւնը:

Գ. Գոմարէ երկրորդ սեան ինքնը որ նախընթաց րար նորոնով աւելցան, և ըրէ ինչպէս յարաւ, շարունակելով գործողութիւնը, մնլ ր Բարձր սիւները գոմարոնին:

ՕՐԻՆԱԿՔ

Գոմարէ սա բաղադրեալ թիւերը:

(1.)	(2.)	(3.)
17 լր. 13 չ. 11 բն.	18 լր. 4 չ. 9 բն.	3 ար. 1 սք. 17 գտ.
13 ,, 10 ,, 2 ,,	7 ,, 11 ,, 6 ,,	2 ,, 3 ,, 19 ,,
10 ,, 17 ,, 3 ,,	9 ,, 18 ,, 9 ,,	6 ,, 1 ,, 10 ,,

4. Գոմարէ 7 չբ. 3 օր 11 ժմ., 5 չբ. 4 օր 19 ժմ., 11 չբ. 2 օր 13 ժմ., 1 չբ. 6 օր 17 ժմ., և 12 չբ. 4 օր 3 ժմ.:

5. Գոմարէ 4 օր 14 ժմ. 30 ր., 3 օր 12 ժմ. 15 ր., 5 օր 4 ժմ. 20 ր., 6 օր 16 ժմ. 18 ր.:

6. Գոմարէ 45 էնտ. 7 րպ. 1 կր., 65 էնտ., 4 րպ., 16 էնտ. 3 րպ. և 7 րպ. 1 կր.:

7. Գոմարէ 45 աշ. 3 ոտ. 5 մտ., 145 աշ. 2 ոտ. 3 մտ., 245 աշ. 0 ոտ. 2 մտ. և 164 աշ. 3 ոտ.:

8. Գոմարէ 25 տն. 240 աշ., 165 տն. 566 աշ., 265 տն. 660 աշ., 325 տն., 205 տն. 1245 աշ. և 999 աշ.:

9. Գոմարէ 8 լտ. 11 սն. 7 ար. 1 սք. 16 գտ. և 7 լտ. 10 սն. 7 ար. 2 սք. 19 գտ.:

10. Գոմարէ 345 տար. 260 օր 21 ժմ. 32 րպ. 35 մնր. և 275 տար. 275 օր 23 ժմ. 31 րպ. 45 մնր.:

ՀԱՐՑՄՈՒՆՔ

134. Ի՞նչ է յաւելումն բաղադրեալ թուոց: 135. Ի՞նչ է կանոն յաւելումն բաղադրեալ թուոց:

Գ. ՀԱՆՈՒՄՆ ԲԱՂԱԴՐԵԱԼ ԹՈՒՈՑ

136. Բաղադրեալ իոնոց հանոմն է այն գործողութիւնը որով կը գտնուի երկու նոյնատեսակ թուոց րարքերոնքիւնը:

137. Գտնենք սա երկու, 9 լր. 4 չ. 3 բն. և 2 լր. 18 չ. 6 բն., բաղադրեալ թուոց տարբերութիւնը:

Գործողութիւն

Մեկնութիւն. Կը գրենք փոքր 9 լր. 4 չ. 3 բն. թիւը մեծ թուոյն տակ այնպէս որ նոյնատեսակ միւլութիւնը գտն իրարու տակ միւլուցն սեան մէջ: Յետոյ սկսելով խոնարհագոյն տեսակէն, կը տեսնենք որ 6 բն. չի կրնար հանուիլ 3 բն. է, ուստի 3 բն. ի վրայ կ'աւելցունենք 12 բն. և կ'ունենանք 15 բն., և այս գոմարէն հանելով 6 բն., մնացորդը, որ է 9 բն., կը գրենք զձին տակ, և փոխանակ 12 բն. ի զոր ա-

ւեցուցինք մեծ թուոյն բէննիներուն վրայ, կըյաւ-
 ւելունք անոր հաւասարը 1 շ. փոքր թուոյն յաջորդ
 սեան վրայ: Որովհետեւ գումարը 19 շ. մեծ է քան
 զ4 շ., այս վերջնոյն վրայ կըյաւելունք 20 շ., եւ
 գումարէն կը հանենք 19 շ. ր: Մնացորդը, 5 շ.,
 գրելով գծին տակ, եւ 20 շ. ր կամ անոր հաւասար
 ըը 1 լր., կըյաւելունք ինչպէս յառաջ փոքր թուոյն
 յաջորդ սեան վրայ որ կ'ըլլայ 3 լր.: Հանելով զայս
 9 լր. էն՝ կ'ունենանք 6 լր., ուստի պահանջուած
 մնացորդն է 6 լր. 5 շ. 9 րն.:

Այսպէս կրնանք կատարել ըտլոր բաղադրեալ թուոց
 հանումը, ուստի կ'ունենանք սա կանոնը:

ԿԱՆՈՆ

- Ա. Գրէ քոքը թիւը մեծ թուոյն րակ, այնպէս որ նոյնա-
 րեւակ յոտ-թիւնն քան իբարոս րակ յիւնոյն սեան մեջ:
- Բ. Հանէ խոնարհագոյն րեւակին իւրադանդէր թիւ վէրէ
 թիւէն, և գրէ մնացորդը գծէն վար նոյն սեան մեջ:
- Գ. Եթէ խոնարհագոյն րեւակին մեջ թիւ մը մեծագոյն
 է քան վէրէ թիւը, այս վերջնոյն վրայ աւելցոր նոյն րե-
 ւակին այնչափ յոտ-թիւնն՝ որչափ կը պարոնակէ յաջորդ քարշ-
 րագոյն րեւակին մէկ յոտ-թիւնը, և այս կարարէ հանո-
 մը, քայց խոնարհագոյն րեւակին յաջորդէն վրայ աւելցոր
 1 յոտ-թիւնն:

ՕՐԻԵԱԿՔ

1.	2.
14 լր. 14 շ. 3 րն. է	29 տմ. 50 աշ. է
Հանէ 9 " 17 " 1 " "	Հանէ 24 " 65 " "
3.	
35 լր. 7 ոն. 3 ար. 1 սք. 14 գտ. է	
Հանէ 17 " 10 " 6 " 1 " "	18 " "

ՓՈՐՁ. Բաղադրեալ թուոց հանման փորձը պարզ
 թուոց հանման փորձին հետ նոյն է:

Եւ. Երբ պիտի գրենք թուական մը իբրեւ բաղադրեալ
 թիւ, գրելու ենք նախ տարւոյն թուականը, ապա՝ ամսոյնը,
 հաշուելով տարեգլխէն (3օդ. 111), եւ հուսկ յետոյ՝ օրուան
 թիւը: Այսպէս, յուլ. 7, 1839, կը գրուի 1839 տար. 7 ամս.
 7 օր: Երբ երկու թուականի տարբերութիւնը կ'ուզենք գըս-
 նել, ամիսը հաշուելու ենք 30 օր:

4. Ի՞նչ է հոկտեմբեր 16, 1869, եւ Օգոստ. 2, 1873
 թուականաց տարբերութիւնը:

Գործողութիւն

- Օգոստոս 2, 1873 . . . 1873 տար. 8 ամս. 2 օր.
 Հոկտեմբեր 16, 1869 . . . 1869 տար. 10 ամս. 16 օր.
 Պատ. 3 տար. 9 ամս. 16 օր.
- 5. 1871, սեպտ. 25 էն մինչեւ 1876, յուլ. 4 ո՞ր-
 չափ ժամանակ է:
- 6. 1815, յուլ. 7 էն մինչեւ 1873, նոյեմբ. 1 ո՞ր-
 չափ ժամանակ է:
- 7. 1816, մայ. 13 էն մինչեւ 1859, յունիս 25
 ո՞րչափ ժամանակ է:
- 8. 22 ժմ. 17 րպ. 4 մնրկ. եւ 14 ժմ. 9 րպ. 51
 մնրկ. ո՞րչափ կը տարբերին իրարմէ:
- 9. 16 օր 21 ժմ. 42 րպ. 13 մնրկ. է հանէ 12 օր
 22 ժմ. 58 րպ. 39 մնրկ.:
- 10. 2844 դհ. 10 փր. է հանէ 1848 դհ. 8 փր.:
- 11. 18 էնտ. 3 բուսպ 1 կր. է հանէ 17 էնտ. 6 բուսպ.:
- 12. 25 աշ. 16 մտ. հանէ 35 աշ. 21 մտ. է:
- 13. 45 տնմ. 360 աշ. է հանէ 35 տնմ. 450 աշ.:
- 14. 12 լտ. 10 ունկ. 6 տր. 1 սք. է հանէ 9 լտ. 11
 ունկ. 7 տր. 0 սք. 15 գրհտ.:

15. Քաղաքի մը լայնութիւնն է 42° 39' 3" հիւս., ուրիշ քաղաքի մը լայնութիւնը՝ 59° 56' հիւս. ի՞նչ է տարբերութիւնը :

Ծան. Տեղւոյ մը լայնութիւնն է անոր հեռաւորութիւնը հասարակածէն : Եթէ տեղը հասարակածէն դէպ ի հիւսիս է, լայնութիւնը կը կոչուի հիւսիսային, և կը ցուցուի հս. գերերով. Եթէ տեղը հասարակածէն դէպ ի հարաւ է, լայնութիւնը կը կոչուի հարաւային, և կը ցուցուի հր. գերերով : Եթէ երկու տեղեաց միանգամայն լայնութիւնը հիւսիսային կամ հարաւային է, անոնց տարբերութիւնը կը գրանուի փոքրագոյնը մեծագունէն հանելով. իսկ եթէ երկու տեղեաց միոյն լայնութիւնը հիւսիսային է և միւսինը՝ հարաւային, անոնց տարբերութիւնը կը գտնուի՝ երկու լայնութիւնները գումարելով :

16. Նիւ Եորքի լայնութիւնն է 40° 42' 45" հս., և Բարեյուսոյ գլխոյնը՝ 34° 22' հր. : Արդ՝ ի՞նչ է տարբերութիւնը :

17. Ս. Օգոստինոս անուն քաղաքին լայնութիւնն է 29° 48' 30" հս., և ձիպրալգարինը՝ 36° 7' հս. : Ի՞նչ է տարբերութիւնը :

18. Նիւ Եորքի երկայնութիւնն է 74° 3' արմտ., և Սան Ֆրանսիսգոյինը՝ 122° 26' 45" արմտ. : Ի՞նչ է այս տեղերուն երկայնութեան տարբերութիւնը :

Ծան. Երկայնութիւնը կը հաշուին արեւմտեան և արեւելեան այս ինչ միջօրեականէ, ընդհանրապէս Անգղիոյ կրկնուիչ քաղաքին Մեծօրեականէն : Երկայնութեան տարբերութեանը գտնելու եղանակը նոյն է լայնութեան տարբերութիւնը գտնելու եղանակին հետ :

19. Պէրլինի երկայնութիւնն է 13° 24' արեւլ., և վաշխնկթոնինը՝ 77° 0' 13" Արմտ. : Արդ՝ ի՞նչ է տարբերութիւնը :

20. Չարլսթոն քաղաքին երկայնութիւնն է 79° 55' 38" Արմտ., և Պոսդոնինը՝ 71° 3' 30" Արմտ. : Ի՞նչ է տարբերութիւնը :

ՀԱՐՅՄՈՒՆՔ

136. Ի՞նչ է բաղադրեալ թուոց հանումը : 137. Ի՞նչ է կանոն հանման բաղադրեալ թուոց : Ի՞նչպէս կ'ըլլայ փորձը : Թուական մը ի՞նչպէս կը գրուի : Ի՞նչ է տեղւոյ մը լայնութիւնը : Ի՞նչպէս կը հաշուի : Երկու տեղերու աշխարհագրական լայնութեան տարբերութիւնը գտնելու եղանակն ի՞նչ է : Երկու տեղերու աշխարհագրական երկայնութեան տարբերութիւնը գտնելու եղանակն ի՞նչ է :

Ե. ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ ԲԱՂԱԴԻՐԵԱԼ ԹՈՒՈՅ

ՍԱՀՄԱՅՔ

138. Բաղադրեալ թուոց Բազմապատկութեան է այն գործողութիւնը որով բաղադրեալ թիւ մը կ'առնուի այնչափ անգամ՝ որչափ միութիւն կայ ուրիշ վերացեալ թուոց մը մէջ :

139. 4լր. 2չ. 5բն. բաղմապատկենք 16 ով :

Գործողութեան

Երկուութիւն, Գրելով բաղմապատկելիք 4լր. 2չ. 5բն. կիչը բաղմապատկելոյն տակ, կը բաղմապատկենք 5բն. 16 ով, և 65լր. 18չ. 8բն. կ'ունենանք 80բն., կամ 6չ. 8բն. :

Գրելով 8բն. գծէն վար բեննիներուն սեան մէջ, 6չ.ը կը տանինք նախորդ սիւնը : Յետոյ բաղմապատկելով 2չ.ը 16 ով և 6չ.ը արտադրելոյն վրայ աւելցունելով կ'ունենանք 38 չ., կամ 4լր. 18չ. : Գրելով 18 չ.ը գծէն վար չիլիններուն սեան մէջ,

կը տանինք 1ը նախորդ սիւնը : Ի վերջոյ, բազմապատկելով 4լր. 16 ով եւ յաւելլով 1 ւր. արտադրելոյն վրայ, կ'ունենանք 65լր. : Ապա պահանջուած արտադրեալն է 65լր. 18 շ. 8 բն. :

Այս եղանակաւ կը կատարուի որեւիցէ բազադրեալ թուոց բազմապատկութիւնը, ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Ա. Բազմապատկելոյն խոնարհագոյն տեսակին մոտիւնաները Բազմապատկել Բազմապատկելով, և արտադրեալը Բազմանէ ցոցակին այն թուով որ այն խոնարհագոյն տեսակը կը կապէ յավորք Բարչրագոյն տեսակին հետ. մնացորդը գրէ գծէն վար այն տեսակին սեան մէջ, և Կանոնը որ նախորդ սիւնը :

Բ. Յաջորդ Բարչրագոյն տեսակին մոտիւնաները Բազմապատկել Բազմապատկելով, արտադրելոյն վրայ աւելցոր այն թիւը զոր արդէն այս սիւնը բերէր, և ըբէ ինչպէս առաջ, շարունակելով գործողութիւնը մինչև որ Բազադրեալ թուոցն Բուր մասերը Բազմապատկուին :

ՕՐԻՆԱԿԲ

- | | |
|-----------------------------------|-------------------|
| 1. 17լր. 15 շ. 9 բն. | բազմապատկէ 6 ով : |
| 2. 6 շրթ. 3 օր. | " 13 ով : |
| 3. 3 ժմ. 15 $\frac{1}{8}$ րպ. | " 24 ով : |
| 4. 264 դհ. 21 փր. | " 3 ով. 4 ով : |
| 5. 75 կնտ. 6 րուպ. | " 6 ով : |
| 6. 60 կնտ. 5 րուպ. | " 8 ով : |
| 7. 33 աշ. 2 ստ. եւ 4 մտ. | " 28 ով : |
| 8. 34 տնմ. 655 ար. | " 18 ով : |
| 9. 9 ունկ. 4 տ. 1 սք. եւ 17 դրհտ. | " 8 ով : |
| 10. 270 տար. 345 օր 10 ժմ. | " 9 ով : |

ՀԱՐՅՄՈՒՆԲ

138. Բազադրեալ թուոց բազմապատկութիւնն ի՞նչ է : 139. Ի՞նչ է կանոն բազմապատկութեան բազադրեալ թուոց :

Զ. ԲԱԺԱՆՈՒՄՆ ԲԱՂԱԴՐԵԱԼ ԹՈՒՈՅ

ՍԱՀՄԱՆԲ

140. Բազադրեալ թուոց Բազմանումն է այն գործադրութիւնը որով բազադրեալ թիւ մը կը բաժնենք վերացեալ թուով մը, կամ նոյնատեսակ թուով :

141. 65լր. 18 շ. 8 բն. բաժնենք 16 ով :

Գ. ԳՐԺՈՂՈՒԹԻՒՆ

ՄԵԿԵՆՈՒԹԻՒՆ. 65լր. բաժ. 16) 65լր. 18 շ. 8 բն. (4լր. 2ա. 5 բն.	
նկելով 16 ով, կ'ունենանք	64լր.
քանորդ 4լր., եւ մնացորդ	1լր. առաջին մնցորդ.
1լր. : 1լր. վերածելով շի-	20
ւինի եւ աւելցունելով 18	38ա
շլ., կ'ունենանք 38 շլ.,	32
զոր կ'առնունք իբր նոր	6ա երկրորդ մնցորդ.
բաժանելի, եւ բաժնելով	12
այս 38 շլ. 16 ով, կը զբա-	80բն.
նենք քանորդ 2 շլ. եւ մը-	80
նացորդ 6 շլ. : վերածե-	
լով 6 շլ. բննսիի եւ աւելցունելով 8 բն., կ'ունե-	
նանք 80 բն., զոր կ'առնունք իբր նոր բաժանելի,	
եւ բաժնելով 80 բն. 16 ով, կը զանենք քանորդ	
5 բն. եւ մնացորդ 0 : Ուստի խնդրուած քանորդն	
է 4լր. 2 շլ. 5 բն. :	

Ամէն բաղադրեալ թուոյ բաժանում կը կատարուի այսպէս. ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԱՆՈՆ

Ա. Բարձրագոյն տեսակին տրոփանները որ կան բաժանելոյն մէջ բաժնէ բաժանարարով, և Կանոնը էրէ էքրեման խորոհած Կանոնըն :

Բ. Մնացորդը վերածել յաջորդ խոնարհագոյն տեսակին, և արդիւնքին վրայ աւելցո՛ւր այն տեսակին տրոփաններն, և գումարն ըրէ նոր բաժանելի, և շարունակէ գործողութիւնն առաջոտան պէս :

Գ. Շարունակէ այս գործողութիւնը մինչև աւարտի բաժանումը :

ՕՐԻՆԱԿՔ

1. 21 լր. 11 շ. 3 բն. բաժնէ 15 ուլ :
2. 30 լր. 7 շ. 1 1/4 բն. " 7 ուլ :
3. 37 լր. 14 շ. " 24 ուլ :
4. 66 լր. 17 շ. 6 բն. հաւասար բաժնէ 6 մարդոց :
5. Եթէ 23 դհ. 35 փր. բաժնենք 3 հոգւոյ, իւրաքանչիւրին ի՞նչ կ'իյնայ :
6. Եթէ 569 դհ. 28 փր. բաժնենք 18 հոգւոյ, իւրաքանչիւրին ի՞նչ կ'իյնայ :
7. Եթէ 6 հանդերձ շինելու համար 15 էնտ. եւ 6 բուսկ ասուի հարկաւոր է, քանի՞ էնտաղէ ասուի պէտք է 1 հանդերձի համար :
8. Գիցուք թէ մարդ մը 10 օրուան մէջ կը փութէ 365 աշ. եւ 3 ոտք. 1 օրը ո՞րքան կը փութէ :
9. 78° 16' 15" ÷ 15, ի՞նչ քանորդ կու տայ :
10. 117.9. Ֆր.ը բաժնէ 131 ուլ :
11. 186.02 Ֆր.ը բաժնէ 131 ուլ :

142. Երկայնութեան վրայ արուած մեկնութեանէն (Յօդ. 123.) կը տեսնուի որ այն տեղերը որոնց երկայնութիւնն է 15 աստիճան աւելի դէպ արեւմուտք՝ 1 ժամ աւելի ուշ կը տեսնեն արեգակն իրենց միջօրէականին վրայ՝ քան այն տեղերը որ առաջին միջօրէականին տակ են : Աւստի այն երկու միջօրէականներու տակ դանուած աեգրու աեգական ժամանակները 1 ժամով կը տարբերին իրարմէ : Այն տեղեր, որոց երկայնութիւնները կը տարբերին իրարմէ 30°, կը տարբերին իրարմէ 2 ժամով. այսպէս յառաջ կ'երթայ տարբերութիւնը ժամանակի ցուցակին համեմատ որ ցուցուեցաւ Յօդ. 123 :

ՕՐԻՆԱԿՔ

1. Գտնենք երկու տեղերու ժամանակի տարբերութիւնը՝ որոց երկայնութեան տարբերութիւնն է 74° 1' :

Գործողութիւնն

տեսնուեալ. 74ը բաժնելով 15|74° 1'
 15 ուլ, կ'ունենանք քանորդ 4 ժամ. 56 րպ. 4 մնրկ.
 4, եւ 14° մնացորդ. քանորդը կ'անուանենք 4 ժամ, եւ 14°ը վերածելով բոպէի եւ աւելցունելով անոր վրայ 1°ը, կ'ունենանք 841', որ 15 ուլ բաժնուելով կու տայ 56 քանորդ, եւ մնացորդ 1' : Քանորդը կ'անուանենք ժամանակի բոպէ, 56 րպ. : Յետոյ 1' մնացորդը վերածելով մանրերկրորդի՝ կ'ունենանք 60", որ բաժնուելով 15 ուլ, կու տայ 4. այս 4ը կը կոչենք ժամանակի մանրերկրորդ, 4 մնրկ. : Ապա վերոյիշեալ երկու աեգրեաց ժամա-

նակի տարբերութիւնը զոր կը վնասենք՝ է 4 ժմ. 56 րպ. 4 մրկ. :

Ընդ հակառակն, կրնանք գտնել երկու տեղերու երկայնութեան տարբերութիւնը, եթէ գիտենք այն տեղերուն տեղական ժամանակներուն տարբերութիւնը :

Աւստի կ'ունենանք հետևեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Ա. Բաձնէ երկայնութեան օրբերութիւնը 15 ուլ, աւ- րիճանները, երկայնութեան բոլորները և մանրերորդները բն ժօխելով ժամերու, ժամանակի բոլորներու և մանրեր- րորդներու . արդիւնքը ժամանակի օրբերութիւնն է :

Բ. Բացմաստապի՛ ժամանակի օրբերութիւնը 15 ուլ, ժա- մերը, ժամանակի բոլորները և մանրերորդները բն ժօխելով երկայնութեան ապրիճաններու, բոլորներու և մանրերորդ- ներու . արդիւնքը երկայնութեան օրբերութիւնն է :

2.	17° 24' 15"	վերածէ	ժամանակի :
3.	54° 18' 45"	"	"
4.	118° 23' 30"	"	"
5.	21° 47' 45"	"	"
6.	79° 40' 15"	"	"
7.	38° 38' 45"	"	"
8.	3 ժմ. 4 րպ. 6 մրկ.	"	աղեղի՞
9.	2 " 9 " 18 "	"	"
10.	5 " 14 " 23 "	"	"
11.	9 " 17 " 40 "	"	"
12.	1 " 18 " 36 "	"	"
13.	6 " 29 " 4 "	"	"


14. Երկու տեղւոյ երկայնութեան տարբերու- թիւնն է 39° 22' 22". Ի՞նչ է այս տեղերուն ժա- մանակի տարբերութիւնը :

15. Երկու տեղեաց ժամանակի տարբերութիւնն է 4 ժմ. 43 րպ. 48 մրկ. Ի՞նչ է ուրեմն այս տեղե- րուն երկայնութեան տարբերութիւնը :

ՀԱՐՅՄՈՒՆՔ

140. Ի՞նչ է բաղադրեալ թուոց բաժանումը :

141. Ի՞նչ է կանոն բաժանման ուր բաժանելին ու բոչեալ թիւ է, իսկ բաժանարարը՝ վերացեալ, կամ՝ ուր թէ՛ բաժանելին եւ թէ՛ բաժանարարը վերա- ցեալ թիւ են : 142. Երկայնութեան տարբերութիւ- նըն ի՞նչպէս կը վերածուի ժամանակի տարբերու- թեան : Ի՞նչպէս կը վերածուի ժամանակի տարբե- րութիւնն երկայնութեան տարբերութեան :



ՊԱՐԶ ՏՈԿՈՍ

ՄԱՀՄԱՆՔ

143. Տօկոս կ'ըսուի շահու տրուած դրամագլխոյ մը համար վճարուած ստակը :

144. Գլխի կամ դրամագլխի կը կոչուի շահու տրուած ստակը, եւ տարին կամ ամիսն առ իւրաքանչիւր հարիւր առնուած տոկոսին չափը կը կոչուի սակ, իսկ դրամագլուխը եւ տոկոսը միանգամայն կը կոչուին գումար :

Փամանակի հաշուի մէջ, սօսն ընդհանրապէս կը համարուի դրամայն էրբ $\frac{1}{2}$ Է, առանց նայելու ամսոյն օրերուն բուն թուոյն, եւ օրը կը համարուի սօսայն էրբ $\frac{3}{5}$ Է :

145. Պարզ կը կոչուի դրամագլխոյն վրայ միայն հաշուուած տոկոսը : Բազադրեալ կը կոչուի թէ՛ դրամագլխոյն եւ թէ՛ տոկոսին վրայ հաշուուած տոկոսը, եթէ այս վերջինը վճարուած չէ փամանակին :

146. Գտիր 860 լիրայի 3 տարուան տոկոսը տարին հարիւրին 6 տոկոսով :

ՄԵԿԵՈՒԹԻԿԵ, 860 լիրայի 1 տարուան տոկոսն է հաւասար լր. 860 $\times .06$, կամ հաւասար 51.60. 3 տարուանը կ'ըլլայ ասոր 3 անգամը, կամ լր. $51.60 \times 3 =$ լր. 154.80 :

Ուստի, երբ դրամագլուխը, սակ կը եւ տարւոյն թիւը ծանօթ են, տոկոսը գտնելու համար կ'ուշենանք հետեւեալ կանոնը :

Գարծողութիւն	
860 լր.	
.06	
լր. 51.60	
3	
լր. 154.80 :	

ԿԱՆՈՆ

Բազմապատիկ դրամագլուխը սակով, եւ արդիւնքը դարձոյն լիտով :

Մ. Երբ այս և հետեւեալ կանոնաց համեմատ կը հաշուես, տանորդականներն յառաջ տար մինչև երեք թուանշան, վերջին թուանշանին վրայ աւելցունելով 1, եթէ յաջորդ տանորդականը զօր կը թողուս հաւասար է 5 ի կամ 5 էն աւելի :

ՕՐԻՆԱԿԻ

1. Տարին հարիւրին 7 տոկոսով 560 լր. ի 4 տարուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

Պատ. լր. $560 \times .07 \times 4 =$ լր. 156.80 :

2. Տարին հարիւրին 7 տոկոսով 794 լր. ի $3 \frac{1}{2}$ տարուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

3. Տարին հարիւրին $8 \frac{1}{2}$ տոկոսով 8,942 լր. ի $3 \frac{1}{4}$ տարուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

4. Տարին հարիւրին 7 տոկոսով 8,720 լր. ի $4 \frac{1}{2}$ տարուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

5. Տարին հարիւրին 6 տոկոսով 712 լր. ի 3 տարուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

6. Տարին հարիւրին 7 տոկոսով 329.50 լր. ի 2 տարուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

7. Տարին հարիւրին $6 \frac{1}{2}$ տոկոսով 986.30 լր. ի 1 տարուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

8. Տարին հարիւրին $4 \frac{2}{5}$ տոկոսով 12,600 լր. ի 1 տարուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

9. Տարին հարիւրին 10 տոկոսով 112.75 լր. ի 4 տարուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

10. Տարին հարիւրին 5 տոկոսով 2,884.25 լր. ի 3 տարուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

11. Տարին հարիւրին 6 տոկոսով 1,750 լր. է 2 տարուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

12. Տարին հարիւրին 8 տոկոսով 396.50 լր. է 5 տարուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

Գումարը Քրիստոս համար՝ առեցրոք որովորեք դրամաբերելուն զբայ :

13. Տարին հարիւրին $3\frac{1}{2}$ տոկոսով 1,400 լրայի 2 տարուան գումարն ի՞նչ կ'ընէ :

Պատ. $1,400 \text{ լր.} + 98 \text{ լր.} = 1,498 \text{ լր.} :$

14. Տարին հարիւրին $5\frac{1}{2}$ տոկոսով 4,186.25 լր. է 1 տարուան գումարն ի՞նչ կ'ընէ :

15. Տարին հարիւրին 7 տոկոսով 168 լր. է 1 տարուան գումարն ի՞նչ կ'ընէ :

16. Տարին հարիւրին $6\frac{5}{8}$ տոկոսով 1,001.75 լր. է 1 տարուան գումարն ի՞նչ կ'ընէ : Պատ. 1,068.116 լր. :

17. Տարին հարիւրին 6 տոկոսով 450 լր. է $2\frac{1}{2}$ տարուան գումարն ի՞նչ կ'ընէ :

18. Տարին հարիւրին $4\frac{3}{4}$ տոկոսով 3,875.20 լր. է 5 տարուան գումարն ի՞նչ կ'ընէ :

19. Տարին հարիւրին $8\frac{1}{3}$ տոկոսով 2,000 լր. է 7 տարուան գումարն ի՞նչ կ'ընէ :

20. Տարին հարիւրին $3\frac{1}{4}$ տոկոսով 7,500 լր. է 5 տարուան գումարն ի՞նչ կ'ընէ :

21. Տարին հարիւրին 10 տոկոսով 736 լր. է 4 տարուան գումարն ի՞նչ կ'ընէ :

22. Տարին հարիւրին 12 տոկոսով 1,490 լր. է $3\frac{1}{2}$ տարուան գումարն ի՞նչ կ'ընէ :

23. Տարին հարիւրին 5 տոկոսով 2,714 լր. է 5 տարուան գումարն ի՞նչ կ'ընէ :

24. Տարին հարիւրին 8 տոկոսով $10,863\frac{1}{2}$ լր. է 1 տարուան գումարն ի՞նչ կ'ընէ :

25. Տարին հարիւրին 7 տոկոսով 16,314 լր. է 2 տարուան գումարն ի՞նչ կ'ընէ :

26. Տարին հարիւրին 6 տոկոսով 9,000 լր. է 2 տարուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

27. Տարին հարիւրին 10 տոկոսով 4,000 լր. է 3 տարուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

147. Տարին հարիւրին 7 տոկոսով 480 լր. է 9 ամսուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

Գործողութիւնն

տոկոսն է	480 լր. է 1 տարուան	480 լր.
33.60 լր. :	Ուստի յիշեալ	.07
ստակին 1 ամսուան տոկոսն է	12) $\overline{33.60}$ լր.	
33.60 ին $\frac{1}{12}$ ը, կամ 2.80. ապա 9	$\underline{2.80}$ լր.	
ամսուան տոկոսն է այս վերջին	9	
գումարին 9 անգամը, կամ 25.20	Պատ. $\overline{25.20}$ լր.	
լր. :		

Ուստի, երբ գրամազուխը, սակը եւ ամսոյն թիւը ծանօթ են, տոկոսը գտնելու համար կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Բազմապարկէ դրամաբերութիւնը ստիճ. և բաժնէ արդարեւ լր. 12 ոճ. յետոյ բազմապարկէ ամսորդն ամսնետրոսն լր. ոճ. :

Ծան. ժամանակը կրնայ վերածուիլ տարւոյ տասնորդականի, և ապա կրնայ է գործ գրուիլ նախնիքաց կանոնը. ըստ շատ անգամ, մասնաւանդ երբ սակը հարիւրին 6 է, հոս տրուած կանոնն աւելի պարզ է :

ՕՐԻՆԱԿՔ

1. Տարին հարիւրին 7 տոկոսով 815 լրայի 11 ամսուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

Պատ. $\text{լր. } 815 \times .07 \div 12 \times 11 = 52.296 \text{ լր.} :$

2. Տարին հարիւրին 5 տոկոսով 1,375 լիւրայի 4 ամսուան գումարն ի՞նչ կ'ընէ :

Պատ. $լր. 1,375 + լր. 22. 917 = լր. 1,397.917 :$

3. Տարին հարիւրին $5\frac{1}{2}$ տոկոսով 1,742.10 լր.ի 7 ամս. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

4. Տարին հարիւրին $4\frac{1}{2}$ տոկոսով 840 լր.ի 9 ամս. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

5. Տարին հարիւրին 8 տոկոսով 711 լր.ի 14 ամս. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

6. Տարին հարիւրին 6 տոկոսով 1,285 լր.ի 16 ամս. գումարն ի՞նչ կ'ընէ :

7. Տարին հարիւրին 6 տոկոսով 748 լր.ի 8 ամս. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

8. Տարին հարիւրին 10 տոկոսով 4,316 լր.ի 9 ամս. գումարն ի՞նչ կ'ընէ :

9. Տարին հարիւրին 5 տոկոսով 2,872 լր.ի 7 ամս. գումարն ի՞նչ կ'ընէ :

10. Տարին հարիւրին 8 տոկոսով 914.50 լր.ի 3 ամս. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

11. Տարին հարիւրին 4 տոկոսով 79.48 լր.ի 10 ամս. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

12. Տարին հարիւրին 7 տոկոսով 693.25 լր.ի 9 ամս. գումարն ի՞նչ կ'ընէ :

13. Տարին հարիւրին 6 տոկոսով 748 լր.ի 8 ամս. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

ԲԱՅՏՏՐՈՒԹՅՈՒՆ. Երբ տարեկան սակը հարիւրին 6 է, ամսական սակն է հարիւրին $\frac{1}{2}$, կամ, .005: Երբ այսպէս է, զրամազուելը կը բազմապատկենք աւիաներուն թուոյն կիսով եւ ապա կը բաժնենք 100 ու, կամ որ նոյն է, աւիաներուն թուոյն կէսը կը բաժնենք 100 ու եւ զրամազուելը կը բազմապատկենք

եւ ձ քանորդով: Այսպէս, 13 օրինակին մէջ, ունինք $748 լր. \times .04 = Պատ. լր. 29.92 :$

14. Տարին հարիւրին 6 տոկոսով 890 լր.ի 10 ամսուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

15. Տարին հարիւրին 6 տոկոսով 1,175 լր.ի 14 ամսուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

16. Տարին հարիւրին 6 տոկոսով 8,742.75 լր.ի 9 ամս. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

17. Տարին հարիւրին 6 տոկոսով 846 լր.ի 15 ամսուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

18. Տարին հարիւրին 6 տոկոսով 750 լր.ի $14\frac{1}{2}$ ամսուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

19. Տարին հարիւրին 6 տոկոսով 872 լր.ի 10 ամսուան գումարն ի՞նչ կ'ընէ :

20. Տարին հարիւրին 6 տոկոսով 942 լր.ի 15 ամս. գումարն ի՞նչ կ'ընէ :

21. Տարին հարիւրին 6 տոկոսով 1,796 լր.ի 17 ամս. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

Ծան. Եթէ ժամանակն է աֆաւ և օր, կամ արբէ, աֆաւ և օր, վերածէ զայն ամիսներու և ամսոյ տասնորդականի, և կատարէ զօրծողութիւնն ըստ նախընթաց օրինակին :

Վերածելու զօրծողութիւնը կրնայ կատարուել միշտ մտօք:

22. Տարին հարիւրին 7 տոկոսով 480 լր.ի 3 արբ. 4 աւ. 21 օր. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

ՄԵՆՈՒԹՅՈՒՆ. Հոս կը տեսնենք որ 3 արբ. 4 աւ. է 40 աւ., եւ 21 օր է $\frac{21}{30}$ կամ .7 ամսոյ. ուստի, ժամանակն է $40 \cdot 7$ աւ.: Գտնելով 480 լր.ի 1 ամսուան տոկոսը, կ'ունենանք $2.80 լր. :$ Ուստի, $2.80 \times 40 \cdot 7 = Պատ. 113.96 լր. :$

23. Տարին հարիւրին 7 տոկոսով 1,640 լր.ի 4 տարուան, 5 ամսուան եւ 12 օրուան տոկոսն ի՞նչ է :

24. Տարին հարիւրին 5 տոկոսով 2,306 լր. է 1 տարուան, 7 ամսուան, 27 օրուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

25. Տարին հարիւրին 7 տոկոսով 1,260 լր. է 3 տարուան եւ 6 օրուան տոկոսն ի՞նչ կ'ընէ :

26. Տարին հարիւրին 4 տոկոսով 1,620 լր. է 5 տար. 24 օր. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

27. Տարին հարիւրին 8 տոկոսով 675.89 լր. է 3 րոպ. 6 ամ. 6 օր. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

28. Տարին հարիւրին 6 $\frac{1}{2}$ տոկոսով 864.768 լր. է 9 ամ. 25 օր. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

29. Տարին հարիւրին 6 սակով 100 լր. է 1 րոպ. 3 ամ. 10 օր. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

30. Տարին հարիւրին 7 սակով 1,000 լր. է 9 ամ. 15 օր. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

31. Տարին հարիւրին 5 սակով 1,700 լր. է 2 րոպ. 3 ամ. 10 օր. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

32. Տարին հարիւրին 4 $\frac{1}{2}$ սակով 2,500 լր. է 5 ամ. 18 օր. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

33. Տարին հարիւրին 5 սակով 450 լր. է 3 րոպ. 6 ամ. 18 օր. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

34. Տարին հարիւրին 7 սակով 710 լր. է 3 րոպ. 10 ամ. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

35. Տարին հարիւրին 6 սակով 1,766 լր. է 1 րոպ. 4 ամ. 18 օր. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Այս վերջին օրինակին մէջ սակն է հարիւրին 6. ուստի, բաժնելով ամիսներուն թուոյն կէսն 100 ուլ, կ'ունենանք .083, եւ զբամազուլը կը բազմապատկենք արդիւնքով :

Այսպէս, $1,766 \times .083 =$ Պատ. 146.578.

36. Ի՞նչ կ'ընէ 14.50 լր. է 19 օրուան տոկոսն հարիւրին 6 սակով :

Պատ. $14.50 \text{ լր.} \times .003167 = 0.0459 \text{ լր.} :$

37. Ի՞նչ է 10,000 լր. է 3 րոպ. 7 ամ. 12 օր. գումարը՝ տարին հարիւրին 6 սակով :

38. Տարին հարիւրին 6 սակով, ի՞նչ կ'ընէ 7,300 լր. է տոկոսն, 1870 մայիսի 3 էն մինչեւ 1873 յունուարի 15 :

39. Տարին հարիւրին 6 սակով ի՞նչ կ'ընէ 3,150 լր. է գումարն, 1861 օգոստոսի 16 էն մինչեւ 1869 մայիսի 1 :

40. Տարին հարիւրին 6 սակով ի՞նչ կ'ընէ 5,275 լր. է 3 րոպ. 9 ամ. 24 օր. գումարն :

41. Տարին հարիւրին 6 սակով ի՞նչ կ'ընէ 3,000 լր. է 4 րոպ. 8 ամ. 6 օր. տոկոսը :

42. Տարին հարիւրին 7 սակով ի՞նչ կ'ընէ 2,500 լր. է 1 րոպ 8 ամ. 12 օր. տոկոսը :

43. Տարին հարիւրին 4 $\frac{1}{2}$ սակով ի՞նչ կ'ընէ 3,500 լր. է 2 րոպ. 4 ամ. 18 օր. գումարը :

44. Տարին հարիւրին 7 $\frac{1}{2}$ սակով ի՞նչ կ'ընէ 850 լր. է 1 րոպ. 9 ամ. 15 օր. գումարը :

45. Տարին հարիւրին 8 սակով ի՞նչ կ'ընէ 1,800 լր. է 2 րոպ. 3 ամ. 10 օր. տոկոսը :

46. Տարին հարիւրին 4 $\frac{1}{2}$ սակով ի՞նչ կ'ընէ 2,100 լր. է 9 ամ. 12 օր. տոկոսը :

47. Տարին հարիւրին 7 սակով ի՞նչ կ'ընէ 4,000 լր. է 11 ամ. 6 օր. տոկոսը :

48. Տարին հարիւրին 5 սակով ի՞նչ կ'ընէ 3,000 լր. է 3 րոպ. 6 ամ. 18 օր. տոկոսը :

49. Տարին հարիւրին 4 սակով ի՞նչ կ'ընէ 4,000 լր. է 1 րոպ. 3 ամ. 12 օր. գումարը :

50. Տարին հարիւրին 7 սակով ի՞նչ կ'ընէ 5,000 լր.ի 1 րար. 1 ան. 6 օր. գումարը :

148. Գտնել այսչափ օրուան տոկոսը, երբ սա- կը հարիւրին 6 է :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Գործի մէջ օրերու տոկոսը կը հաշուի, ամիսը՝ 30 օր եւ տարին 12 ամիս զնելով, այսինքն թէ տարին կը բաղկանայ 360 օրէ : Այս ենթադրու- թեամբ, երբ սակը հարիւրին 6 է, 1 լր.ի 6 օրուան տոկոսն է .001 լիրա, քանզի, որովհետեւ 1 լիրայի տարեկան տոկոսն է .06 լիրա, 1 ամսուան տոկոսը կ'ընէ $\frac{.06}{12}$, այինքն .005, եւ որովհետեւ 6 օր մէկ ամսուան հինգերորդն է, ապա 6 օրուան տոկոսը կ'ընէ $\frac{.005}{5} = .001$:

Ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Օրերուան լուով բազմապատիւ քրամաշրջիւնը, արտա- թրեալը բաժնէ 6 ու, եւ ապա շարժե րասնորդական կէտը երեւ- տեց րեւոյ է յետի :

ՕՐԻՆԱԿԸ

1. Տարին հարիւրին 6 տոկոսով ի՞նչ կ'ընէ 84.60 լր.ի 15 օր. տոկոսը :

ԼՈՒԹՈՒՄ. Կը բազմապատկենք 84.60 լր. 15 ու, եւ կը բաժնենք արտադրեալը նախ 6 ու եւ ապա 1,000 ու, ուստի $84.60 \text{ լր.} \times 15 \div 6,000 = \text{Պատ. } .212 \text{ լր.} :$

Գործողութիւնը շատ անզամ կը պարզուի ջընջ- մամբ :

2. Տարին հարիւրին 6 տոկոսով ի՞նչ կ'ընէ 175.20 լր.ի 18 օրուան տոկոսը :

3. Տարին հարիւրին 6 տոկոսով ի՞նչ կ'ընէ 144 լր.ի 25 օրուան գումարը :

4. Տարին հարիւրին 6 տոկոսով ի՞նչ կ'ընէ 740 լր.ի 11 օր. տոկոսը :

5. Տարին հարիւրին 6 տոկոսով ի՞նչ կ'ընէ 334.56 լր.ի 13 օր. տոկոսը :

6. Տարին հարիւրին 6 տոկոսով ի՞նչ կ'ընէ 541.27 լր.ի 17 օր. տոկոսը :

7. Տարին հարիւրին 6 տոկոսով ի՞նչ կ'ընէ 3,942.75 լր.ի 18 օր տոկոսը :

ԾԱՆ. Հարիւրին 6 սակով օրերուն տոկոսը գտնելէն ետքը, կընանք գտնել ուրիշ սակով տոկոս՝ մաս մաս հաշուելով. զորօրինակ, հարիւրին 5 սակով դրամադիտոյ մը տոկոսը գրա- նելու համար, հարիւրին 6 սակով տոկոսէն մէկ վեցերորդ կը հանենք. հարիւրին 7 տոկոս գտնելու համար, հարիւրին 6 սակով տոկոսին վրայ կը յաւելունք մէկ վեցերորդ : Եթէ սա- կը հարիւրին 4 $\frac{1}{2}$ եւ կամ 7 $\frac{1}{2}$ է, տոկոսը կը գտնուի, հարիւ- րին 6 սակով տոկոսին չորրորդ մասն, առաջին դէպքին մէջ, հանելով հարիւրին 6 սակով տոկոսէն, եւ երկրորդ դէպքին մէջ՝ նոյն չորրորդ մասն աւելցունելով հարիւրին 6 սակով տոկոսին վրայ : Հարիւրին 4 եւ 8 սակով տոկոսը կը գտնուի, առաջին դէպքին մէջ հարիւրին 6 սակով տոկոսին երրորդ մասն հանելով հարիւրին 6 սակով տոկոսէն, եւ երկրորդ դէպքին մէջ յաւելով հարիւրին 6 սակով տոկոսին վրայ նոյն երրորդ մասը :

8. Տարին հարիւրին 5 եւ հարիւրին 7 տոկոսով գտիր 960 լր.ի 24 օր. տոկոսը :

ԼՈՒԹՈՒՄ. Տարին հարիւրին 6 սակով տոկոսն է 3.84, եւ ասոր մէկ վեցերորդն է՝ .64. ուստի դրամադիտոյ մը տարին հարիւրին 5 տոկոսն է $3.84 - .64 = 3.20$ լր., եւ տարին հարիւրին 7 տոկոսն է $3.84 + .64 = 4.48$ լր. :

9. Տարին հարիւրին 5 եւ 7 տոկոսով 1,230 լր. է 84 օր. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

Պատ. 14.35 լր. եւ 20.09 լր. :

10. Տարին հարիւրին $4\frac{1}{2}$ եւ $7\frac{1}{2}$ տոկոսով 960 լր. է 66 օր. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

11. Տարին հարիւրին $4\frac{1}{2}$ եւ $7\frac{1}{2}$ տոկոսով 648 լր. է 54 օր. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

12. Տարին հարիւրին 4 եւ 8 տոկոսով 362.50 լր. է 27 օր. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

13. Տարին հարիւրին 3 եւ 9 տոկոսով 187.75 լր. է 90 օր. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

14. Տարին հարիւրին 5 եւ 7 տոկոսով 124.20 լր. է 63 օր. տոկոսն ի՞նչ կ'ընէ :

149. ՕՐԵՐՈՒ ՃԻՇԳԻ ՏՈԿՈՍԱԸ ԳՏՆԵԼ :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Նախընթաց կերպով գտնուած տոկոսը՝ $\frac{1}{73}$ մասամբ աւելի մեծ է քան ճիշդ տոկոսը. ուստի ճիշդ տոկոսը գտնելու համար, կրնանք նախընթաց կանոնին համեմատ գտնուած արդիւնքը $\frac{1}{73}$ մասամբ նուազեցունել, եւ կամ կրնանք գործածել հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Գորէր ձէլ դարձան արդիւնքն այս ինչ սակով. յետոյ քաղ-ճապարհէ արդիւնքը օրերուն ըստով և քաջնէ արտարբետուը 365 ո՛ւլ :

ՕՐԻՆԱԿԲ

1. Տարին հարիւրին 7 սակով 803 լր. է 35 օր-ուան ճիշդ տոկոսն ի՞նչ կ'ընէ :

1. ճիշդ. Տարին հարիւրին 7 սակով 803 լր. է 1 տարուան տոկոսն է 56.21 լր., ուստի, 56.21 լր. $\times 35 \div 365 =$ Պատ. 5.39 լր. :

2. Տարին հարիւրին 7 սակով 584 լր. է 70 օր. ճիշդ տոկոսն ի՞նչ կ'ընէ :

3. Տարին հարիւրին 8 սակով 876 լր. է 105 օր. ճիշդ տոկոսն ի՞նչ կ'ընէ :

4. Տարին հարիւրին 7 սակով 3,712.25 լր. է 93 օր. ճիշդ տոկոսն ի՞նչ կ'ընէ :

5. Տարին հարիւրին 6 սակով 112.70 լր. է 63 օր. ճիշդ տոկոսն ի՞նչ կ'ընէ :

6. Տարին հարիւրին 7 սակով 396.64 լր. է 63 օր. ճիշդ տոկոսն ի՞նչ կ'ընէ :

7. Տարին հարիւրին 5 սակով 1,815 լր. է 93 օր. ճիշդ տոկոսն ի՞նչ կ'ընէ :

150. ԳՏՆԵԼ ՍԱԿԸ, ԵՐԲ ԳԻՏԵՆԻԲ ԳՐԱՄԱԳՂՈՒԽԸ, ՏՈԿՈՍԱԸ ԵՒ ՏԱՐԻՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԸ :

Գտիր սակը, գիտնալով որ զրամագլուխն է 712 լր., տոկոսը՝ 128.16 լր., եւ ժամանակը 3 տարի :

ԳՆՔՆՈՒՄԻՆ

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Տարին $712 \text{ լր.} \times .01 \times 3 = 21.36 \text{ լր.} :$

հարիւրին 1 սակով $128.16 \text{ լր.} \div 21.36 \text{ լր.} = 6 :$

712 լր. է 3 դար. Այլա սակն է հարիւրին 6 : տոկոսն է 21.36 լր., բայց յիշուած տոկոսն է 128.16 լր., այսինքն 6 անգամ աւելի մեծ. ուստի խնդրուած սակն է 6 անգամ հարիւրին 1, կամ, հարիւրին 6 :

Այս տեսակ բոլոր խնդիրները կը լուծուին այս կերպով, ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Գործը նախ ընէ ցոցոսած ժամանակին մէջ հարիւրին 1 սակով դրամաբխոյն որոնան է՛նչ է՛նէ. յետոյ այս արդիւն-տով Բաժնէ ցոցոսած որոնսը :

ՕՐԻՆԱԿԲ

Տարեկան սակն ի՞նչ է.

- 1. Եթէ 950 լր. ի 16 ամս. տոկոսն է 88.66 $\frac{2}{3}$ լր.,
- 2. Եթէ 380 լր. ի 1 րար. 4 ամս. տոկոսն է 22.80 լր.,
- 3. Եթէ 8,726 լր. ի 1 $\frac{1}{2}$ րար. տոկոսն է 916.23 լր.,
- 4. Եթէ 712 լր. ի 3 րար. տոկոսն է 128.16 լր.,
- 5. Եթէ 329.5 լր. ի 2 րար. տոկոսն է 46.13 լր.,
- 6. Եթէ 794 լր. ի 3 $\frac{1}{2}$ րար. տոկոսն է 194.53 լր.,
- 7. Եթէ 450 լր. ի 3 րար. 6 ամս. 18 օր. տոկոսն է 79.87 $\frac{1}{2}$ լր. :

151. ԳՏՆԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ, ԵՐԲ ԴՐԱՄԱԳՂՈՒԽԸ, ՍԱԿԸ ԵՒ ՏՈՒՆՍԸ ԾԱՆՈԹ ԵՆ :

Գտնենք ժամանակը, որուն մէջ 1,200 լր. ի տոկոսը հարիւրին 6 սակով պիտի ըլլայ 120 լր. :

Գործողութիւն

ՍԵՆՈՒԹԻՆ, 1,200 լր. ի 1,200 լր. \times .06 = 72 լր.
 1 տարուան տոկոսն է 120 լր.
 72 լր. : Բայց 72 լր. կը $\frac{120 լր.}{72 լր.} = 1 \frac{2}{3}$ րար. = 1 րար. 8 ամս. :

Այս եղանակաւ կը լուծուին այս տեսակ բոլոր

խնդիրները, ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Գործը դրամաբխոյն 1 րարուան որոնան ցոցոսած սակով, և այս արդիւնտով Բաժնէ ցոցոսած որոնսը :

ՕՐԻՆԱԿԲ

Գտիր ժամանակը որուն մէջ

- 1. 712 լր. հարիւրին 6 սակով կը բերէ տոկոս 128.16 լր. ,
- 2. 8,942 լր. հարիւրին 8 $\frac{1}{2}$ սակով կը բերէ տոկոս 2,420.22 $\frac{3}{4}$ լր. ,
- 3. 329.50 լր. հարիւրին 7 սակով կը բերէ տոկոս 46.13 լր. ,
- 4. 980 լր. հարիւրին 6 սակով կը բերէ տոկոս 44.10 լր. ,
- 5. 1,175 լր. հարիւրին 6 սակով կը բերէ տոկոս 82.25 լր. ,
- 6. 846 լր. հարիւրին 6 սակով կը բերէ տոկոս 63.45 լր. ,
- 7. 872 լր. հարիւրին 6 սակով կը բերէ տոկոս 915.60 լր. ,
- 8. 1,500 լր. հարիւրին 7 սակով կը բերէ տոկոս 210 լր. ,
- 9. 3,000 լր. հարիւրին 5 սակով կը բերէ տոկոս 600 լր. ,

152. ԳՏՆԵԼ ԴՐԱՄԱԳՂՈՒԽԸ, ԵՐԲ ՏՈՒՆՍԸ, ՍԱԿԸ ԵՒ ԺԱՄԱՆԱԿԸ ԾԱՆՈԹ ԵՆ :

Գտնենք դրամազուտը որ հարիւրին 6 սակով 20 ամսուան մէջ կը բերէ տոկոս 65 լր. :

Գործողութիւն

Մեկնութիւն. 1 լիրայի $1 \text{ ր. } 1 \times .06 \times 1 \frac{2}{3} = 1 \text{ ր. } 0.10 :$
 20 ամսուան տոկոսն է $\frac{1 \text{ ր. } 65}{1 \text{ ր. } 0.4} = 1 \text{ ր. } 650 .$
 10 դհ. : Արդ, եթէ 1 լի-
 րան կը բերէ 10 դհ. այս
 ինչ ժամանակի մէջ,
 նոյնչափ ժամանակի մէջ 65 լր. տոկոս առնելու համար
 կը պահանջուի այնչափ լիրա դրամագլուխ, որչափ
 անգամ 10 դահեկան կը պարունակուի 65 լիրայի մէջ :
 $\frac{1 \text{ ր. } 65}{10 \text{ դհ.}} = \frac{6500 \text{ դհ.}}{10 \text{ դհ.}} = 650 .$ ապա պահանջուած դրա-
 մագլուխն է 650 լր. :

Այսպէս կրնանք վարուիլ ասոր նման դէպքերու
 մէջ . ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Գորիք որչափ զբէր կ'ուրայ 1 լիրան ցոցոսած ժամա-
 նակին մէջ, ցոցոսած սակով . և այս արդիւնքով բաժնէ
 ցոցոսած որչափ :

Ո՞ր դրամագլուխը կը բերէ

1. Հարիւրին 5 սակով 18 ամսուան մէջ 157.50 լր. տոկոս .
2. Հարիւրին 6 սակով 2 տարուան եւ 6 ամսուան մէջ 450 լր. տոկոս .
3. Հարիւրին 4 $\frac{1}{2}$ սակով 3 տարուան եւ 4 ամսուան մէջ 442.50 լր. տոկոս .
4. Հարիւրին 8 սակով 27 ամսուան մէջ 324 լր. տոկոս .

5. Հարիւրին 7 սակով 20.4 ամսուան մէջ 297.50 լր. տոկոս .
6. Հարիւրին 6 սակով 15 $\frac{1}{3}$ ամսուան մէջ 7.66 $\frac{2}{3}$ լր. տոկոս :

ԽԱՈՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

1. Ո՞ր դրամագլուխը հարիւրին 7 սակով 4 տարուան մէջ կը բերէ 266 լր. տոկոս :
2. 3,675 լիրան 3 տարուան մէջ բերաւ տոկոս 771.75 լր., արդ սակը հարիւրին քանի՞ էր :
3. Գրամագլուխն է 459 լր., տոկոսը՝ 183.60, եւ սակը՝ հարիւրին 8 . ի՞նչ է ժամանակը :
4. Գրամագլխոյ մը 3 տարուան տոկոսը հարիւրին 6 սակով է 40.50 լիրա . ի՞նչ է դրամագլուխը :
5. Գրամագլուխն է 948 լր., տոկոսը՝ 269.28 լր. եւ սակը՝ հարիւրին 4 . ի՞նչ է ժամանակը :
6. Ո՞ր դրամագլուխը հարիւրին 7 սակով 3 տարուան եւ 9 ամսուան մէջ կը բերէ տոկոս 393.75 լիրա :
7. Հարիւրին 7 սակով 8,000 լիրա դրամագլխոյ դումարը որչափ ժամանակի մէջ կ'ըլլայ 9,420 լր. :
8. 5,620 լիրա դրամագլուխը հարիւրին ի՞նչ սակով 2 տարուան 3 ամսուան եւ 15 օրուան մէջ կը բերէ 1,803 լր. տոկոս :
9. Ո՞ր դրամագլուխը հարիւրին 6 սակով 2 տարուան, 9 ամսուան եւ 10 օրուան մէջ այնչափ տոկոս կը բերէ, որչափ կը բերէ 350 լիրա դրամագլուխը հարիւրին 8 սակով 3 տարուան, 10 ամսուան եւ 5 օրուան մէջ :
10. 5,000 լիրա դրամագլուխը հարիւրին 7 սա-

կով ո՞րչափ ժամանակի մէջ կը բերէ այնչափ տոկոս, որչափ 9,625 լիրա զրամագլուխը հարիւրին 6 1/2 սաւ կով կը բերէ 4 տարուան, 5 ամսուան եւ 18 օրուան մէջ :

ՊԱՐՏԱՄՈՒՐ ՀԱԿ

153. Պարտամուրհակն է զրաւոր խոտուամն ստակի գումար մը հատուցանելու այս ինչ ժամանակ, եւ կամ՝ երբ որ պահանջուի :

154. Վաճառելի է կը կոչուի այն պարտամուրհակը որ պիտի վճարուի մուրհակին րիւրջը, եւ կամ անոր հրամանաւ՝ ուրիշին :

Օրինակ՝ վաճառելի պարտամուրհակի

Կ. Պօլիս, փետր. 3, 1881

Լիր. 1,000 Օսմ. :

Կը խոտտանամ հարիւրին 7 տոկոսով հատուցանել Ա. Ա.ի, կամ ըստ հրամանի նորա, թուականէս վեց ամիս ետքը, հազար լիրա օսմանեան զոր աւած եմ փոխ :

Բ. Բ.

Այս պարտամուրհակին մէջ յիշուած անձը, Ա. Ա. է փոխատուն : Ա. Ա. կրնայ այս մուրհակը վաճառել ուրիշին, մուրհակին ետին գրելով իւր անունը, եւ պարտի հատուցանել ստակը ; եթէ ըստորագրողը, Բ. Բ. չի կրնար հատուցանել :

Օրինակ՝ ընկերակցութեամբ պարտամուրհակի

Կ. Պօլիս, փետր. 3, 1881

Լիր. Օսմ. 1000 :

Ընկերակցութեամբ եւ ուրոյն ուրոյն կը խոս-

տանանք հարիւրին 7 տոկոսով հատուցանել, թուականէս չորս ամիս ետքը, Ա. Ա.ի հազար լիրա օսմանեան զոր փոխ առած ենք :

Բ. Բ.

Գ. Գ.

ՄԱՍՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՅՈՒՄՆ

155. Մանակաւ կը կոչուի հատուցումն մէկ մասին միայն գումարի մը զոր մուրհակ տուողը պարտական է վճարել :

Իւրաքանչիւր մասնական հատուցման չափը կը գրուի պարտամուրհակին ետին : Այս մասնական գումարները կը հաշուուին, երբ մնացորդը կը վճարուի :

Երբ մուրհակի մը մէջ նշանակուած գումարէն ժամանակ ժամանակ մասեր վճարուած են, վճարելի մնացորդը կը գտնուի հետեւեալ կանոնով :

ԿԱՆՈՆ

Գրիբ դրամագլխոյն գումարը (մայրը եւ րոկոսը) պարտամուրհակին թուականէն մինչեւ պարտին վճարման թուականը. յետոյ գրիբ իւրաքանչիւր մասնական վճարման գումարն այն վճարման թուականէն դարչեալ մինչեւ պարտին վճարման թուականը, եւ թուր մասնական վճարմանց գումարներն հանել առաջին ամբողջ գումարէն :

1. Հարիւրին 7 սակով վճարելի 1,000 լիրայի պարտամուրհակի մը, որոյ թուականն է յունուար 1, 1881, ետին զրուած են սա մասնական վճարմունք :

Փետր. 15, 1873, վճարեալ լիր. 200.

Մայ. 16, " " " 400.

Ամբողջ պարտքը հատուցանելու համար օգոստոս 14 ին 1873, ի՞նչ կը մնայ վճարելի :

Լ. շո-մ

4,000 լիրայի 225 օրուան գումարը լր. 1043.75.

200 լիրայի 180 օրուան գումարը լր. 207.

400 լիրայի 90 օրուան գումարը լր. 407.

Մասնական վճարմանց գումարը լր. 614

Մնացորդ վճարելի օգոստ. 14, 1873. լր. 429.75.

2. Հարիւրին 6 տոկոսով վճարելի 800 լիրայի պարտամուրհակի մը, որոյ թուականն է յունուար 1, 1873, ետին գրուած են սա մասնական վճարմունք .

Փետր. 6, 1873, վճարեալ լր. 200.

Ապր. 30, " " լր. 210.

Ամբողջ պարտքը հատուցանելու համար յունիս 5 ին, 1873, ի՞նչ կը մնայ վճարելի :

ՀԱՐՑՄՈՒՆԲ

143. Ի՞նչ է տոկոս : 144. Ի՞նչ է զրամագլուխ . ի՞նչ է սակ . ի՞նչ է գումար : Ամիս եւ օր ի՞նչպէս կը հաշուուին : 145. Ի՞նչ է պարզ տոկոս : Ի՞նչ է բազադրեալ տոկոս : 146. Ի՞նչպէս կը գտնուի տաւրեկան տոկոսը, երբ զրամագլուխը, սակը եւ տարւոյն թիւը ծանօթ են : 147. Ի՞նչպէս կը գտնուի տոկոսը, երբ զրամագլուխը, սակը եւ ամսոյն թիւը

ւը ծանօթ են : Ի՞նչ ընելու է, երբ ժամանակն է ամիս եւ օր, կամ, տարի, ամիս եւ օր : 148. Երբ սակը հարիւրին 6 է, օրուան տոկոսն ի՞նչպէս կը գտնուի : 149. Ի՞նչպէս կը գտնուի օրերու ճիշտ կոսը : 150. Ի՞նչպէս կը գտնուի սակը, երբ զրամագլուխը, տոկոսը եւ ժամանակը ծանօթ են : 151. Ի՞նչպէս կը գտնուի ժամանակը, երբ զրամագլուխը, սակը եւ տոկոսը ծանօթ են : 152. Ի՞նչպէս կը գտնուի զրամագլուխը, երբ տոկոսը, սակը եւ ժամանակը ծանօթ են : 153. Ի՞նչ է պարտամուրհակ : 154. Ի՞նչ է վաճառելի պարտամուրհակ : 155. Ի՞նչ է մասնական հատուցումն : Մաս մաս վճարուած մուրհակի մը վճարելի մնացորդը ի՞նչ կանոնով կը գտնուի :



ԲԱՂԱԴՐԵԱԼ ՏՈՒՈՍ

ՍԱՀՄԱՆԲ

156. Բաղադրեալ կը կոչուի տոկոսը որ կը հաշուուի զրամագլխոյն եւ արդէն բանած տոկոսին վրայ միանգամայն :

Տոկոսը կրնանք յաւելուլ զրամագլխոյն վրայ իւրաքանչիւր րոպէի վերջը, որունն կամ ուրիշ որոշ ժամանակ մը : Եթէ ժամանակը մասնաւորապէս յիշուած չէ մուրհակին մէջ, ժամանակը կ'ենթադրուի տարի մը :

157. Արդէն բացատրուած սկզբունքէն կը հետեւի սա կանոնը :

ԲԱՂԱԴՐԵԱԼ ՏՈՒՈՍԻ ԿԱՆՈՆ

Ա. Գոյիք զրամագլխոյն առաջին որոշեալ ժամանակին (որաբայ, կէս որաբայ, եւն.) գումարը. ապա Գոյիք այս աքրիւնին երկրորդ որոշեալ ժամանակին գումարը, և այսպէս

շարունակէ մինչև Բոլոր ժամանակին վերջը . վերջին արդիւնքն է ամբողջ գումարը :

Բ. Ամբողջ գումարէն հանել դրամահարկը, մնացորդն է Բաղադրեալ սոկոսը :

ՕՐԻՆԱԿԲ

1. Տարին հարիւրին 6 սակով 642 լր. ի 2 տարուան բաղադրեալ սոկոսն ի՞նչ է, եթէ տոկոսին տոկոսը պիտի հաշուուի տարուէ տարի :

Գործողութիւն

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Հոս 642 լր. . Գրամազրուիս
 տոկոսը պիտի ա- 1.06
 լեկնայ զրամա- 680.52 լր. . 1° գումար
 գլխոյն վրայ տա- 1.06
 րուէ տարի , եւ 721.351 լր. . Ամբողջ գումար
 մէկ վրայի մէկ 642 լր.
 տարուան գումա- 79.351 լր. . Բաղադրեալ տոկոս
 րըն է 1.06 լր. :

Բաղմապատկելով 642 լր. 1.06 ուլ, կը գտնենք առաջին տարուան գումարը, 680.52: Բաղմապատկելով զայս 1.06 ուլ, կը գտնենք երկրորդ տարուան գումարը, որ է 721.351 լր.: Հանելով սկզբնական զրամազրուիսը, կը գտնենք 79.351 լր., որ է տոկոսը զոր կը փնտռենք :

2. Հարիւրին 6 սակով 918 լր. ի 3 տարուան բաղադրեալ սոկոսն ի՞նչ է, երբ տոկոսին տոկոսը պիտի հաշուուի տարուէ տարի :

3. Հարիւրին 6 սակով 650 լր. ի 4 տարուան գումարն ի՞նչ է, երբ տոկոսին տոկոսը պիտի հաշուուի վեց ամսէ վեց ամիս .

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Այս վերջին օրինակին մէջ ժամանա-

կըն է վեց ամիս, եւ 1 լր. ի վեցամսեայ գումարն է 1.03 լր.: Գործողութիւնը կատարելով ըստ վերոգրեալ կանոնի, կը գտնենք գումարը :

Ծան. Այս ինչ կամ այն ինչ ժամանակի համար որ և իցէ ստակի գումարն հաշուելու գործողութիւնը կրնայ համառօտուել հետեւեալ աղեւսակին միջոցաւ :

ԱՂԻՒՍԱԿ

Որ կը ցուցնէ բաղադրեալ տոկոսով 1 լր. ի այսչափ կամ այնչափ տարուան գումարը 1 տարուընէ մինչեւ 20 տարի :

ՏՐԻ	Սակ 2	Սակ 2½	Սակ 3	Սակ 3½	Սակ 4	Սակ 5	Սակ 6	Սակ 7
1	1 0200	1 0250	1 0300	1 0350	1 0400	1 0500	1 0600	1 0700
2	1 0404	1 0506	1 0609	1 0712	1 0816	1 0925	1 1036	1 1149
3	1 0612	1 0769	1 0927	1 1087	1 1249	1 1576	1 1910	1 2250
4	1 0824	1 1038	1 1255	1 1475	1 1699	1 2155	1 2625	1 3108
5	1 1041	1 1314	1 1593	1 1877	1 2167	1 2763	1 3382	1 4026
6	1 1262	1 1597	1 1941	1 2293	1 2653	1 3401	1 4185	1 5007
7	1 1487	1 1887	1 2299	1 2723	1 3159	1 4071	1 5036	1 6058
8	1 1717	1 2184	1 2668	1 3168	1 3686	1 4775	1 5938	1 7182
9	1 1951	1 2489	1 3048	1 3629	1 4233	1 5513	1 6895	1 8385
10	1 2190	1 2801	1 3439	1 4106	1 4802	1 6289	1 7908	1 9672
11	1 2434	1 3121	1 3842	1 4600	1 5395	1 7103	1 8983	2 1049
12	1 2682	1 3449	1 4258	1 5111	1 6010	1 7959	2 0122	2 2522
13	1 2936	1 3785	1 4685	1 5640	1 6651	1 8856	2 1329	2 4098
14	1 3195	1 4130	1 5126	1 6187	1 7317	1 9799	2 2609	2 5785
15	1 3459	1 4483	1 5580	1 6753	1 8009	2 0789	2 3966	2 7590
16	1 3728	1 4845	1 6047	1 7340	1 8730	2 1829	2 5404	2 9522
17	1 4002	1 5216	1 6528	1 7947	1 9479	2 2920	2 6928	3 1588
18	1 4282	1 5597	1 7024	1 8575	2 0258	2 4066	2 8543	3 3799
19	1 4568	1 5987	1 7535	1 9225	2 0668	2 5270	2 0256	3 6165
20	1 4859	1 6386	1 8061	1 9898	2 1911	2 6533	2 2071	3 8697

4. Տարին հարիւրին 4 սակով 820 լր. ի 6 տարուան գումարն ի՞նչ է, երբ տոկոսին տոկոսը պիտի հաշուուի վեց ամսէ վեց ամիս :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Այս օրինակին մէջ կայ 12 անգամ վեց ամիս, եւ իւրաքանչիւր վեցամսեայ սակն է

2. Աղլուսակէն կը գտնենք որ 1 լիրան յիշեալ սակով յիշեալ ժամանակին մէջ կը հասնի 1.2682 ի, եւ որովհետեւ 820 լիրան 820 անգամ աւելի է քան 1 լիրան, կ'ունենանք, $1.2682 \text{ լր.} \times 820 =$

Պատ. 1,039.924 լր. :

5. Տարին հարիւրին 7 սակով 900 լր. ի 9 տարուան գումարն ի՞նչ է, եթէ տոկոսին տոկոսը պիտի հաշուուի վեց ամսէ վեց ամիս :

6. Տարին հարիւրին 8 սակով 1,850 լր. ի 3 տարուան բաղադրեալ տոկոսն ի՞նչ է, եթէ տոկոսին տոկոսը պիտի հաշուուի երեք ամսէ երեք ամիս :

7. Տարին հարիւրին 7 սակով 800 լր. ի 14 տարուան գումարն ի՞նչ է, եթէ տոկոսին տոկոսը պիտի հաշուուի տարուէ տարի :

Պատ. 2,062.80 լր. :

Ծ.՝. Եթէ վերջին ժամանակը կոտորակով է, հաշուէ գումարը մինչև ի վերջ մտադոյն նախըթաց ժամանակին, և ապա գտիր այն արդիւնքին գումարը կոտորակաւոր ժամանակին համար :

8. Տարին հարիւրին 6 սակով 500 լր. ի 3 տարուան 2 ամսուան գումարն ի՞նչ է, եթէ տոկոսին տոկոսը պիտի հաշուուի տարուէ տարի :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. 3 տարուան գումարն է 1.191 լր. \times 500 կամ լր. 595.50, եւ երկու ամսուան մէջ կը հասնի այս գումարը 601.433 լիրայի :

9. Տարին հարիւրին 7 սակով 1,200 լր. ի 4 րոր. 8 ամս. գումարն ի՞նչ է, եթէ տոկոսին տոկոսը պիտի հաշուուի տարուէ տարի :

Պատ. լր. 1,646.365 :

10. Տարին հարիւրին 6 սակով 1,350 լր. ի 5 րոր.

4 ամս. գումարն ի՞նչ է, եթէ տոկոսին տոկոսը պիտի հաշուուի վեց ամսէ վեց ամիս :

Պատ. լր. 1,850.55 :

Ծ.՝. Երբ վերի աղևսակը կը գործածուի, տասնորդական 4 տեղերն ալ պահել պէտք է :

ՀԱՐՑՄՈՒՆՔ

156. Ի՞նչ է բաղադրեալ տոկոս : Տոկոսը ե՞րբ կրնանք յաւելուլ դրամագլխոյն վրայ : 157. Ի՞նչ է բաղադրեալ տոկոսի կանոնը : Ի՞նչպէս պէտք է գործածել աղլուսակը :

ԶԵՂԶ

158. Զեղջ կ'ըսուի հարիւրին այսչափը որ կը կտրուի փոխանակագրի, պարտամուրհակի կամ վաճառելի պարտամուրհակի մէջ յիշուած ստակէն :

Զեղջ գտնելու կանոնը հետեւեալն է :

ԿԱՆՈՆ

Ա. Բաղադրեալ տոկոսին պարտամուրհակին մէջ նշանակուած ստակը հարիւրին այսչափ սակով, որպարբեալը շէղջն է :

Բ. Հանէ շէղջը պարտամուրհակին մէջ նշանակուած ըստիցն, որպբեբոլեանը վճարելէ ստակն է :

Ծ.՝. Վճարելի ստակը կը գտնուի նաև, եթէ ստակը հասնէր 1 էն, մնացորդով բազմապատկենք պարտամուրհակին մէջ նշանակուած ստակը :

ՕՐԻՆՍԱԿՔ

1. 350 լիրայի ապրանք առի. ի՞նչ պիտի վճարեմ, եթէ վաճառականը կը զեղջէ հարիւրին 5 :

Պատ. $350 \text{ լր.} \times .05 = 17.50 \text{ լր.}$ զեղջ, եւ $350 - 17.50 = 332.50 \text{ լր.}$ վճարելի ստակ :

2. Վաճառեցի ապրանք 1,173 լր. ի. ի՞նչ է առնելիքս, եթէ զեղչեմ հարիւրին 10 :

3. Վաճառեցի ալիւր ապառիկ պարկը 12.50 լր. ի. եթէ ստակը կանխիկ ընդունելու համար հարիւրին 15 զեղչեմ, պարկը քանի՞ի կու գայ :

4. Առեւտրական մուրհակի մը մէջ նշանակուած 1,200 լր. ի զեղչը հարիւրին 2½ սակով ի՞նչ կ'ընէ :

5. Վաճառած եմ ապրանք 918 մէճիտիէի. առնելիքս ի՞նչ է, եթէ հարիւրին 12½ զեղչեմ :

6. Գոյլը 42¼ քաշ եւ քաշը 22 դահեկանի 56 գոյլ կարակի արժէքն ի՞նչ է, հարիւրին 5 զեղչը հանելով :

7. Վաճառեցի 50 պարկ ալիւր՝ պարկը 7.50 մէճիտիէի. եթէ հարիւրին 7½ զեղչեմ, առնելիքս ի՞նչ է :

8. Մարդ մը վաճառեց ածուխ՝ կառքը 5.50 լիւրայի. եթէ հարիւրին տասը զեղչէ, կառքը քանի՞ լիւրայի կու գայ :

9. Վաճառեցի 500 գրիւ վարսակ՝ գրիւը 62½ դահեկանի. եթէ հարիւրին 5 զեղչեմ, գրիւը քանի՞ կու գայ :

ՆԵՐԿԱՅ ԱՐԺԷՔ ԵՒ ՃՄԱՐԻՏ ԶԵՂԶ

159. Ապագայ ժամանակ վճարելի պարտքի մը ներկայ արժէքն է այն ստակը որ, եթէ այս ինչ ժամանակի համար շահու արուի, գումարը հաւասար կու գայ վճարելի պարտքին : Զորօրինակ, սակը հարիւրին 7 հաշուելով 1 տարիէն վճարելի 107 լր. ի ներկայ արժէքն է 100 լր. :

Եթէ ներկայ արժէքը հանենք վճարելի ստակէն, մնացորդը ճշմարիտ շեղն է :

160. Ապագայ ժամանակ վճարելի պարտքի մը ներկայ արժէքը կը գտնուի այն եղանակով, որով կը գրուուի զրամագլուխը, երբ գումարը, սակը եւ ժամանակը ծանօթ են : Ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Ա. Գորի 1 լիւրայի այս ինչ ժամանակի եւ այս ինչ սակով գումարը, եւ արդիւնավ քաշն պարտքը. Բ. Հանել ներկայ արժէքը :

Բ. Հանել ներկայ արժէքը պարտքին, մնացորդն է ճշմարիտ շեղը :

ՕՐԻՆՍԱԿԷ

1. Տարին հարիւրին 6 սակով 1 տարիէ եւ 4 ամսէ վճարելի 1,500 լր. պարտքի ներկայ արժէքն ի՞նչ է :

Լուծում: Սակը, .06, բազմապատկեալ 1½ տարուով, հաւասար է .08 ի. ուստի, 1,500 լր. ÷ 1.08 = Պատ. 1,388.889 լր. :

2. Տարին հարիւրին 7 սակով 2 տարիէ վճարելի 1,200 լր. ի ճշմարիտ զեղչն ի՞նչ է :

Պատ. 1,200 լր. — 1,200 ÷ 1.14 = 147.37 լր. :

3. Տարին հարիւրին 6 սակով 3 տարի 6 ամիս ետքը վճարելի 1,760 լր. ի ներկայ արժէքն ի՞նչ է :

4. Տարին հարիւրին 6 սակով 7 ամիս 15 օր ետքը վճարելի 1,141.25 լր. ի ճշմարիտ զեղչն ի՞նչ է :

5. Տարին հարիւրին 5 սակով 2 տարիէն վճարելի 730 լր. ի ճշմարիտ զեղչն ի՞նչ է :

6. Տարին հարիւրին 6 սակով 2 տարի 8 ամիս ետքը վճարելի 986 լր. ի ներկայ արժէքն ի՞նչ է :

7. Տարին հարիւրին 6 սակով 2 տարի 8 ամիս ետքը վճարելի 986 լր. ի ճշմարիտ զեղչն ի՞նչ է :

8. Տարին հարիւրին 7½ սակով 1 տարի 4 ամիս ետքը վճարելի 1,200 լր. ի ներկայ արժէքն ի՞նչ է :

9. Տարին հարիւրին 6 սակով 9 ամիս ետքը վճարելի 1,400 լր. ի ճշմարիտ զեղչն ի՞նչ է :

10. Տարին հարիւրին 6 սակով 1 տարի 8 ամիս 12 օր ետքը վճարելի 750 լր. ի ներկայ արժէքն ի՞նչ է :

11. Տարին հարիւրին 7 սակով 2 տարի 8 ամիս ետքը վճարելի 1,300 լր. ի ներկայ արժէքն ի՞նչ է :

12. Տարին հարիւրին 4½ սակով 4 ամիս 18 օր ետքը վճարելի 10,000 լր. ի ներկայ արժէքն ի՞նչ է :

13. Տարին հարիւրին 4½ սակով 1 տարիէն վճարելի 1,828.75 լր. ի ներկայ արժէքն ի՞նչ է :

14. Տարին հարիւրին 5 սակով 4 տարի ետքը վճարելի 4,800 լր. ի ներկայ արժէքն ի՞նչ է :

15. Ա. պարտական է Բ ի 3,456 լր., հարիւրին 6 սակով վճարելի հոկտ. 27, 1881. արդ՝ եթէ Ա. յիշեալ ստակն ուզէ վճարել օգոստ. 24 ին, ի՞նչ պիտի վճարէ :

ՀԱՐՅՄՈՒՆՔ

158. Ի՞նչ է զեղչ : Զեղչ գտնելու կանոնն ի՞նչ է :

159. Ներկայ արժէք ի՞նչ է : Ճշմարիտ զեղչ ի՞նչ է :

160. Ներկայ արժէք եւ ճշմարիտ զեղչ զբաւնելու կանոնն ի՞նչ է :



ՅԱՆՁՆԱՐԱՐՈՂՉԷՔ

161. Յանչարարողէ՛ք կըսուի այսչափ առ հարիւրը, որ կը տրուի ի վարձ առեւտրական գործողութիւն մը կատարողին :

162. Յանձնարարողչէքի վերաբերեալ ամէն խընդիր կը լուծուի այսչափ առ հարիւրի կանոնով :

ՕՐԻՆԱԿԻ

1. Մարդ մը վաճառականէ մը ընդունեցաւ պիւր գոր վաճառեց անոր հաշուին 3,750 մէճիտիէի. հարիւրին 4½ սակով ի՞նչ յանձնարարողչէք պիտի ընդունի : ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Հոս ստակը որուն վրայ պիտի հաշուուի յանձնարարողչէքը՝ է 3,750 մէճիտիէ, իսկ սակը (այսչափն առ հարիւր) է 4½, ապա յանձնարարողչէքն է մէճ. 3,750 × .045 = մէճ. 168.75 :

2. Մարդ մը վաճառեց ի հաշիւ ուրիշի մը 70 հակ բամբակ հակը 80 մէճիտիէի. հարիւրին 3 սակով ի՞նչ յանձնարարողչէք պիտի ընդունի :

3. Մարդ մը վաճառեց ի հաշիւ ուրիշին տուն մը 23,750 մէճիտիէի, սա պայմանաւ որ հարիւրին 1½ յանձնարարողչէք ընդունի. արդ՝ ո՞րչափ ստակ պիտի տայ տան տիրոջը :

4. Մարդ մը վաճառեց ի հաշիւ այլոյ արջառ 4,250 մէճիտիէի՝ հարիւրին 4 յանձնարարողչէք առնելու պայմանաւ. ո՞րչափ ստակ պիտի տայ արջառին տիրոջը :

5. Մարդ մը վաճառեց ի հաշիւ այլոյ 300 տակառ պիւր՝ տակառը 7 մէճիտիէի. հարիւրին 2½ սակով ի՞նչ է այս մարդուն յանձնարարողչէքը :

6. Մարդ մը վաճառեց ի հաշիւ այլոյ տուն մը հանդերձ կարասեօք 26,750 մէճիտիէի . հարիւրին 1½ սակով ի՞նչ միջնորդչէք պիտի ընդունի :

7. Մարդ մը վաճառեց ի հաշիւ այլոյ շղարչ (Թիււ քէնք) 500 պրակ (Թօք), որոց իւրաքանչիւրն էր 24 կանգուն, կանգունը 23 դահեկանի . հարիւրին 2½ սակով ի՞նչ էր անոր յանձնարարողչէքը :

8. Մարդ մը վաճառեց ի հաշիւ այլոյ 120 պրակ շղարչ, պրակը 30¼ կանգուն, եւ կանգունը 22 դահեկանի, հարիւրին 5½ յանձնարարողչէքով . որչափ յանձնարարողչէք ընդունեցաւ այս մարդը :

9. Ա վաճառեց ի հաշիւ այլոյ 75 դոյլ կարակ, իւրաքանչիւր դոյլ 56 քաշ, եւ քաշը 22½ դահեկանի . հարիւրին 5 սակով ի՞նչ էր այս մարդուն յանձնարարողչէքը :

10. Մարդ մը վաճառեց ի հաշիւ այլոյ 150 տակառ շաքար, իւրաքանչիւր տակառ 1,150 քաշ, քաշը 7 դահեկանի . հարիւրին 1¼ սակով որչափ ստակ պիտի ընդունի այս մարդը, եւ որչափ ստակ պիտի տայ շաքարին տիրոջը :

11. Մարդ մը վաճառեց ի հաշիւ այլոյ 7,500 լիրայի վաճառք, հարիւրին 3½ յանձնարարողչէքով . ի՞նչ կ'ընէ այս մարդուն յանձնարարողչէքը :

ՀԱՐՅՄՈՒՆՔ

161. Ի՞նչ է յանձնարարողչէք : 162. Յանձնարարողչէքի վերաբերեալ խնդիրք ի՞նչ կանոնով կը լուծուին :



ԱՊՍՀՈՎԱԳՐՈՒԹԻՒՆ

163. Ապահովագրութիւն է կրաշխաւորել ստացուած մը հրդեհէ կամ ուրիշ վնասէ :

ՕՐԻՆԱԿՔ

1. Տարին հարիւրին 5/8 սակով 1 տարուան համար ի՞նչ ապահովագին վճարուելու է 8,000 լիրա արժող տան համար :

ՄԵԿԵՆՈՒԹԻՒՆ. Հոս, զլիսաւոր ստակն է 8,000 լր. եւ ապահովագրութեան սակը հարիւրին 5/8 . ուստի հարիւրին այսչափը կամ ապահովագինն է 8,000 լր. × .005/8 = 50 լր. :

2. Ի՞նչ կ'ընէ 73,850 լր. արժող նաւու մը եւ անոր բեռան ապահովագինը հարիւրին 3¼ սակով :

3. Ա մէկ տարուան համար ապահովագրել տուաւ իւր տունը 8,000 լիրայի համար հարիւրին 1/2 սակով, եւ տան կարասին՝ 3,000 լիրայի համար հարիւրին 2/3 սակով . ապահովագինն ամբողջ ի՞նչ կ'ընէ :

4. Վաճառական մը ապահովագրել տուաւ իւր միջերանոցը 12,000 լիրայի համար հարիւրին 3/4 սակով, եւ իւր ապրանքը 15,000 լիրայի համար հարիւրին 1 1/4 սակով . բոլորին համար ի՞նչ ապահովագին պիտի վճարէ վաճառականը :

5. Բ ունի 25,000 լիրա արժող նաւ մը բեռան 3/4 ը, եւ կ'ապահովագրէ զայն հարիւրին 2½ սակով . ի՞նչ ապահովագին պիտի վճարէ :

6. Նաւ մը եւ բեռը որ կ'արժեն 37,900 լիրա՝ ապահովագրեցան հարիւրին 3 սակով . ի՞նչ պիտի վճարուի իբրեւ ապահովագին :

7. Նաւի տէր վաճառական մը 1,200 լիրայի ցորեն կը զրկէ Շիգակոյէ Նիւ Եորք, եւ կ'ապահովագրէ նաւը եւ վաճառքն հարիւրին $1\frac{3}{4}$ սակով. արդ՝ վաճառականն ի՞նչ պիտի վճարէ իբրեւ ապահովագին :

8. Մարդ մը կ'ապահովագրէ իւր տունը 40,000 լիրայի համար հարիւրին $\frac{3}{8}$ սակով, իւր համբարանոցն 1,800 լիրայի համար հարիւրին $\frac{7}{8}$ սակով, եւ իւր կարասին 3,000 լիրայի համար հարիւրին $1\frac{1}{4}$ սակով. արդ՝ այս մարդն ի՞նչ պիտի վճարէ իբրեւ ապահովագին :

9. Վաճառական մը հարիւրին $4\frac{1}{2}$ սակով վճարեց 2,340 լիրա ապահովագին. արդ՝ ապահովագրեալ իրին արժէքն ի՞նչ էր :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Հոս ապահովագինն է 2,340 լր. եւ սակը՝ $4\frac{1}{2}$. ապա ապահովագրեալ իրին արժէքն էր $2,340 \div .045 = 52,000$ լր. :

10. Մարդ մը տան ապահովագրութեան համար վճարեց 87.50 լր. հարիւրին $\frac{7}{8}$ սակով, եւ 50 լր. հարիւրին $1\frac{1}{4}$ սակով կարասւոյն ապահովագրութեան համար. եթէ տունը եւ կարասին միանգամայն այրին, մարդը ո՞րչափ ստակ պիտի ընդունի ապահովագրութեան ընկերութենէն :

11. Վաճառական մը զրկեց նաւով 5,000 տակաւ ալիւր՝ տակաւը 10.50 մէճիտիէի, եւ վճարեց իբր ապահովագին 2,887.50 մէճիտիէ. արդ՝ ի՞նչ էր ապահովագրութեան սակը :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Հոս ապահովագրեալ ստակն է 52,500, եւ ապահովագինը՝ 2,287.50 մէճ. , ուստի սակն է $2,887.50 \text{ մէճ.} \div 52,500 = .055 =$ հարիւրին $5\frac{1}{2}$:

12. 50,000 մէճ. արժող բեռ մը վաճառի համար ի՞նչ ապահովագին վճարուելու է հարիւրին $1\frac{3}{4}$ սակով :

13. Հարիւրին $2\frac{1}{8}$ սակով ի՞նչ ապահովագին վճարուելու է նաւի մը համար որ կ'արժէ 13,000 լր., եւ հարիւրին $1\frac{7}{8}$ սակով ի՞նչ ապահովագին՝ նաւին բեռան համար որ կ'արժէ 18,268.50 լր. :

14. 27,500 լր. արժող նաւի մը $\frac{3}{4}$ մասին հարիւրին $3\frac{3}{8}$ սակով, եւ 126,875 լր. արժող նաւի մը բեռան $\frac{3}{8}$ մասին հարիւրին 2 սակով ապահովագինն ի՞նչ է :

15. Վաճառական մը հարիւրին $4\frac{1}{2}$ սակով ապահովագրել տուաւ 450 պրակ ($\text{P.} = \frac{1}{4}$) կերպաս, որոյ իւրաքանչիւր պրակը կ'արժէր $35\frac{1}{4}$ մէճիտիէ. արդ՝ վաճառականն ի՞նչ պիտի վճարէ իբրեւ ապահովագին :

16. Տունս որ 8,000 լիրա կ'արժէ՝ երեք տարուան համար ապահովագրել պիտի տամ տարին հարիւրին $\frac{1}{4}$ սակով. արդ՝ ի՞նչ պիտի վճարեմ երեք տարուան համար կանխիկ իբրեւ ապահովագին :

ՀԱՐՑՄՈՒՆԻՔ

163. Ի՞նչ է ապահովագրութիւն :

ՇԱՀ ԵՒ ԿՈՐՈՒՍ

164. Առեւտրոյ մէջ շահ կը կոչուի վաճառեալ ապրանքէ մը առնուած ստակին այն մասը որ ապրանքին բուն արժողութենէն աւելի է. եթէ վաճառեալ ապրանքէ մը առնուած ստակը ապրանքին բուն արժողութենէն պակաս է, այն պակաս մասը կը կոչուի կորուստ : Թէ՛ շահը եւ թէ՛ կորուստը կը հաշուին բուն արժողութեան գնոյն հարիւրին վրայ :

ՕՐԻՆՍԱԿԻ

1. Վաճառական մը հարիւրին 20 վերադրով վաճառեց ապրանք որոյ բուն արժէքն էր 2,350 լիրա. արդ՝ ի՞նչ է վաճառականին ամբողջ շահը :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Հոս ապրանքին բուն արժէքն է 2,350 լր., եւ վերադրին սակը՝ հարիւրին 20. ուստի ամբողջ շահն է $2,350 \text{ լր.} \times 20 = 470 \text{ լր.}$:

2. Մարդ մը գործի մը ձեռնարկեց 7,000 լիրա գնելով, եւ առաւ իւր զրամագլխոյն վրայ հարիւրին 15 աւելի. արդ՝ ի՞նչ շահեցաւ այն գործէն :

3. Մարդ մը գնեց ձի մը 325 մէճիտիէի, եւ վաճառելով զայն առաւ գնման գումարին վրայ հարիւրին 18 աւելի. արդ՝ ի՞նչ էր մարդուն ամբողջ շահը :

4. Վաճառական մը գնեց ասուի՝ կանգունը 6 մէճիտիէի, եւ վաճառելով զայն առաւ գնման ստակին վրայ հարիւրին 25 աւելի. արդ՝ կանգունը քանի՞ վաճառեց :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Հոս, բուն արժէքն է 6 մէճ. եւ սակը՝ հարիւրին 25. ուստի վաճառման զինն է 6 մէճ. $\times 1.25 = 7.50$ մէճ. :

5. Մարդ մը սկսաւ գործի 18,000 լր. զրամազուխով, եւ մէկ տարուան մէջ աւելցուց զայն հարիւրին 12. երկրորդ տարւոյն սկիզբը ի՞նչ էր մարդուն զրամագլուխը :

6. Մարդ մը գնեց 1,280 քաշ չաքար քաշը $7\frac{1}{2}$ դանեկանի, եւ վաճառեց զայն հարիւրին 25 վերադրով. ի՞նչ եղաւ մարդուն ամբողջ շահը :

7. Մարդ մը գնեց 150 լիրայի զեղորայ, եւ վաճառեց զայն հարիւրին 250 շահով. ի՞նչ էր այս մարդուն ամբողջ շահը :

8. Վաճառական մը ունէր 3,750 լիրայի վաճառք, որոյ հարիւրին $66\frac{2}{3}$ մասն այրեցաւ. ի՞նչ էր այս վաճառականին ամբողջ կորուստը :

9. Մարդ մը գնեց տուն մը 24,500 մէճիտիէի, 1,500 մէճիտիէ ծախք ըրաւ նորոգութեան, 4,000 մէճիտիէ՝ կարասուոյ, եւ 800 մէճիտիէ՝ տրոց համար. բոլորը սրչափ մէճիտիէ վաճառելու է որ հարիւրին 14 շահի մարդը :

10. Մարդ մը գնեց 1,000 տակառաչափ ածուխ, տակառը 5 մէճիտիէի, եւ վաճառեց հարիւրին 11 շահով. ի՞նչ եղաւ մարդուն ամբողջ շահը :

11. Մարդ մը գնեց կարակ՝ քաշը 18 դանեկանի, եւ վաճառելով կորսնցուց հարիւրին $33\frac{1}{3}$. կարակին քաշը քանի՞ վաճառեց այս մարդը :

12. Մարդ մը գնեց ագարակի մը $\frac{3}{5}$ մասը, եւ ապա վաճառեց իւր մասին $\frac{1}{3}$ ը 15,000 մէճիտիէի, եւ շահեցաւ գնոյն վրայ հարիւրին 50. բոլոր ագարակին արժէքն ի՞նչ էր գնման ժամանակ :

13. Մարդ մը վաճառեց ապրանք՝ գնոյն վրայ հարիւրին 8 կորուստով, եւ առաւ 8,270 լիրա. ի՞նչ էր ապրանքին բուն զինը :

14. Ուրիշ մը վաճառեց ձի մը 364 մէճիտիէի, եւ շահեցաւ հարիւրին 12. քանի՞ մէճիտիէի գնած էր ձին :

15. Եթէ ձի մը վաճառելով 240 մէճիտիէի, կորսնցունեմ հարիւրին 20. քանի՞ վաճառելու եմ որ հարիւրին 10 շահիմ :

16. Ա վարձեց ագարակ մը 120 մէճիտիէի, եւ ծախք ըրաւ 625 մէճիտիէ յիսուն որթու համար, եւ ուրիշ ծախք ըրաւ 250 մէճիտիէի. հարիւրին 20 շահելու համար իւրաքանչիւր որթ քանի՞ վաճառելու է :

17. Թղթավաճառ մը վաճառեց փետուր գրիչ հազարը 3.75 մէճիտիէի, եւ շահեցաւ հարիւրին 25. հարիւրին քանի՞ պիտի շահէր, եթէ վաճառէր հազար գրիչը 4.50 մէճիտիէի:

18. Ա գնեց գործարան մը 8,000 մէճիտիէի, եւ գործարանին մէջ նիւթեր գրաւ 13,500 մէճիտիէի. գործարանն այրեցաւ, բայց նիւթերուն հարիւրին 60 ն ազատեցաւ. ի՞նչ էր Ա ի կորուստը:

19. Նպարավաճառ մը գնեց սուրճ 500 պարկ որոյ իւրաքանչիւրը կը պարունակէր 49 $\frac{1}{4}$ քաշ, քաշը 12 դահեկանի, եւ վաճառեց հարիւրին 16 $\frac{3}{8}$ շահով. նպարավաճառը քանի՞ վաճառեց սուրճը:

20. Վաճառական մը ապրանք մը վաճառելով 900 մէճիտիէի կորսնցուց հարիւրին 10. ի՞նչ էր ապրանքին բուն գինը:

21. Մարդ մը 20 պարկ ալիւր վաճառելով պարկը 7 $\frac{1}{2}$ մէճիտիէի, շահեցաւ հարիւրին 25. մարդն ալիւրը քանի՞ գնած էր:

22. Նպարավաճառ մը վաճառելով սուրճ քաշը 40 դահեկանի, շահեցաւ հարիւրին 25. հարիւրին 12 $\frac{1}{2}$ շահելու համար քանի՞ վաճառելու էր:

23. Ա վաճառելով գործիք մը 24,000 մէճիտիէի կորսնցուց հարիւրին 4. ո՞րչափ ստակ պիտի ընդունէր, եթէ շահէր հարիւրին 10:

24. Մարդ մը վաճառելով զոյգ մը ձի 224 մէճիտիէի՝ շահեցաւ հարիւրին 40. ձիերուն բուն գինը քանի՞ էր:

25. Պարկը 9 մէճիտիէի ալիւր վաճառելով շահեցայ հարիւրին 20. արդ՝ պարկը քանի՞ գնած էի:

26. Մարդ մը գնեց զիրք 420 մէճիտիէի, եւ վաճառեց 357 մէճիտիէի. հարիւրին քանի՞ կորսնցուց:

ՉԱՐՑՄՈՒՆՔ

164. Շահ եւ կորուստ ի՞նչ է:

ՄԻՋԻՆ ԺԱՄԱՆԱԿ ՎՃԱՐՄԱՆ

165. Երբ այլեւայլ ժամանակ վճարելի պարտքեր միանգամայն կ'ուզենք վճարել, այնպիսի ժամանակ վճարելու ենք, որ ոչ պարտականը եւ ոչ պարտատէրը մնաս կրէ տոկոսին կողմանէ. արդ այս ժամանակը կը կոչուի ՎՋԻՆ Ժամանակ:

Պիցուք թէ Ա պարտական է Բ ի 300 դահեկան, որոյ 100 ը պիտի վճարէ 2 ամսէ, 100 ը՝ 3 ամսէ, եւ միւս 100 ը՝ 4 ամսէ, բայց կ'ուզէ 300 ը միանգամայն վճարել. արդ ե՞րբ վճարելու է Ա այս ստակը Բ ի, որ ոչ իրեն եւ ոչ Բ ի մնաս ըլլայ:

Յայտնի է թէ 100 դահեկանի 2 ամսուան տոկոսըն հաւասար է 200 ի 1 ամսուան տոկոսին, 100 դահեկանի 3 ամսուան տոկոսն հաւասար է 300 ի 1 ամսուան տոկոսին, եւ 100 դահեկանի 4 ամսուան տոկոսն հաւասար է 400 ի 1 ամսուան տոկոսին: $200+300+400=750$. Բայց վճարելի ստակն է 300 դահեկան միայն, որ 900 ին երրորդ մասն է: Որովհետեւ 300 ը 900 ի երրորդ մասն է եւ 900 ի վճարման համար 1 ամիս կ'ուզէ, ապա 300 ին վճարման ժամանակն ալ 3 անգամ աւելի պիտի ըլլայ, այսինքն 3 ամիս, որ է միջին ժամանակը:

Այս տրամաբանութենէն կ'ելլէ հետեւեալ կանոնը:

ՎԱՆՈՆ

Այն պարտ իւր ժամանակով բազմապատիւ, և արտա-
դրեալներուն հոմարը պարտերուն հոմարով բաժնէ, +
նորդը իջն ժամանակն է :

ՕՐԻՆԱԿՔ

1. 50 դահեկան պիտի տամ 4 ամսէ, 75 դահե-
կան՝ 6 ամսէ, 100 դահեկան՝ 7 ամսէ. եթէ ամէ-
նը միանգամայն ուղեմ տալ, երբ տալու եմ :

Պատ. 6 ամսէ :

2. Յակոբ պարտի Գրիգորի 200 դահեկան, որոյ
40 ը պիտի տայ 3 ամսէ, 60 ը՝ 5 ամսէ, եւ մնացա-
ծը՝ 10 ամսէ. արդ՝ եթէ ամէնը միանգամայն տալ
ուղէ, երբ տալու է : Պատ. 7 ամսէ եւ 3 օրէ :

3. Խանութպան մը վաճառականէ մը վաճառք
առաւ 1,552 դահեկանի, որոյ 225 ը՝ պիտի հատու-
ցանէ 4 ամսէ, 250 ը՝ 6 ամսէ, 425 ը՝ 8 ամսէ, եւ
652 ը՝ 10 ամսէ. արդ՝ եթէ բոլոր պարտքը միան-
գամայն ուղէ վճարել, երբ տալու է :

Պատ. 7 ամսէ եւ $28\frac{1}{9}$ օրէ :

4. 1,000 դահեկանի վաճառք գնեցի. 200 ը վճա-
րեցի կանխիկ, 400 ը պիտի վճարեմ 5 ամսէ եւ մնա-
ցածը՝ 15 ամսէ. եթէ ամէնը միանգամայն ուղեմ
վճարել, երբ տալու եմ : Պատ. 8 ամսէ :

5. Զենոր 1,200 դահեկան պարտք ունի զոր պի-
տի վճարէ 8 ամսէ. բայց պարտատէրը կ'ըսէ. 400 ը
տուր 4 ամսէ, իսկ մնացածը վճարէ այնպիսի ժա-
մանակ որ մնաս չկրենք ոչ դուն եւ ոչ ես : Արդ՝
Զենոր երբ տալու է մնացածը : Պատ. 10 ամսէ :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Այս խնդրոյն մէջ ամբողջ 1,200 դա-

հեկանը միանգամայն պիտի չվճարուի, այլ 400 ը պի-
տի վճարուի առաջ, ուստի 1,200 ը ու 400 ը իրենց
ժամանակներովը բազմապատկելն ետքը, 400 ին
արտադրեալը ոչ թէ գումարելու է 1,200 ին ար-
տադրելոյն հետ, այլ հանելու է անկէ, եւ մնացա-
ծը բաժնելու է պարտքերուն տարբերութեամբ :

6. 1,000 դահեկան պարտք ունիմ, զոր պիտի
վճարեմ 7 ամսէ, բայց պարտատէրս կ'ըսէ. 300 ը
տուր կանխիկ : Արդ՝ մնացածը երբ վճարելու եմ
որ մնաս չկրեմ : Պատ. 9 ամսէ եւ $17\frac{1}{2}$ օրէ :

ՀԱՐՅՄՈՒՆՔ

165. Ի՞նչ է միջին ժամանակ վճարման : Ի՞նչ է մի-
ջին ժամանակ գտնելու կանոնը :

ՔԱՆՈՐԴԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆ

Ա. ՔԱՆՈՐԴԱԿԱՆ

ՍԱՀՄԱՆՔ

166. Թոռոյ ղ առ այլ ինչ + նորդաւանն է առաջին
թուով բաժանեալ երկրորդ թուոյն քանորդը : Զոր-
օրինակ 3 ին առ 15 քանորդականն է $15 \div 3$, կամ 5 :

Առաջին թիւը կը կոչուի նախորդ, երկրորդը կը
կոչուի յետորդ, երկուքը միանգամայն կը կոչուին
էլէրդ քանորդականին :

Այսպէս, վերի օրինակին մէջ, 3 է նախորդ, 15 է
յետորդ, եւ երկուքը, 3 եւ 15, միանգամայն է-
լէրդ :

167. Քանորդական մը կրնայ գրուիլ ի ձեւ կոտորակի, եւ կամ յետագասը գրելով նախագասէն ետքը եւ երկուքին մէջտեղ դնելով վերջակէտ (:) : Այսպէս 2 ի քանորդականն առ 4 կրնայ գրուիլ $\frac{4}{2}$, եւ կամ, 2 : 4, եւ միշտ կը կարգացուի. Քանորդական 2 ի առ 4, կամ, 2 կը համեմատի առ 4 :

Եւ. Որովհետեւ քանորդականը կոտորակ է, եթէ բազմապատկենք կամ բաժնենք երկու եզրները միեւնոյն թուով, քանորդականին արժէքը չի փոխուիր :

168. Քանորդականին սահմանէն կ'ելլեն հետեւեալ ճշմարտութիւնները .

1. Քանորդական = Յետագաս ÷ Նախագաս :
2. Յետագաս = Նախագաս × Քանորդական :
3. Նախագաս = Յետագաս ÷ Քանորդական :

ՕՐԻՆԱԿՔ

Ի՞նչ է քանորդական

1. 3 ի առ 5 .
2. 7 ի առ 33 .
3. 3 շ. 6 բն. ի առ 17 շ. 6 բն.
4. $14\frac{3}{8}$ քշ. ի առ $43\frac{1}{8}$ քշ.
5. $3\frac{5}{12}$ օրուան առ $34\frac{1}{6}$ օր .
6. 4 լր. ի առ 120 լր.
7. 64 կանգնոյ առ 4 կնդ.
8. 72 դհ. ի առ 9 դհ.
9. 13 շ. 2 բն. ի առ 2 շ. 9 բն. :

Ի՞նչ է յետագասը, երբ

10. Նախագասն է 7 եւ քանորդականը 4 .
11. Նախագասն է $\frac{1}{2}$ եւ քանորդականը $\frac{1}{8}$.

12. Նախագասն է 5 քշ. 4 ար. եւ քանորդականը $\frac{1}{2}$:

Ի՞նչ է նախագասը, երբ

13. Յետագասն է 18 քշ. 6 ար. եւ քանորդականը 6 .

14. Յետագասն է 12.75 լր. եւ քանորդականը 4.25 .

15. Յետագասն է 150 կնդ. եւ քանորդականը 7 $\frac{1}{2}$:

ՀԱՐՅՄՈՒՆՔ

166. Թուոյ մը առ այլ թիւ քանորդականն ի՞նչ է : Ի՞նչ է նախագաս : Ի՞նչ է յետագաս : Ի՞նչ են եզերք : 167. Քանորդական մը գրելու եւ կարգալու այլեւայլ եղանակներն որո՞նք են : 168. Ի՞նչ է քանորդականին կամ նախագասին կամ յետագասին արժէքը միւս երկուքին հետ բաղդատուելով :

Բ. ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆ

ՍԱՀՄԱՆՔ

169. Հաճախութեան կը կոչուի երկու քանորդականաց հաւասարութիւնը : Զորօրինակ,

2 : 5 = 8 : 20,

հաճախութեան է : Կը ցուցնէ թէ 2 ին առ 5 քանորդականը հաւասար է 8 ին առ 20 քանորդականին :

Գրուած համեմատութեան մէջ հաւասարութիւնը կը ցուցուի նաեւ երկու վերջակէտով, Զորօրինակ, վերի համեմատութիւնը կրնայ գրուիլ

2 : 5 :: 8 : 20,

եւ կը կարգացուի . 2 է առ 5 ինչպէս է 8 առ 20 :

Համեմատութեան առաջին եւ շրջադաս եզրները կը կոչուին ծայր+ . երկրորդ եւ երրորդ եզրները կը կոչուին միջին+ : Զորօրինակ, վերի համեմատութեան մէջ, 2 եւ 20 ծայրեր են, 5 եւ 8 են միջին+ :

ԼՈՒԾՈՒՄԸ ՀԱՄԵՄԱՏՈՒԹԵԱՆ

170. Համեմատութեան լր-ծո-ւն է այն գործողութիւնը որով կը գտնուի համեմատութեան չորս եզրներէն մին, մինչ միւս երեքը ծանօթ են :

Համեմատութիւն մը լուծելու կանոնը կը կոչուի երեքէ կանոն :

ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆ ԼՈՒԾՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔ

171. Հետեւեալ համեմատութիւնը, 2 : 5 :: 8 : 20, կրնանք գրել այսպէս, $\frac{5}{2} = \frac{20}{8}$:

Եթէ առաջին քանորդականին երկու եզրները բազմապատկենք 8 ով, եւ երկրորդ քանորդականին երկու եզրները բազմապատկենք 2 ով, (3օդ. 167),

կ'ունենանք $\frac{5 \times 8}{2 \times 8} = \frac{2 \times 20}{2 \times 8}$: Արդ, այս կոտորակները

հաւասար են, եւ ունին հաւասար յայտարար. ուստի, անոնց համարիչներն հաւասար են, այսինքն, $5 \times 8 = 2 \times 20$. այսինքն՝ միջիններուն արտադրեալը հասասար է ծայրերուն արտադրելոյն : Այսպէս է որեւիցէ համեմատութեան մէջ . սպա կ'ունենանք հետեւեալ սկզբունքը :

1. Որեւիցէ համեմատութեան միջիններուն արտադրեալը հասասար է ծայրերուն արտադրելոյն :

Այս սկզբունքէն կ'ունենանք սա երկու սկզբունքը .

2. Իւրաքանչեւ ծայր հասասար է Կանոնը որ կ'ըլլէ, երբ միջիններուն արտադրեալը կը բաժնուի միւս ծայրով :

3. Իւրաքանչեւ միջին հասասար է Կանոնը որ կ'ըլլէ, երբ ծայրերուն արտադրեալը կը բաժնուի միւս միջինով :

172. Երբ համեմատութիւն մը կը լուծենք վերի սկզբունքներուն համեմատ, փնտռուած կամ անծանօթ եզրը կը նշանակենք այբուբենի մէկ գրով, զորօրինակ՝ +իւ. անասեն այս եզրը պարունակող քանորդականը կը գրուի համեմատութեան վերջը :

ՕՐԻՆԱԿՔ

1. Լուծենք սա համեմատութիւնը .

$15 : 45 :: 9 : +$

Մեկնութիւն. Հոս փնտռուած կամ անծանօթ եզրն է ծայրերէն մին. ուստի, ըստ 2. սկզբան, կ'ունենանք, $+ = 45 \times 9 \div 15 = \text{Պատ. } 27 :$

Ծան. Լուծումը նշաններով ցուցնելէն ետքը, կը ջնջենք արտադրիչները որ հասարակ են համարչին եւ յայտարարին :

2. Լուծենք սա համեմատութիւնը .

$լր. 7 : ր. 13 :: 56.ք2. : +$ Պատ. $+ = 104.ք2. :$

Ծան. Եթէ առաջին երկու եզրները որոշեալ են, անոնց հասարակ միութեանը չէք նայիր : Այսպէս, վերջին օրինակին մէջ, 7 ր. է քանորդականն առ 13 ր. նոյն է, ինչ որ է 7 ի առ 13 քանորդականը :

Հետեւեալ օրինակներուն մէջ գտիր +ի արժէքը :

- 3. $լր. 15 : ր. 3 :: + : 4$ կնդ.
- 4. $2 : 3 :: 18 : +$
- 5. $8 : 32 :: 24 : +$
- 6. $32 : 18 :: 16 : +$
- 7. $8 : 4 :: \frac{1}{3} : +$
- 8. $1.2 : 6 :: + : 1.3$

- 9. 5 ոտ. : 7 ոտ. : : 1ր. 3 : +.
- 10. 9 օր : 15 օր : : 1ր. 2.1 : +.
- 11. 30 ոտ. : 12½ ոտ. : : 1ր. 650 : +.
- 12. 28 : 1½ : : 1ր. 140 : +.
- 13. 25 : 14¾ : : 1ր. 7 չ. 10 : +.
- 14. 84.50 : 21.12½ : : 13 : +.
- 15. 75 : 4.75 : : + : 1ր. 10½.
- 16. 1ր. 1⅛ : 1ր. 7⅞ : : 7 : +.
- 17. 12.քչ. : 30.քչ. : : 1ր. 2 : +.
- 18. 17.քոռ. : 43.քոռ. : : 25½ : +.
- 19. 100 ոտ. : 1 ոտ. : : 1ր. 150 : +.
- 20. 36 : 21 : : 1ր. 90 : +.
- 21. 44 : 40 : : 1ր. 23 : +.
- 22. 1ր. 7 : 1ր. 11½ : : 4 կնգ. : +.

ԵՐԵՔԻ ԿԱՆՈՆ

173. Երեթի կանոն է գտնել երեթ թիւէ շրրորդ մը, առ որ այնպէս պիտի համեմատի երրորդը, ինչպէս առաջինը կը համեմատի երկրորդին :

Այս կանոնը կախեալ է 171 յօդուածին սկզբունքէն :

174. Եթէ 40 կնգ. ասուի կ'արժէ 170 մէճ., 64 կանգունն ի՞նչ կ'արժէ :

Լուծում

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Նախ 40 կնգ. : 64 կնգ. : : 170 մէճ. : +
 Իւր քէն + երրորդ հա- 170
 մեմատութեան ձեւ 40) 10880
 ւով : Պատ. 272 մէճ.

Կը գրենք նախ նոյնատեսակ թիւերը, այսինքն՝ մէճիտիէները, + իւր շրրորդ կըր, եւ 170ն՝ իւր

Երրորդ կըր : Յետոյ կը նայինք թէ շրրորդ կըրը մեծ է թէ փոքր քան երրորդը. հոս յայտնի է թէ 64 կանգունն աւելի կ'արժէ քան 40 կանգունը, այսինքն թէ չորրորդ կըրն աւելի մեծ է քան երրորդը. ուստի եւ միւս թիւերուն, այսինքն՝ կանգուններուն, փոքրագոյնը կ'ընենք առաջին կըր, եւ մեծագոյնը՝ երկրորդ կըր : Այսպէս գրելէն ետքը համեմատութիւնը, խնդիրը կը լուծենք վերը բացատրուած կերպով :

Որովհետեւ ասոր նման ամէն խնդիր այս եղանակաւ կը լուծուի, կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԵՐԵՔԻ ԿԱՆՈՆ

Ա. Անձանօթ խոնջի որեւ զէր ք, եւ ըբէ շնի շրրորդ էրը հատեմարոթեան. յետոյ անոր համայնը թիւն ըբէ երրորդ էրը :

Բ. Տես թէ շրրորդ էրը մեծ թէ փոքր է քան երրորդը, և ըստ այնմ ճնայեալ թիւերն ըբէ առաջին և երկրորդ էրը :

Գ. Հատեմարոթեանը լուծելով իւր քէն ք էն արժէտը, որ խնդրոյն պարտախնն է :

ՕՐԻՆԱԿԲ

1. Եթէ 25 կանգուն մետաքս կ'արժէ 81.25 մէճիտիէ, 37 կանգունն ի՞նչ կ'արժէ :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Չորրորդ կըրը + 37 կանգնոյ զինն է, ուստի երրորդ կըրն ըլլալու է 25 կանգնոյ զիննը, այսինքն 81.25 մէճիտիէն : Արդ՝ 37 կանգունը մեծ է քան 25 կանգունը. ապա առաջին կըրն ըլ-

լալու է փոքր քան երկրորդը : Ուստի կ'ունենանք հետեւեալ համեմատութիւնը .

$$25 \text{ կանգ.} : 37 \text{ կանգ.} :: 81.25 \text{ մէճ.} : + :$$

Խնդիրը լուծելով կ'ունենանք Պատ. $+ = 120.25$ մէճ. :

2. Եթէ մարդ մը կրնայ 3 օրուան մէջ երթալ 84 մղոն , քանի՞ մղոն կրնայ երթալ 11 օրուան մէջ :

$$3 \text{ օր.} : 11 \text{ օր.} :: 84 \text{ մղ.} : + :$$

$$\therefore \text{ Պատ. } + = 308 \text{ մղ.} :$$

Եւ. \therefore նշանը կը նշանակէ $---$:

3. Եթէ մարդ մը 2լր. 9չլ. 6բն. ծախքով 198 մղոն ճամբորդութիւն կ'ընէ , 8լր. 0չլ. 10 $\frac{1}{2}$ բն. ծախքով քանի՞ մղոն կրնայ ճամբորդութիւն ընել :

$$2 \text{ լր. } 9 \text{ չլ. } 6 \text{ բն.} : 8 \text{ լր. } 0 \text{ չլ. } 10 \frac{1}{2} \text{ բն.} :: 198 \text{ մղ.} : + :$$

4. Եթէ 147 ունկի ոսկին կ'արժէ 2,878.75 մէճ. , 3 ունկին ի՞նչ կ'արժէ :

5. Եթէ 3,514 քաչ շաքարը կ'արժէ 318.45 մէճ. , 1,240 քաչն ո՞րչափ կ'արժէ :

Եւ. Եթէ բոլոր թիւերը նոյնատեսակ են , խնդրոյն որպիսութենէն պէտք է հասկնալ թէ ո՞ր թիւն ըլլալու է երրորդ եղբ. :

6. Եթէ 3,250 մէճիտիէի ստացուածքի համար կը վճարուի 35.75 մէճիտիէ տուրք , ի՞նչ տուրք վճարուելու է 17,350 մէճիտիէ արժող ստացուածքի համար :

Եւ. Հոս պատասխանը պիտի ըլլայ 17,350 մէճիտիէ արժող ստացուածքին տուրքը , ապա երրորդ եղբը ըլլալու է 3,250 մէճիտիէի ստացուածքին տուրքը :

$$3,250 \text{ մէճ.} : 17,350 \text{ մէճ.} :: 35.75 \text{ մէճ.} : + :$$

7. Լուծէ սա համեմատութիւնը , 3 : 4 :: 21 : + :

8. Եթէ 3 զոյգ զանկապան կ'արժէ 1.41 մէճ. , 7 զոյգն ի՞նչ կ'արժէ :

9. Եթէ 4 $\frac{1}{2}$ տակառ յարդով 2 կով կը պահուի ձմեռ մը , 24 $\frac{3}{4}$ տակառ յարդով քանի՞ կով կրնայ պահուիլ :

10. Եթէ 306 $\frac{3}{4}$ մղոն երթալու համար 20 $\frac{1}{2}$ օր պէտք է , քանի՞ օր պէտք պիտի ըլլայ 1,290 մղոն երթալու համար :

11. Եթէ 12 մարդ 20 օրուան մէջ կրնան շինել պատ մը , քանի՞ մարդ հարկաւոր է այն պատը 5 օրուան մէջ շինելու :

Եւ. Աւելի մարդ հարկաւոր է պատը 5 օրուան քան 20 օրուան մէջ շինելու համար . ապա չորրորդ եղբը մեծագոյն է քան երրորդը :

$$5 \text{ օր.} : 20 :: 12 \text{ մրդ.} : + :$$

12. Եթէ հանգերձ մը շինելու համար հարկաւոր է 20 կանգուն երկայն եւ $\frac{3}{4}$ կանգուն լայն կտոր ասուի , 12 կանգուն երկայն կտոր ասուին քանի՞ կանգուն լայնութիւն ունենալու է որ նոյն հանգերձը շինուի :

$$12 : 20 :: \frac{3}{4} \text{ կնգ.} : + :$$

13. Ո՞րչափ ժամանակի մէջ կրնան 25 մարդ գործ մը կատարել , եթէ 12 մարդ կը կատարեն այն գործը 3 օրուան մէջ :

$$25 \text{ մրդ.} : 12 \text{ մրդ.} :: 3 \text{ օր.} : + :$$

14. Եթէ գրիւը 50 դահեկանի 30 գրիւ հաճար պարտք մը կը վճարէ , նոյն պարտքը վճարելու համար ո՞րչափ գարի տրուելու է , եթէ գարւոյն գրիւը կ'արժէ 75 դահեկան :

15. Եթէ 42 տակառ ածուխ կ'արժէ 197.40 մէ-
ճիտիէ, $1\frac{3}{4}$ տակառը քանի՞ մէճիտիէ կ'արժէ :

16. Եթէ գործաւոր մը, օրը 10 ժամ գործելով,
20 օրուան մէջ կը կատարէ գործ մը, քանի՞ օրուան
մէջ կրնայ կատարել նոյն գործը, եթէ օրը 12 ժամ
գործէ :

17. Եթէ $7\frac{7}{11}$ մնտուկ խնձոր կ'արժէ $31\frac{1}{3}$ մէ-
ճիտիէ, $32\frac{2}{3}$ մնտուկը ո՞րչափ պիտի արժէ :

18. Եթէ 10 տակառ ածուխ կ'արժէ 25.50 Փր.,
13 տակառ ո՞րչափ պիտի արժէ :

19. Եթէ 350 Փրանքով կը գնուի 14 մէդրոյ ա-
սուի, 875 Փրանքով քանի՞ մէդրոյ կրնայ գնուիլ :

20. Եթէ 3 մարդ 5 շաբաթ կերակրելու համար
40 մէճիտիէ հարկաւոր է, 12 մարդ 10 շաբաթ կե-
րակրելու համար ո՞րչափ մէճիտիէ հարկաւոր է :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. 3 մարդ 5 շաբաթ կերակրել ինչ որ
է՝ նոյն է 1 մարդ 15 շաբաթ կերակրել, եւ 12
մարդ 10 շաբաթ կերակրել ինչ որ է՝ նոյն է 1
մարդ 120 շաբաթ կերակրել. ուստի կ'ուսնենանք
հետեւեալ համեմատութիւնը.

$$15 \text{ շաբ.} : 120 \text{ շաբ.} :: 40 \text{ մէճ.} : + :$$

21. Եթէ 18 մարդ 135 օրուան մէջ կ'ուտեն 34
քոռ գեանախնձոր, 45 մարդ 102 քոռ քանի՞ օր-
ուան մէջ կը սպառեն :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Առաջին ենթադրութեան մէջ իւրա-
քանչիւր մարդ կ'ուտէ $\frac{34}{18}$ քոռ գեանախնձոր, երկ-
րորդ ենթադրութեան մէջ իւրաքանչիւր մարդ կ'ու-
տէ $\frac{102}{45}$, առաջին ենթադրութեան մէջ ժամանակն
է 135 օր, երկրորդ ենթադրութեան մէջ՝ + օր :
Արդ, աւելի երկայն ժամանակ պէտք է $\frac{102}{45}$ քոռ
ուտելու, քան $\frac{34}{18}$ քոռ, այսինքն, չորրորդ եզրն ա-

ւելի մեծ է քան երրորդը. ապա համեմատութիւնն
այս է,

$$\frac{34}{18} \text{ քոռ} : \frac{102}{45} \text{ քոռ} :: 135 \text{ օր} : + \text{ օր} :$$

22. Եթէ 12 աշակերտ 2,000 մէճիտիէ կը վճա-
րեն 1 տարուան դասի համար, 14 աշակերտ $18\frac{1}{2}$
ամսուան համար ի՞նչ վճարելու են :

$$12 \times 12 \text{ ամիս} : 14 \times 18\frac{1}{2} \text{ ամիս} :: 2,000 \text{ մէճ.} : + :$$

23. Եթէ $5\frac{1}{2}$ մղ. ճամբու համար 18 $\frac{1}{2}$ կենդինարի
կը վճարուի 7.20 մէճ., 62 $\frac{1}{2}$ մղ. ճամբու համար $112\frac{3}{4}$
կենդինարի ի՞նչ պէտք է վճարել :

24. Եթէ 20 մարդ օրը 11 ժամ գործելով 30 օր-
ուան մէջ կրնան շահիլ 3,300 մէճիտիէ, 36 մարդ
օրը 10 ժամ գործելով ի՞նչ կը շահին 40 օրուան
մէջ :

$$20 \times 30 \times 11 : 36 \times 40 \times 10 :: 3,300 \text{ մէճ.} : + :$$

25. Եթէ 7 մարդ 12 ժամու մէջ 6 արտավար
գետին կը հնձեն, 14 ժամու մէջ 15 արտավար հըն-
ձելու համար քանի՞ մարդ հարկաւոր է :

$$\frac{6}{12} \text{ արտվ.} : \frac{15}{14} \text{ արտվ.} :: 7 \text{ մրդ.} : + :$$

$$\therefore \text{Պատ.} = +15 \text{ մարդ} :$$

ԱՆՇԵՄԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆ

175. Երէ՛ք կանոնով կրնանք թիւ մը համեմատու-
թեամբ բաժնել երկու կամ աւելի թիւերու :

ՕՐԻՆԱԿԲ

1. 140 մէճիտիէն բաժնենք երեք մաս՝ համեմա-
տութեամբ առ 3, 5 եւ 6 :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. 14 է գումար թուող որոց համեմատ

պիտի ըլլան բաժինները : Արդ, 140 մէճիտիէն այնպէս կը համեմատի առ առաջին մասն, ինչպէս կը համեմատի 14 առ 3 :

Ուստի 14 : 3 :: 140 մէճ. : առաջին մաս :

Նաեւ 14 : 3 :: 140 մէճ. : երկրորդ մաս :

Եւ 14 : 6 :: 140 մէճ. : երրորդ մաս :

Այս համեմատութիւնները լուծելով, կ'ունենանք, առաջին մասին համար՝ 30 մէճ., երկրորդ մասին համար՝ 50 մէճ., երրորդ մասին համար՝ 60 մէճ. :

2. 340 մէճիտիէն բաժնէ մարդու մը, անոր կնոջը եւ երեք որդւոցն այնպէս՝ որ կինը իւրաքանչիւր տղու բաժնին կրկինն ընդունի, եւ այրը՝ կնոջ բաժնին կրկինը :

Պատ. Մարդը պիտի ընդունի 240 մէճ., կինը՝ 120 մէճ., իւրաքանչիւր տղայ՝ 60 մէճ. :

3. Ա եւ Բ ճամբայ ելան իրարմէ 150 մղոն հեռու տեղերէ, եւ գացին զէպ իրար : Ա գնաց ժամը 7 մղոն, եւ Բ՝ ժամը 8 մղոն . իւրաքանչիւր ո՞րչափ պիտի երթայ՝ միւսին հանդիպելէն առաջ :

Պատ. Ա՝ 70 մղոն, Բ՝ 80 մղոն :

4. Ա, Բ եւ Գ եղան ընկեր . Ա զրաւ 720 մէճ., Բ զրաւ 340 մէճ., եւ Գ զրաւ 960 մէճիտիէ . Եթէ ասոնք շահին 505 մէճիտիէ, իւրաքանչիւր ո՞րչափ պիտի ընդունի :

5. Ա եւ Բ գնեցին 400 մէճիտիէի ապրանք . Ա վճարեց 150 մէճ., եւ Բ՝ 250 . արդ՝ եթէ ասոնք կորսնցունեն 100 մէճիտիէ, իւրաքանչիւր ո՞րչափ պիտի կորսնցունէ :

6. Ա, Բ եւ Գ շահելու զիտաւորութեամբ ձեռնարկեցին գործի մը, որոյ համար Ա տուաւ 480 մէճ., Բ՝ 720 մէճ., եւ Գ՝ 1,200 մէճիտիէ . եթէ ասոնք

շահին 650 մէճիտիէ, այս ստակն ի՞նչպէս պիտի բաժնուի անոնց :

7. Մնանկացեալ մը պարտական է Աի 500 մէճիտիէ, Բի՝ 750 մէճ. Գի՝ 900 մէճ. եւ Գի՝ 1,250 մէճիտիէ . բայց մարդն ունի միայն 1,020 մէճիտիէ . արդ՝ իւրարանչիւր պարտատէր ի՞նչ պիտի ընդունի :

ՎԵՐԼՈՒԾՈՒԹԻՒՆ

176. Վերլուծուիւնն է խնդիրներ լուծել ընդհանուր սկզբանց միջոցաւ միայն, առանց մասնաւոր կանոններ գործածելու :

Ընդհանրապէս երեքի կանոնով լուծուած շատ խնդիրներ կրնան աւելի դիւրաւ լուծուիլ վերլուծութեամբ : Այս գործողութեան եղանակը կը տեսնուի օրինակներէն :

ՕՐԻՆԱԿՔ

1. Եթէ 34 մարդ 40 օրուան մէջ կը շինեն տուն մը, 12 մարդ քանի՞ օրուան մէջ կրնան շինել նոյն տունը :

Գործողութիւն

Մեկուտիւնն, $1 \frac{34 \times 40}{12} =$ Պատ. 113 $\frac{1}{3}$ օրուան մէջ : մարդ 34 անգամ աւելի այնչափ

օրուան մէջ կրնայ շինել որչափ 34 մարդ : Ուստի 1 մարդ կը շինէ 34×40 , այսինքն՝ 1,360 օրուան մէջ : Բայց 12 մարդ կրնան շինել տունը 1 մարդուն համար հարկաւոր ժամանակին $\frac{1}{12}$ մասին մէջ . ապա 12 մարդ կրնայ շինել տունը 1360 օր. $\div 12$ կամ 113 $\frac{1}{3}$ օրուան մէջ :

2. Եթէ 285 քաշ շաքար կ'արժէ 3,420 դահե-

կան, 7,560 դահեկանով սրչափ քաչ շաքար կրնայ գնուիլ :

Գործողութիւն

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Եթէ 3,420 զհկ. = 12 զհկ., զին 1 քաչիւ բաժնենք 3,420 դա-
 $\frac{3,420}{285} = 12$ հեկանը 285 ով, քա- $\frac{7,560}{12} = 630$ զչերուն թիւը :
 նորդը 12 զհկ., կ'ը-
 նէ 1 քաչի զինը : Ե- $\frac{7,560 \times 285}{3,420} = 1000$ 630 քաչ :
 թէ բաժնենք 7,560 զհկ. 12 դահեկա-
 նով, քանորդն է պահանջուած քաչերուն թիւը :
 Ամբողջ գործողութիւնը ցուցուած է վերջին տողին մէջ :

3. Եթէ 6 մարդ կրնայ հնձել 80 արտավար 12 օրուան մէջ, 25 մարդ 200 արտավարը քանի՞ օրուան մէջ կրնայ հնձել :

Գործողութիւն

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Եթէ 6 մարդ $200 \div \frac{80 \times 25}{6 \times 12}$
 12 օրուան մէջ կը հնձէ 80 արտավար, 1 մարդ $\frac{200 \times 6 \times 12}{80 \times 25} = 7\frac{1}{5}$
 օրուան մէջ կրնայ ընել նոյնը. ապա 1 մարդ կրնայ \therefore Պատ. $7\frac{1}{5}$ օրուան մէջ :
 հնձել $80 \div (6 \times 12)$ արտա-
 վար 1 օրուան մէջ, ուստի եւ 25 մարդ կրնայ հնձ-
 ձել $25 \text{ անգամ } \frac{80 \times 25}{6 \times 12}$ նոյնչափ 1 օրուան մէջ, այսինքն՝
 $80 \times 25 \div (6 \times 12)$ արտավար : Արդ, եթէ բաժնենք
 200 արտավարն այն արտավարներուն թուով զորս
 25 մարդ կրնան հնձել 1 օրը, քանորդը, $7\frac{1}{5}$, պիտի
 ըլլայ օրերուն պահանջեալ թիւը :

4. Ա կրնայ կատարել գործ մը 4 օրուան մէջ,

եւ Բ՝ 6 օրուան մէջ. սրչափ երկար պիտի տեւէ գործը, եթէ երկուքը միանգամայն աշխատին :

Գործողութիւն

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Ա 1 օրուան մէջ $\frac{1}{4} + \frac{1}{6} = \frac{5}{12}$
 կրնայ կատարել գործին $\frac{1}{4}$ րը, եւ Բ՝ $\frac{1}{6}$ րը միեւնոյն ժամանակի մէջ.
 ուստի, երկուքը միանգամայն կրնան կատարել գործին $\frac{1}{4} + \frac{1}{6}$ րը, \therefore Պատ. $2\frac{2}{5}$ օր. :
 կամ $\frac{5}{12}$ րը 1 օրուան մէջ : Արդ՝
 եթէ 1 օրուան մէջ գործին $\frac{5}{12}$ րը կը կատարեն, գոր-
 ծին $\frac{1}{12}$ րը պիտի կատարեն 1 օրուան $\frac{1}{5}$ ին մէջ,
 ուստի եւ գործին $\frac{1}{12}$ րը կրնան կատարել $\frac{1}{5}$ օրուան
 մէջ, այսինքն՝ $2\frac{2}{5}$ օրուան մէջ :

5. Երեք մարդ վարձու բռնեցին արօտ մը 45 մէ- ճիտիէի. առաջինը զրաւ հոն 3 ձի 5 շաբաթ. երկ- բորդը զրաւ 4 ձի 3 շաբաթ, եւ երրորդը զրաւ 7 ձի 4 շաբաթ. իւրաքանչիւր ի՞նչ պիտի վճարէ :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ.

Գործողութիւն

Որովհետեւ Ա. $3 \times 5 = 15.45$ մէճ. ի $\frac{15.5}{5} = 12\frac{3}{11}$ մէճ.
 3 ձիու 5 շաբ- Բ. $4 \times 3 = 12.45$ մէճ. ի $\frac{12.9}{5} = 9\frac{9}{11}$ մէճ.
 թուան արօ- Գ. $7 \times 4 = 28.45$ մէճ. ի $\frac{28.8}{5} = 22\frac{10}{11}$ մէճ.
 տը հաւասար Գում. 55
 է 1 ձիու 15

շաբթուան արօտին, առաջին մարդը կերցուց իւր ձիերուն այնչափ արօտ՝ որչափ 1 ձին կ'ուտէ 15 շաբթուան մէջ. երկրորդ մարդը կերցուց իւր ձիե- բուն այնչափ՝ որչափ կ'ուտէ 1 ձի 12 շաբթուան մէջ. երրորդը կերցուց իւր ձիերուն այնչափ՝ որ- չափ կ'ուտէ 1 ձի 28 շաբթուան մէջ. ուստի երե- քը միանգամայն կերցուցին իրենց ձիերուն այնչափ

արօտ, որչափ 1 ձին կ'ուռէ 55 շաբթուան մէջ :
Ապա առաջինը պիտի վճարէ արօտին վարձուն $\frac{1}{5}$ Ը,
երկրորդը՝ $\frac{1}{5}$ Ը, եւ երրորդը՝ $\frac{2}{5}$ Ը :

6. Եթէ 2 $\frac{1}{4}$ գրիւ վարսակ կ'արժէ 2.43 մէճ., 14 $\frac{1}{2}$
գրիւն ի՞նչ պիտի արժէ : Պատ. 15.66 մէճ. :

7. Եթէ 14 մարդ 1 շաբթուան մէջ կերակրոյ հա-
մար կը վճարէ պանդոկին 45.50 մէճ., 3 մարդ 97.50
մէճիտիէիւ քանի՞ շաբաթ կրնան պահուիլ նոյն պան-
դոկին մէջ : Պատ. 10 շաբաթ :

8. Եթէ շոգենաւ մը կ'երթայ 2 $\frac{1}{3}$ օրուան մէջ 728
մղոն, 12 $\frac{1}{2}$ օրուան մէջ քանի՞ մղոն կրնայ երթալ :
Պատ. 3,900 մղոն :

9. Եթէ 20 մարդ գործ մը 12 օրուան մէջ կը
կատարէ, 3 անգամ աւելի գործ մը վերոյիշեալ ժա-
մանակին $\frac{1}{5}$ մասին մէջ կատարել տալու համար քա-
նի՞ մարդու պէտք ունինք : Պատ. 300 մարդու :

10. Եթէ 450 քաշ սուրճ կարժէ 99 մէճ., 1,450
քաշը ո՞րչափ պիտի արժէ : Պատ. 319 մէճ. :

11. Եթէ 27 տակառ երկաթ կ'արժէ 540 մէճ.,
37 $\frac{1}{2}$ տակառը քանի՞ մէճիտիէ կ'արժէ :
Պատ. 750 մէճ. :

12. Եթէ 17 քոռ ցորեն կ'արժէ 25.50 մէճ., 29
քոռը քանի՞ մէճ. կ'արժէ : Պատ. 43.50 մէճ. :

13. Եթէ 36 շիշ զինի կ'արժէ 28.50 մէճ., 66
շիշը քանի՞ կ'արժէ : Պատ. 52.25 մէճ. :

14. Եթէ 117 գրիւ գարի կ'արժէ 105.30 մէճ.,
443 գրիւը ո՞րչափ կ'արժէ : Պատ. 371.70 մէճ. :

15. Եթէ 36 շիշ օշարակ կ'արժէ 32.40 մէճ.,
105.30 մէճիտիէիւ քանի՞ շիշ կրնայ գնուիլ :
Պատ. 117 շիշ :

16. Եթէ 40 մղոն երթալու համար կառապանի

մը կը վճարեմ 3 մէճ., 10.42 $\frac{1}{2}$ մէճիտիէ վճարելով
քանի՞ մղոն կրնամ երթալ : Պատ. 139 մղոն :

17. Եթէ 1,504 մէճիտիէիւ կրնայ գնուիլ 32 ար-
տաւար հող, 5,546 մէճիտիէիւ քանի՞ արտաւար
հող կրնայ գնուիլ : Պատ. 118 արտաւար :

18. Գտիր 25 $\frac{1}{2}$ քաշ չայի զինը, երբ 17 քաշը
կրնայ գնուիլ 15.30 մէճիտիէիւ :

19. Եթէ 11 իրլանտական մղոն հաւասար է 14
Անգղիական մղոնի, 57 իրլանտական մղոն երկա-
թուղի մը քանի՞ Անգղիական մղոն է :

Պատ. 72 $\frac{6}{11}$ Անգղ. մղոն :

20. Եթէ 4 ոտք բարձր ձող մը 6 ոտք երկայն
ստուեր կը ձգէ, ո՞րչափ բարձրութիւն ունենալու
է ձող մը որ 58 ոտք երկայն ստուեր կը ձգէ :

Պատ. 38 $\frac{2}{3}$ ոտք :

21. Մարդ մը վճարեց 36 մէճիտիէ այլեւայլ գոր-
ծաւորներու. իւրաքանչիւր չափահաս գործաւորի
տուաւ 4 մէճիտիէ, եւ իւրաքանչիւր պատանւոյ
տուաւ 2 մէճիտիէ. չափահասից թիւն էր հաւա-
սար թուոյ պատանեաց. արդ՝ քանի՞ չափահաս կար
եւ քանի՞ պատանի : Պատ. 6 :

22. Եթէ 14 մարդ 15 օրուան մէջ կը սպառէ 20
մէճիտիէի ալիւր, 21 մարդ քանի՞ օրուան մէջ պի-
տի սպառէ նոյնչափ ալիւր :

Պատ. 10 օրուան մէջ :

23. Եթէ պարկ մը ալիւրէ կը շինուի 180 տա-
նոց նկանակ, նոյնչափ ալիւրէ ո՞րչափ ութնոց նը-
կանակ կրնայ շինուիլ : Պատ. 225 նկանակ :

24. Զի մը եւ թամբն ի միասին կ'արժեն 100 մէ-
ճիտիէ, եւ ձին 9 անգամ աւելի կ'արժէ քան թամ-
բը. արդ՝ ձին միայն ի՞նչ կ'արժէ : Պատ. 90 մէճ. :

25. Երկրագործ մը ոչխարներու հօտ մը դրաւ 3 արօտներու մէջ. առաջին արօտատեղին դրաւ հօտին $\frac{1}{3}$ ը. երկրորդ արօտատեղին դրաւ հօտին $\frac{1}{2}$ ը, եւ երրորդ արօտատեղին դրաւ 32 ոչխար. արդ՝ քանի՞ ոչխար ունէր երկրագործը: Պատ. 192:

26. Ի՞նչ թիւ է այն որոյ վրայ եթէ աւելցուին անոր վեցերորդ եւ ութերորդ մասերը, գումարը կ'ըլլայ 186: Պատ. 144:

27. Կին մը վառեակ գնելով 3ը 5 դահեկանի, եւ վաճառելով դանոնք 4ը 7 դահեկանի, կը շահի 9 դահեկան. ո՞րչափ վառեակ գնած էր կինը:

Պատ. 108 վառեակ:

28. Երկրագործ մը տուաւ 5 բեռ յարդ փոխանակ 12 բեռ անխոյ որոյ բեռը $6\frac{1}{2}$ մէճիտիէ էր. յարդին բեռը քանի՞ մէճիտիէի եկաւ:

Պատ. $15\frac{3}{5}$ մէճիտիէի:

29. Ժամացոյցին ցուցիչները ե՞րբ իրարու վրայ կու գան 1 ին եւ 2 ին մէջտեղ:

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Յուցիչներն իրարու վրայ են 12 ին: Երկայն ցուցիչը մէկ ժամու մէջ կը շահի 55 րոպէ, բայց նորէն կարճ ցուցիչն վրան գալու համար 60 րոպէ շահելու է. ուստի պահանջուած ժամանակն է $\frac{60}{55}$ ժ.մ., կամ 1 ժ.մ. $5\frac{5}{11}$ րոպ., այսինքն երկու ցուցիչներն իրարու վրայ կու գան 1ը $5\frac{5}{11}$ րոպէ անցնելով:

Մ. Ընկերներու կորուստը կամ շահը բաժնեւոր ենդերներ կրնան լուծուիլ 5 օրինակին համեմատ:

30. Երկու մարդիկ եղան ընկեր. Ա դրաւ 60 մէճ., Բ՝ 80 մէճ., եւ երկուքը շահեցան 35 մէճիտիէ. արդ՝ ի՞նչ է իւրաքանչիւրին շահը:

Պատ. Ա ին շահն է 15 մէճ., Բ ինը՝ 20 մէճ.:

31. Ա, Բ եւ Գ եղան ընկեր. Ա դրաւ 4,000 մէճ., Բ՝ դրաւ՝ 5,000 մէճ., եւ Գ դրաւ 6,000 մէճ., եւ կորսնցուցին 2,000 մէճիտիէ. այս կորուստէն իւրաքանչիւրին ի՞նչ կ'իյնայ:

Պատ. Ա ին՝ $533.33\frac{1}{3}$, Բ ին՝ $666.66\frac{2}{3}$, եւ Գ ին՝ 800 մէճիտիէ:

ՀԱՐՅՄՈՒՆՔ

169. Ի՞նչ է համեմատութիւն: Համեմատութիւնն ի՞նչպէս կը գրուի: Ի՞նչպէս կը կարդացուի:

170. Ի՞նչ է լուծումն համեմատութեան: 171. Ի՞նչ սկզբունք կը գործածուին համեմատութիւններ լուծելու: 172. Անծանօթ եզրին տեղ ի՞նչ կը գործածուի: 173. Ի՞նչ ըսել է երեքի կանոն: 174. Ըսէ կանոնը: 175. Ընկերակցութեան խնդիրներ ի՞նչպէս կը լուծուին: 176. Ի՞նչ է վերլուծութիւն:

ԿԱՆՈՆ

Ա. Բեռնի Երև արտադրել այնչափ անգամ, որչափ մեծ-
ուրեքն էայ կարողութեան ցուցնին մեջ:

Ծան. Հասարակ կոտորակ մը կարողութեան մը հանելու
համար, կոտորակին իւրաքանչիւր եզրը հանէ այն կարողու-
թեան:

ՕՐԻՆԱԿԲ

Հետեւեալ թիւերն հանէ ցուցիչներով նշանակ-
ուած կարողութեանց:

- | | | |
|------------------------|--------------------------|---------------------------------------|
| 1. (4) ³ . | 6. (.09) ² . | 11. ($\frac{3}{4}$) ³ . |
| 2. (5) ⁴ . | 7. (.15) ² . | 12. ($\frac{2}{3}$) ⁴ . |
| 3. (14) ³ . | 8. (2.5) ³ . | 13. ($2\frac{1}{2}$) ³ . |
| 4. (25) ² . | 9. (.33) ³ . | 14. ($3\frac{1}{4}$) ³ . |
| 5. (98) ² . | 10. (3.4) ² . | 15. ($4\frac{1}{2}$) ⁴ . |

ՀԱՐՅՄՈՒՆԲ

177. Ի՞նչ է կարողութիւն: Ի՞նչ է երկրորդ կա-
րողութիւն: Ի՞նչ է երրորդ կարողութիւն: 178. Ի՞նչ
է ցուցիչ: Ի՞նչպէս կը գրուի ցուցիչը: Ի՞նչ կը ցու-
ցնէ: 179. Ի՞նչ է թիւ մը հանել այս ինչ կարող-
ութեան: 180. Թիւ մը կարողութեան հանելու
կանոնն ի՞նչ է:

Բ. ԱՐՄԱՏԲ

ՍԱՀՄԱՆԲ

181. Թուոյ մը արժանի է այն թուոյն իրարու հա-
ւասար արտադրիչներէն մին:

ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆԲ ԵՒ ԱՐՄԱՏԲ

Ա. ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆԲ

ՍԱՀՄԱՆԲ

177. Կարողութեան կը կոչուի երկու կամ աւելի
հաւասար արտադրիչներու արտադրեալը: Արտադ-
րիչներէն մին կը կոչուի արժար կարողութեան:

Երկու հաւասար արտադրիչներու արտադրեալը կը կոչուի
երրորդ կարողութեան կամ արժար. երեք հաւասար արտա-
դրիչներու արտադրեալը կը կոչուի երրորդ կարողութեան կամ
արժար. չորս հաւասար արտադրիչներու արտադրեալը կը
կոչուի արժար կարողութեան, և այլն: Այսպէս, 3×3 , կամ
9, 3 ին քառակուսին է. $3 \times 3 \times 3$, կամ 27, 3 ին խորանար-
դըն է, ևն.:

178. Կարողութեան ցուցիչ կը կոչուի այն թիւը
որ կը ցուցնէ թէ արժատը ո՞րչափ անգամ առնուած
է իբրեւ արտադրիչ:

Ցուցիչը կը գրուի արժատին աջ դին, դէպ ի վեր: Չորրոր-
նակ, սա թուոյն մեջ 3^4 , 4 ը ցուցիչ է, և կը նշանակէ թէ
3 ը 4 անգամ պիտի առնուի իբրև արտադրիչ, ուստի
 $3^4 = 3 \times 3 \times 3 \times 3 = 81$:

ՀԱՆՆԵԼ Ի ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

179. Թիւ մը այս ինչ կարողութեան հանելն է այն
թուոյն այն ինչ կարողութիւնը գտնել:

180. Արդէն արուած սահմաններէն կը հետեւի
որ որեւիցէ թուոյ կարողութիւնը կրնանք գտնել
սա կերպով:

Թիւ մը որ կրնայ առանց մնացորդի երկու հաւասար արտադրիչներու վերածուիլ կը կոչուի կոմպոզիտ: Եթէ Թիւը կրնայ նոյն հաւասար արտադրիչներու վերածուիլ, կը կոչուի կոմպոզիտ բարձր, են:

182. Թոռոյ մը բաժանումն արժան է այն թիւն արտադրող երկու հաւասար արտադրիչներէն մին: Զորօրինակ, 4 է քառակուսի արմատ 16 ի:

Եթէ Թիւը կատարեալ քառակուսի չէ, անոր մերձաւոր արմատը կրնայ գտնուիլ:

100 էն վար բոլոր կատարեալ քառակուսիներուն արմատները հետեւեալ աղլւսակին մէջ են:

Կատարեալ քառակուսիք,	1	4	9	16	25	36	49	64	81,
Քառակուսի արմատք,	1	2	3	4	5	6	7	8	9,

Եթէ վերի գծին թիւերուն իւրաքանչիւրին վրայ աւելցունենք երկու զրոյ, եւ վարի գծին թիւերուն իւրաքանչիւրին վրայ աւելցունենք մէկ զրոյ, վերի գծին իւրաքանչիւր թիւը կ'ըլլայ անոր պատասխանող վարի թուոյն քառակուսին: Այսպէս 100 է քառակուսի 10 ին, եւ 8100 է քառակուսի 90 ին: Այս կը ցուցնէ որ պարզ տասնաւորաց քառակուսիները երբորք եւ շարքորք թուանշաններէն ուրիշ թուանշան չունին, (Յօդ. 11): Նմանապէս, կը տեսնուի որ պարզ հարիւրաւորաց քառակուսիները հինգերորդ եւ վեցերորդ թուանշաններէն ուրիշ թուանշան չունին, այսպէս կ'ներթայ յառաջ:

Շա՛ն. \sqrt{n} նշանը կը կոչուի որժառանգ նշան, ե կը նշանակէ Թէ այն նշանին տակ գտնուած թուոյն քառակուսի արմատը պիտի հանուի: Զորօրինակ, $\sqrt{36}$ կը ցուցնէ Թէ 36 ին քառակուսի արմատը պիտի հանուի:

ՊԱՌԱԿՈՒՄԻ ԱՐՄԱՏ ՀԱՆԵԼՈՒ ԵՂԱՆԿ




183. Թոռոյ մը քառակուսի արմատը գտնելու եղանակը կախում ունի սա ալճէպրական սկզբունքէն:

Տասնորներէ եւ ժամանակէ բողոքեալ թոռոյ մը բաժանումն հաւասար է դասնաւորաց բաժանումն, աւելի ժամանակով բողոքադիւրեալ դասնաւորաց կրնն արդարեալը, աւելի ժամորաց բաժանումն:

Զորօրինակ, 26 ի քառակուսին, որ $20+6$ ի քառակուսոյն հետ նոյն է, հաւասար է $20^2+2 \times 20 \times 6+6^2$, կամ 676:

Այս կրնայ ցուցուիլ երկրաչափապէս: Գիցուք թէ Ա է քառակուսի, որոյ իւրաքանչիւր կողմն հաւասար է 20 ի. ապա, ըստ Յօդ. 101, այս քառակուսոյն մակերեւոյթը հաւասար է $(20)^2$ ի: Արդ, ինչպէս կը տեսնուի երկրորդ ձևին մէջ, աւելցունենք քառակուսուոյն զոտ խր եւ աջ կողմը մէյմէկ ուղղանկիւն, Բ, Բ, որոյ երկայնութիւնն է հաւասար 20 ի, եւ լայնութիւնը՝ 6 ի. այս երկու ուղղանկեանց մակերեւոյթը պիտի ըլլայ հաւասար $2 \times 20 \times 6$ ի: Գարձեալ, ինչպէս կը տեսնուի երրորդ ձևին մէջ, աւելցունենք Գ քառակուսին, որոյ իւրաքանչիւր կողմն հաւասար է 6 ի. այս քառակուսոյն մակերեւոյթն է 6^2 : Այս մասերը մէկտեղ աւանդելով կը կազմեն քառակուսի մը որոյ իւրաքանչիւր կողմը հաւասար է 26 ի, եւ մակերեւոյթն հաւասար է 26^2 ի: Բայց այս քառակուսուոյն մակերեւոյթը հաւասար է անոր բոլոր մասերուն մակերեւոյթներուն գումարին. ուստի,

$26^2 = 20^2 + 2 \times 20 \times 6 + 6^2$; Հաւասարութիւն (1)



Այս կրնայ գրուիլ սա ձևով:

26² = 20² + (2 × 20 + 6) × 6 : Հաւասարութիւն (²)

Գտիր 676 ի քառակուսի արմատը :

Այս արմատը կրնանք գտնել վերոգրեալ սկզբունքը գիտելով :

Մեկնութիւն. Նախ միաւորաց տեղէն սկսելով, կը բաժնենք թուանշանները երկու երկու :

	Գործողութիւն
	6,76 (26
	4
4,6)	27,6
	27,6
	0

Արմատին ասանորայ քառակուսին պիտի պարունակուի առաջին բաժնին, այսինքն 6 ին մէջ, որ կը նկատուի էք հարիւրորդ : (Յօդ. 182.) Մեծագոյն կատարեալ քառակուսի 6 ին մէջ է 4, եւ անոր քառակուսի արմատն է 2. ուստի կը գըրենք 2 իբրեւ առաջին թուանշան պահանջեալ արմատոյն. յետոյ 2 ին քառակուսին կը հանենք 6 էն, եւ մնացորդին քով կը բերենք հետեւեալ բաժնը որ կուտայ 276 բաժանելի : 2 հաւասարութենէն գիտեն որ այս բաժանելին հաւասար է (2 × 20 + 6) × 6 : Միաւորաց թուանշանը գտնելու համար, 2 × 20 ը, կամ 40 ը կ'ընենք քառակուսի իբրեւ փորձ, եւ կը նայինք թէ 40 որչափ անգամ կայ բաժանելոյն մէջ, կամ որ նոյն է, կը նայինք թէ 4 որչափ անգամ կայ 27 ին մէջ, եւ կը տեսնենք որ 6 անգամ կայ. յետոյ 6 քառորդը կը գրենք թուանշան արմատին իբրեւ փորձ, եւ կ'աւելցունենք նաեւ զայն 40 ին վրայ, գրելով 4 ին քով, եւ այսպէս կ'ունենանք 46 իբրեւ ամբողջ բաժանարար. այս ամբողջացեալ բաժանարարը բազմապատկելով 6 ու, եւ արտադրեա-

լը հանելով բաժանելիէն, կ'ունենանք մնացորդ 0 : Ապա 676 ին քառակուսի արմատն է 26 :

Գտնենք 956484 ին քառակուսի արմատը :

Գործողութիւն

Մեկնութիւն. Միաւորներէն սկսեալ բաժնելով թիւը երկու երկու, ըստ 182 Յօդուածին կը հասկնանք թէ արմատը պիտի պարունակէ երեք թուանշան, նաեւ թէ հարիւրաւորներուն քառակուսին պիտի գտնուի առաջին ձախակողմեան բաժնին մէջ : Աղիւտակէն կը տեսնենք որ 95 ին մեծագոյն քառակուսին է 81, եւ թէ անոր քառակուսի արմատն է 9. ուստի 9 կը գրենք իբրեւ առաջին թուանշան արմատոյն. անոր քառակուսին, 81 ը, կը հանենք առաջին բաժնէն, եւ մնացորդին առջեւ կը բերենք յաջորդ բաժնը բաժանելին կազմելու համար : Յետոյ կը կրկնենք 9 իբր փորձի բաժանարար, եւ կը նայինք թէ 9 քանի՞ անգամ կայ բաժանելոյն մէջ, առանց աջակողմեան թուանշանին : Այսպէս ընելով կը գտնենք 8, արմատին իբրեւ երկրորդ թուանշանը, եւ փորձելով կը տեսնենք որ մեծ է. ուստի եւ կը պակսեցունենք 1, եւ կը գրենք 7 արմատին իբրեւ երկրորդ թուանշանը, եւ գրելով զայն 18 ին առջեւ, կ'ունենանք 187 իբրեւ ամբողջ բաժանարար : Բազմապատկելով այս ամբողջ բաժանարարը 7 ու, արտադրեալը հանելով բաժանելիէն, եւ մնացորդին առջեւ բերելով հետեւեալ մասը, կ'ունենանք 15584 իբրեւ նոր բաժանելի : Գործողութիւնը կատարե-	95,64,84 (978
	81
18,7)	146,4
	1309
194,8)	1558,4
	1558 4
	0

լով ինչպէս առաջ, կ'ունենանք վերջապէս 978, որ է պահանջեալ արմատը :

Որևիցէ թուոյ արմատը կրնայ հանուիլ այս կերպով, ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Ա. Բաժնէ լինել որոյ արմատը կ'որհէս գործել մաս մաս մեծաւորելէն սկսելով երկերչոս լեռանշան . յախակողմեան մասը կրնայ մէկ լեռանշան միայն պարտանակել :

Բ. Աղեւտակէն գորիք յախակողմեան առաջին մասին մեծաւորելէն կարարեալ տարակոտակն, է- գրէ անոր արմատը՝ պահանջեալ արմատին իբրև առաջին լեռանշանը . հանէ ասոր տարակոտակն առաջին մասէն, և մնացորդին թով առ հետեւեալ մասը՝ Բաժանելին կազմելու համար :

Գ. Այսպէս գործուած արմատը կրնելով ըբէ Բաժանարար . գորիք լին այս Բաժանարարը թանկ անգամ կայ Բաժանելովն մէջ ակողմեան լեռանշանը դուրս յիջելով, և թանորդը գրէ արմատին մէջ, դիք նաև զայն Բաժանարարին առջև :

Դ. Այսպէս ամբողջեալ Բաժանարարը Բազմապարիէ նոր գործուած արմատով, հանէ արարարեալը Բաժանելին, և մնացորդին թով, առ հետեւեալ մասն իբր նոր Բաժանելին :

Ե. Կարարէ գործողութիւնն առաջուան պէս, և շարունակել մինչև որ թուր մասերը վար առնուին :

Ծան. 1. Երբ կը տեսնուի որ արմատին որևիցէ թուանշանին և բաժանարարին արտագրեալը մեծ է քան զբաժանելին, նուազեցուր զայն հետզհետէ | թուանշանն, մինչև որ արտագրեալն ըլլայ փոքր քան զբաժանելին :

2. Եթէ վերջին մնացորդն է 0, թիւը որոյ արմատը կը հանուի կատարեալ քառակուսի է, և արմատը ճիշդ է . ապա

թէ ոչ, գտնուած արմատը ճիշդ արմատէն | էն քիչ կը տարբերի :

3. Պարզ կոտորակի մը քառակուսի արմատը հաւատար է համարչին քառակուսի արմատին՝ բաժանեալ յայտարարին քառակուսի արմատով :

ՕՐԻՆՍԱԿՔ

1. 8836 ին քառակուսի արմատն ի՞նչ է : Պատ. 94

Կատարէ սա նշանակեալ գործողութիւնները .

- 2. $\sqrt{9604}$ 6. $\sqrt{14641}$ 10. $\sqrt{\frac{101}{144}}$
- 3. $\sqrt{13225}$ 7. $\sqrt{37636}$ 11. $\sqrt{\frac{25}{729}}$
- 4. $\sqrt{34225}$ 8. $\sqrt{41616}$ 12. $\sqrt{\frac{169}{289}}$
- 5. $\sqrt{944784}$ 9. $\sqrt{52441}$ 13. $\sqrt{\frac{25}{361}}$

Ծան. Եթէ մնացորդ կայ, գործողութիւնը կրնայ յառաջ տարուիլ տասնորդական զրոներ կցելով թուոյն, և զանոնք երկու երկու բաժնելով . այս զրոներուն իւրաքանչիւր մասին համար արմատն մէջ մէկ տասնորդական թուանշան պիտի ըլլայ : Չորրորդակ, $\sqrt{187} = \sqrt{187\ 0000} = 13.67$: Հոս մերձաւորագոյն արմատը ճիշդ արմատէն .01 էն քիչ կը տարբերի :

Հետեւեալ թիւերուն քառակուսի արմատները գտիր մինչև երկու տասնորդական տեղի :

- 14. 229. Պատ. 15.13 16. 450. Պատ. 21.21
- 15. 354. Պատ. 18.81 17. 592. Պատ. 24.33

Ծան. Տասնորդականի մը քառակուսի արմատը կը գտնուի նախընթաց կանոնով : Տասնորդական կէտէն սկսելով դէպ յաջ բաժնէ մաս մաս : Որևիցէ պարզ կոտորակ փոխէ տասնորդականի, և ապա կատարէ գործողութիւնն ըստ կանոնին :

Գտիր հետեւեալ թիւերուն քառակուսի արմատները մինչև երեք տասնորդական տեղի :

- 18. .0249. Պատ. .157: 21. .152884. Պատ. .391:
- 19. .69. Պատ. .830: 22. .326044. Պատ. .574:
- 20. .1051. Պատ. .324: 23. .010404. Պատ. .102:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Զօրապետ մը 117,649 զինուորէ բաղկացեալ բանակը շարեց քառակուսի ձևով. սրչափ զինուոր կար քառակուսուոյն իւրաքանչիւր կարգին մէջ, եւ սրչափ կարգ: Պատ. 343:


2. Քառակուսի յատակի մը վրայ կայ 48,844 քար, իւրաքանչիւրը 1 քառակուսի կանգուն. սրչափ է յատակին երկայնութիւնը եւ լայնութիւնը: Պատ. 221 կանգուն:

3. Քառակուսի ազարակ մը կը պարունակէ 102,400 քառակուսի կանգուն. սրչափ երկայն է ազարակին իւրաքանչիւր կողմը: Պատ. 320 կանգուն:

4. Քառակուսի պարտէզ մը 25,600 քառակուսի կանգուն է. եթէ պարտէզին բոլորտիքը պատ քաշուի, ի՞նչ ծախք պիտի երթայ, եթէ իւրաքանչիւր կանգնոյ ծախքն է քառորդ մէճիտիէ: Պատ. 160 մէճ.:

ՈՒՂՂԱՆԿԻՒՆ ԵՌԱՆԿԵԱՆ ՅԱՏԿՈՒԹԻՒՆԸ

184. Երկրաչափութեան մէջ ցուցուած է որ ուղղանկիւն եւ ունկեան հակուղիդ կոչուած կողմը հաւասար է միւս երկու կողմանց քառակուսիներուն զուամարին: Եւանկեան ուղիդ անկիւն կազմող երկու կողմերն անուանելով խորիւն եւ Բարձրութիւն, կ'ունենանք հետեւեալ յարաբերութիւնները.



- 1. Հանրութիւն $= \sqrt{(\text{խորիւն})^2 + (\text{բարձրութիւն})^2}$.
- 2. Խորիւն $= \sqrt{(\text{Հանրութիւն})^2 - (\text{բարձրութիւն})^2}$.
- 3. Բարձրութիւն $= \sqrt{(\text{Հանրութիւն})^2 - (\text{խորիւն})^2}$:

ՕՐԻՆԱԿԻ

1. Գտիր զհակուղիդն ուղղանկիւն եռանկեան մը որոյ խորիւնն է 18 ոտք եւ բարձրութիւնը՝ 24 ոտք:

Լուծում. Հակուղիդ $= \sqrt{(18)^2 + (24)^2}$:
Պատ. 30 ոտք:

2. Ուղղանկիւն եռանկեան մը հակուղիդն է $12\frac{1}{2}$ կանգուն, եւ բարձրութիւնը՝ 10 կանգուն. քանի՞ կանգուն է խորիւնը:

Լուծում. Խորիւն $= \sqrt{(12\frac{1}{2})^2 - (10)^2}$:
Պատ. $7\frac{1}{2}$ կանգ.:

3. Ուղղանկիւն եռանկեան մը հակուղիդն է $7\frac{1}{2}$ ոտք, եւ խորիւնը՝ $4\frac{1}{2}$ ոտք. սրչափ է բարձրութիւնը:

Լուծում. Բարձրութիւն $= \sqrt{(7\frac{1}{2})^2 - (4\frac{1}{2})^2}$:
Պատ. 6 ոտք:

4. Սենեակ մը 30 ոտք երկայն եւ $22\frac{1}{2}$ ոտք լայն է. ընդդիմակաց քունջերուն (+եջէ) իրարմէ հեռուորութիւնը սրչափ է: Պատ. $37\frac{1}{2}$ ոտք:

5. Գրօշի համար հարթ դեանի վրայ անկուած է ձող մը ուղղահայեաց, եւ ձողին զագաթէն $71\frac{1}{4}$ ոտք երկայն չուան մը քաշուած է դեանին վրայ կէտ մը որ $42\frac{3}{4}$ ոտք հեռու է ձողին յատակէն. արդ՝ սրչափ է ձողին երկայնութիւնը:

Պատ. 57 ոտք:

6. Տան մը առաստաղէն (խաւան) վեր յարկին երկու խոտորնակ դերաններն (+էրէշ) են իւրաքանչիւր 22½ ոտք երկայն, իսկ առաստաղին լայնութիւնն է 36 ոտք. արդ՝ որչափ է յարկին բարձրութիւնն առաստաղէն վեր :

Պատ. 13½ ոտք :

7. Ա եւ Բ միեւնոյն տեղէ ելան միեւնոյն ժամանակ, Ա զնաց դէպի հիւսիս՝ ժամը 6 մղոն առնելով, իսկ Բ զնաց դէպ արեւելք՝ ժամը 4½ մղոն առնելով. 3 ժամ ետքը ասոնք որչափ հեռու էին իրարմէ :

Պատ. 22½ մղոն :

ԽՈՐԱՆԱՐԴ ԱՐՄԱՏ

185. Թոռոյ մը խորանարդ արմարն է անոր երէտ իւրարու հաւասար արտադրիչներէն մին : Զորորինակ, 5 է խորանարդ արմատ 125 ի :

Եթէ Թիւ մը կատարեալ խորանարդ չէ, անոր խորանարդ արմատը ճիշդ արմատին մերձաւորագոյնն է :

4,000 էն վար ամէն կատարեալ խորանարդ, իւր խորանարդ արմատովն հանդերձ, զրուած է հետեւեալ աղիւսակին մէջ :

ԱՂԻՒՍԱԿ

Կատարեալ խորանարդ

1 8 27 64 125 216 343 512 729

Խորանարդ արմատը

1 2 3 4 5 6 7 8 9

Եթէ առաջին տողին իւրաքանչիւր թուոյն առջեւ զնենք երեք զրոյ, եւ երկրորդ տողին իւրաքանչիւր թուոյն առջեւ՝ մէկ զրոյ, առաջին տողին իւրա-

քանչիւր թիւը կ'ըլլայ երկրորդ տողին մէջ անոր պատասխանող թուոյն խորանարդը . այսպէս 1,000 է 10 ին խորանարդը, 729,000 ը խորանարդ է 90 ին : Այս կը ցուցնէ թէ պարզ դասաւորաց խորանարդներն հաշարաւորաց Բաժնին մէջ միայն ունին թուանշանն : Նոյնպէս կը տեսնուի որ պարզ հարեւորագ խորանարդները Բիւննաւորաց Բաժնին մէջ միայն ունին թուանշանն, եւ այլն :

Եւ. $\sqrt[3]{}$ նշանը կը ցուցնէ թէ նշանին տակ գտնուած թիւին խորանարդ արմատը հանուելու է : Ուստի, $\sqrt[3]{125}$ կը ցուցնէ թէ 125 էն խորանարդ արմատ պիտի հանուի : Նշանին վերի կողմը զրուած 3ը կը կոչուի յոյնէւ արհարայ :


ԽՈՐԱՆԱՐԴ ԱՐՄԱՏ ՀԱՆՆԵԼՈՒ ԵՂԱՆԱԿ

186. Թուոյ մը խորանարդ արմատը գտնելու եւ զանակը կախեալ է հետեւեալ ալճէպրական սկզբունքէն .

Տասնաորններէ եւ Ժաւորներէ Բաղկացեալ Թոռոյ մը խորանարդն հասար է դասաւորաց խորանարդին, աւել՝ Ժաւորներով Բաղկացարկեալ դասաւորաց Ժաւորներէն բաւարարելոյն ետապարկին, աւել՝ Ժաւորաց Ժաւորաց Ժաւորներէն Բաղկացարկեալ դասաւորաց արարարելոյն ետապարկին, աւել՝ Ժաւորաց խորանարդին :

Զորորինակ, 26 ին խորանարդը, որ (20+6) ի խորանարդին հետ միեւնոյն է, հաւասար է $20^3 + 3 \times 20^2 \times 6 + 3 \times 20 \times 6^2 + 6^3$, կամ 17,576 ի :

Այս կրնայ ցուցուիլ երկրաչափապէս : Օրինակ անուանք Ա, իրրեւ խորանարդ մարմին, որոյ իւրաքանչիւր եզրը կամ ծնօտը հաւասար է 20 ի. ըստ 107 Յօդուածին, այս մարմնոյն պարունակութիւնը հաւա-



սար ըլլալու է 20^3 ի: Արդ, ինչպէս կը տեսնուի երկրորդ ձեւին մէջ, աւելցունենք Ա խորանարդին վրան, ձախտոր եւ աջ երեսը երեք ուղղանկիւն մարմին, Բ, Բ, Բ, որոց իւրաքանչիւրին երկայնութիւնը եւ լայնութիւնն է 20, եւ թանձրութիւնը՝ 6. այս մարմիններուն պարունակութեանց գումարը պիտի ըլլայ $3 \times 20^2 \times 6$: Գարձեալ, ինչպէս կը տեսնուի երրորդ ձեւին մէջ, աւելցունենք նաեւ երեք ուղղանկիւն մարմին, Գ, Գ, Գ, որոց իւրաքանչիւրին երկայնութիւնն է 20, եւ լայնութիւնն ու թանձրութիւնն է 6. այս մարմիններուն պարունակութեանց գումարը պիտի ըլլայ հաւասար $3 \times 20 \times 6^2$ ի: Վերջապէս, ինչպէս կը տեսնուի չորրորդ ձեւին մէջ, աւելցունենք խորանարդ մը որոյ իւրաքանչիւր եզրը կամ ծնօտն հաւասար է 6 ի. այս մարմնոյն պարունակութիւնը պիտի ըլլայ հաւասար 6^3 ի: Արդ, բոլոր մարմինները միանգամայն անուսելով կ'ընեն խորանարդ մը որոյ իւրաքանչիւր եզրը հաւասար է 26 ի, եւ որոյ պարունակութիւնն է 26^3 . բայց անոնց պարունակութիւնն է հաւասար բոլոր մարմիններուն պարունակութեանց գումարին. ուստի,




$$26^3 = 20^3 + 3 \times 20^2 \times 6 + 3 \times 20 \times 6^2 + 6^3. \quad (1)$$

Այս հաւասարութիւնը կրնայ գրուիլ սա ձեւով:

$$26^3 = 20^3 + [3 \times 20^2 + (3 \times 20 + 6) \times 6] \times 6. \quad (2)$$

Գտնենք 17,576 ի խորանարդ արմատը:

Այս գործողութիւնը կրնայ կատարուիլ հիմա բացատրուած սկզբունքին նայելով:



Գործողութիւն

ԱՅՍԱՏՈՒԹՅՈՒՆ:		17,576(26
Նախ կը բաժնենք թիւը մի-ֆորձի բժնը.	12,00	95,76
աւորներէն ըս- $66 \times 6 =$	3 96	
կըսելով, մաս Ամբողջ բժնը.	15 96	95 76
մաս երեք երեք		0

Թուանշան: Արմատին տասնաւորներուն խորանարդը պիտի պարունակուի առաջին մասին, այսինքն, 17 ին, մէջ (3օդ. 185.): Արդ, աղիւսակէն կը տեսնենք որ 17 ին մէջ մեծագոյն կատարեալ խորանարդ է 8, եւ ասոր խորանարդ արմատն է 2. ուստի կը գրենք 2՝ փնտռուած արմատին իբրեւ առաջին թուանշանը: Յետոյ կը հանենք 8ը 17էն, եւ մնացորդին առջեւ կը բերենք առաջարկեալ թուոյն յաջորդ մասն իբրեւ բաժանելի: (2) Հաւասարութեանէն զիտենք որ այս բաժանելին հաւասար է $[3 \times 20^2 + (3 \times 20 + 6) \times 6] \times 6$: Արդ, փնտռուած արմատին երկրորդ թուանշանը գտնելու համար, կ'առնենք 3×20^2 (այսինքն, 2 ին քառակուսւոյն 3 անգամին առջեւ կը դնենք երկու զրոյ) իբրեւ բաժանարար, եւ կը տեսնենք թէ այս որչափ անգամ կայ բաժանելոյն մէջ, իբրեւ երկրորդ թուանշան արմատին: Կը տեսնենք որ 7 անգամ կայ, բայց փորձելով կը գտնենք որ 7 անգամը շատ մեծ է, ուստի 1 կը նուազեցունենք, եւ կը գրենք 6՝ արմատին իբրեւ երկրորդ թուանշանը: Յետոյ կ'առնենք $3 \times 20 + 6$, (այսինքն, 3 անգամ 2 ին առջեւ կը դնենք վերջին թիւը), արդիւնքը կը բազմապատկենք 6 ով, եւ արտադրեալը կը յաւելուենք փորձի բաժանարարին վրայ իբրեւ ամբողջ բաժանարար: Յետոյ այս

ամբողջ բաժանարարը կը բազմապատկենք 6 ուլ, և արտադրեալը կը հանենք բաժանելիէն: Այս կուտայ 0 մնացորդ. ապա 26 է արմատը զոր կը վընտաննք:

Վեց տեղէ աւելի թուանշան ունեցող թուոյ մը խորանարդ արմատը գտնելու համար, նախ կը բաժանենք թիւը, միաւորներէն սկսելով, երեք երեք թուանշան պարունակող մասերու: Յետոյ կը կատարենք զործողութիւնը վերոյիշեալ կերպով, ուստի կ'ունենանք հետեւեալ կանոնը:

ԿԱՆՈՆ

Ա. Թիւը որոյ խորանարդ արմատը պիտի գտնեա՝ բաժնէ, մասորներէն սկսելով, իւրաքանչիւրը երեք խոանշանէ բազմապատկուածուր. յախակողման մասը կընայ երեքէ պահաս խոանշան պարունակել:

Բ. Աղիւսակէն գորի առաջարկեալ խոանշան յախակողման առաջին մասին մեծագոյն կարարեալ խորանարդը, և այս խորանարդին արմատը գրէ արմատին իբր առաջին խոանշան. յետոյ այս գործած արմատին խորանարդն հանէ առաջարկեալ խոանշան առաջին մասէն, և ծնացորդին առջև բերնոյն առաջարկեալ խոանշան յաջորդ մասն իբրև բաժանելի:

Գ. Արդէն գործած արմատին աստիճանին բազմապատկէ 3 ուլ, և արտադրելոյն զրոյ աւելցուր երկու զրոյ և այսպէս կ'ունենաս գորչի բաժանարար. յետոյ պես թէ այս բաժանարարը ասի՝ անգամ կայ բաժանելոյն մեջ, և ասնորքը գրէ արմատին իբրև երկրորդ խոանշանը. ապա այս խոանշանը դիւր արդէն գործած արմատին 3 անգամին առջև, արդեանք բազմապատկէ արմատին վերջին խոանշանով զոր գորար, և արտադրեալը գորմարէ բաժանարարին հետ. այսպէս կ'ունենաս ամբողջական բաժանարարը:

Գ. Այս ամբողջ բաժանարարը բազմապատկէ արմատին վերջին խոանշանով զոր գորար, արտադրեալը հանէ բաժանելիէն, և ծնացորդին առջև բերն առաջարկեալ խոանշան յաջորդ մասը. այսպէս կ'ունենաս նոր բաժանելի:

Ե. Ըրէ ինչպէս ըրիւր առաջ, և շարունակէ գործողութիւնը մինչև որ առաջարկեալ խոանշան մեջ մաս չմնայ:

Ծան. 1. Երբ կը տեսնես որ իբր բաժանարար առնուած թուանշան մը մեծ է, նուազեցուր զոյն 1 ուլ հետ զհետէ, մինչև որ ճիշդ բաժանարարը գտնես:

2. Եթէ վերջին մնացորդը զրոյ է, թիւը որոյ խորանարդ արմատը կ'ուզենք հանել կատարեալ խորանարդ է, և արմատն է ճիշդ. եթէ այսպէս չէ, գտնուած արմատը ճշմարիտ արմատէն 1 կն քիչ կը տարբերի:

3. Պարզ կատարակի մը խորանարդ արմատն հաւասար է կատարակին համարչին խորանարդ արմատին՝ բաժանեալ կատարակին յոյսարարին խորանարդ արմատով:

4. Տասնորդականի մը խորանարդ արմատը, կամ անկատար խորանարդի մը մերձաւորագոյն խորանարդ արմատը, կընայ գտնուել այնպիսի եղանակաւ որ բոլորովն նման է եղանակին որ կը գործածուի, երբ այսպիսի գէպքերու մէջ քառակուսի արմատ կ'ուզենք գտնել:

ՕՐԻՆԱԿԻ

1. Գտիր 11,089.567 ի խորանարդ արմատը: Պատ. 22.3:

Գործողութիւն

			11,089.567(22.3, Պատ. 8
1. Փորձի բժնարար.	$3 \times 20^2 =$	12,00	30,89 1. բաժանելի.
	$6,2 \times 2 =$	124	
1. Ամբողջ բժնարար.		4324	26 48
2. Փորձի բժնարար.	$3 \times 220^2 =$	145,200	4 415,67 2. բժնարար.
	$66,3 \times 3 =$	1989	
2. Ամբողջ բժնարար.		447189	4 415 67
			0

Կատարէ սա նշանակեալ գործողութիւնները :

- 2. $\sqrt[3]{331444}$. Պատ. 81.
- 3. $\sqrt[3]{970299}$. Պատ. 99.
- 4. $\sqrt[3]{67}$. Պատ. 4.06.
- 5. $\sqrt[3]{104}$. Պատ. 4.7.
- 6. $\sqrt[3]{33937}$. Պատ. 33.
- 7. $\sqrt[3]{224755712}$. Պատ. 608.
- 8. $\sqrt[3]{206}$. Պատ. 5.9.
- 9. $\sqrt[3]{585}$. Պատ. 8.36.

- 10. Ի՞նչ է 403,583,419 ի խորանարդ արմատը :
Պատ. 739 :
- 11. Ի՞նչ է 115.504303 ի խորանարդ արմատը :
Պատ. 4.87 :
- 12. Ի՞նչ է 40,353.607 ի խորանարդ արմատը :
Պատ. 34.3 :

ՀԱՐՅՄՈՒՆՔ

181. Ի՞նչ է թուոյ մը արմատը : Ի՞նչ է կատարեալ քառակուսի : Ի՞նչ է կատարեալ խորանարդ :
 182. Ի՞նչ է թուոյ մը քառակուսի արմատը : Ի՞նչ է արմատական նշան : Ի՞նչ կը նշանակէ : 183. Թուոյ մը քառակուսի արմատն հանելու կանոնն ի՞նչ է : Պարզ կոտորակի մը քառակուսի արմատն հանելու կանոնն ի՞նչ է : Քառակուսի արմատի մը մերձաւորագոյն արժէքն ի՞նչպէս կը գտնուի : Տասնորդական թուոյ մը միջնակ այսինչ տեղ քառակուսի ար-

մատն ի՞նչպէս կը գտնուի : Տասնորդականի վերածեալ պարզ կոտորակի մը քառակուսի արմատն ի՞նչպէս կը գտնուի : 184. Ուղղանկիւն եռանկեան մը կողմերուն իրարու հետ յարաբերութիւնն ի՞նչ է : 185. Ի՞նչ է խորանարդ արմատ. Ի՞նչ է խորանարդ արմատ հանելու նշանը : Ի՞նչ է արմատական ցուցիչ : 186. Թուոյ մը խորանարդ արմատը հանելու կանոնն ի՞նչ է :

ՅԱՌԱՋԱՏՈՒԹԻՒՆՔ

ՍԱՀՄԱՆՔ

187. Յառաջադրանքն կը կոչուին շարք մը թիւեր որ հետ զհետէ կ'աճին կամ նուազին միօրինակ կերպով :

Յառաջատու թիւն մը կազմող թիւեր կը կոչուին եղբ. առաջին եւ վերջին եղերը կը կոչուին ծայր, մնացեալները կը կոչուին միջին :

Ծան. Յառաջատու թիւեր երկու տեսակ են, Բաժանալի եւ Երկուսով :

Ա. ԹՈՒԱԲԱՆԱԿԱՆ ՅԱՌԱՋԱՏՈՒԹԻՒՆ

ՍԱՀՄԱՆՔ

188. Բաժանալի կ'ըսուի յառաջատու թիւն մը ուր իւրաքանչիւր եզր, առաջինէն ետքը, հաւասարապէս կ'աճէ կամ կը նոսաղէ այս ինչ թուով : Այս թիւը կը կոչուի հասարակ գործէրանքն :

Եթէ յառաջատու թիւնը յառաջ կը տարուի հա-

սարակ տարբերութիւնը հետ զհետէ աւելցունելով,
կը կոչուի «ճեղական յառաջատուութիւն» . եթէ յառաջ
կը տարուի հասարակ տարբերութիւնը հետ զհետէ
հանելով, կը կոչուի նոսաղական յառաջատուութիւն :

Հետեւեալ յառաջատուութեանց առաջինն «ճեղական»
է, երկրորդը՝ նոսաղական :

2 4 6 8 10 . . . Աճեցական յառաջատուութիւն .
10 8 6 4 2 . . . Նուազական յառաջատուութիւն :

Եթէ աճեցական յառաջատուութիւնը չըջի, այ-
սինքն, հակառակ կարգաւ յառաջ տարուի, կ'ըլլայ
նոսաղական յառաջատուութիւն :

ՈՐԵՒՅԷ ԵՁԲ ԳՏԵՆԼ

189. Նախընթաց սահմանէն կը տեսնուի որ եզր
մը կրնանք գտնել հետեւեալ կանոնով :

ԿԱՆՈՆ

Հասարակ արբերութիւնը Բազմադասիկէ այն եզրներուն
ընտով որ պահանջեալ եզրին նախընթաց են . եթէ յառաջա-
տուութիւնն աճեցական է, արտադրեալն աւելցոր առաջին
եզրին վրայ . եթէ յառաջատուութիւնը նոսաղական է, արտա-
դրեալը հանէ առաջին եզրէն :

ՕՐԻՆԱԿԲ

1. Աճեցական թուարանական յառաջատուութեան մը
առաջին եզրն է 3, եւ հասարակ տարբերութիւնն
է 3. Ի՞նչ է 9 երրորդ եզրը : Պատ. $3+3 \times 8=27$:

2. Նոսաղական թուարանական յառաջատուութեան

մը առաջին եզրն է 36, եւ հասարակ տարբերու-
թիւնն է 6. Ի՞նչ է 5 երրորդ եզրը :

Պատ. $36-6 \times 4=12$:

3. Աճեցական յառաջատուութեան մը մէջ առաջին
եզրն է 4, եւ հասարակ տարբերութիւնն է 2.
Ի՞նչ է 20 երրորդ եզրը : Պատ. 42 :

4. Նուազական յառաջատուութեան մը մէջ առա-
ջին եզրն է 45, եւ հասարակ տարբերութիւնն է
4. Ի՞նչ է 8 երրորդ եզրը : Պատ. 17 :

ԳՏԵՆԼ ԵՁԲՆԵՐՈՒՆ ԳՈՒՄԱՐԸ

190. Եզրներուն գումարը գտնելու կանոնը կ'ել-
լէ, եթէ յառաջատուութիւնը չըջենք եւ գործողու-
թիւնը կատարենք հետեւեալ կերպով :

Գործողութիւն

3, 6, 9, 12, 15, 18 . . . Յառաջատուութիւն .
18, 15, 12, 9, 6, 3 . . . Նոյնը՝ չըջեալ .
 $21+21+21+21+21+21$. . . Երկուքին գումարը :

Մեկնութիւն: Այս երկու յառաջատուութեանց եզրնե-
րուն գումարն, ինչպէս յայտնի է, հաւասար է յառա-
ջատուութեան եզրներուն գումարին կրկինին . ուստի
յառաջատուութեան եզրներուն գումարն է $\frac{2}{1} \times 6$,
կամ 63 :

Որովհետեւ ասոր նման ամէն ինչկիր այս կեր-
պով կը լուծուի, կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Բազմադասիկէ ծայրերուն գումարին կէսը եզրներուն
ընտով :

ՕՐԻՆԱԿՔ

1. Յառաջատուութեան մը առաջին եզրն է 3, վերջին եզրն է 27, եւ եզրներուն թիւն է 9. Ի՞նչ է եզրներուն գումարը : Պատ. 135 :

Ծան. եթէ վերջին եզրն անծանօթ է, կրնայ գտնուել 189 յօդուածին կանոնով :

2. Նուազական յառաջատուութեան մը առաջին եզրն է 36, հասարակ տարբերութիւնն է 6, եւ եզրներուն թիւն է 5. Ի՞նչ է եզրներուն գումարը : Պատ. 120 :

3. Նուազական յառաջատուութեան մը մէջ առաջին եզրն է 45, հասարակ տարբերութիւնն է 4, եւ եզրներուն թիւն է 8. Ի՞նչ է եզրներուն գումարը : Պատ. 248 :

4. Ի՞նչ է գումար 1, 2, 3, եւն, թուոց մինչեւ 99 (այս վերջինը մէկտեղ առնելով) : Պատ. 4,950 :

5. Նուազական յառաջատուութեան մը առաջին էզրն է 15, վերջին եզրն է 5, եւ եզրներուն թիւն է 6. Ի՞նչ է եզրներուն գումարը : Պատ. 60 :

6. Աճեցական յառաջատուութեան մը առաջին եզրն է 15, հասարակ տարբերութիւնն է 3, եւ եզրներուն թիւն է 6. Ի՞նչ է եզրներուն գումարը : Պատ. 135 :

7. Ի՞նչ է գումար եզերաց յառաջատուութեան 1, 2, 3, 4, եւն, մինչեւ 12 (այս վերջինը մէկտեղ հաշուելով) : Պատ. 78 :

8. Աճեցական յառաջատուութեան մը առաջին եզրն է 7, հասարակ տարբերութիւնն է 4, եւ եզրներուն թիւն է 7. Ի՞նչ է եզրներուն գումարը : Պատ. 133 :

ՍԱՀՄԱՆՔ

191. Երկրաչափական է յառաջատուութիւն մը ուր իւրաքանչիւր եզր, առաջինէն ետքը, հաւասար է այս ինչ թուով քաղցրապիտան նախընթաց եզրին : Այս թիւը կը կոչուի կշիռ յառաջատուութեան :

Եթէ կշիռը 1 էն մեծ է, յառաջատուութիւնն անշաղկապ է. եթէ 1 էն պակաս է, յառաջատուութիւնն է նոսաղկապ : Զորօրինակ :

2, 4, 8, 16,

է աճեցական յառաջատուութիւն, եւ

16, 8, 4, 2,

է նուազական յառաջատուութիւն : Առաջին յառաջատուութեան մէջ կշիռն է 2, իսկ երկրորդին մէջ 1/2. միշտ կշիռը հասարակ է 1-ի հետեւ, երբ երրորդ եզրը կը բաժնետէ առաջինը :

ՈՐԵՆԻՅԻ ԵՅԲ ԳՏԵՆԸ

192. Նախընթաց սահմաններուն համեմատ կրընանք գտնել որեւիցէ եզր հետեւեալ կանոնով :

ԿԱՆՈՆ

Կշիռը հանէ կարողութեան մը որոյ ցոյցին է պահանջեալ եզրին նախընթաց եղբարց թիւը, և արդիւնէնով բազմապատիւ առաջին եզրը :

ՕՐԻՆԱԿՔ

1. Յառաջատուութեան մը առաջին եզրն է 3, եւ կշիռն է 3. Ի՞նչ է 6 երրորդ եզրը :

Պատ. $3 \times 3^5 = 729$:

2. Յառաջատուութեան մը առաջին եզրն է 64, եւ կշիռն է $\frac{1}{2}$. Ի՞նչ է Յ երորդ եզրը :

Պատ. $64 \times (\frac{1}{2})^4 = 4$:

3. Գտիր 2, 4, 8, եւն յառաջատուութեան 10 եւրորդ եզրը :

Պատ. $2 \times 2^9 = 1,024$:

4. Ի՞նչ է 243, 81, 27, եւն, յառաջատուութեան Յ երորդ եզրը :

Պատ. 3 :

ԳՏՆԵԼ ԵԶՐՆԵՐՈՒՆ ԳՈՒՄԱՐԸ

193. Գտնենք 2, 8, եւն յառաջատուութեան 4 եզրներուն գումարը :

$2+8+32+128 \dots$ Եզրներուն նշնկեալ. գումարը.

$8+32+128+512$ Գումարը 4 անգամ.

$512-2 \dots \dots \dots$ Գումարը 3 անգամ.

$\frac{512-2}{3} = \frac{128 \times 4 - 2}{3} = 170$ Պահանջեալ գումարը :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. Եզրներուն գումարը նշանակելէն ետքը, իւրաքանչիւրը կը բազմապատկենք 4 ուլ, եւ արտադրեալը կը գրենք տեղ մը դէպ յաջ. այս արգիւնքին գումարն է յառաջատուութեան 4 սպատիկ գումարը. վերջինը հանելով առջինէն, կը գտնենք $512-2$, որ է պահանջեալ գումար 3 սպատիկ. բաժնելով 3 ուլ, կ'ունենանք 170, որ է պահանջեալ գումարն :

Որովհետեւ ասոր նման խնդիրք այս կերպով կը լուծուին, կ'ունենանք հետեւեալ կանոնը :

ԿԱՆՈՆ

Բազմապատիկ վերջին եզրը կըսուի. որորորէլոյն եւ առաջին եզրին որորբերութեանն առ, բաժնէ շարք 1 ին եւ կըսուի որորբերութեամբ :

ՕՐԻՆԱԿՔ

1. Յառաջատուութեան մը առաջին եզրն է 3, վերջին եզրն է 729, եւ կշիռը՝ 3. Ի՞նչ է եզրներուն գումարը :

Պատ. $\frac{729 \times 3 - 3}{2} = 1,092$:

ԵՐ. Եթէ առաջին եզրը և կշիռը ծանօթ են, վերջին եզրը կրնայ գտնուիլ նախընթաց կանոնով :

2. Յառաջատուութեան մը առաջին եզրն է 2, կշիռը՝ 4, եւ եզրներուն թիւը՝ 5. Ի՞նչ է եզրներուն գումարը :

Պատ. 682 :

3. Երկրաչափական յառաջատուութեան մը առաջին եզրն է 3, եւ կշիռն է 2. Ի՞նչ է 6 եզրեաց գումարը :

Պատ. 189 :

4. Երկրաչափական յառաջատուութեան մը առաջին եզրն է 64, եւ կշիռն է $\frac{1}{2}$. Ի՞նչ է 6 եզրեաց գումարը :

Պատ. 126 :

5. Ի՞նչ է 2, 6, 18, եւն, յառաջատուութեան 7 եզրներուն գումարը :

Պատ. 2,186 :

ՀԱՐՅՄՈՒՆՔ

187. Ի՞նչ է յառաջատուութիւն : Ի՞նչ են եզրերք : Ի՞նչ են ծայրք : Ի՞նչ են միջինք : 188. Թուարանական յառաջատուութիւն ի՞նչ է : Աճեցական յառաջատուութիւն ի՞նչ է : Նուազական յառաջատուութիւն ի՞նչ է : 189. Որեւիցէ եզր գտնելու կանոնն ի՞նչ է : 190. Եզրներուն գումարը գտնելու կանոնն ի՞նչ է : 191. Երկրաչափական յառաջատուութիւն ի՞նչ է : Ի՞նչ է կշիռ : Յառաջատուութիւնը երբ աճեցական եւ երբ նուազական է : 192. Որեւիցէ եզր ի՞նչպէս կը գտնուի : 193. Եզրներու որեւիցէ թուոյ գումարն ի՞նչպէս կը գտնուի :

1. 25 ի եւ 16 ի գումարին եւ տարբերութեան արտադրեալը գտիր :
2. 1296 ի եւ 441 տարբերութիւնը բաժնէ 36 ի եւ 21 ի գումարով :
3. Ի՞նչ են նախնական արտադրիչք 9,800 ի :
4. 3,990 ը լուծէ նախնական արտադրիչներու :
5. Գտիր 2,290 ի եւ 458 ի մեծագոյն հասարակ բաժանարարը :
6. Ի՞նչ է 1,435 ի, 1,085 ի եւ 2,135 ի մեծագոյն հասարակ բաժանարարը :
7. Գտիր 15 ի, 18 ի, 24 ի, 40 ի եւ 50 ի փոքրագոյն հասարակ բազմապատիկը :
8. Ի՞նչ է 508 ի եւ 889 ի փոքրագոյն հասարակ բազմապատիկը :
9. $\frac{3}{7}$ ի $\frac{7}{8}$ ը եւ $\frac{2}{5}$ ը գումարէ $\frac{3\frac{4}{5}}$ ի հետ :
10. $4\frac{1}{2}$ ի $\frac{1}{3}$ ը հանէ $9\frac{1}{4}$ ի $\frac{2}{7}$ էն :
11. $2\frac{1}{3}$ ի $\frac{1}{5}$ ը բազմապատկէ $3\frac{1}{7}$ ի $\frac{1}{8}$ ուլ :
12. $2\frac{1}{2}$ ը բաժնէ $1\frac{4}{5}$ ուլ :
13. $3.31+4.06$ ը բազմապատկէ $8.13-3.43$ ուլ :
14. $3.8+2.05$ ը բաժնէ $8.6-3\frac{3}{4}$ ուլ :
15. Մարդ մը գնեց ձի մը եւ կառք. ձին կ'արժէ $\frac{3}{5}$ անգամ այնչափ որչափ կառքը, եւ երկուքը միանգամայն կ'արժեն 640 մէճիտիէ. Ի՞նչ է ձիուն գինը :
16. Ընտրութեան մը ժամանակ ընտրելի մը ունեցաւ առաւելութիւն 120 քուէի, որք տրուած բոլոր քուէներուն $\frac{1}{3}$ ն էին. միւս ընտրելին քանի՞ քուէ առաւ :

17. Բաժնէ 357 մէճիտիէն Ա. ի, Բ. ի եւ Գ. ի, այնպէս որ Բ ընդունի $2\frac{1}{2}$ անգամ այնչափ՝ որչափ կ'ընդունի Ա, եւ Գ ընդունի այնչափ՝ որչափ կ'ընդունին Ա եւ Բ միանգամայն :
18. Ա. կրնայ գործ մը աւարտել 3 օրուան մէջ, Բ կրնայ ընել այն գործը 4 օրուան մէջ, եւ Գ կրնայ ընել զայն 5 օրուան մէջ. եթէ երեքն ի միասին գործեն, քանի՞ օր պիտի տեւէ գործը :
19. $4\frac{1}{2}$ արտավարէ քանի՞ քոս վարսակ կրնայ առնուիլ, եթէ իւրաքանչիւր արտավար կը բերէ $47\frac{3}{4}$ քոս :
20. Գրիւը 1.75 մէճիտիէ արժող ցորենէ ո՞րչափ գրիւ արուելու է՝ իւրաքանչիւրը 7 մէճիտիէ արժող 3 խոզի համար :
21. Նպարավաճառ մը իրարու հետ խառնեց քաշը 10 դանեկանի շաքարէ 120 քաշ, քաշը 12 դանեկանի շաքարէ՝ 140 քաշ, եւ քաշը 14 դանեկանի շաքարէ՝ 60 քաշ. արդ՝ այս խառնուրդին քաշը քանի՞ վաճառելու է որ հարիւրին 20 շահի :
22. 1,000 մէճիտիէն բաժնէ 3 անձանց, 5, 7 եւ 8 համեմատութեամբ :
23. Գնեցի ձի մը 312 մէճիտիէի, եւ վաճառեցի զայն հարիւրին $12\frac{1}{2}$ կորստեամբ. ո՞րչափ ստակ ընդունեցայ :
24. Մարդ մը ձամբորդութիւն ըրաւ 100 մղոն տեղ երկաթուղեաւ, եւ 100 մղոն տեղ՝ սուրհանդակի կառք. անոր ձամբորդութիւնը միջին հաշուով եղաւ ժամը 16 մղոն, եւ երկաթուղւոյն արագութիւնն է միջին հաշուով ժամը 40 մղոն. արդ՝ սուրհանդակով ձամբորդութիւնը միջին հաշուով ժամը քանի՞ մղոն եղաւ :

25. 7 ոտք խոր, 12 ոտք երկայն եւ 9 ոտք լայն աւազան մը լեցուն է ջրով. Բնչ է ջրոյն ծանրութիւնը, եթէ իւրաքանչիւր խորանարդ ոտք ծանր է $62\frac{1}{2}$ լիտր :

26. Երեք մարդ կրնայ կատարել գործ մը 6 օրուան մէջ. առաջինը կրնայ առանձին կատարել զայն 15 օրուան մէջ, եւ երկրորդը կրնայ կատարել զայն 12 օրուան մէջ. երրորդը քանի՞ օրուան մէջ կրնայ կատարել :

27. Մարդ մը թողուց իւր ընտանեաց 37,000 մէճիտիէ. իւր կնոջ տուաւ $\frac{1}{4}$ ը, որդւոյն՝ $\frac{1}{5}$ ը, եւ մնացածը բաժնեց հաւասար իւր 5 զստերաց. այս վերջիններուն իւրաքանչիւրը սրչափ առաւ :

28. Վաճառական մը գնեց ասուի 1,250 մէճիտիէի, եւ մետաքսեայ կերպաս՝ 900 մէճիտիէի. ասուին վաճառեց հարիւրին 20 շահով, իսկ վերջինը՝ հարիւրին 10 կորստեամբ. այս առեւտուրէն Բնչ շահեցաւ վաճառականը :

29. Ա, Բ եւ Գ եղան ընկեր. Ա զրաւ զրամաւ գլխոյն $\frac{1}{3}$ ը, Բ զրաւ զրամաւ գլխոյն $\frac{1}{4}$ ը, եւ Գ զրաւ մնացեալը. տարւոյն վերջն ասոնց շահը հասաւ 10,440 մէճիտիէի. շահուն մէջ Գ ին մասն Բնչ էր :

30. Գնեցի ազարակ մը 700 մէճիտիէի, եւ տարի մը պահելէն ետքը զայն, վաճառեցի եւ ազարակին գնոյն նաեւ նոյն գնոյն հարիւրին 7 տոկոսին վրայ հարիւրին 20 շահեցայ. սրչափ է շահս :

31. Վաճառական մը գնեց 1,500 մէճիտիէի ասուի, եւ վաճառեց զայն 1,770 մէճիտիէի. հարիւրին քանի՞ շահեցաւ :

32. Վաճառական մը գնեց ասորանք՝ վճարելով 3,000 մէճիտիէ կանխիկ, եւ վաճառեց զայն 3,840

մէճիտիէի չորս ամիս պայմանաժամով ապառիկ. հարիւրին քանի՞ շահեցաւ չորս ամսուան համար, իւր ստակին տոկոսէն զատ տոկոսը տարին հարիւրին 6 հաշուելով :

33. Վաճառական մը վաճառեց ասուի կանգուլու գունը 3.12 $\frac{1}{2}$ մէճիտիէի, եւ շահեցաւ հարիւրին 25. հարիւրին քանի՞ պիտի շահէր, եթէ վաճառէր ասուոյն կանգունը 3.50 մէճիտիէի :

34. Երկու սուրհանդակ խմիտին ճամբայ ելան միեւնոյն տեղէն եւ գացին նոյն ուղղութեամբ. առաջինը գնաց 3 $\frac{1}{2}$ ժամու մէջ 23 մղոն, եւ երկրորդը 2 $\frac{1}{4}$ ժամու մէջ 11 մղոն. 31 $\frac{1}{2}$ ժամ ետքը իրարմէ սրչափ հեռու էին ասոնք :

35. Երկրագործ մը իւր շաքաթականին հարիւրին 25 ը տուաւ ալիւրի, եւ պահեց 11.25 մէճիտիէ. շաքաթն Բնչ կ'առնէր այս մարդը :

36. Եթէ 30 գրիւ ցորեն կ'արժէ 67.50 մէճիտիէ, 438.75 մէճիտիէիւ քանի՞ գրիւ ցորեն կրնայ գնուիլ :

37. Եթէ 12 մարդ 20 օրուան մէջ կրնան շինել պատ մը, նոյն գործն 8 օրուան մէջ կատարելու համար սրչափ մարդ հարկաւոր է :

38. Եթէ 100 մէճիտիէն 9 ամսուան մէջ կը բերէ 6 մէճիտիէ, 5 ամսուան մէջ 11 մէճիտիէ շահելու համար Բնչ զրամաւ գլուխ հարկաւոր է :

39. Ա, յսչափ յարդով կը կերակրին 963 ոչխար 7 շաքաթ. սրչափ պակսեցունելու է ոչխարներուն թիւը, որպէս զի յիշեալ յարդով մնացեալ ոչխարք կերակրին 9 շաքաթ :

40. Զօրաբաժնի մը երրորդ մասն սպանուեցաւ, չորրորդ մասը բռնուեցաւ գերի, եւ մնաց 10,800

զինուոր, ո՞րչափ մարդէ կը բաղկանար զօրաբաժինն ի սկզբան :

41. Թոմաս վաճառեց 600 անանաս հատը 16 $\frac{2}{3}$ փողի ($\frac{1}{2}$ արայէ), եւ փոխարէն առաւ կարապետէն սեխ հատը 40 փողի. ո՞րչափ սեխ առաւ կարապետէն :

42. Գրօշի համար կանգնուած ձողի մը $\frac{1}{3}$ մասը գետինը թաղուած էր 12 ոտք ջրոյ մէջ, $\frac{5}{6}$ մասը միայն օդին մէջ էր. ո՞րչափ էր ձողին երկայնու- թիւնը :

43. Ա, Բ եւ Գ եղան ընկեր. Ա զրաւ 5,600 մէ- ճիտիէ, Բ՝ 4,900 մէճիտիէ, եւ Գ՝ 3,500 մէճիտիէ. եթէ ասոնք շահին 1,650 մէճիտիէ, իւրաքանչիւրը ո՞րչափ պիտի առնու :

44. Վաճառական մը 2,500 մէճիտիէի վարսակ բեռնաւորելով նաւ մը, այս ապրանքն ապահովա- գրել տուաւ հարիւրին 4 սակով. ի՞նչ գումար ապա- հովագրել տալու էր, որպէսզի թէ՛ ապրանքին զինը եւ թէ՛ ապահովագրութեան սակն ընդունէր, եթէ կորուստ հանդիպէր նաւին :

45. Վաճառական մը ապահովագրել տուաւ 4,000 մէճիտիէի մետաքս հարիւրին 2 $\frac{1}{2}$ սակով. ո՞րչափ գումարի համար ընել տալու էր ապահովագրութիւ- նը, որպէս զի, եթէ ապրանքը վնասէր հրդեհէ, բան չկորսնցունէր վաճառականը :

46. Վաճառական մը դնեց քանի մը հակասուի, որոց իւրաքանչիւրը կը պարունակէր 133 $\frac{1}{3}$ կանգուն, 12 կանգունը 11 մէճիտիէի, եւ վաճառելով 8 կան- գունը 7 մէճիտիէի, կորսնցուց հարիւր մէճիտիէ. ո՞րչափ հակ գնած էր վաճառականը :

47. Ա պարտական է Բի 2,500 մէճիտիէ, վճա- րելի 4 ամսէ, բայց վճարեց 3 ամսէ 1,500 մէճի-

տիէ. այս վճարումէն ետքը պայմանաժամին առեւն ի՞նչ կը մնայ անոր վճարել ըստ արդարութեան :

48. Տարին հարիւրին 7 սակով 3,000 լիւրայի 63 օրուան տոկոսն ի՞նչ է :

49. Երեք մարդ վարձեցին արօտ մը 1 տարուան համար եւ վճարեցին իրրեւ վարձ 45 մէճիտիէ. ա- ռաջինը զրաւ հոն 100 արջառ, երկրորդը՝ 150 ար- ջառ, եւ երրորդը՝ 50 արջառ. իւրաքանչիւր ի՞նչ պիտի վճարէ :

50. Ա, Բ եւ Գ 400 մէճիտիէի շէնք մը առին իրենց վրայ. Ա զրաւ 4 գործաւոր 8 օր, Բ՝ 6 գոր- ծաւոր 7 օր, եւ Գ՝ 13 գործաւոր 2 օր. յիշեալ երեք անձանց իւրաքանչիւրն ի՞նչ պիտի ընդունի վերա- գրեալ գումարէն :

51. Վաճառական մը գնեց պրակ մը մերկնոս 32 կանգուն 25.60 մէճիտիէի, եւ ապրանքին այնպիսի զին զրաւ, որ ի հարկին կրնար հարիւրին 4 զեղ- չել եւ տակաւին հարիւրին 20 շահիլ. արդ, իւրա- քանչիւր կանգնոյ համար ո՞րչափ զին զրաւ :

52. Տան մը բարձրութիւնն է գետնէն մինչեւ ա- ռաստաղը 40 ոտք. տունէն 30 ոտք հեռուէն սան- գուղ մը պիտի զրուի. ո՞րչափ երկայն ըլլալու է այս սանդուղը որ մինչեւ տան առաստաղն հաս- նի :

53. Մարդ մը տան մը $\frac{5}{8}$ ը գնեց եւ ապա վաճա- ռեց իւր բաժնին հարիւրին 20 ը 5,000 մէճիտիէի, եւ շահեցաւ հարիւրին 25 բուն գնոյն վրայ. բոլոր տան նախկին զինն ի՞նչ էր :

54. Քոռը 8 շ. 3 բն.ի ցորենը հարիւրին 10 շահ, կ'ուտայ, եթէ ցորենին քոռը 9 շ. 4 $\frac{1}{2}$ բն.ի ծախուի շահը հարիւրին քանի՞ կ'ըլլայ :

55. Պողոյ պարտիզի մը ծառերուն $\frac{1}{2}$ ը խնձարենի է, $\frac{1}{4}$ դեղձի, $\frac{1}{8}$ սալորենի, եւ մնացեալ 200 ը՝ կերասենի. պարտիզին մէջ ո՞րչափ ծառ կայ:

56. Եթէ այսչափ հաց կրնայ բաւել 1,500 մարդու 12 շաբաթ, եթէ օրը 20 ունկի տրուի մարդ գլուխ, ո՞րչափ ժամանակ նոյնչափ հացը բաւական պիտի ըլլայ 2,500 մարդու, եթէ օրը 16 ունկի տրուի մարդ գլուխ:

57. 3 ոտք լայն շաւիղ մը կայ ուղղանկիւն գաւթի մը բլորտիքը որոյ երկայնութիւնն է 315 ոտք եւ լայնութիւնը՝ 285 ոտք. եթէ ճամբուն գոբափ եզրն է պատէն 4 ոտք հեռու, որչափ քառակուսի ոտք կը պարունակէ շաւիղը:

58. Մարդ մը թողուց 38,000 մէճիտիէ որ պիտի բաժնուի մարդուն 3 որդւոցը եւ 3 աղջիկներուն. որդւոց իւրաքանչիւրը պիտի ընդունի հարիւրին 33 $\frac{1}{3}$ աւելի քան մեծ աղջիկը, իսկ փոքր աղջկանց իւրաքանչիւրը պիտի ընդունի 33 $\frac{1}{3}$ պակաս քան մեծ աղջիկը. ի՞նչ է իւրաքանչիւրին բաժինը:

59. Եթէ ժամացոյց մը 30 մանրերկրորդի մէջ 31 անգամ կը բաղխէ, ո՞րչափ անգամ պիտի բաղխէ 3 օրուան, 5 ժամու եւ 4 րոպէի մէջ:

60. Մարդ մը պայմանագրով կը խոստանայ շէնք մը աւարտել 60 օրուան մէջ եւ կը դնէ 30 գործաւոր. 48 օր ետքը շէնքին կէսը միայն կ'աւարտի. ո՞րչափ գործաւոր դրուելու է որ մնացեալ օրերուն մէջ ըստ պայմանագրին կատարուի աւերող շէնքը:

61. Մարդ մը կը ծախէ հաւկիթ. առաջին գնողին կը ծախէ հաւկիթներուն կէսը եւ մէկ աւելի. երկրորդ գնողին՝ մնացեալներուն կէսը եւ մէկ աւելի, երրորդ գնողին՝ դարձեալ մնացելոց կէսը եւ

մէկ աւելի, եւ հաւկիթ չի մնար. մարդը ո՞րչափ հաւկիթ ունէր ի սկզբան:

62. Ժամացուցի մը երկու ցուցակները 5 եւ 6 ժամերուն մէջտեղ ե՞րբ իրարու կը հանդիպին:

63. Եթէ 30 մարդ 40 օր կ'ուզեն գործ մը աւարտելու համար, ո՞րչափ մարդ կը պահանջուի ոք քան զայն 5 անգամ աւելի մեծ գործ մը կատարեն յիշեալ ժամանակին մէկ հինգերորդին մէջ:

64. Մարդու մը հարցուեցաւ իւր տարիքը. մարդը պատասխանեց. «Եթէ տարիներուս վրայ աւելցունէք անոնց կէսը, երրորդը, եւ երեք անգամ երեք, գումարը կ'ընէ 130. Ի՞նչ էր մարդուն տարիքը:

65. Ա եւ Բ կրնան գործ մը ի միասին կատարել 18 օրուան մէջ, բայց Գ ի օգնութեամբ կրնան կատարել այն գործը 11 օրուան մէջ. Գ ո՞րչափ ժամանակի մէջ կրնայ մինակ կատարել այն գործը:

66. Ա ճամբայ ելաւ քաղաքէ մը ժամը 9ը քառորդ անցած, եւ գնաց դէպ ուրիշ քաղաք մը ժամը 4 մղոն երթալով. Բ ճամբայ ելաւ այս երկրորդ քաղաքէն ժամը 9ու կէսին եւ եկաւ դէպ առաջին քաղաքը ժամը 3 $\frac{1}{2}$ մղոն երթալով. երկու քաղաքներուն իրարմէ հեռաւորութիւնն էր 21 մղոն. արդ, ասոնք ժամը քանի՞ն պիտի հանդիպին իրարու:

67. Եթէ 11 թերթէ բազկացեալ դիրքէ մը 3,000 օրինակ տպելու համար կը պահանջուի 66 պրակ թուղթ, 12 $\frac{1}{2}$ թերթէ բազկացեալ դիրքէ մը 5,000 օրինակ տպելու համար ո՞րչափ թուղթ կը պահանջուի:

68. Եթէ 24 մարդ 76 արտավար արտ մը 6 օրուան մէջ կրնան հնձել, 18 մարդ 114 արտավար արտ մը ո՞րչափ օրուան մէջ կը հնձեն:

69. Եթէ 10 մարդ 30 խորանարդ կանգնոյ մեծութեամբ ապառաժ մը 8 օրուան մէջ կը կոտորեն, 20 մարդ 10 օրուան մէջ ո՞րչափ խորանարդ կանգուն ապառաժ կրնան կոտորել :

70. Եթէ 7 մարդ, իւրաքանչիւրն օրը $8\frac{1}{4}$ ժամաշխատելով, 84 արտավար գետինը 12 օրուան մէջ կը հերկեն, 20 մարդ, իւրաքանչիւրն օրը $7\frac{1}{5}$ ժամ աշխատելով, 208 արտավար գետին մը քանի՞ օրուան մէջ կրնան հերկել :

71. Արտավարը 150 մէճիտիէ արժող գետնէ մը քանի՞ արտավար տրուելու է տակառը 4.60 մէճիտիէ արժող 750 տակառ ալիւրի փոխարէն :

72. Քաշը 50 դանեկան արժող չայէ քանի՞ քաշ տրուելու է կանգունը 450 դանեկան արժող 7 կանգուն կերպասի փոխարէն :

73. 315:20 ֆրանք արժող ժամացուցի մը փոխարէն՝ մէղրոն 20 ֆրանք արժող քանի՞ մէղրոյ աւտի տրուելու է :

74. Եթէ 3 ծառ 8.1 կշռորդ (շէ+է) փայտ կուտայ, նոյն տեսակէ եւ նոյն մեծութեամբ 62 ծառ ո՞րչափ փայտ կու տան :

75. Եթէ 5 տղու 21 տրամ կարկանդակ կը տրուի, 93 տղու ո՞րչափ տրուելու է :

76. 55 ֆր. 35 մնդ. բաժնէ 7 մարդու եւ 6 կընոջ, իւրաքանչիւր մարդու տալով 3 անգամ աւելի քան ո՞րչափ կու տաս իւրաքանչիւր կնոջ :

77. Ա եւ Բ կը սկսին վաճառականութիւն ընել. Ա կը դնէ 350 մէճիտիէ 8 ամսուան համար, Բ կը դնէ 600 մէճիտիէ 7 ամսուան համար, եւ կը շահին 700 մէճիտիէ. իւրաքանչիւր ի՞նչ մաս պիտի առնու այս շահէն :

78. Ա եւ Բ կը ձեռնարկեն գործի մը. Ա կը դնէ 18,000 դանեկան 17 ամսուան համար, եւ Բ կը դնէ 24,000 դանեկան 6 ամսուան համար, եւ կը կորսնցունեն 6,500 դանեկան. իւրաքանչիւր ի՞նչ վնաս պիտի կրէ :

79. Յունուարի 1 ին Ա սկսաւ գործի 17,000 դանեկանի դրամագլխով. ապրիլի 1 ին Բ ընկեր եղաւ անոր այն գործին մէջ 12,000 դանեկանի դրամագլխով. յետոյ յուլիսի 1 ին Գ ընկերացաւ անոնց դնելով 16,000 դանեկան դրամագլուխ. տարւոյն վերջը ընկերութիւնն ունէր 8,160 դանեկան շահ : Արդ, այս շահէն իւրաքանչիւր ընկեր ո՞րչափ մաս պիտի ընդունի :

80. Ա, Բ եւ Գ մէկտեղ առուտուր կ'ընեն, եւ կը շահին 18,049.60 ֆրանք : Ա տուած էր 22,000 ֆր. 12 ամսուան համար, Բ տուած էր 18,600 ֆր. 10 ամսուան համար, եւ Գ տուած էր 30,000 ֆր. 7 ամսուան համար : Արդ, իւրաքանչիւր ո՞րչափ մաս առնելու իրաւունք ունի շահէն :

81. Նպարավաճառ մը ունի երկու տեսակ չայլաւ տեսակին քաշը կ'արժէ 120 դանեկան, իսկ ստորին տեսակին քաշը կ'արժէ 75 դանեկան. այս երկու տեսակներն ի՞նչ համեմատութեամբ խառնուելու են որ խառնուրդին քաշը կարենայ վաճառուիլ 100 դանեկանի :

82. Ա եւ Բ կրնան ի միասին գործ մը ընել 7 օրուան մէջ, բայց Ա առանձին 12 օրուան մէջ կ'ընէ այն գործը. Բ առանձին աշխատելով քանի՞ օրուան մէջ կրնայ այն գործը կատարել :

83. Հայր մը թողուց 10,000 մէճիտիէ իւր երկու որդւոց որոց մին 14 եւ միւսը 18 տարուան էր.

եւ պատուիրեց ստակն այնպէս բաժնել անոնց, որ հարիւրին 5 տոկոսով երկուքին բաժիններն հաւասար ըլլային, երբ իւրաքանչիւրն ըլլար 21 տարեկան. արդ, ի՞նչ բաժին տրուեցաւ իւրաքանչիւրին վերոյիշեալ ստակէն :

84. Ա եւ Բ. սկսան գործի հաւասար ստակով. տարի մը ետքը Ա շահած էր իւր զրամագլխոյն $\frac{1}{3}$ ին հաւասար ստակ, եւ Բ կորուսած էր 5,000 մէճիտիէ. Ա անատեն ունէր երկու անգամ աւելի ստակ քան զԲ. ի՞նչ էր իւրաքանչիւրին զրամագլուխն ի սկզբբան :

85. Մարդ մը բաժնելով իւր ստացուածքը երեք մաս, տուաւ իւր կնոջը 200 մէճիտիէ աւելի քան բոլոր ստացուածքին $\frac{1}{3}$ ը. իւր որդւոյն տուաւ 400 մէճիտիէ աւելի քան բոլոր ստացուածքին $\frac{1}{4}$ ը, իսկ աղջկանը տուաւ 600 մէճիտիէ աւելի քան բոլոր ստացուածքին $\frac{1}{5}$ ը. արդ, ո՞րչափ էր բոլոր ստացուածքը :

86. Գործատէր մը ունէր իւր գործարանին մէջ այրեր, կիներ եւ տղայք. առ իւրաքանչիւր 2 այր ունէր 3 կին, եւ առ իւրաքանչիւր 2 կին ունէր 3 տղայ. այրերուն կը հատուցանէր օրը 1 թալէր, կանանց՝ $\frac{1}{2}$ թալէր, եւ տղոց՝ $\frac{1}{4}$ թալէր. 6 օր ետքը վճարեց անոնց 222 թալէր : Արդ, ո՞րչափ էր արանց թիւն այն գործարանին մէջ :

87. Չկան մը գլուխն էր 9 մաս երկայն. պոչն էր այնչափ երկայն որչափ գլուխը եւ մարմնոյն կէսը, իսկ մարմինն էր այնչափ երկայն որչափ գլուխը եւ պոչը միանգամայն : Արդ, ո՞րչափ էր ձկան երկայնութիւնը :

88. Հայր մը բաժնեց ստակի դումար մը իւր եւ

րեք որդւոց. Ա ին տուաւ այնչափ անգամ 4 մէճիտիէ, որչափ անգամ 3 մէճիտիէ տուաւ Բ ին, եւ Գ ին տուաւ այնչափ անգամ 5 մէճիտիէ որչափ անգամ 6 մէճիտիէ տուաւ Բ ին. եթէ Ա ին բաժինն էր 5,000 մէճիտիէ, ի՞նչ էր միւս երկուքին բաժինը :

89. 945 մէճիտիէ բաժնուեցաւ իրրեւ պարգեւ նաւի մը նաւապետին, 4 մարդու եւ տղու մը. նաւապետն ունի $1\frac{1}{2}$ բաժին, իւրաքանչիւր մարդ՝ 1 բաժին, իսկ տղան՝ $\frac{1}{3}$ բաժին. իւրաքանչիւր ի՞նչ պիտի ընդունի :

90. Մնանկացելոյ մը քով մնացած էր 4,000 մէճիտիէ. մնանկացեալն Ա ին պարտական էր այս գումարին $\frac{1}{2}$ ը, Բ ին՝ նոյն գումարին $\frac{1}{3}$ ը, Գ ին՝ $\frac{1}{5}$ ը, եւ Գ ին՝ $\frac{1}{6}$ ը : Մնանկացելոյն քով մնացած բոլոր ստակէն որ այս 4 ին բաժնուեցաւ՝ Ա ի՞նչ առաւ :

91. Մարդ մը ունէր 70,756 քառակուսի ոտք պարունակող ագարակ մը, որոյ երկայնութիւնը 4 անգամ աւելի էր լայնութենէն : Արդ, ագարակին բոլորտիքը ցանկ մը շինելու համար ո՞րչափ ցից հարկաւոր է, եթէ ցիցերն իրարմէ 7 ոտք հեռու պիտի դրուին :

92. 1,000 մէճիտիէն բաժնէ Ա ի, Բ ի եւ Գ ի այնպէս որ Ա ունենայ 120 մէճիտիէ աւելի քան զԳ, եւ Բ՝ 95 մէճիտիէ պակաս քան զԳ :

93. Ի՞նչ թիւ է այն որմէ եթէ հանեա $\frac{3}{5}$ ին $\frac{2}{7}$ ը, եւ մնացորդին վրայ աւելցունես $\frac{1}{20}$ ին $\frac{7}{16}$ ը, արդիւնքը կ'ըլլայ 10 :

94. Մարդ մը հարցուց մէկուն. «Ժամը քանի՞ է», եւ մարդը պատասխանեց. «Հիմա ժամն այնչափ է, որչափ է այս վարկենէն մինչեւ արեւին մտնելը մնացած ժամանակին $\frac{1}{5}$ ը : Ժամը քանի՞ էր անատեն :

95. Երբ մարդ մը ամուսնացաւ, 3 անդամ աւելի տարւոք էր քան զկինը, բայց 15 տարի ետքը եղաւ երկու անգամ աւելի տարւոք քան զկինը. արդ, մարդը քանի՞ տարուան էր երբ ամուսնացաւ :

96. Մարդ մը երբ շուկայ կ'երթար, հանդիպեցաւ ուրիշի մը որ ըսաւ անոր. «Բարի լոյս, 100 սագ ունեցող»: «Ես հարիւր սագ չունիմ», պատասխանեց մարդը, «բայց եթէ ունենայի կէս այնչափ աւելի որչափ ունիմ հիմա եւ $2\frac{1}{2}$ սագ աւելի, սագերու թիւը կը հասնի հարիւրի»: Արդ, ո՞րչափ սագ ունէր այս մարդը:

ԱՅԼԵԻԱՅԼ ՔԱՆԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ
ԶԱՓԵԼՈՒ ԿԱՆՈՆՔ

ԵՐԿԱՅՆՈՒԹԻՒՆ ՇՐՋԱՊԱՏԻ

194. Երկրաչափութեան մէջ ցուցուած է որ չըրջանակի մը շրջապատը հաւասար է անոր տրամագծին՝ բազմապատկեալ 3.1416 ով. այսինքն,

$$\text{Շրջապատ} = \text{Տրամագիծ} \times 3.1416 :$$

ՕՐԻՆԱԿՔ

1. Ի՞նչ է երկայնութիւն շրջապատի որոյ տրամագիծն է 12 ոտք :

$$\text{Պատ. } 12 \text{ ոտք} \times 3.1416 = 37.6992 \text{ ոտք} :$$

2. Ի՞նչ է երկայնութիւն շրջապատի որոյ տրամագիծն է 6.75 ոտք :

$$\text{Պատ. } 21.2058 \text{ ոտք} :$$

3. Գտիր երկայնութիւնը շրջապատի մը որոյ շառուիղը կամ կէս տրամագիծն է 8.5 մատ :

$$\text{Պատ. } 53.4072 \text{ մատ} :$$

4. Ի՞նչ է շրջապատ շրջանակի մը որոյ տրամագիծն է 20 կանգուն :

$$\text{Պատ. } 62.832 \text{ կանգ.} :$$

5. Ի՞նչ է տրամագիծ շրջանակի մը որոյ շրջապատն է 78.54 ոտք :

$$\text{Պատ. } 78.54 \text{ ոտք} \div 3.1416 = 25 \text{ ոտք} :$$

ՄԱԿԵՐԵԻՈՅԹ ԵՌԱՆԿԵԱՆ

195. Երկրաչափութեան մէջ ցուցուած է որ եռանկեան մակերեւոյթը հաւասար է անոր խարսխին եւ բարձրութեան արտադրելոյն կիսուն. այսինքն, Մակերեւոյթ եռանկեան = Խարսխ \times Բարձրութիւն $\div 2$:

ՕՐԻՆԱԿՔ

1. Եռանկեան մը խարիսխն է 8 ոտք եւ բարձրութիւնը՝ 6 ոտք. ի՞նչ է մակերեւոյթը :

Պատ. 24 քառ. ոտք :

2. Ի՞նչ է մակերեւոյթ եռանկեան որոյ խարիսխն է 16 կանգուն եւ բարձրութիւնը՝ $3\frac{1}{2}$ կանգուն :

Պատ. 28 քառ. կանգուն :

3. Ի՞նչ է մակերեւոյթ եռանկեան որոյ խարիսխն է $8\frac{1}{2}$ կանգուն եւ բարձրութիւնը՝ 14 կանգուն :

Պատ. $59\frac{1}{2}$ քառ. կանգուն :

4. Եռանկեան մը մակերեւոյթն է 74 քառ. ոտք. եւ խարիսխն է $9\frac{1}{4}$ ոտք. ի՞նչ է բարձրութիւնը :

Պատ. 16 ոտք :

ՄԱԿԵՐԵՒՈՅԹ ԶՈՒԳԱՀԵՌԱԳԾԻ

196. Երկրաչափութեան մէջ ցուցուած է որ զուգահեռազծի մը մակերեւոյթն հաւասար է անոր խարիսխն եւ բարձրութեան արտադրելոյն. այսինքն, Մակերեւոյթը $z = \frac{1}{2} \times \text{խարիսխ} \times \text{բարձրութիւն} :$

ՕՐԻՆԱԿՔ

1. Զուգահեռազծի մը խարիսխն է 14 կանգուն եւ բարձրութիւնը՝ 5 կանգուն. ի՞նչ է մակերեւոյթը : Պատ. 14 կանգ. \times 5 կանգ. = 70 քառ. կանգ. :

2. Գտիր մակերեւոյթը զուգահեռազծի մը որոյ խարիսխն է 13 ոտք եւ բարձրութիւնը $7\frac{1}{2}$ ոտք :

Պատ. $97\frac{1}{2}$ քառ. ոտք :

3. Ուղղանկիւն մը երկայն է $7\frac{1}{2}$ կանգուն, եւ լայն՝ $5\frac{1}{2}$ կանգուն. ի՞նչ է մակերեւոյթը :

Պատ. $41\frac{1}{4}$ քառ. կանգուն :

4. Ուղղանկիւն զաշտ մը 640 քառ. կանգուն է .

երկայնութիւնն է 32 կանգ. ի՞նչ է լայնութիւնը : Պատ. 20 կանգուն :

ՄԱԿԵՐԵՒՈՅԹ ՇՐՋԱՆԱԿԻ

197. Երկրաչափութեան մէջ ցուցուած է որ շրջանակի մակերեւոյթը հաւասար է անոր շառաւիղին քառակուսւոյն՝ բազմապատկեալ 3.1416 ուլ. այսինքն,

$\text{Մակերեւոյթը} = (\text{Շառաւիղ})^2 \times 3.1416 :$

ՕՐԻՆԱԿՔ

1. Ի՞նչ է մակերեւոյթը շրջանակի որոյ շառաւիղն է 13 մատ :

Պատ. $13 \text{ մատ} \times 13 \text{ մատ} \times 3.1416 = 530.9304$ քառ. մատ :

2. Ի՞նչ է մակերեւոյթը շրջանակի որոյ շառաւիղն է 2.5 կանգուն : Պատ. 19.635 քառ. կանգ. :

3. Բոլորակ աւազանի մը շառաւիղն է 75 ոտք. ի՞նչ է մակերեւոյթը : Պատ. $17,671\frac{1}{2}$ քառ. ոտք :

4. Շրջանակի մը մակերեւոյթն է 176.715 քառ. ոտք. ի՞նչ է շառաւիղը :

$\text{Պատ. } \sqrt{176.715 \div 3.1416} = 7.5 \text{ ոտք} :$

ՄԱԿԵՐԵՒՈՅԹ ԳՆՏՈՅ

198. Երկրաչափութեան մէջ ցուցուած է որ գունտի մը մակերեւոյթը հաւասար է անոր շառաւիղին քառակուսւոյն 4 անգամին՝ բազմապատկեալ 3.1416 ուլ. այսինքն,

$\text{Մակերեւոյթը} = 4 \times (\text{Շառաւիղ})^2 \times 3.1416 :$

ՕՐԻՆԱԿՔ

1. Ի՞նչ է մակերեւոյթը գնտոյ որոյ շառաւիղն է 12 մատ : Պատ. $4 \times 12 \text{ մատ.} \times 12 \text{ մատ} \times 3.1416 =$

1809.5616 քառ. մատ :

2. Գտիր մակերեւոյթը գունտի մը որոյ շառաւիղն է 4 ոտք: Պատ. 201.0624 քառ. ոտք:

3. Գունտի մը մակերեւոյթն է 78.54 քառ. մատ. ի՞նչ է շառաւիղը:

Պատ. $\sqrt{78.54 \text{ քառ. մատ} \div (4 \times 3.1416)} = 2\frac{1}{2}$ մատ:

4. Պիլեարտի գնդակի մը շառաւիղն է $4\frac{1}{8}$ մատ. ի՞նչ է մակերեւոյթը: Պատ. 15.904 քառ. մատ:

ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ ԿԱՄ ԾԱԽԱԼ ԲՈՒՐԳԻ ԿԱՄ ԿՈՆԻ

199. Երկրաչափութեան մէջ ցուցուած է որ բուրգի կամ կոնի մը ծաւալն հաւասար է անոր խորսխին արտադրելոյն՝ բազմապատկեալ բարձրութեան $\frac{1}{3}$ ուլ. այսինքն, այս հաստատուն մարմնոց լւրաքանչիւրին համար ունինք

$V = \text{խորսխին} \times \text{բարձրութիւն} \times \frac{1}{3} :$

ՕՐԻՆԱԿՔ

1. Բուրգի մը խորսխինն է 49 քառ. ոտք, եւ բարձրութիւնն է 4 ոտք. ի՞նչ է ծաւալը:

Պատ. $49 \text{ քառ. ոտք} \times 4 \text{ ոտք} \div 3 = 65.3333$ խրնդ. ոտք:

2. Կոնի մը խորսխինն է 15.9 քառ. ոտք, եւ բարձրութիւնն է 6 ոտք. ի՞նչ է ծաւալը:

Պատ. 31.8 խրնդ. ոտք:

3. Կոնի մը բարձրութիւնն է 18 ոտք, եւ խորսխինն շառաւիղն է 4 ոտք. ի՞նչ է ծաւալը:

Պատ. 301.5936 խրնդ. ոտք:

ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ ԿԱՄ ԾԱԽԱԼ ԳՆՏՈՅ

200. Երկրաչափութեան մէջ ցուցուած է որ

գունտի մը ծաւալը կամ պարունակութիւնը հաւասար է շառաւիղն խորանարդին $\frac{4}{3}$ անգամին՝ բազմապատկեալ 3.1416 ուլ. այսինքն,

$V = \frac{4}{3} \times (\text{շառաւիղ})^3 \times 3.1416 :$

ՕՐԻՆԱԿՔ

1. Գնտոյ մը շառաւիղն է 5 ոտք. ի՞նչ է ծաւալը: Պատ. $4 \times 5 \text{ ոտք} \times 5 \text{ ոտք} \times 5 \text{ ոտք} \times 3.1416 = 523.6$ խրնդ. ոտք:

2. Գտիր ծաւալը գունտի մը որոյ շառաւիղն է 11.5 ոտք: Պատ. 6370.6412 խրնդ. ոտք:

3. Ի՞նչ է ծաւալ գունտի մը որոյ շառաւիղն է $7\frac{1}{2}$ մատ: Պատ. 1767.15 խրնդ. մատ:

4. Գունտի մը ծաւալն է 696.9416 խրնդ. մատ. ի՞նչ է շառաւիղը: Պատ. $5\frac{1}{2}$ մատ:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՔ

1. Ո՛րչափ քառակուսի ոտք է ձեղուն մը որոյ երկայնութիւնն է $17\frac{1}{4}$ ոտք, եւ լայնութիւնը $11\frac{5}{12}$ ոտք:

Պատ. $196\frac{1}{6}$ քառ. ոտք:

2. Ո՛րչափ քառակուսի ոտք է սալայատակ մը որոյ երկայնութիւնն է $12\frac{1}{2}$ ոտք եւ լայնութիւնը $10\frac{1}{6}$ ոտք:

Պատ. $127\frac{1}{12}$ քառ. ոտք:

3. Քանի՞ խորանարդ ոտք է տուփ մը որոյ երկայնութիւնն է $3\frac{1}{4}$ ոտք, լայնութիւնը $2\frac{3}{4}$ ոտք, եւ խորութիւնը $1\frac{1}{12}$ ոտք: Պատ. $17\frac{5}{192}$ խրնդ. ոտք:

4. Ո՛րչափ է գերանի մը ծաւալը, որոյ երկայնութիւնն է $42\frac{1}{2}$ ոտք, լայնութիւնը՝ $1\frac{7}{12}$ ոտք, եւ թանձրութիւնը $1\frac{1}{3}$ ոտք: Պատ. $89\frac{1}{18}$ խրնդ. ոտք:

5. Քանի՞ խորանարդ սաք է արկղ մը որոյ երկայնութիւնն է $7\frac{1}{4}$ սաք, լայնութիւնը $4\frac{1}{6}$ սաք, եւ խորութիւնը $3\frac{5}{12}$ սաք: Պատ. $103\frac{61}{88}$ խրնդ. սաք:

6. Քանի՞ խորանարդ սաք քար կայ պատի մը մէջ որոյ երկայնութիւնն է $27\frac{1}{2}$ սաք, թանձրութիւնը $3\frac{1}{4}$ սաք, եւ բարձրութիւնը $4\frac{1}{6}$ սաք: Պատ. $372\frac{19}{48}$ խրնդ. սաք:

7. Ի՞նչ է մակերեւոյթ ուղղանկեան մը որոյ երկայնութիւնն է $9\frac{7}{12}$ սաք, եւ լայնութիւնը $7\frac{1}{3}$ սաք: Պատ. $70\frac{5}{18}$ քառ. սաք:

8. Քանի՞ խորանարդ սաք է սենեակ մը, որոյ երկայնութիւնն է $18\frac{1}{2}$ սաք, լայնութիւնը $12\frac{1}{3}$ սաք, եւ բարձրութիւնը $10\frac{1}{6}$ սաք: Պատ. $2,349\frac{25}{36}$ խրնդ. սաք:

9. Ի՞նչ է մակերեւոյթ սենեկի մը յատակին որոյ երկայնութիւնն է $25\frac{1}{4}$ սաք, եւ լայնութիւնը $20\frac{1}{2}$ սաք: Պատ. $517\frac{5}{8}$ քառ. սաք:

10. Քանի՞ խորանարդ սաք է արկղ մը որոյ երկայնութիւնն է $4\frac{1}{2}$ սաք, լայնութիւնը $1\frac{1}{4}$ սաք, եւ խորութիւնը $1\frac{1}{2}$ սաք: Պատ. $2\frac{1}{32}$ խրնդ. սաք:

11. Ի՞նչ է ծաւալ խորանարդի մը որոյ իւրաքանչիւր կողմն է $3\frac{1}{3}$ սաք: Պատ. $37\frac{1}{27}$ խրնդ. սաք:

ՀԱՐՅՄՈՒՆՔ

194. Ի՞նչ է երկայնութիւն չրջապատի: 195. Ի՞նչ է մակերեւոյթ եռանկեան: 196. Ի՞նչ է մակերեւոյթ զուգահեռադծի: 197. Ի՞նչ է մակերեւոյթ չրջանակի: 198. Ի՞նչ է մակերեւոյթ գնտոյ: 199. Ի՞նչ է պարունակութիւն կամ ծաւալ բուրդի կամ կոնի: 200. Ի՞նչ է պարունակութիւն կամ ծաւալ գնտոյ:

ՊԱՏԱՍԽԱՆԻՔ

30դ. 22.	48. 241,345.043.	32. 78,325.
	49. 29,114.618,788.	33. 5,322.
Էջ 18—20.	50. 582,208.	34. 28,571.
		35. 722,996.
	Խնդիրք:	36. 206,992.
9. 44,776.	8. 254.	37. 801,965.
10. 41,803.	9. 46,985 մէճ.	38. 33,522.
11. 52,026.	10. 107,683 գրիւ.	39. 7,838,447.
12. 41,594.	11. 3,695 էջ.	40. 4,312,956.
13. 451,275.	12. 92,950 լր.	41. 2,911,106.
14. 7,618.	13. 3,073,134.	42. 178,514.
15. 46,082.	14. 77,470 մդ.	43. 39,499.
16. 4,038,957.	15. 44,437,245.	44. 4,880,874.
17. 7,290.	16. 48,154 կանդ.	45. 4,815,309.
18. 49,585.	17. 37,199.	46. 8,600,090.
21. 82,391.	18. 39,351 մլ.	47. 959,820.
22. 779,264.		48. 481,605.
23. 4,624,249.	30դ. 26.	49. 520,619.
24. 686,853.		50. 10,875.
25. 273,329.	Էջ 26—28.	51. 47,438.
26. 253,693.		52. 33,335.
27. 4,041,262.	13. 47,571.	53. 147,655.
28. 564,407.	14. 18,654.	54. 74,825.
29. 351,405.	15. 23,017.	55. 345,153.
30. 206,317.	16. 57,921.	56. 2,451.
31. 43,507.	17. 49,238.	57. 178,113.
32. 839.	18. 591,203.	58. 2,148,673.
33. 479,580.	19. 666,667.	59. 434,966.
34. 4,715,099.	20. 78,004.	60. 7,578,514.
35. 4,715,309.	21. 900,497.	
36. 44,759,180.	22. 305,106.	Խնդիրք:
37. 2,459,170.	23. 37,486.	5. 3,602.
38. 4,707,521.	24. 411,530.	6. 71,837.
39. 6,982,126.	25. 409,095.	7. 30,388.
40. 42,433,713.	26. 561,06,000.	8. 38,788.
41. 7,921,317.	27. 604,918.	9. 52,806 լր.
42. 94,370,040.	28. 19,719.	10. 36,861 լր.
43. 95,394.	29. 402,760.	11. 3,7 մէճ.
44. 168,854.	30. 39,990,990.	12. 883 մէճ.
45. 93,023.	31. 61,393.	13. 2,604 մէճ.
46. 280,870.		
47. 40,605,969.		

- 14. 577 զՏԿ :
- 15. 9,417 արամլ :
- 16. 25,600 զՏԿ :
- 17. 9,112 յէճ :
- 18. 6,740 լիբ :
- 19. 4897 ին :
- 20. 28,887 ըռռ :
- 21. Կորսնցուց 2,410 լիբ :
- 22. 31 մլ :
- 23. 423 մղ :
- 24. 441,984 զՏԿ :
- 25. 385,348 զՏԿ :
- 26. 2,331 ըռռ մղ :
- 27. 35,174 զՏԿ :
- 28. 4620 ին :
- 29. 5,318 զՏԿ :
- 30. 40,680 զին :

Յօդ. 31 :

Էջ 36 :

- 9. 677,184 :
- 10. 203,940 :
- 11. 244,494 :
- 12. 4,665,255 :
- 13. 394,875 :
- 14. 463,636 :
- 15. 4,227,142 :
- 16. 957,504 :
- 17. 284,733 :
- 18. 4,039,668 :
- 19. 717,552 :
- 20. 4,233,086 :
- 21. 5,737,404 :
- 22. 5,333,328 :

Յօդ. 32 :

Էջ 39—41 :

- 8. 305,375 :
- 9. 398,088 :
- 10. 431,794 :
- 11. 76,923 :

- 12. 536,724 :
- 13. 337,770 :
- 14. 2,032,428 :
- 15. 3,429,385 :
- 16. 2,807,208 :
- 17. 5,760,757 :
- 18. 38,804,217 :
- 19. 46,479,212 :
- 20. 45,656,744 :
- 21. 483,280,678 :
- 22. 86,409,766 :
- 23. 429,414,654 :
- 24. 440,083,096 :
- 25. 28,370,748 :
- 26. 443,533,733 :
- 27. 437,557,351 :
- 33. 6,786,000 :
- 34. 27,318,000 :
- 35. 33,948,000 :
- 36. 45,400,800 :
- 37. 516,672,000 :
- 38. 4,560,793,500 :
- 39. 64,090,000 :
- 40. 46,442,400 :
- 41. 9,396,000 :
- 42. 304,744,000 :
- 43. 3,479,520,000 :
- 44. 369,369,000 :
- 45. 4,049,760,000 :
- 46. 300,000,000 :
- 47. 3,458,280,000 :
- 48. 903,243,000 :
- 49. 483,293,000,000 :
- 50. 33,442,200,000 :
- 51. 3,199,878 :
- 52. 52,970,405 :
- 53. 43,642,498 :
- 54. 47,673,087 :
- 55. 630,063,000 :
- 56. 4,100,220,680 :
- 57. 469,589,400 :

Յօդ. 35 :

Էջ 42 :

- 2. 425,712 :

- 3. 74,508 :
- 4. 242,235 :
- 5. 3,672,672 :
- 6. 4,034,352 :
- 7. 35,328 :
- 8. 759,440 :
- 9. 4,820,808 :
- 10. 426,720 :
- 11. 275,484 :

Խնդիրը :

Էջ 43—45 :

- 5. 449,568 զին :
- 7. 46,000 ձող :
- 8. 46,362,500 մէճ :
- 9. 4,624 ըռռ :
- 10. 4,444,200 սար :
- 11. 47,920 ձող :
- 12. 51,574 ծառ :
- 13. 453,480 :
- 14. 349,860 ըսալ :
- 15. 95,040 սար :
- 16. 40,824 զեղձ :
- 17. 20,250 զՏԿ :
- 18. 4,458 զՏԿ :
- 19. 44,400 լիբ :
- 20. 30 մղ :
- 21. 854,496 մղ :
- 22. 472 մղ :
- 23. 223 մղ :
- 24. 4,240 մղ :
- 25. 792 կնդ :

Յօդ. 40 :

Էջ 50 :

- 15. 3,090 :
- 16. 746 :
- 17. 3,367 :
- 18. 9,476 :
- 19. 44,359 :
- 20. 91,477 :
- 21. 91,306 1/2 :

- 22. 56,799 1/2 :
- 23. 45,902 :
- 24. 443,071 1/2 :
- 25. 2,379,590 1/2 :
- 26. 40,290,589 5/8 :
- 31. 74,074 :
- 32. 7,007 :
- 33. 619 :
- 34. 2,228 :
- 35. 42,902 :
- 36. 4,344 :
- 37. 41,451 6/12 :
- 38. 10,354 :
- 39. 5,972 :
- 40. 4,519 7/8 :
- 41. 2,216 1/2 :
- 42. 33,600 1/2 :

Յօդ. 41 :

Էջ 53 :

- 5. 217 :
- 6. 342 :
- 7. 226 :
- 8. 405 1/2 2/3 :
- 9. 402 :
- 10. 99 :
- 11. 464 :
- 12. 72 :
- 13. 284 :
- 14. 481 3/8 1/4 :
- 15. 217 :
- 16. 218 1/10 5/8 :
- 17. 463 1/11 1/2 :
- 18. 4,003 :
- 19. 7,845 :
- 20. 96 :
- 21. 492 :
- 22. 85 :
- 23. 4,766 3/4 1/2 :
- 24. 356 :
- 25. 34 :
- 26. 204 :
- 27. 37 :
- 28. 495 :

- 29. 2,503 :
- 30. 203 :
- 31. 7,944 :
- 32. 3,867 :
- 33. 23,745 :
- 34. 433,056 :
- 35. 4,655,037 :
- 36. 844,404 :
- 37. 34,807 :
- 38. 4,684 :
- 39. 44,076 :
- 40. 997 :
- 41. 3,283 :
- 42. 47,544 1/5 1/4 :
- 43. 4,345 :
- 44. 494,877 1/2 1/3 :
- 45. 3,252,817 :
- 46. 32,549 :
- 47. 2,017 1/2 1/3 1/4 :
- 48. 538 1/2 1/3 1/4 :

Յօդ. 42 :

Էջ 54, 55 :

- 2. 74 6/10 :
- 3. 43 8/10 2/5 :
- 4. 49 8/10 1/5 :
- 5. 8 3/10 7/10 :
- 6. 34 2/5 1/10 :
- 7. 9,427 6/10 1/10 :
- 10. 4 3/10 3/10 1/10 :
- 11. 3 1/10 6/10 6/10 :
- 12. 40 4/10 3/10 3/10 1/10 :
- 13. 30 4/10 3/10 3/10 1/10 :
- 14. 30 1/10 2/10 2/10 1/10 :
- 15. 20 3/10 3/10 1/10 1/10 :
- 17. 7,630 :
- 18. 370 :
- 19. 25 :
- 20. 56 :
- 21. 77 :
- 22. 825 4/5 1/5 :
- 23. 4,860 :
- 24. 44 3/4 1/4 :
- 25. 7 5/8 3/8 1/8 :

- 26. 34,492 :
- 27. 5 1/2 1/4 1/8 :
- 28. 7 1/8 :
- 29. 5 1/2 1/4 1/8 :
- 30. 87 1/4 1/8 :

Խնդիրը :

Յօդ. 43 :

Էջ 56—61 :

- 6. 418 զՏԿ :
- 7. 448 արամ . .
- 8. 423 կարգ :
- 9. 408 անդամ :
- 10. 284 ակռ . .
- 11. 42 կնդ . .
- 12. 92 արամլ . .
- 13. 2,727 կնդ . .
- 14. 247 մէճ . .
- 15. 422 մէճ . .
- 16. 4,998 մէճ . .
- 17. 40,405 մէճ . .
- 18. 23,709 :
- 19. 560 մղ . .
- 20. 4,746 մէճ . .
- 21. 41,749 ըսալ :
- 22. 42,768 կնդ . .
- 23. 845 :
- 24. 440 կնդ . .
- 25. 29,650 մէճ . .
- 26. 25,475 մէճ . .
- 27. 42 մէճ . .
- 28. 36 ժամակ մէջ :
- 29. 2,074 Լ 8,296 :
- 30. 342 :
- 31. 4000 :
- 32. Աղ ջիկին սռաւ 42,923 զՏԿ, որ- դուց կարգան- չիւրը 43,763 զՏԿ :
- 33. 48,525 զՏԿ . .
- 34. 402 օրը . .
- 35. 432 արջառ . .

- 36. 48 աղւ.:
- 37. 414 մղ.:
- 38. 23 յէճիտիէի:
- 39. Ագարակն էր 86 արով. և իւրա. բանչիւր արաս. վարի համար վր. ճարեց 42 մէճ.:
- 40. 66 ձի.:

Յօդ. 47:

Էջ 64:

- 8. 2. 3. 67:
- 9. 3. 7. 79:
- 10. 2. 5. 7. 47:
- 11. 2. 3. 7. 37:
- 12. 3. 5. 73:
- 13. 2. 3. 5. 7. 41:
- 14. 2. 3. 5. 7. 43:
- 15. 2. 2. 2. 3. 5. 41 43:
- 16. 2. 2. 3. 7. 7. 43:
- 17. 2. 2. 2. 2. 3. 3. 43:
- 18. 2. 3. 431:
- 19. 2. 2. 2. 2. 2. 2. 7. 7:
- 20. 2. 3. 5. 31:
- 21. 3. 5. 97:
- 22. 5. 41. 67:
- 23. 2. 11. 79:
- 24. 3. 5. 7. 31:
- 25. 7. 41. 43:
- 26. 5. 43. 47:
- 27. 3. 7. 451:
- 28. 43. 43. 47:

Յօդ. 48:

Էջ 66:

- 7. 46:
- 8. 93:
- 9. 52:

- 10. 4¹/₃:
- 11. 400:
- 12. 57:
- 13. 21:
- 14. 44⁷/₂:
- 15. 5⁵/₃:
- 16. 26⁸/₃:
- 17. 5:
- 18. 4:
- 19. 4¹/₃:
- 20. 4¹/₃:
- 21. 45³/₄:
- 22. 3:
- 23. 2:
- 24. 6¹/₂:

Խնդիրք:

Էջ 67, 68:

- 5. 28 7-54:
- 6. 64 բոռ.:
- 7. 2 մէճ.:
- 8. 6 գող:
- 9. 58 տուփ.:
- 10. 27 բաշ:

Յօդ. 54:

Էջ 70:

- 2. 4:
- 3. 45:
- 4. 63:
- 5. 45:
- 6. 66:
- 7. 210:
- 8. 64:
- 9. 408:
- 10. 81:
- 11. 42:
- 12. 630:
- 13. 267:
- 14. 396:
- 15. 43:

Յօդ. 52:

Էջ 71, 72:

- 1. 267:
- 2. 4,584:
- 3. 414:
- 4. 532:
- 5. 84:
- 6. 33:
- 7. 23:
- 8. 87:
- 9. 630:
- 10. 267:
- 11. 396:
- 12. 72:
- 13. 435:
- 14. 72:
- 15. 23:
- 16. 252:
- 17. 3:
- 18. 42:
- 19. 8:
- 20. 4:
- 21. 37:
- 22. 408:
- 23. 73:
- 24. 76:
- 25. 55:
- 26. 83:

Յօդ. 54:

Էջ 74, 75:

- 1. 24:
- 2. 2,520:
- 3. 4,008:
- 4. 5,040:
- 5. 43,860:
- 6. 2,520:
- 7. 540:
- 8. 420:
- 9. 720:
- 10. 4,176:
- 11. 46,800:

- 12. 3,528:
- 13. 44,100:
- 14. 44,700:
- 15. 468:
- 16. 5,070:
- 17. 3,400:
- 18. 4,275:
- 19. 43,475:
- 20. 4,512:

Խնդիրք:

Էջ 75, 76:

- 1. 9:
- 2. 480:
- 3. 45:
- 4. 420:
- 5. 42:
- 6. 30:

Յօդ. 61:

Էջ 80:

- 1. 48:
- 2. 70:
- 3. 21:
- 4. 55:
- 5. 462:
- 6. 2065:
- 7. 6118:
- 8. 8908:
- 9. 27384:
- 10. 41322:

Յօդ. 62:

Էջ 81:

- 1. 71:
- 2. 83:
- 3. 74:
- 4. 207:
- 5. 317:
- 6. 114:

- 7. 710:
- 8. 322:
- 9. 247:
- 10. 151:
- 11. 193:
- 12. 117:
- 13. 173:
- 14. 785:
- 15. 353:
- 16. 258:
- 17. 2605:
- 18. 784:
- 19. 359:
- 20. 1007:
- 21. 1029:
- 22. 278:
- 23. 249:
- 24. 1545:
- 25. 959:
- 26. 980:
- 27. 1951:
- 28. 843:
- 29. 2900:
- 30. 609:
- 31. 14181:
- 32. 43627:
- 33. 8397:
- 34. 18525:
- 35. 21192:
- 36. 226979:
- 37. 413871:
- 38. 317221:
- 39. 6373:
- 40. 5196:
- 41. 1461:
- 42. 3484:

Յօդ. 63:

Էջ 82, 83:

- 1. 425:
- 2. 425:
- 3. 361¹/₂:
- 4. 318:
- 5. 31¹/₂:

- 6. 913:
- 7. 519¹/₅:
- 8. 6108:
- 9. 9111:
- 10. 20153:
- 11. 3139:
- 12. 25:
- 13. 3113:
- 14. 4:
- 15. 222⁶/₅:
- 16. 5269:
- 17. 31993:
- 18. 34993:
- 19. 33599:
- 20. 393⁸/₅:
- 21. 40833:
- 22. 48177:
- 23. 46349:
- 24. 225⁵/₁₅:
- 25. 445⁸/₁₅:
- 26. 281:
- 27. 434:
- 28. 477⁶/₅:
- 29. 869:
- 30. 90:

Յօդ. 64:

Էջ 84:

- 1. 2³/₅:
- 2. 15:
- 3. 34:
- 4. 486:
- 5. 7:
- 6. 13:
- 7. 41:
- 8. 19:
- 9. 19:
- 10. 25¹/₅:
- 11. 11:
- 12. 36:
- 13. 17:
- 14. 13:
- 15. 5:
- 16. 12⁵/₈:

- 17. 17:
- 18. 5:
- 19. 3:
- 20. 9:
- 21. 2:
- 22. 14:
- 23. 3:
- 24. 2:
- 25. 1:
- 26. 1:
- 27. 1:
- 28. 1:
- 29. 2:
- 30. 1:
- 31. 1:
- 32. 5:
- 33. 1:
- 34. 1:
- 35. 4:
- 36. 4:
- 37. 1:
- 38. 1:
- 39. 5:

Յօդ. 65:

Էջ 85:

- 2. 2:
- 3. 1:
- 4. 1:
- 5. 1:
- 6. 2:
- 7. 1:
- 8. 1:
- 9. 1:

Յօդ. 66:

Էջ 86:

- 1. 15, 20, 18:
- 2. 7, 81, 48:
- 3. 16, 61, 140:
- 4. 40, 780, 1001:
- 5. 214, 214, 214:

- 6. 1564, 5681, 5168:
- 7. 1372, 1734, 3352:
- 8. 1719, 3719, 3891:
- 9. 116, 234, 528:
- 10. 551, 668, 551:

Յօդ. 67:

Էջ 88:

- 3. 14, 5, 12, 3:
- 4. 77, 45, 88, 25:
- 5. 143, 33, 163, 143:
- 6. 54, 15, 70, 5:
- 7. 28, 24, 22, 2:
- 8. 27, 63, 33, 2:
- 9. 105, 35, 385, 385:
- 10. 11, 16, 30, 30:
- 11. 30, 9, 24, 24:
- 12. 3, 30, 30, 30:
- 13. 1287, 104, 1105, 3145:
- 14. 204, 204, 204, 15:
- 15. 128, 118, 128, 128:
- 16. 1001, 728, 572, 1001:
- 17. 18105, 2873, 2925, 3315:
- 18. 1284, 1284, 1284, 148:
- 19. 220, 220, 220, 423:
- 20. 130, 78, 28, 130:
- 21. 30, 40, 45, 48, 50, 60:
- 22. 66, 66, 66, 66, 49, 132:
- 23. 48, 51, 228, 781, 06:
- 24. 92, 360, 300, 64, 360:
- 25. 119, 430, 342, 66, 168:
- 26. 1221, 195, 98, 1221, 231, 231:
- 27. 3276, 2772, 130, 33957, 3003, 3003:
- 28. 2002, 351, 165, 15, 420, 420:
- 29. 1309, 2585, 147, 203, 231, 231:
- 30. 1755, 3185, 1155, 261, 273, 273:

Յօդ. 69:

Էջ 89, 90:

- 2. 2:
- 3. 1:
- 4. 1:

- 5. 115:
- 6. 41:
- 7. 225:
- 8. 116:
- 9. 153:
- 10. 40:
- 11. 2357:
- 12. 21:
- 13. 2270:
- 14. 25:
- 15. 1444:
- 19. 221:
- 20. 672:
- 21. 624:
- 22. 406:
- 23. 1357:
- 24. 4347:
- 25. 41120:
- 26. 2080:
- 27. 151:
- 28. 434:
- 29. 8135:
- 30. 4453:
- 31. 2328:
- 32. 265:
- 33. 311:
- 34. 2411:
- 35. 2636:
- 36. 929:
- 37. 4013:
- 38. 9193:
- 39. 49175:
- 40. 4031:
- 41. 6228:
- 42. 6731:
- 43. 48618:
- 44. 225100:

Խնդիրք:

Էջ 91, 92:

- 3. 89 մլ.:
- 4. 57 մլ.:
- 5. 39, 464 մլ.:
- 6. 43 մլ.:

- 7. 123333 բաշ.:
- 8. 514333 տկաչի.:
- 9. 13577 կնդ.:
- 10. 1694 տրով.:

Յօդ. 71:

Էջ 93, 94:

- 1. 36:
- 2. 1:
- 3. 478:
- 4. 178:
- 5. 413:
- 6. 318:
- 7. 1173:
- 8. 6573:
- 9. 3114:
- 10. 12:
- 11. 523:
- 12. 8430:
- 13. 813:
- 14. 245:
- 15. 572:
- 16. 749124:
- 17. 513:
- 18. 653:
- 19. 54630:
- 20. 413:
- 21. 2022:
- 22. 9415:
- 23. 12370:
- 24. 515572:
- 25. 582361:
- 26. 1105:
- 27. 5430:
- 28. 21516:
- 29. 487:
- 30. 793:
- 31. 8266:
- 32. 8036:

Խնդիրք:

Էջ 94-96:

- 4. 2036 կնդ.:

- 5. $94\frac{1}{4}$ արա. :
- 6. $42\frac{3}{5}$ բաշ. :
- 7. $94\frac{9}{10}$ տկուչփ. :
- 8. $24\frac{1}{2}$ կնդ. :
- 9. $39\frac{3}{10}$ լիբ. :
- 10. $2\frac{3}{4}$ լիբ. :
- 11. $23\frac{1}{2}$ կնդ. :
- 12. $33\frac{1}{2}$ մղ. :
- 13. $16\frac{1}{2}$ բաշ. :
- 14. 54 բաշ. :
- 15. $11\frac{1}{2}$ մէճ. :
- 16. Շահեցաւ $1\frac{3}{10}$ մէճ. :
- 17. $9\frac{7}{10}$ մղ. :
- 18. $42\frac{3}{8}$ կնդ. :
- 19. Կորանցուց $131\frac{9}{10}$ դճկ. :

Յօդ. 73

Էջ 98, 99 .

- 6. $\frac{7}{10}$:
- 7. $7\frac{1}{3}$:
- 8. $9\frac{3}{5}$:
- 9. $65\frac{5}{6}$:
- 10. $451\frac{1}{5}$:
- 11. $2\frac{1}{2}$:
- 12. 66 :
- 13. $70\frac{5}{12}$:
- 14. $\frac{19}{6}$:
- 15. $121\frac{1}{2}$:
- 16. $1,648\frac{1}{5}$:
- 17. $40\frac{2}{7}$:
- 18. $\frac{1}{5}$:
- 19. $35\frac{7}{12}$:
- 20. $\frac{3}{4}$:
- 21. $2\frac{3}{4}$:
- 22. $21\frac{3}{4}$:
- 23. $43\frac{5}{6}$:
- 24. 6 :
- 25. $4\frac{4}{5}$:
- 26. $9,333\frac{2}{3}$:
- 27. $\frac{2}{5}$:
- 28. $1\frac{1}{4}$:
- 29. $1\frac{1}{5}$:
- 30. $1\frac{5}{7}$:
- 31. $24,450\frac{2}{3}$:

- 32. $\frac{2}{7}$:
- 33. $56\frac{3}{4}$:
- 34. $1,841\frac{7}{8}$:
- 35. $31,790\frac{1}{6}$:
- 36. $8,347\frac{1}{5}$:
- 37. $6,199\frac{3}{4}$:
- 38. $56,455\frac{5}{8}$:
- 39. $99,151\frac{1}{2}$:
- 40. $49,166\frac{3}{10}$:

Խնդիրք :

Էջ 99—101 .

- 5. $49\frac{1}{2}$ մղ. :
- 6. $43\frac{3}{10}$ արդու. :
- 7. $43\frac{3}{8}$ մէճ. :
- 8. $17,111\frac{2}{3}$ դճկ. :
- 9. Շահեցաւ 12 մէճ. :
- 10. $49\frac{1}{4}$ մղ. :
- 11. $9\frac{9}{10}$ մէճ. :
- 12. $322\frac{3}{4}$ արտի. :
- 13. $28\frac{3}{5}$ մղ. :
- 14. $66\frac{1}{2}$:
- 15. $\frac{3}{4}$ մէճ. :
- 16. $297\frac{7}{10}$ կնդ. :
- 17. $185\frac{5}{8}$ մղ. :

Յօդ. 75 :

Էջ 103, 104 .

- 3. $\frac{3}{4}$:
- 4. $\frac{2}{3}$:
- 5. $4\frac{3}{8}$:
- 6. $1\frac{3}{5}$:
- 7. $1\frac{8}{9}$:
- 8. $76\frac{1}{5}$:
- 9. $1,683$:
- 10. $1\frac{1}{8}$:
- 11. $29\frac{5}{6}$:
- 12. $2\frac{2}{5}$:
- 13. $1\frac{1}{4}$:
- 14. $10\frac{8}{9}$:
- 15. $1\frac{5}{7}$:
- 16. $5\frac{3}{10}$:

- 17. $\frac{7}{10}$:
- 18. 16 :
- 19. $29\frac{1}{2}$:
- 20. $11\frac{2}{3}$:
- 21. $1\frac{1}{8}$:
- 22. $22\frac{1}{2}$:
- 23. $1\frac{5}{8}$:
- 24. $5\frac{3}{7}$:
- 25. $\frac{1}{4}$:
- 26. $8\frac{5}{8}$:
- 27. $\frac{7}{10}$:
- 28. $\frac{3}{8}$:
- 29. $2\frac{3}{5}$:
- 30. $1\frac{5}{9}$:
- 31. $1\frac{9}{10}$:
- 32. $27\frac{6}{11}$:
- 33. $\frac{2}{3}$:
- 34. $\frac{1}{9}$:
- 35. $1\frac{1}{10}$:
- 36. $144\frac{3}{8}$:

Խնդիրք :

Էջ 105—107 .

- 7. $10\frac{8}{11}$:
- 8. $5\frac{1}{7}$:
- 9. $\frac{3}{10}$:
- 10. 104 մէճ. :
- 11. $72\frac{8}{11}$ բաշ. :
- 115 $\frac{3}{11}$ բաշ. :
- 12. $419\frac{7}{11}$ բաշ. :
- 131 $\frac{1}{11}$ բաշ. :
- 13. $1\frac{1}{2}$ օրուան մէջ :
- 14. $1\frac{3}{10}$ մէճ. :
- 15. $29\frac{3}{5}$ բաշ. :
- 16. 45 օրուան մէջ :
- 17. $7\frac{1}{2}$ մղ. :
- 42 մղ. :
- 18. $49,200$ մէճ. :
- 19. $1\frac{1}{3}$ օրուան մէջ :
- 20. $6\frac{1}{3}$ օր :
- 21. $2\frac{1}{2}$ լիբ. :
- 22. 12 մղ. :
- 23. $22\frac{7}{14}$ լիբ. :
- 24. 972 զինուոր :

25. 20,000 դճկ. :

Յօդ. 76

Էջ 107, 108 .

- 3. $9,850$:
- 4. $93,100$:
- 5. $203,075$:
- 6. $255,025$:
- 7. $109,650$:
- 8. 394 :
- 9. $3,724$:
- 10. $3,501$:
- 11. $1,854$:
- 12. $6,961$:
- 13. $1,012\frac{1}{2}$:
- 14. $11,425$:
- 15. $60,425$:
- 16. $12,500$:
- 17. $948,400$:
- 18. $234,500$:
- 19. $545,625$:
- 20. $426,437\frac{1}{2}$:
- 21. 810 :
- 22. 914 :
- 23. 730 :
- 24. 405 :
- 25. 873 :
- 26. 261 :
- 27. 18 :
- 28. 80 :

Յօդ. 82

Էջ 115 .

- 1. $.75$:
- 2. $.9375$:
- 3. $.421875$:
- 4. $.952$:
- 5. $.7616$:
- 6. $.27168$:
- 7. $.508$:
- 8. $.048$:
- 9. $.0024$:

- 10. 49.875:
- 11. 24.52:
- 12. 41.4171875:
- 13. 440.032:
- 14. 21.00224:
- 15. 4.093125:

Յօդ. 83:

Էջ 116:

- 1. 1071:
- 2. 5135:
- 3. 7143:
- 4. 4905:
- 5. 3.8235:
- 6. 4.9091:
- 7. 4.625:
- 8. 4.9636:
- 9. 6.875:
- 10. 35.625:
- 11. 21.6563:
- 12. 4.0978:
- 13. 44.9333:
- 14. 43.094:
- 15. 4.7848:

Յօդ. 85:

Էջ 118:

- 6. 445.652:
- 7. 444.0924:
- 8. 256.047:
- 9. 444.87:
- 10. 828.318:
- 11. 757.4994:
- 12. 578.4023:
- 13. 247.0709:
- 14. 431.6186:
- 15. 312.5119:
- 16. 260.889:
- 17. 70.4779:
- 18. 400.001:
- 19. 422:
- 20. 81.4027:

- 21. 455.3006:
- 22. 684.2374:
- 23. 3.590.21:
- 24. 231.3898:
- 25. 48.917:

Խնդիրք:

Էջ 119:

- 2. 37.495 արած:
- 3. 83.92 Թալէր:
- 4. 47.39 լիւր:
- 5. 449.731 ձէղրոյ:
- 6. 330.275 քոռ:
- 7. 44.979 կշռորդ:
- 8. 56,486.97½ Ֆր.:

Յօդ. 87:

Էջ 121:

- 12. 71.507:
- 13. 66.9997:
- 14. 887.8002:
- 15. 9.77:
- 16. 4.8705:
- 17. 565.928:
- 18. 24,998.923:
- 19. 999:
- 20. 999:
- 21. 9.9997:
- 22. 5.9994:
- 23. 4.428:
- 24. 4.2197:
- 25. 6.5766:
- 26. 4.3219:
- 27. 4.8986:

Խնդիրք:

Էջ 121—123:

- 1. 4.05½ Ֆր.:
- 2. 25.48 ձէղրոյ:
- 3. 470.433:

- 4. 305.37½:
- 5. 3,407.25 Ֆր.:
- 6. 939.49:
- 7. 2045.35:
- 8. 783.80:
- 9. 963.68 Ֆր.:
- 10. 4,727.57 Ֆր.:
- 11. 38.29½ Ֆր.:
- 12. 45.684 ձող:
- 13. 74.39 սար:
- 14. 57.05 լիւր:
- 15. 423.315 քաշ:
- 16. 499.85 մղ.:
- 17. 82.75 Թալէր:
- 18. Շահէցաւ 4.16½:

Յօդ. 89:

Էջ 124, 125:

- 3. 641.28:
- 4. 5.3438:
- 5. 0.21:
- 6. 0.0012:
- 7. 48,782.03:
- 8. 0.0904:
- 9. 0.0004:
- 10. 42,402.3603:
- 11. 4,744.3913:
- 12. 23.8824:
- 13. 386.5576:
- 14. 8,361.32:
- 15. 3.0088:
- 16. 0.2475:
- 17. 30.4534:
- 18. 63.8406:
- 19. 0.0027:
- 20. 20.4905:
- 21. 84.5688:
- 22. 0.3737:
- 23. 412.5508:
- 24. 0.4197:
- 25. 0.5103:
- 26. 87.4894:
- 27. 4,713.782:
- 28. 964.5215:

- 29. 72.5644:
- 30. 29,470.4499:
- 31. 3.3538:
- 32. 4,485:
- 33. 81.648:
- 34. 4,594.974:

Խնդիրք:

Էջ 125—127:

- 1. 408.37½ Թալէր:
- 2. 417.56½ Թալէր:
- 3. 200.59½ Թալէր:
- 4. 429.68½ Ֆր.:
- 5. 2,675.75 Թալէր:
- 6. 42.75 լիւր.:
- 7. 27.48½ Ֆր.:
- 8. 44,414.25 Թալէր:
- 9. 41.78½ Թալէր:
- 10. 569.9 քշկն.:
- 11. 23.751 Թալէր:
- 12. 492.231 Թալէր:
- 13. 81.56½ Թալէր:
- 14. 32.045 մղ.:
- 15. 264.4875 մղ.:
- 16. 65.515 մղ.:
- 17. 43.737 Թալէր:
- 18. 414.58 Ֆր.:
- 19. 41.396 Թալէր շահէցաւ:
- 20. 297.2538 մղ.:

Յօդ. 91:

Էջ 129:

- 4. 0.0025:
- 5. 4.39
- 6. 21.5434:
- 7. 0.2:
- 8. 87.5:
- 9. 4.75:
- 10. 412.8767:
- 11. 356.4444:
- 12. 42.5:
- 13. 42.24:

- 14. 4,485.6016:
- 15. 0.167:
- 16. 453.8462:
- 17. 0.06 $\frac{1}{2}$:
- 18. 32.27:
- 19. 0.0268:
- 20. 0.916:
- 21. 0.67:
- 22. 2.36
- 23. 79.52:
- 24. 123.107:
- 25. 7.54:

Խնդիրք :

Էջ 130—133 :

- 5. 48.5 արտվ. :
- 6. 8.50 Ֆր., 53.55 Ֆր. :
- 7. 49. նաւակ. 3.7 նաւակ:
- 8. 47.5 կնդ. , 35.6365 կնդ. :
- 9. 449 քաշ :
- 10. 87.5 տկառ. :
- 11. 13.5 մղ. , 45.25 մղ. :
- 12. 3 Ֆր. :
- 13. 58.8666 մղ. , 559.2333 մղ. :
- 14. 306.675 մղ. :
- 15. 10.4 ժամ ետքը :
- 16. 428.50 Ֆր. :
- 17. 4.42 $\frac{1}{2}$ թայէր, 7.31 $\frac{1}{4}$ թայլը :
- 18. 46.08 $\frac{9}{10}$ թայէր :
- 19. 67.68 թայէր :
- 20. 29 $\frac{1}{2}$ դճկն. :
- 21. 41 ժամէ :
- 22. 72 գրիւ :
- 23. 48 մէճ., 5.62 $\frac{1}{2}$ մէճ. :
- 24. 51 գրիւ :
- 25. 23 $\frac{1}{2}$ քուռ :
- 26. 215.18 մղ. :
- 27. 40.5 :
- 28. 7 ժամ ետքը :
- 29. 27.50 Ֆր. Խ :
- 30. 10.5 կնդ. :
- 31. 5.89 Ֆր. :
- 32. 41 տակառ :

33. 7 բաճկուն :

Յօդ. 131 :

Էջ 151—153 :

- 1. 4,382 Ֆարալինկ :
- 2. 4,211 բէնի :
- 3. 918,000 փող :
- 4. 367,230 փող :
- 5. 4,310,233 փող :
- 6. 420 տէսիմ :
- 7. 84,590 սանդիմ :
- 8. 64,570 սանդիմ :
- 9. 352,680 գարեհատ :
- 10. 37,740 բոպէ :
- 11. 2,739,600 մերկրդ. :
- 12. 65,748 արամ :
- 13. 33,300 քաշ :
- 14. 2,574 կիրաշ :
- 15. 892 կիրաշ :
- 16. 8,832 մաս :
- 17. 11,488 քու. ոտք :
- 18. 422,400 քու. արշ. :
- 21. 2 լր. 7 շէ 6 բն. :
- 22. 3 օր 42 ժամ 15 բոպէ :
- 23. 2 տարի 37 շաբ. 5 օր 6 ժմ. :
- 24. 3^o 42' :
- 25. 42^o 9' 43" 2 :
- 26. 3 օր 43 ժամ 36 բոպէ 28.8 մանրկրդ. :

Յօդ. 133

Էջ 154 :

- 1. 8 լր. 44 շէ 5 բն. :
- 2. 9 լր. 41 շէ 9 բն. 3 Ֆրառ. :
- 3. 15 լր. 466 դճկ. 15 փող :
- 4. 7 Ֆր. 6. տու. 5 սնդ. :
- 5. 889 Ֆր. 7 տու. 3 սնդ. :
- 6. 8 շաբ. 6 ունկի 3 տր. 2 սրբ. :
- 7. 7 ունկի 4 արմ. 12 գրհատ. :
- 8. 3 օր 44 ժամ 29 բոպէ 35 մերկր. :
- 9. 3 եօթնեակ 20 ժամ 23 բոպէ :

- 10. 464 քաշ 448 արմ. :
- 11. 43 կշարդ. (էտէ) 2 կէնդի- նար 6 օամ. լիար (չարհան) 4 քաշ :
- 12. 4944 կշարդ. 9 օամ. լիար 3 քաշ :
- 13. 355 էնտաղէ :
- 14. 468 էն. 4 լր. 4 կրհ. :
- 15. 351 կնդ. 3 ոտք 3 մաս :
- 16. 459 արշն. 2 ոտք :
- 17. 49 տէսիւմ 58 արշ. :
- 18. 5^o 51' 58" :
- 19. 18^o 34' :

Յօդ. 135

Էջ 156, 157 :

- 1. 42 լր. 4 շէ 4 բն. :
- 2. 35 լր. 15 շէ :
- 3. 12 արամ 4 սրբ. 6 գրհատ. :
- 4. 39 շրթ. 15 ժամ :
- 5. 49 օր 23 ժամ 23 բոպէ :
- 6. 428 էնտաղէ 6 բուպ :
- 7. 601 արշն 1 ոտք 4 մաս :
- 8. 987 տէսիւմ 510 արշն :
- 9. 46 լիար 10 ունկի 7 արմ. 4 սբ. 15 գրհատ. :
- 10. 621 տարի 171 օր 21 ժամ 4 բոպէ 20 մերկր. :

Յօդ. 137 :

Էջ 158—161 :

- 1. 4 լր. 17 շէ 2 բն. :
- 2. 4 սնմ. 485 քու. արշ. :
- 3. 17 լար. 8 ունկ. 4 արմ. 2 սբ. 46 գրհատ. :
- 5. 4 տարի 9 ամիս 9 օր :
- 6. 58 տարի 3 ամիս 24 օր :
- 7. 43 տարի 4 ամիս 12 օր :
- 8. 8 ժամ 7 բոպէ 13 մերկր. :
- 9. 3 օր 22 ժամ 43 բոպէ 34 մերկր. :
- 10. 996 դճկ. 2 փող (էտրա) :

- 11. 5 բուպ 4 կիրաշ :
- 12. 40 արշն 3 մաս :
- 13. 9 սնմ. 4510 արշ. :
- 14. 2 լար. 40 ունկի 7 արամ 5 գրհատ. :
- 15. 47^o 46' 57" :
- 16. 73^o 4' 45" :
- 17. 6^o 48' 30" :
- 18. 48^o 23' 45" :
- 19. 90^o 24' 45" :
- 20. 8^o 52' 8" :

Յօդ. 139 :

Էջ 162 :

- 1. 106 լր. 44 շէ 6 բն. :
- 2. 83 շրթ. 4 օր :
- 3. 3 օր 6 ժամ 4 բոպէ :
- 4. 793 դճկ. 23 փող (էտրա) 4059 դճկ. 4 փող :
- 5. 454 էնտաղէ 4 բուպ :
- 6. 485 էնտաղէ :
- 7. 942 արշ. 2 ոտք 4 մաս :
- 8. 619 տէսիւմ 590 արշ. :
- 9. 76 ունկի 4 արմ. 2 սբ. 46 գրհատ. :
- 10. 2438 տարի 488 օր 48 ժմ :

Յօդ. 141 :

Էջ 164 :

- 1. 4 լր. 8 շէ 9 բն. :
- 2. 4 լր. 6 շէ 8 $\frac{3}{4}$ բն. :
- 3. 4 լր. 41 շէ 5 բն. :
- 4. 41 լր. 2 շէ 41 բն. :
- 5. 7 դճկ. 38 փող կկնայ իւ- ռաքանչիւրին և 4 փող կ'ա- լէնայ :
- 6. 31 դճկ. 26 փող իւրաքան- չիւրին :
- 7. 2 էնտաղէ 5 բուպ :
- 8. 36 արշ. 2 $\frac{3}{10}$ ոտք :
- 9. 5^o 43' 5" :
- 10. 9 Ֆր. :

11. 4.42 Չր. :

Յօդ. 142 :

Էջ 166 :

- 2. 1 ժամ 9 րոպե 37 մրկր.
- 3. 3 ժամ 37 րոպե 15 մրկր.
- 4. 7 ժամ 53 րոպե 34 մրկր.
- 5. 1 ժամ 27 րոպե 11 մրկր.
- 6. 5 ժամ 18 րոպե 41 մրկր.
- 7. 2 ժամ 34 րոպե 35 մրկր.
- 8. 46° 4' 30":
- 9. 32° 19' 30":
- 10. 78° 35' 45":
- 11. 139° 17' 30":
- 12. 49° 39':
- 13. 97° 46':
- 14. 2 ժամ 37 րոպե 29.467 մրկր. :
- 15. 70° 57':

Յօդ. 146 :

Էջ 169—171.

- 2. 494.53 լրա:
- 3. 2,470.228 լրա:
- 4. 915.60 լրա:
- 5. 428.16 լրա:
- 6. 46.43 լրա :
- 7. 64.41 լրա:
- 8. 534.40 լրա:
- 9. 45.40 լրա:
- 10. 432.64 լրա:
- 11. 210 լրա:
- 12. 158.60 լրա:
- 14. 4,416.494:
- 15. 179.76 լրա:
- 17. 517.50 լրա:
- 18. 4,795.56 լրա:
- 19. 3.466 $\frac{2}{3}$ լրա:
- 20. 8,718.75 լրա:
- 21. 4,030.40 լրա:
- 22. 2,415.80 լրա:
- 23. 3,392.50 լրա:

- 24. 11,732.58 լրա:
- 25. 48,597.96 լրա:
- 26. 4,080 լրա:
- 27. 4,200 լրա:

Յօդ. 147 :

Էջ 172—176 :

- 3. 58.892 լրա:
- 4. 28.35 լրա:
- 5. 66.36 լրա:
- 6. 4,387.80 լրա:
- 7. 29.92 լրա:
- 8. 4,639.70:
- 9. 2,955.767 լրա:
- 10. 18.23 լրա:
- 11. 2.65 լրա:
- 12. 729.646 լրա:
- 14. 44.50 լրա:
- 15. 82.25 լրա:
- 16. 393.42 $\frac{3}{8}$ լրա:
- 17. 63.45:
- 18. 54.37 $\frac{1}{2}$:
- 19. 915.60 լրա:
- 20. 4,012.65 լրա:
- 21. 152.66 լրա :
- 23. 510.86 լրա:
- 24. 491.205 լրա:
- 25. 266.07 լրա:
- 26. 328.32 լրա :
- 27. 490.451 լրա:
- 28. 44.289 լրա:
- 29. 7.66 $\frac{2}{3}$ լրա:
- 30. 55.417 լրա:
- 31. 493.61 լրա:
- 32. 52.5 լր. :
- 33. 79.875 լրա:
- 34. 490.517 լրա:
- 37. 42,470 լրա:
- 38. 372.60 լրա:
- 39. 4,606.87 $\frac{1}{2}$ լրա:
- 40. 6,974.57 $\frac{1}{2}$ լրա:
- 41. 843 լրա:
- 42. 297.50 լրա:
- 43. 3,875.37 $\frac{1}{2}$ լրա:
- 44. 964.219 լրա:

- 45. 328 լրա:
- 46. 74.025 լրա:
- 47. 74.867 լրա:
- 48. 532.50 լրա:
- 49. 4,205.33 $\frac{1}{3}$ լրա:
- 50. 5,385 լրա:

Յօդ. 148 :

Էջ 176—178 :

- 2. 0.526 լրա:
- 3. 444.60 լրա:
- 4. 4.302 լրա:
- 5. 0.72 $\frac{1}{2}$ լրա:
- 6. 4.449 լրա:
- 7. 44.828 լրա:
- 10. 7.92 լրա:
- 13.20 լրա:
- 11. 4.37 լրա:
- 7.29 լրա:
- 12. 4.088 լրա:
- 2.476 լրա:
- 13. 4.408 լրա:
- 4. 224 լրա:
- 14. 4.087 լրա:
- 4.521 լրա:

Յօդ. 149 :

Էջ 179 :

- 2. 7.84 լրա:
- 3. 20.16 լրա:
- 4. 66.21 լրա:
- 5. 4.167 լրա:
- 6. 4,792 լրա:
- 7. 23.423 լրա:

Յօդ. 150 :

Էջ 180 :

- 1. Հարիւրին 7:
- 2. Հարիւրին 4 $\frac{1}{2}$:
- 3. Հարիւրին 7:
- 4. Հարիւրին 6:
- 5. Հարիւրին 7:
- 6. Հարիւրին 7:
- 7. Հարիւրին 5:

Յօդ. 151 :

Էջ 181 :

- 1. 3 տարի:
- 2. 3 $\frac{1}{4}$ տարի:
- 3. 2 տարի:
- 4. 9 ամիս:
- 5. 1 տարի 2 ամիս:
- 6. 1 տարի 3 ամիս:
- 7. 47 $\frac{1}{2}$ տարի:
- 8. 2 տարի:
- 9. 4 տարի:

Յօդ. 152 :

Էջ 182, 183 :

- 1. 2,400 լրան:
- 2. 3,000 լրան:
- 3. 2,750 լրան:
- 4. 1,800 լրան:
- 5. 2,500 լրան:
- 6. 400 լրան:

Խառն օրինակներ :

Էջ 183 :

- 1. 950 լրան:
- 2. Սակն է հարիւրին 7:
- 3. Ժամանակն է 5 տարի:
- 4. Գրամազրուէն է 225 լրա:
- 5. Ժամանակն է 7 տարի 4 ամիս:
- 6. 4,500 լրան:
- 7. 2 տարուան մէջ:
- 8. Հարիւրին 14 սակով:
- 9. 646.333 լրան:
- 10. 7 տարուան 11 ամսուան և 24 օրուան մէջ:

Յօդ. 157 :

Էջ 188—190 :

- 2. 475.353 լրա:
- 3. 823.401 լրա:
- 5. 4,674.75 լրա:
- 6. 496.17 լրա:

Յօդ. 158 :

Էջ 192 :

- 2. 1.055.70 լրբա :
- 3. 10.62½ լրբայի :
- 4. 30 լրբա :
- 5. 803.25 մէճ. :
- 6. 494.49½ դահեկանի :
- 7. 346.87½ մէճիտի :
- 8. 4.95 լրբայի :
- 9. 59½ դահեկանի :

Յօդ. 160 :

Էջ 193, 194 :

- 3. 1.454.546 լրբա :
- 4. 41.25 լրբա :
- 5. 66.364 լրբա :
- 6. 850 լրբա :
- 7. 436 լրբա :
- 8. 1.090.909 լրբա :
- 9. 60.287 լրբա :
- 10. 680.581 լրբա :
- 11. 1.095.506 լրբա :
- 12. 9.830.425 լրբա :
- 13. 1.750 լրբա :
- 14. 4.000 լրբա :
- 15. 3.420.089 լրբա :

Յօդ. 162 :

Էջ 195, 196 :

- 2. 168 մէճիտի :
- 3. 23,482.81½ մէճիտի :
- 4. 4,080 մէճիտի :
- 5. 52.50 մէճիտի :
- 6. 300.93¾ մէճիտի :
- 7. 60.37½ լրբա :
- 8. 43.923 լրբա :
- 9. 47.25 լրբա :
- 10. Պիտի ընդունի 450½ լրբա :
- Պիտի տոյ 11,924½ լրբա
- 11. 262.50 լրբա :

Յօդ. 163 :

Էջ 197—199 :

- 2. 2,400½ լրբա :
- 3. 66.25 լրբա :
- 4. 277.50 լրբա :
- 5. 468.75 լրբա :
- 6. 1,137 լրբա :
- 7. 21 լրբա :
- 8. 90.75 լրբա :
- 10. 1,000 լրբա :
- 12. 875 մէճիտի :
- 13. 618.784 լրբա :
- 14. 2,223.75 լրբա :
- 15. 713.81½ մէճիտի :
- 16. 60 լրբա :

Յօդ. 164 :

Էջ 200.—202 :

- 2. 1,050 լրբա :
- 3. 58.50 մէճիտի :
- 5. 20,160 լրբա :
- 6. 24 լրբա :
- 7. 375 լրբա :
- 8. 2,500 լրբա :
- 9. 35,412 մէճիտի :
- 10. 550 մէճիտի :
- 11. 42 դահեկանի :
- 12. 50,000 մէճիտի :
- 13. 9,000 լրբա :
- 14. 325 մէճիտի :
- 15. 330 մէճիտի :
- 16. 23.88 մէճիտի :
- 17. Պիտի շահէր հարիւրին 50 :
- 18. 43,400 մէճիտի :
- 19. 3,447.50 լրբայի :
- 20. 1,000 մէճիտի :
- 21. 120 մէճիտի :
- 22. 36 դահեկանի :
- 23. 27,500 մէճիտի :
- 24. 160 մէճիտի :
- 25. 7.50 մէճիտի :
- 26. Կորսնցուց հարիւրին 15 :

Յօդ. 168 :

Էջ 206, 207 :

- 1. 5=13 :
- 2. 5 :
- 3. 5 :
- 4. 3 :
- 5. 10 :
- 6. 30 :
- 7. 15 :
- 8. 15 :
- 9. 15 :
- 10. 28 :
- 11. 15 :
- 12. 2 քաշ 202 տրամ :
- 13. 3 քաշ 4 տրամ :
- 14. 3 լրբա :
- 15. 20 կանդ. :

Յօդ. 170 :

Էջ 209, 210 :

- 3. 20 կանդ. :
- 4. 27 :
- 5. 96 :
- 6. 9 :
- 7. 15 :
- 8. 0.26 :
- 9. 4.20 լր. :
- 10. 3½ լր. :
- 11. 270.83½ լր. :
- 12. 7.50 լր. :
- 13. 4 լր. 8 շ. 6 ըն. :
- 14. 3½ :
- 15. 165.79 լր. :
- 16. 49 :
- 17. 5 լր. :
- 18. 64½ :
- 19. 1.50 լր. :
- 20. 52½ լր. :
- 21. 20.909 լր. :
- 22. 6½ կանդունի :

Յօդ. 174 :

Էջ 212—215 :

- 3. +=643½ մլ. :

- 4. +=58.75 մէճ. :
- 5. +=125.797 մէճ. :
- 6. +=190.85 մէճ. :
- 7. +=28 :
- 8. +=3 29 մէճ. :
- 9. +=11 կով. :
- 10. +=86 8/10 օր :
- 11. +=48 մարդ. :
- 12. +=1¼ կանդ. :
- 13. +=1½ օրուն մէջ. :
- 14. +=20 դրիւ գարի :
- 15. +=8.22½ մէճ. :
- 16. +=16¾ օրուն մէջ. :
- 17. +=132 մէճ. :
- 18. +=33.15 Քր. :
- 19. +=35 մէդրայ. :
- 20. +=320 մէճ. :
- 21. +=162 օրուն մէջ. :
- 22. +=3,597.22½ մէճ. :
- 23. +=9,972.97½ մէճ. :
- 24. +=7,200 մէճ. :

Յօդ. 175 :

Էջ 216, 217 :

- 4. Ա պիտի ընդունի 180 մէ. :
- Բ " " " 85 " :
- Գ " " " 240 " :
- 5. Ա պիտի կորսնցունէ 37½ մէճիտ. :
- Բ պիտի կորսնցունէ 62½ մէճիտ. :
- 6. Ա պիտի տրուի 130 մէճ. :
- Բ " " " 495 " :
- Գ " " " 325 " :
- 7. Ա պիտի ընդունի 150 մէճ. :
- Բ " " " 225 " :
- Գ " " " 270 " :
- Դ " " " 375 " :

Յօդ. 180 :

Էջ 225 :

- 1. 64 :
- 2. 625 :
- 3. 2,744 :
- 4. 625 :

- 5. 9,604:
- 6. .0081:
- 7. .0225:
- 8. 15.625:
- 9. .0339:
- 10. 41.56:
- 11. $\frac{3}{4}$:
- 12. $\frac{1}{6}$:
- 13. $15\frac{5}{8}$:
- 14. $34\frac{1}{2}$:
- 15. $410\frac{1}{10}$:

Յօդ. 183 :

Էջ 231 :

- 2. 98:
- 3. 415:
- 4. 385:
- 5. 972:
- 6. 421:
- 7. 494:
- 8. 204:
- 9. 229:
- 10. $\frac{1}{2}$:
- 11. $\frac{2}{7}$:
- 12. $\frac{1}{3}$:
- 13. $\frac{5}{9}$:

Խառն օրինակներ :

Էջ 248—260 :

- 1. 369:
- 2. 45:
- 3. 2.2.2.5.5.7.7:
- 4. 2.3.5.7.49:
- 5. 458:
- 6. 35:
- 7. 1,800:
- 8. 3,556:
- 9. $2\frac{27}{10}$:
- 10. $1\frac{1}{2}$:
- 11. $\frac{1}{6}$:
- 12. $1\frac{1}{3}$:
- 13. 34.639:
- 14. 1.2062:
- 15. 240 մէճիտիէ:
- 16. 480 քուէ:

- 17. Ա. առաւ 51 մէճ. :
- Բ " " 127 $\frac{1}{2}$ "
- Գ " " 178 $\frac{1}{2}$ "
- 18. Պիտի տէէ 4 $\frac{1}{4}$ օր:
- 19. 214.873 քուէ:
- 20. 12 գրիւ:
- 21. 13 $\frac{1}{2}$ գճկնի:
- 22. 250 մէճ. , 350 մէճ. , 400 մէճ. :
- 23. 273 մէճ. :
- 24. 10 մղոն:
- 25. 47,250 լիտր:
- 26. 60 օրուան մէջ :
- 27. 4,070 մէճ. :
- 28. 160 մէճ. :
- 29. 4,350 մէճ. :
- 30. 898.80 մէճ. :
- 31. Հարիւրին 18:
- 32. Հարիւրին 25:
- 33. Հարիւրին 40:
- 34. 53 մղոն:
- 35. 15 մէճիտիէ:
- 36. 195 գրիւ :
- 37. 30 մարդ:
- 38. 330 մէճիտիէ:
- 39. 214 ոչխար:
- 40. 25,920 մարդէ:
- 41. 250 սեխ:
- 42. 216 ոտք:
- 43. Ա. պիտի առնու. 660 մէճ.:
- Բ " " 577.50 "
- Գ " " 442.50 "
- 44. 2.604 $\frac{1}{6}$ մէճիտիէ:
- 45. 4,402 $\frac{2}{3}$ մէճիտիէ:
- 46. 18 չակ:
- 47. 2 $\frac{1}{2}$ մսիս ետքը:
- 48. 36.75 լիտր:
- 49. Առաջինը 15 մէճիտիէ:
- Երկրորդը 22.50 մէճիտիէ:
- Երրորդը 7.50 մէճիտիէ:
- 50. Ա. պիտի ընդունի 128 մէճ.
- Բ " " 168 "
- Գ " " 104 "
- 51. 1 մէճիտիէ:
- 52. 50 ոտք:
- 53. 32,000 մէճիտիէ:

- 54. Հարիւրին 25:
- 55. 2,400 ծառ:
- 56. 9 շարաթ:
- 57. 3,468 քառ. ոտք:
- 58. Խւրաքանչիւր օրգւոյ բաժինն է 8,000 մէճիտիէ:
- Մեծ աղջկան բաժինն է 6,000 մէճիտիէ:
- Կրտսեր աղջկան բաժինն է 4 000 մէճիտիէ:
- 59. 286,688 անգամ:
- 60. 120 մարդ:
- 61. 44 հաւկիթ:
- 62. Ժամը 5ը 27 $\frac{3}{11}$ բոպէ անցնելով:
- 63. 750 մարդ:
- 64. 66:
- 65. 28 $\frac{3}{4}$ օրուան մէջ:
- 66. Ժամը 12ը 10 բոպէ անցնելով:
- 67. 425 պրակ:
- 68. 12 օրուան մէջ:
- 69. 75 խորանարդ կանգուն:
- 70. 41 օրուան մէջ:
- 71. 23 տրամվար:
- 72. 63 քառ:
- 73. 15.76 մէդրոյ:
- 74. 467.4 կշարդ (չէ+է):
- 75. 39.06 տրամ:
- 76. Խւրաքանչիւր մարդուն բաժինն է 6.15 ֆրանք.
- Խւրաքանչիւր կնոջ բաժինն է 2.05 ֆրանք:
- 77. Ա. պիտի առնու 280 մէճ.
- Բ պիտի առնու 420 մէճ. :
- 78. Ա. պիտի կրէ 4,420 դաճէկան վնաս.
- Բ պիտի կրէ 2,080 դաճէկան վնաս:

- 79. Ա. պիտի ընդունի 4,080 դաճէկան.
- Բ պիտի ընդունի 2,160 դաճէկան.
- Գ պիտի ընդունի 1,920 դաճէկան:
- 80. Ա. Իրաւունք ունի առնելու 7,219.84 ֆրանք.
- Բ Իրաւունք ունի առնելու 5,086.70 $\frac{5}{11}$ ֆրանք.
- Գ Իրաւունք ունի առնելու 5,743.05 $\frac{5}{11}$ ֆրանք:
- 81. 1 առ տեսակէն 5.
- Ստորին տեսակէն 4:
- 82. 16 $\frac{3}{4}$ օրուան մէջ:
- 83. Երկուսն տրուեցաւ 5,400 մէճիտիէ:
- Կրտսերոյն՝ 4,600 մէճ. :
- 84. 15,000 մէճիտիէ:
- 85. 4,800 մէճիտիէ:
- 86. 16:
- 87. 72 մաս:
- 88. Բ ինն էր 3,750 մէճիտիէ.
- Գ ինը՝ 3,125 մէճիտիէ:
- 89. Նաւապետը պիտի ընդունի 243 մէճիտիէ.
- Մարդիկը պիտի ընդունին Խւրաքանչիւր 162 մէճ.
- Տղայը պիտի ընդունին Խւրաքանչիւր 54 մէճիտիէ:
- 90. 4,666 $\frac{2}{3}$ մէճիտիէ:
- 91. 490 ցից:
- 92. Ա. Ի բաժինն է 445 մէճ.
- Բ Ի բաժինն է 230 մէճ.
- Գ Ի " " 325 "
- 93. 10 $\frac{1}{2}$ $\frac{1}{6}$:
- 94. Ժամը 5ը 20 անցած էր:
- 95. 45 տարուան:
- 96. 65 սազ:

ՅՈՒՅԱԿ ՆԻԻԹՈՅ

	12
Յառազարան	5
Թիւ գրել եւ կարդալ	7
Չորս գլխաւոր գործողութիւնք	
Ա. Յաւելում	15
Բ. Հանում	24
Գ. Բազմապատկութիւն	33
Դ. Բաժանում	46
Արտադրիչ գտնել եւ զնգել	62
Մեծագոյն հասարակ բաժանարար, եւ փոքրագոյն հասարակ բազմապատկ	69
Կոտորակ	77
Կոտորակ վերածել	79
Յաւելումն կոտորակաց	88
Հանումն կոտորակաց	92
Բազմապատկութիւն կոտորակաց	96
Բաժանումն կոտորակաց	100
Համառօտ եղանակք բազմապատկութեան եւ բաժանման	107
Տասնորդական կոտորակ	110
Վերածումն կոտորակաց	114
Յաւելումն տասնորդականաց	116
Հանումն տասնորդականաց	120
Բազմապատկութիւն տասնորդականաց	123
Բաժանումն տասնորդականաց	127
Բաղադրեալ բիւեր	135
Սանդուղ բաղադրեալ բուոց	135
Չափք երկայնութեան	136
Յուցակք դրամոց	139
Յուցակք կլոոց	141
Յուցակք չափուց	141
Յուցակ ժամանակի	142

Երկայնութիւն ալիարհագրական	144
Մեղրական դրութիւն	145
Չափք երկայնութեան	146
Չափք մակերեսութի	146
Չափք ծաւալի եւ պարունակութեան	147
Չափք կլոոց	147
Բաղադրեալ բիւեր վերածել	150
Յաւելումն բաղադրեալ բուոց	155
Հանումն բաղադրեալ բուոց	157
Բազմապատկութիւն բաղադրեալ բուոց	161
Բաժանումն բաղադրեալ բուոց	163
Պարզ տոկոս	168
Բաղադրեալ տոկոս	187
Չեղչ	191
Ներկայ արժեք եւ հլմարիտ զեղչ	192
Յանձնարարողչէք	195
Ապահովագրութիւն	197
Շան եւ կորուստ	199
Միզին ժամանակ վճարման	203
Բանորդական եւ համեմատութիւն	205
Երեքի կանոն	210
Կարողութիւնք եւ արմատք	224
Բառակուսի արմատ	227
Խորանարդ արմատ	234
Յառազատութիւնք	241
Թուարանական յառազատութիւն	241
Երկրաչափական յառազատութիւն	245
Խառն օրինակներ	248
Այլեւայլ քանակութիւններ չափելու կանոնք	261
Պատասխանիք	267

